



(



Հ. ԱՅԵՄԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



A II
89314

Գ. ԳԻՐՔ

ՆՈՐ ԴԱՐԵՐ

ԵՒ


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՐՋԱՆ



Յպարք ՍԱՀԱԿ - ՄԽՍՐՈՊ Գահիք
ԶՀ Շաբաթ Թէգեիր

Լ. ԱՃԵՄԵԱՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Գ. ԳԻՐՔ

ՆՈՐ ԴԱՐԵՐ Խ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ


ՇՐՋԱՆ

A 11
89314




1986

Յպարան ՍՅԱԾԱԿ - ՄԽՍՐՈՊ Պահիք
ԶԵ Շարա Թէվքիք



ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Մասն Ա.

ԴԱՍ

ՀԱՅՈՍՏԱԿԱՆԻ ՎԻՃԱԿԻ



Հայաստանի վիճակը Բագրատունիներէ յետոյ. — Նոր Դարերու ընթացքին հայոց պատմութեան անցնելէ տառջ յետադարձ ակնարկով մը տեսնենք թէ ի՞նչ վիճակի մէջ էր մեր երկիրը:

Հայաստան իր բավանդակ անկախութեան շրջանին, Արտաշիսեան հարատութեան օրերէն մինչեւ Բագրատունիաց վախճանը, ծառայոծ էր իրը անանցանելի պատուար արեւելեան բարբարոս ժողովուրդներուն դէպի Փոքր Ասիոյ ներսերը ծառալելու։ Հին Հառլմը շատ լաւ հասկցած էր Հայաստանի այս գիրքին կարեւորութիւնը և աշխատած՝ միշտ կանգուն պահել զայն Բիւզանդիոնի կայսրերը ստկայն, անհետատեսութեամբ, ոչ միայն նոյն վերաբերումը չունեցան Հայաստանի հանդէպ, այլեւ նենգութեամբ խորտակեցին անոր անկախութիւնը և աշխատեցան ջնջել մեր նախարարա-

կան առնմերը, իսպառ վերջացնելու համար Հայոց ազգեցութիւնը Անոնք ցրուեցին նաեւ հայկական բանակը, և, առարտած մոլեռանդութենէ, ջանացին նոյն իսկ իրենց ենթարկել Հայաստանեայ Եկեղեցին:

Հայկական ուժի այս խորատկումէն յետոյ, այլեւս ոեւէ լուրջ արգելք չկար արեւելքէն եկող բարբարոս ժողովուրդներուն համար Տեսանք Սելճուքեան Թուրքերու արշաւանքը, որուն առաջքը չի կրցան առնել Յոյները: Սելճուքները յառաջացան մինչեւ Իկոնիոս ուր հաստատեցին զօրուոր սուլթանութիւն մը որուն սահմանները քանի մը օրուայ ճամբայ միայն հեռու էին յոյն կոյսրութեան մայրաքաղաքէն:

Տեսանք ձէլու էտինի արշաւանքը, տպա Թաթարաց առաջին արշաւանքը, ձենկիդ Խանի և իր յաջորդներու օրով: Եետոյ պիտի զան Օսմանցի Թուրքերն ու Լենկ-Թիմուրը:

Հայկական իօխանութեանց մնացորդները. — Տուղրիլին յաջորդած էր Ալփասրան, իսկ տար ալ որդին Մելիք Շահը, որ տահն մը խաղաղութեան մէջ պահեց Հայաստանը: Ստկայն տար մահէն ետքը երկիրը բաժնուեցաւ բազմաթիւ այլազգի մանր իշխանութեանց միջեւ որոնք շարունակական պատերազմներու մէջ էին իրարու հետ:

Այսուհանգիրձ, կային ատկաւին հայկական կարգ մը իշխանութիւններ, որոնք շարունակուեցան մինչեւ Թաթարաց արշաւանքը որու ընթացքին գրեթէ ամէնքն ալ վերջացան:

Այդ իշխանութիւններն էին. —

1. Տառչի և Մածնաբերդի իօխանութիւնները՝ Գուգարքի և Ռւտիի սահմաններուն վրայ: Ասոնց իշխանները Բագրատունեաց ցեղէն էին:

2. Աղուանից բազաւորութիւնը՝ Ուսի և Արցախ
նահանգներուն մէջ։

3. Սիւնեաց իշխանութիւնը, որ թէեւ փոքր, բայց
դիմացաւ երկար տաեն։

4. Վասպուրականի իշխանութիւնը՝ Արծրունեաց
ցեղէն, որ իր գոյութիւնը պահեց մինչեւ Ժ. դար, իբր
թագաւորութիւն։

5. Տարօնի ու Սասունի իշխանութիւնը՝ Մամի-
կոնեանց սերունդէն, որ դիմացաւ մինչեւ Ժ. դա-
րը Կոյին առկաւին ուրիշ մանր իշխանութիւններ արւ։

Այս հայ իշխանութիւնները առկայն չէին կրնար
ձեռք ձեռքի տալ, միանալ, որովհետեւ անջատուած է-
ին այլազգի մեծ ու պզափիկ բազմաթիւ իշխանութիւն-
ներով ու ամիրաններով, որոնցմէ յիշենք Մանազկերափ
ամիրան, որ Շահի Արմէն կը կոչուէր, նաեւ Դուխնի,
Կարսի, Անիի ամիրանները։

Անիի մէջ Ալփասլանէ յետոյ իշխեց Մանուչէ
թուրք իշխանը, որ կը ճանշնար Շահի Արմէնի իշխա-
նութիւնը։

Մանուչէին յաջորդեց Արուլ Սուար, որ թոյլ մարդ
մըն էր և ուզեց քաղաքը ծախսել Կարսի ամիրային ։
Հայերը Վրաց Դաւիթ թագաւորին օգնութեան դիմե-
ցին։ Սա եկաւ գրաւեց Անին ու Հայոց յանձնեց։
Սակայն Դաւիթի մահէն յետոյ Արուլ Սուարի որդին
Փատլուն եկաւ պաշարեց քաղաքը։ Վրացիք չկրցան
օգնել և Հայերը անձնատուր եղան։

Վրացիք զօրսնալով կրկին գրաւեցին Անին, ինչ-
պէս նաեւ Դուխնը և երկիրը այլազգիներէ մաքրեցին։
Բայց ոյս պատճառու մեծ պատերազմ մը ծագեցաւ
Վրաց և Պարսից միջեւ, մինչեւ որ Վրացիք ստիպուե-
ցան Անին Պարսիկներուն թողուլ։ Քիչ յետոյ նոր զօ-

բութիւն հաւաքելով՝ Վրացիք նորէն առին Անին և
յանձնեցին Օրբէլեան Հայ իշխաններուն։ (1174)։ Վը-
րացւոց ազգեցութիւնը Հայտաստանի վրայ մեծ ցաւ մա-
նաւանդ Թամար թագուհին օրով որուն երկու նշա-
նաւոր Հայ զօրապետերն էին Զաքարիա Սպասարար և
Իվանէ Աթաղէկ, որոնք Պարսից դէմ երկար կռիւներ
մղեցին և հիւսիսոյին ու արեւելեան Հայտաստանի տի-
րելով խազալութեան մէջ պահեցին մինչեւ Թաթա-
րաց արշաւանքը։

Թամարայի շրջանին է որ կը ծաղկի Վրաստանի
առկեդարը, Բայց այս թագուհին իշխանութիւնը ան-
ուանական էր գրեթէ, Երկիրը կառավարողները Զա-
քարիա և իր եղբայրը Իվանէ իշխաններն էին, որոնք
կը գանուէին վրացական աւատապետական իշխանու-
թեան գլուխը։ Անոնց ազգեցութիւնը կը սարածուէր
մինչեւ Կարին, մինչեւ Երզնկար Իրու է, բուն կայս-
րութիւնը կը պատկանէր Վրաստանի, և սակայն Զա-
քարիա և Իվանէ ու կը ճանչցուէին որպէս թագաւոր
կամ կայսր Հայտաստանի։ Ասոնք իրենց ձեռքին տակ
ունէին ուրիշ իշխանութիւններ ալ։



ԴԱՍ Բ.

ԼԵՆԿ-ԹԻՄՈՒՐԻ ԱՐԾԱԿԱՆՔԸ



Ճիշտիլ-Խ ս ի կայսրութեան վերակազմութիւնը.—
Տեսանք Թաթարաց առաջին արշաւանքը Ճենկիզ Խանի հիմնած կայսրութիւնը տեւեց 1236էն մինչեւ 1387։
Այս մէկ ու կէս դարու ընթացքին Հայաստանը կառավարուեցաւ Գարագորումի խաներէն, բոյց բաժնուած պարսիկ, թուրքմէն և քիւրա իշխաններու միջեւ։

Սակայն Թաթարաց տէ-
րութիւնը հետզհետէ տկա-
րացաւ ու քայլայուեցաւ,
երբ երեւան եկաւ Լենկ-
Թիմուր (Կաղ. Թիմուր) որ
որոշեց վերականգնել Ճեն-
կիզ-Խանի կայսրութիւնը։
Էօղաէք Թաթարներու այս
ահեղ առաջնորդը իր են հպա-
տակեցնելէ յետոյ Թաթար



ԼԵՆԿ-ԹԻՄՈՒՐ։

և Թուրքմէն ցեղերը, նախ արշաւեց Պարսկաստանի վրայ Գրաւեց Սպահան մայրաքաղաքը և 72,000 մարդ կոտորեց։ Ապա արշաւեց Ռուսիոյ Մոնկոյներուն գէմ, յաղթեց անոնց Խանին ու հասաւ մինչեւ Մոսկու։
Պարտուած երկիրներու կողոպուաներով ճոխացուց իր երկրին երկու նշանաւոր քաղաքները՝ Քէշ և Սմրզանդ և այս վերջինին մէջ հիմնեց գիտութեանց և արուեստ-

տից ճեմարան մը։ Արինարբու և անգութ աշխարհակալը՝ Լենկ-Թիմուր, մեծ սէր ունէր սակայն զիտութեանց և արուեստներու մասին։

Յետոյ իր անեղ բանակովը մտաւ Հնդկաստան, ուր մարդիկ անտառներու պէս մորթուեցան և անսնց գլուխներէն բուրդեր կազմուեցան։

Լենկ-Թիմուր տոպո դարձաւ դէպի արեւմուտք. Միջագետք, Ասորիքն ու Պաղեսախնը տուաւ Մեմլուքներէն. Դամասկոսը տւերակ դարձուց և Պաղտասաի մէջ հարիւր հազար մարդ կոսործեց՝ կործանելով ամիրուպետներու այս շէն քաղաքը։

Լենկ-Թիմուր Հայաստան կ'արօաւէ. — Լենկ-Թիմուր 1387ին մտաւ Հայաստան։ Իր անգթութեանց լուրերը իրմէ առաջ հասած ըլլալով, շատեր ձգեցին տուն տեղ և լեռները քաշուեցան։ Սիւնիք, Այրարատ, Վասպուրական ու Տուրուբերան իր անլուր անգթութեանց թատրը եղան։

Թաթարներ մասնաւորաբար անգութ էին դիմոգրողներու վերաբերմամբ։ Վանեցիք, ապահով իրենց բերգին ամրութեան վրայ, չուզեցին յանձնուիլ։ Սակայն քաղաքը յարձակմամբ գրաւուեցաւ ու բնակիչները բերգին վրայ հանուելով վար նետուեցան։ Մեռեալներու դիմոկոյտերը այնքան բարձրացան որ վերջին ինկողները ա՛լ չէին մեռներ։

Այս վիճակը տեւեց հինգ տարի և երկիրը անմըշտակ մնալով մեծ սով մը ծաղեցաւ։ Մարդիկ ամէն ահսակ կենդանիներ ուտելէ յետոյ սկսան իրարու վրայ ձեռք բարձրացնել։ Պյուրը իր կինը, ծնողն իր զաւակները մորթեց ու կերաւաւ։ Մշեցի կին մը, յուսահատութենէն և բարբարաներու ձեռքը շիյնալու համար, իր սուրը խրեց նախ իր եօթնամեայ տղեկին սիրտը և ապա ինքը դինքը ժայռէ մը վար նետեց։



Վանայ Բերդը

Վանկ-Թիմուր Դոյջն անլուր անգթութիւնները գործեց նաև Բարձր-Հայքի մէջ, ուրիէ յետոյ զնաց պաշտպեց Սեբաստիան և խարէութեամբ գրաւեց: Հարուստները կողոպտեց ու սպաննեց, կիները ձիւրուն պոչէն կողեւ տուաւ ու բաց գաշտի մէջ վազցնեւ հրամայեց. մանուկները տեղ մը հուտաքեց և իր ձիւառներուն կոխերտեւ տուաւ ու 4000ի մօտ հայ զինուորներ ողջ ողջ թաղեւ հրամայեց:

Օսմանցիներու Պայազիտ սուլթանը իր դէմ ելաւ իր երկիրը պաշտպանելու համար: Ստկոյն չարտչարյալթուեցաւ և վանդակի մը մէջ գրուելով Ամրզանդ ուղարկուեցաւ:

Ասիոյ տիրապետութիւնը ամբողջացնելու համար այս ահորկու մարդը երբ կը պատրաստուէր Զինաստան արշաւելու՝ մեռու 1405-ին և իր հիմնած կայսրութիւնն ալ քայքայուեցաւ: Ընկճուած իշխանները նորէն գլուխ բարձրացուցին ու Հայտան նոր կոխերու թատր եղաւ: Թուրքմէն երկու ցեղեր՝ Սեւ Խոյ-



Մոնկոլ ձիաւոր զինուորը

Խոններ և ծերմակ Խոյեաններ՝ աշխատեցան իրարու ձեռքէն խլել երկիրը Վերջիններէն Ռւղուն-Հասան կարսպացաւ ընկճել իր հակառակորդները, աէր եղաւ Պարակառատանի և իր իշխանութեան տակ առաւ Հայաստանը :

Այս տակնուվրայութեանց տաեն անգամ մը եւս սով ծագեցաւ և Հայաստանի լեռներն ու գտշտերը ծածկուեցան սովամաններու դիսկներով։ Գաղանները ճամբաններուն վրայ թափուած դիսկներու հոաէն առջնորդուելով գիւղեր ու քաղաքներ ալ կը մտնէին և մայրերու գիրկէն երախանները կը յափշտակէին։ Կործաննեցան բազմաթիւ գիւղեր ու քաղաքներ, և ջարդէն, սովէն, գաղթէն ու գերեվարութենէն նուողեցաւ մեր ժաղավուրդին թիւը։

Դ Ա Ս Պ .

ԹՈՒԻՐՔ և ՊԱՐՍԻԿ ԿՈՒԽԻՆԵՐԸ
 Հայաստանի ժիրապետութեան
 համար



Թուեբերու ծագումը . — Թուրքերը կը պատկանին գեղին ցեղին և ազգակից են Թաթուրներուն : Անոնք առաջ կը բնակէին Թուրքիատան՝ Պարսկաստանի հիւսակողմը : Իրենց ցեղակից էին նաև Սելճուքները : Ճենկիզ Խանի արշաւոնքներու ատեն, Թուրքեր իրենց առաջնորդ Սիւլէյմոն Շահի առաջնորդութեամբ և 50000 հոգիով ապաստանեցան Հայոստան և բնակեցան Ախրաթի քավերը : Ճենկիզ Խանի մահէն յետոյանոնք ուղեցին վերադառնալ իրենց հայրենքը : Բայց Եփրատ գետը անցոծ ատեն իրենց առաջնորդը ինեղդուեցաւ և անոր չորս որդիները ցեղը իրենց միջներամնելով մէկ մասը զնաց բնակեցաւ Մարաշի կողմերը իսկ միւս մասը, Էրթողրուլի առաջնորդութեամբ, զիմեց գէպի Բարձր - Հայք և անկէ ալ անցաւ Գոնիութի սելճուքնեն սահմանները : Ալաէտախն սուլթանը սիրով ընդունեց այս քաջ պատերազմիկները և իր տէրութեան հիւսիսային սահմաններուն վրայ աեղ տուաւ անոնց : Էրթողրուլ Յունաց ձեռքէն կարգ մը տեղեր դրաւեց, իսկ իր որդին ու յաջորդը իր երկիրը աւելի մեծցուցի : Իսկ երբ, քիչ յետոյ, Ալաէտախնը մեռաւ, Օսման կարողացաւ ինքինքը թագաւոր հոչակել 1300

թուականներուն։ Իր յաջորդը աւելի մեծ ցուց երկիրը, ապա Տարտանէլէն անցնելով Յունաց ձեռքէն խըլեց կորդ մը տեղերու Կարճ յամանակուան մէջ Յունաց կայսրութեան ստացուած քնները, Փոքր Ասիոյ և Պալքաններու մէջ, Թուրքերու ձեռքը անցան, մինչեւ որ Ֆաթիհ Սուլթան Մէհմէմէտ Բ. 1453 թուականին Պոլիսն ալ պաշարմամբ առաւ և վերջ առաւ Յիւզանդական կայսրութեան։

Այս գէպքը մեծ կարեւորութիւն ունի համաշխարհային պատմութեան տեսակէտէն։ Նոյն ատենները տեղի ունեցած էին վասօդի, կողմնացոյցի և տպագրութեան գիւտերը որոնք մեծ յեղաշրջում մը առաջ բերին քաղաքակրթութեան մէջ։ Նոր շրջան մը բացուեցաւ մարդկային պատմութեան մէջ և այդ շրջանը կոչուեցաւ Նոր Դարերու Երջան։

Միջին դարերը վերջացան, եւ սկսան Նոր Դարերը։

Թեհաց մուտքը ի Հայաստան.— Երբ Եւրոպոյի մէջ այս մեծ եղելութիւնները տեղի կ'ունենային, առգին Հայաստան նոր փոթորիկներու և տւերութիւններու կ'ենթարկուէր։

Պարսկաստանի թագաւորը՝ Ռւզուն Հասան՝ իր գէնքեր կը գարձնէր գէպի Փոքր-Ասիա, պատճառ տալով Ֆաթիհ Սուլթան Մէհմէտ Բ. ին իր վրայ գալու։ Պատերազմը վերջաւ Թուրքերուն յաղթութեամբը և արեւմտեան Հայաստանը ինկաւ անսնց ձեռքը։ Այս կերպով Օսմաննեան Թուրքերը առաջին անգամ ըլլալով մտան մեր երկիրը (1473)։

Սակայն խնդիրը այսքանով չվերջացաւ Քիչ յետոյ Պարսկաստանի մէջ Ռւզուն - Հասանի տոհմը (Սպիտակապոյեան) պարտուեցաւ Ստֆաւիններէն որոնք տիրացան իշանութեան և ուղեցին ևս աւանել Թուրքերէն։

կորսուած տեղերը։ Ասկէ ծագեցան մեծամեծ պատերազմներ, որոնք տեսեցին 1514էն մինչեւ 1746։ Այս ժօտերկու ու կէս դարերու պատերազմներու ընթացքին մեր հայրենիքը նոր ու ահաւոր աւերումներու ևնթարկուեցաւ և մեր ժողովուրդը նուազեցաւ ջարդով, մոհնով կամ գաղթականութեամբ։

Սովորի հարստութեան հիմնողիրը՝ Շահ Խամայիլ 1514ին 140,000 զօրքով արշաւեց Օսմանցիներու վըրայ, բայց չարաչար պարտուեցաւ։ Ասոր հետեւանքով Հայուստանի հարսւ-արեւմտեան մտաք՝ Կորինէն մինչեւ Ռւրմի անցաւ Օսմանցւոց իշխանութեան տակ։ Իսկ Սուլթան Սիւլյաման Ա. նշանաւոր վեհապետը կրցաւ տիրանալ նաեւ արեւելեան Հայուստանին։ Յետոյ, Մուրաս Գ. Սուլթանը ստիպեց Շահ Ալպատաք իրեն թողլու Հայուստանէն զատ նաեւ Վրաստանը և Ատրպատականէն մտա մը մինչեւ Դավրէդ Քաղաքը։ Այս բոլորը մօտ 70 տարուան ընթացքին։

Թբիլիսի վերաբերումը եւ Շահ Ապագաս։— Սակայն Օսմանցի Թուրքերը շուտով զզուեցուցին նոր երկիրներու հայ և քիւրտ բնակչութիւնը, իրենց անգութ վերաբերումովը։ Իրենց զրկոծ կուսալարիչները անսիրտ, զեղծարար, կաշառակիր մարդիկ էին։ Հայերը որ ըսկըզբան կարծեր էին թէ Օմանցիներու վարչութեան տակ աւելի հանգիստ պիտի ընէին և օգնած էին անոնց, շուտով յուսախար եղան և սկսան փախչիլ դէպի Պարսկաստան։ Նոյնն ըրին նաեւ քիւրտ մեծամեծները։

Այն տաեն Պարսկաստանի թագաւորն էր Շահ Ապագա (1585 – 1629), որ սիրով ընդունեց փախատականները, որոնց մէջ էր նաեւ Հայոց Մելքեսդեկ կաթողիկոսը, և անոնցմէ սատցաւ բոլոր անհրաժեշտ տեղեկութիւնները Թուրքերու մասին եւ երբ իր պատ-

բաստառթիւնները լրացուց, 1603ին, հակոյ բանակով
մը արշաւեց թուրքե-
րու վրայ և ափրեւով
Ար որսանեան նահան-
գին հասաւ Կարսի տու-
ջեւ Հոռ լուր տառ
թէ իր վրայ կուզոյ
Սինան Փաշան որուն
յաղթելու յոյս չունէր
Շահ-Ալպաշասը և ուս-
տի մտածեց աւերակ
երկիր մը միայն ձգել
թշնամիին :



Շահ-Ալպաշաս

Շահ-Ալպաշասի ծրագիրը եւ Հայոց տեղանանու-
թիւնը, — Իր նպաստակին հասնելու համար բանակալ
և անգութ Շահը մտածեց հետեւեալը — Ա. Պարսկաս-
տան գաղթեցնել Արտրատեան նահանգի բոլոր Հայե-
րը, որպէս զի թուրք բանակը նեղութեան մասնուի
այդ երկրին մէջ։ Բ. Այդ գաղթականները բնակեցնել
իր երկրին մէջ անոնց միջոցաւ զայն շէնցնելու հա-
մար։ Գ. Այդ գաղթականներու միջոցաւ իր երկրին
մէջ զարգացնել արհեստաները, և վաճառականութիւնը :

Մրագիրը գործադրուեցաւ մեծ անդթութեամբ :
Կարսէն սկսեալ մինչեւ Երասխ գետ Հայ բնակչութիւ-
նը տեղանանուեցաւ մտրակի ևսուրի սպառնալիքին տակ
և ո՛վոր փորձեց փախչիլ՝ իսիստ կերպով պատճուեցաւ :
Իսկ բնակչութեան մեկնումէն անմիջապէս յետոյ Պար-

սից կողմէ կրակի մասնաւեցան անոնց բնակավայրերը
վանքերով ու եկեղեցիներով միասին :

Տեղահաններու հակայ բազմութիւնը տուաջնորդուեցաւ
գէպի Երասխ գեալը Անոնց ևաեւէն կուգոր պարա-
կական բանակը, իսկ ասանց ևաեւէն ալ կ'աճապարէր
թուրք զօրքը :

Երասխի եղերքը սոսկոլի անսորան մը պարզուե-
ցաւ Նուռակիներն ու լսատերը անբաւոկան էին այս
հակայ բազմութեան փախադրութեան համար Իսկ Օս-
մանցիներու բանակը շատ հեռու չէր և Շահ-Ապաս
կ'աճապարէր Անցքը փութացնելու համար թագա-
ւորը հրամայեց ժողովրդեան գեալը նետուիլ և լո-
գալով անցնիր Շատ քիչերը լողու զիսէին և կինե-
րու, երախաններու ու ակարներու զիսկներով գետը
ծածկուեցաւ :

Ժողովուրդը : տասանսրդուած ու թշուառ, տուաջ-
նորդուեցաւ երկրին ներսերը, Գիւղացիք գիւղերու և
քաղաքացիք քաղաքներու մէջ անզաւորուեցան Իսկ
Զուղոյի բնակիչները Սպահան մայրաքաղաքին մօտ
շինեցին նոր Զուղոյ քաղաքը, որ մինչեւ հիմա կը
մնայ իրը հայաքաղաք մը :

Շահ-Ապասա ասկէ յեաոյ ձեռնարկեց Հայոց սիրցը-
նելու իրենց նոր հայրենիքը Շատ մը առանձնաշնոր-
հումներ տուառ անսնց և գիւրութիւններու Ու երբ նը-
կատեց թէ, այսուհանդերձ, Հայերը չեն մոռնար իրենց
հայրենիքը, մանաւանդ Ա. Էջմիածինը, 1614ին Հայոց
Մելքեսեղեկ կաթողիկոսը և Ա. Գրիգոր Լուսառիչի
աջն ու գանձերը իր մայրաքաղաքը փոխադլեց, Բայց
Շահ-Ապասէն յետոյ անսնք կրկին էջմիածին փոխա-
դրուեցան :

Դ Ա Ս Պ .

**ԶԵՐՆԱՐԿՆԵՐ ՊԱՐՍԿԱՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ**

→→→→○←←←←

Հայ Մէլիմութիւններ . — Շահ - Ապագասի օրով Պարսկաստանի Հայերը հանգիստ ապրեցան : Բայց ընդհատուած պատերազմը նորէն բորբոքեցաւ ու վերջացաւ անով որ Թուրքերը ստիպուեցաւ Պարսիկներուն թողուլ Կուր և Երասխ գետերու միջն զանուող մուսը , այսինքն արեւելեսն Հայաստանը Ասկէ յետոյ Հայաստան 80 տարիի չափ խաղաղութիւն վայելեց :

Շահ - Ապագաս այս նոր գրաւած երկիրներուն կառավարութիւնը թողուց հայ իշխաններուն , որոնք այն տաեն կը կոչուէին Մէլիմ : Այդ նահանգները , որ հին տաեն ծանօթ էին Ռւախ , Արցախ և Սիւնիք անտաներով , այժմ կը կոչուին Ղարաբաղ :

Դարստրաղը բաժնուած էր հինգ մէլիքութիւններու որոնք էին . Զրաբերդ , Վարանդա , Կիւլիստան , Խաչեն , Տիգակ :

Մէլիքները իրենց երկրին բացարձակ տէրն էին և տուրք մը կը վճարէին Պարսից թագաւորին : Ահանք մահու և կենաց իշխանութիւն ունէին իրենց հպատակներուն վրայի իշխանութիւնը ժառանգական էր և տնդրանիկը կը յաջորդէր հօրը : Զառակները կը կոչուէին Պէկ : Մէլիքները ունէին իրենց զօրքերը , բեր-

դը . շինուած յեռներու վրայ : Դարարտղի բնակչութեան թիւը կը հաշուառէր 300,000 :

Եմուս Աւրոպայի . — Դարտրտղիք քաջ և ազատաւաէր մարդիկ էին և շատ հին ժամանակներէ ի վեր կրցած էին պաշտպանել իրենց նրկրին կիսոնկախութիւնը :

Սակայն Պարսկաստան աւատական դրութեամբ կառավարուազ երկիր մը ըլլուլով , պարսիկ խաներն ու կուսափարիչները մեծ նեղութիւն կուտային Հայոց : Շահ Ասպարագի յաջորդներուն օրսվ կեղեքումները ծայր ասաիհանի հասան (թէե չէին հաւասարիր թրքոց բամնի Հայոց կրած ասաւապանքներուն), ու Մելիքները որոշեցին ազատակ իրենց երկիրը պարսկական լուծէն :

Այս նպատակով անոնք պատգամաւորութիւն մը զրկեցին Եւրոպա . բաղկացած Խարսյէլ Օրիէ , որ երիտոս որդ ու հոյրենասէր Դարարտղի ազնուական մընէր , և Մինաս Վարդապետէ , որ նմանապէս գործունեայ կրօնական մընէր :

Անոնք այցելելով Եւրոպական արքունիքները Պաւարիայի կայսրը նարու աշխարհակալու թեան ծրագրին շատ նպաստուոր գտնելով Հայոց այս դիմումը , Խարսյէլ Օրի իրր գեսպան Պարսկաստան դրկից երկիրը ուսումնատիրելու և Հայոց ապատամ բութիւնը պարապատելու համար Խակ Մինաս Վարդապետը մնաց Խու-

Խարայէլ Օրի Պարսկաստան կը դրկուի . — Մեծն Պետրոս իր գէպի հարու աշխարհակալու թեան ծրագրին շատ նպաստուոր գտնելով Հայոց այս դիմումը , Խարսյէլ Օրի իրր գեսպան Պարսկաստան դրկից երկիրը ուսումնատիրելու համար Խակ Մինաս Վարդապետը մնաց Խու-

սաստան և անկէ բանակցութիւն կը վարէր Մելիքներու հետ, որոնք Գոնձասարի վանքը ընտրած էին իրենց իր ժողովասեղին:



Պարսկաստանի թագաւորն էր Հիւէքին-Շահը: Երբ Օրի մայրաքաղաքը հասաւ մեծ աղմուկ մը բարձրացաւ Պարսիկ ժողովուրդին մէջ, որ իր կրօնուարներէն գրդուած կը պահանջէր Շահէն չընդունիլ առևտնիան դեսպանը: Ֆողավոր թուրքական այս գրգռութեան մէջ բաժին ունէին մանուանդ Պարսից մայրա-

Մեծն Պետրոս քաղաքի և բոսրացի վաճառականները, որոնք վտինալով թէ մեծ վնասներու պիտի ենթարկուին և թէ Հայոց ազգեցութիւնը զօրանայ, կը համոզէին Պարսիկները թէ Օրին Հայոց թագաւոր պիտի ըլլայ: Եւ անոր անուան տառերը ետ ու առաջ տանելով կ'ստանային ստ խօսքը, — il sera roi, ան բագաւոր պիտի ըլլայ:

Այսու հանդերձ, Օրի ընդունուեցու Հիւէքին-Շահէն և վերադարձաւ Ռուսաստան, յայտնելով թէ Հայերը պատրաստ էին ապստամբութեան: Բայց քիչ յետոյ ան մեռաւ Աստրախանի մէջ (1711):

Հայ-Վրացական ապստամբութիւնը եւ ռուսական սուազին դաւանանութիւնը. — Այս ատենները Պարսկաստան նորէն շփոթութեանց մատնուեցաւ: Աֆղանիստա-

նի էմիրը՝ Մահմուտ, Հիւսէ ին-Շահը գոհազուրկ ըրաւ և ինքը տեղը անցաւ Սկսաւ ազգամիջեան պատերազմ մը Միւս կողմէ, Մեծն Պետրոս, մեծ բանակով մը մը-տած էր Կովկասեան լեռներու մէջ Մելիքները, Վրաց վարիթանդ Զ. թագաւորին հետ միացած, 40,000 զօրքով պատրաստուեցան մի սնայրու սուս բանակին Բայց Մեծն Պետրոս, յանկարծ վերագրածաւ իր երկիրը, իրենց թշնամիներուն առջեւ անպաշտպան ձգելով Հայերն ու Վասոցիները, որոնք սովորուեցան ինքզինքնին պատշաճանել:

Ասիկա Զարական Ռուսիոյ առաջին խաբեբայութիւնն էր:

Դաւիթ Պէկ. — Պարսկաստանի ներքին շփոթութեան հետեւոնքով՝ զանազան թափառաշրջիկ ցեղեր կովկասեան լեռներէն իջնելով հասած էին մինչեւ Հայուստան և մեծ նեղութիւններ կուտային Հայոց Խակ Պարսիկ Խաններու բանութիւնները ստանացած էին Հայոց Ռուսիոյ ցուցուցած բարեկամութեան պատճառու Զայրացած էին նաև Օսմանցիները:

Հայերը տեսնելով որ Ռուսներէն յոյս չկայ դիմեցին Դաւիթ Պէկին, որ Ղարաբաղցի ազնուական մըն էր և Վրաստանի մէջ իր քոջութիւններովը մեծ հռչակ հանած էր: Խնդրեցին անկէ որ գայ ինքնապաշտպանութեան գլուխը անցնի:

Դաւիթ Պէկ սիրով ընդունեց, եկաւ Հայուստան և շուտով իր շուրջը հաւաքուեցան 7000 երիտասարդներ: Ան իր թագանակին սպարապետ կարգեց Միսիթար, իսկ Տէր Աւետիք քահանանան, Թօրոս իշխանը և Ստեփանոս Շահումնեանը խորհրդականներ:

Դաւիթ Պէկ յոջողեցաւ բուռն կոխներով կարճ

առանի մէջ վաճառել թափառուշրջիկ ցեղերը և մէկիկ
մէկիկ յազթանարել Պարսիկ Խաները:

Օսմանցիք, օդառւելով Պարսկաստանի ներքին
կախներէն և իրենց համար վատանգաւոր համարելով
հայեառաւ յօրաբերութիւնները, մեծ բանակով մը տր-
շաւացին Դարաբազի վրայ: Հայ զօրքերէն շատերը
փախան և Դաւիթի քով միացին միայն 400ի չսփ
կտրիճներ: Դաւիթի ամրացաւ Հալիձոր բերդին մէջ, որ
շուտով պաշարուեցաւ Օսմանցիներէն: Կոփէի տաք մի-
ջոցին Միսիթար սպարապետը և Տէր Աւետիքը բերդի
գաղանի գուռներէն դուրս ելլելով անցան թշնամիին
ետեւը: Թուրքերը շփոթած փախան, Հայոց ձեռ քը թող-
լով 148 գրոշակ և մեծ տատր:

Օսմանցիք սակայն տաելի մեծ բանակով մը նո-
րէն եկան պաշարեցին Հալիձորը: Բայց Դաւիթ կրցաւ
այս անգամ եւս յազթել թշնամիին: Մութ գիշեր մը,
ան մասակ ձիերու խումբ մը մացուց թշնամիի բո-
նակին ձիերուն մէջ, որոնք սկսան անողին ազմուեկ
մը բարձրացնել: Թուրք զօրքը անորիկ սկսու փախ-
չիլ: իսկ Դաւիթ իր քաջերովը թշնամիին ետեւ ին-
կառ ու ջախջախեց զայն:

Հայոց այս յազթանակները Թուրքերու վրայ՝ գուն
ձգեցին Պարսից Շոնը, որ հրավարասկով մը Դաւիթը
«Եթե մես իշխանու անուանեց իգրամ կարելու իրաւունք
եւս տարով մնութ Այնպէս որ 1728ին երբ մեռաւ Դաւ-
իթ Պէկ, Դարաբազ անկախ երկիր մըն էր արդէն:

Վերջ Պարսակի տարման: — Դաւիթին յաջոր-
դեց Միսիթար սրուն հակառակ էր Տէր Աւետիք քա-
հանան: Օսմանցիք օդուտ քաղելով Հայոց երկպատա-
կութենէն, և իրենց շահան հակառակ գանելով Պար-

կաստանի բարեկամ հայկական իշխանութիւն մը երակու պեասութեանց միջեւ, նորէն և կան պաշտօրեցին Հայ իմորք Յերդականները, Մխիթարէն գաղանի խօսք առնելով՝ Օսմանցիներէն որ իրենց վես մը պիտի չհասցեն՝ անձնասուր եղան, բայց Թուրքերը Հարգեցին բոլոր Հայերը Մխիթար ապաստանցաւ Խնձորեսք բերդը, ուր քանի մը դաւաճան Հայեր բապաննեցին դայն ու գլուխը տարին Դավրէժի փոշային, որ զիրենք գարծ տարելու աեղ գլխատեց, ցաւելով այդքոն քաջ մարդու մը մահուան վրայ:

Այսպէս վերջացաւ Դարտրագի Մելիքներուն սկըսած շարժումը արեւելահայաստանը ազտանլու համար (1730):

Իսկ Տէր Աւեղիք քահանան ընտանիքը տոնելով Երանակալէմ քաշուեցաւ ապաշխարելու՝ քահանայ ըլլուլով այնքան կոիւներ մզած ըլլուլուն համար:

Թուրք եւ Պարսիկ կոիւներուն վախճանը. — Շահ Թահմազ Բ.ի օրով Պարսիկներ յաղթուած ըլլուլով Օսմանցիներէն 1732ին, Երասխի հիւսիս գտնուող երկիրները Թուրքերուն ձգոծ էին: Նատիր Ալի զօրոսպետը այս պայմանը ծանր գանելով, Շահը գահէն վար տռած և աեղը անոր նորածին որդին գրած էր, իր ձեռքն առնելով երկրին կառավարութիւնը՝ Յետոյ Ախուրեանի տիերուն վրայ ջախջախելով 80 հազարնոց թուրք բանակը, Այսր-Կովկասը նորէն իր իշխանութեան առկտուած էր:

1736ին ան իր բանակը Մուղանի գաշտը տարու ուր կանչեց նաև Պարսից և Հայոց բոլոր մեծամեծները: Հոս Նատիր Ալի ինքզինքը թագաւոր յայտարարեց ու Հայոց Արքահամ կաթողիկոսը անոր սուրբ

օրնեւելով նորապատկ Շահին մէջքը կապեց։ Ի փոխարէն,
Շահը Հայոց շնորհեց այն բոլոր իրաւունքները զորս
անոնց տուած էր Շահ-Ապարա Ա. Մելիքներն ալ հոս-
տատեց իրենց իշխանութեան մէջ։

Յետոյ 1743ին, Երեւանի քով, մեծ կռիւի մը մէջ
աչնչացնելով թուրք բանակը, ստիպեց Սուլթան Մահ-
մուտ Ա. Հաշտուելու իրեն հետ 1746ին, իրեն պահե-
լով Նախիջեւանի ու Երեւանի գուռաները Ասով ալ
վերջացան թուրք և պարսիկ կռիւները և Օսմանցի-
ներու ձեռքը մնաց Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Կիլի-
կիան։

Նոտիր Շահէն յետոյ Պարսից տէրութիւնը գոհա-
կալական կռիւներով տկարացաւ, երբ Երեւան եկան
Ռուսները



Պարսիկ բարեկերէ տիսարան մը

ԴԵՍ Ե.

ՀԱՅԱՍՏԱՆ 19 րդ ԴԱՅՐՈՒ ՍԵՄԻՆ

→→→↔↔←←←

Պարսկաստան եւ Թուրքիա.— 18րդ Դարու կիսուն Հայաստան բաժնուած կը մնար Պարսկաստանի և Թուրքիոյ միջնու .— Երկու հզար պետութիւններ , որոնք երկորսակե պատերազմներու հետեւանքով , այժմ թուլցուած էին Այս վիճակը տեսլի շատ չեշտուած էր Պարսկաստանի մէջ , որ բաժնուած էր բազմաթիւ իշխանութիւններու , որոնք յաճախ իրարու հետ կռիւի մէջ էին Թուրքիոյ մէջ այդ վիճակը զգալի էր մանաւանդ ծալրագուառներու մէջ : Կեդրոնական իշխանութեան ուս թուլցման հետեւանքով Այսր-Կովկասի հայութիւնը ենթակայ էր շարունակական յարձուկումներու , կովկասեան կիսովլայրենի ցեղերուն , իսկ Թուրքիոյ մէջ կեղեցումներուն՝ ապատամբ թուրք բաշաներուն և քուրա պէյերուն ։ Իսկ այս պատճառով քարուքանդ կ'ըլլային հայաբնակ վայրերն ու կը պակսէր հայ ժողովուրդը :

Հայ Ռայիան .— Այս երկու պետութիւններն ալ Մահմէտական էին : Ասիկա ըսել էր թէ իսլամական կրօնը պէտք էր ըլլար տէր , վայելող . իսկ միւս կրօնները պէտք էր հպատակէին անոր : Մահմէտականները կը կոչուէին Միւլիմ . միւնները՝ Զիմիմի կոմ Ռայիա . Միւսլիմը կը վայելէր տմէն իրաւունք , Ռայիան զըրկուած էր այդ բոլորէն :

Այս աեւամկ դիրքի մէջ գտնուող Հայ սայխան ինք իր մէջ բաժնուուծ էր գասերու որոնք էին.

Ա. Հոգեւորականութիւն, որուն զլուխն էր, Թուրքիոյ մէջ՝ Պատրիարքը, իսկ Պարսկաստանի մէջ՝ Կաթողիկոսը:

Բ. Առեւերական դասը, որ կրնար իր ազգեցութեան ենթարկել առաջինը, ինչպէս էր Ամիրայութեան շրջանին՝ Թիւրքիոյ մէջ, և Խօճայական շրջանին՝ Պարսկաստանի մէջ:

Գ. Դասն էր Արքաստանութիւնը, իսկ Դ. Գիւղացիութիւնը:

Իր կարեւորութեան համար՝ հոս Նկատի առնենք այս վերջինը:

Գիւղացիութիւն.— Այս դաստկարգին վրայ կը ծանրանոր պետութիւնը պահելու հոգը։ Ռւսակ ան շոտ պէտք էր աշխատէր։ Թէեւ հոգը պետութեան կը պատկանէր, բայց մասնաւորներն ալ կրնային զայն ունենալ։ Պետութեանէն հող կը արուէր նաև զինուուրականներու, որոնք պարաւուոր էին զօրք առալ պատերզմի ժամանակ։ Այս զինուուրականները առնասուրակ քիւրտ էին և կը կոչուէին խաթիր։

Հողատիրութեան տարբեր պայմաններ կը տիրէին Պարսկանոյաստանի մէջ, ըլլա՛յ Խոներու ըլլա՛յ հայ Մելիքներու երկիրը։ Զրաբաժանութիւնն ալ աեղական պայմաններու համոձայն օրէնքներու տակ տանուուծ էր։

Ամենուրեք գիւղացին կը բնակէր խրճիթներու մէջ։ Այս որդիւնաբերող տարրին ամենումնեւծ տանջանքն էին բանի գաղթեցումները՝ կտտարուուծ Խոներու կամ Պէկերու կողմէ, իրենց երկիրը շէնցնելու նպատակու։

Վարչութիւն.— Թէ՛ Թուրքիոյ և թէ Պարսկաստանի մէջ յառագոյն բռնատիրական դրութիւնը կը տիւրէր։ Սուլթանը կամ Շահը տէրն էր հպատակներուն կիանքին։ Երկու երկիրներն ալ կը կառավարուէին հին սատրապական դրութեամբ։ Բայց իրենց կեանքին տէրը չէին նաև խաներն ու բաշաները։ Թուրքիոյ մէջ, պետական իմաստութիւնը այն չէր որ երեկիրը բլլոյ բազմամարդ և ուժեղ, այլ սակաւաքնակ, աղջատ ու թոյլ, որ չկարենայ ապստամբիլ։ Ուստի այս կերպով կառավարող պաշտօնեան աւելի կը գնահատուէր, պայմանաւ որ կատարուած կեղեքումներէն պաշտօնեան բաժին աար նաև Սուլթանին։ Թուրքիոյ մէջ բոշան կամ պէյը։ Պարսկաստանի մէջ խանը մէկ փոքր Սուլթան կամ Շահ էին, անսահման իրաւունքներով։

Խանը թրքաբնակ գիւղերու կառավարութիւնը կը յանձնէր Նայիպներու, իսկ քրիստոնեայ գիւղերունը՝ Մելիքներու, որոնք պէտք չէ շփոթել Ղարտպաղի Մելիքներուն հետ։

Արգարադատութեան գործը՝ երկու երկիրներուն մէջ ալ, սարսափելի էր։ Դատարանները կը կառավարուէին Ներիարի օրէնքներուն համաձայն։ Ուստի քրիստոնեան չէր կրնար հոն արդարութիւն ստանալ։ Իսկ ամենէն զգուելին այն էր, որ երբ քրիստոնեայ մը իսլամութիւնը ընդունէր, օրէնքը իրեն կուտար անոր քրիստոնեայ ազգականներուն բոլոր կալուածները։

Հարկեր։— Միայն հարկային դրութեան ուսումնասիրութիւնը ցոյց պիտի տայ թէ ի՞նչ վիճակի մէջ կ'ապրէին հպատակները այս երկու երկիրներուն։ Այդ դրութիւնը որոշ դրութեան մը չգոյութիւնն էր։ Բա-

շան, խանը, պէկը իր ուղածին չափ հարկ կ'ստանար,
կողոպտելով ժողովուրդը Հարկերը կ'առնուէին զը-
րամով, բերքով, կենդանիներով և ձրի աշխատանքով:
Այդ հարկով խանը կամ բաշտն պիտի վճարէր իր

տուրքն ու կոպալը իր
վեհապետին, և մնաց-
եալը պիտի պահէր ի-
րեն՝ ուելցնելու հա-
մար իր հարստութիւ-
նը և ոչ թէ ծախսելու
համար ժողովուրդին
վրայ:

Կար աւելի ահա-
ւոր հարկատուութիւն
մըն ալ Ասիկա, ման-
կածողութիւն ու աղջկա-
ծողութիւն էր, առաջինը՝
թուրքիոյ մէջ՝ Ենիշե-
րի բանակը կազմելու
համար, իսկ երկրորդը՝
Պարսկաստանի մէջ՝
Շահերու և Ասաներու
կոնսունցը լեցնելու
նպատակաւ:



Ենիշերի զինուոր մը

Ուսիխան եւ օսար բրոբականաը.— Մահմետական
լուծին ենթարկուած Հայոց դժբախտութիւններէն մէկն
ալ մեր ներքին պառակումն էր՝ գուանական պատ-
ճաններով:

Ասիկա առաջ կուգար կաթուիկ քարոզչութենէն
որ մեր մէջ կը կատարուէր Լատին եկեղեցին կողմէ,

սկսեալ էին ժամանակներէն։ Դեռ Կիլիկեան շրջանին Հայը հաւասարց թէ քրիստոնեայ արեւմուտքը պիտի դար իրեն օգնելու՝ և թէ ան Կաթոլիկութիւնը ընդունէր։ Պոլսոյ գրաւումին ատեն և անկէ քիչ յետոյ նոյն հաւասարը ունէր զարձեալ միամիտ Հայը։ Այդ քարոզիչները իրեն հաւասարցուցեր էին թէ իր գժրաղզութիւնները անո՞ր համար էին որ ան հեռացեր էր Կաթոլիկութենէն։ Իրականութիւնն այն էր սակայն, որ Եւրոպու կը միջամաէր ա՛յն ատեն միայն երբ իր շահը պահանջէր Խոկ մեր շահը և Եւրոպայի շահը միշտ իրարու հետ խռով մնացին։

Կաթոլիկ կղերը մինչեւ իսկ Հուգովիկոս ժԴ. էն նամակներ բերել տուած էր պարսից Շահին՝ Նախիջևանի կաթոլիկ Հայերը պաշտպանելու համար։ Բայց այս թագաւորին նպասաւկն էր իր առեւարական շահը ապահովել Պարսկաստանի մէջ։ Ան նոյն իսկ ինդրեց պարսից Շահին որ կաթոլիկ Հայերն ալ օգտուին մահմետականացած Հայերու արուած իրաւունքէն ազգականներու կոյուածին տիրանալու համար։ Ահա թէ քրիստոնեայ Եւրոպան ինչպէ՞ս կ'օգնէր Հայերուն։ Սակայն կաթոլիկ կղերը շարունակեց հաւասարցներ թէ Թրոնսան պիտի գոյր ոչնչացնելու թուրքիան։ Իրականաթեան մէջ Թրոնսան թուրքիոյ ամբողջական զերութեանն էր։ Բայց ասիկա չհասկցաւ նոյն իսկ ժամանակի կաթոլիկուը, որ հաւասարց կաթոլիկ քարոզիչներու այս հաւասարումներուն, մտածեց ընդունի կաթոլիկութիւնը և Խորայէլ Օրիի հետ ճամբարյ երաւ գէպի Եւրոպու, այդ ազատութիւնը բերելու համար, սոկայն ճամբարն, Պոլսոյ մէջ, մեռու։ Խոկ ալ կ'սկսի Հայոց ազատագրական շարժումը, որ նոր օրջան մը կը բանայ մեր պատմութեան մէջ։

ԴԱՅ Զ.

ԸԱՐԺՈՒԽՄՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԷջ

Նկատերինեան Շրջան.— Ասիկտ Բ. շրջանն է որեւ-
աելահայաստանի ազատագրական շարժման։ Առաջինը
տեղի ունեցած էր Պետրոս-Մեծի օրով, մօտ 40 տարի
առաջ։ Այդ ծրագրին նպատակն էր ազատագրել մի-
այն Պարսկահայաստանը՝ Պարսպաղի Մելիքներու-
տառջնորդութեամբ և կազմել թագաւորութիւն մը
եւրոպացի իշխան մը գահ բարձրացնելով։ Ասիկա իս-
րայէլ Օրիի ծրագրին էր, որուն հաւանած էին նաև
Մելիքները։ Բայց ժողովուրդը դեռ պատրաստ չէր
առոր։ Այս ծրագրիը երկու սխալներ կը պարունա-
կէր իր մէջ։ այն է՝ արհամանանք դէպի քենամիին ուժը
և սեփական ուժի շափականցու թիւն։ Եւ այս սխալը
միշտ մնաց մեր գործիչներուն քով։

Օրին Գերման իշխանէ մը խոստում տռած էր,
որ պիտի գար ազատագրելու Հայաստանը։ Երբ ասիկտ
չիրականացաւ, Օրին դիմեց Մեծն Պետրոսի, որ հա-
ւասաիք տռաւաւ թէ պիտի կատարէր Հայոց փափաթը։

1772ին Ռուս բանակը գրաւեց Տէրոպէնտը։ Կայսեր
խորհուրդով Հայեր և Վրացիք բանակով դացին դէ-
մուռութելու Ռուս բանակը։ Բայց կայսրը կասպից ծո-
վու եղերքը իրեն վաճառակռւնութեան համար կարգ
մը տեղեր գրաւելէ յետոյ վերադարձաւ Շուէտի դէմ
պատերազմելու համար, յանձնելով Հայերն ու Վրացիք
Պարսից և Թուրքերու անդիթութեան Վրաստանը ինկաւ

թրքաց կոկորդը, իսկ Դարտապաղցիք Աւան Խւզպաշիի և Դաւիթ Պէկի զեկավարութեամբ ինքզինքնին պաշտպանեցին Երբ Հայերը նորէն դիմեցին Պետրոսին, սա թելատրեց որ անոնք գույթեն իր նոր գրաւած վայրերը Բարեբոխառար Հայեր մտիկ չըրին։ Ասոր յաջորդեց մօտ կէս գորու հանգիստ շրջան մը, երբ Մելիքները Նատիր-Շահի ձեռքին տոկ ապրեցոն խաղաղ։ Բայց Նատիր-Շահէն յետոյ Պարսկաստան նորէն խռովուեցաւ և Հայերը նորէն աշք դարձուցին դէպի Ռուսները։ Այս շրջանն է անա, որ կը կոչուի Նկատերինեան, քանի որ այս Կայսրուհիին արքունիքին մէջ էր որ կը պատրաստուէր նոր շարժումը։

Հնդկահայ գաղութին գերը։ — Այս շրջանին մէջ կարեւոր դեր մը իրազացին Հնդկանայ հարուստները։ Այս հարուստաներէն մէկուն որդին էր Յովոէփ Էմինը, որ զինուորական ռուսում առած էր Անդրիոյ մէջ։ 1760 ին ան Ալէքսանդրէմէն ցամաք ելլելով կ'անցնի Հայաստանի մէջէն, առոստամբութիւն քարոզելով Սակայն հոն ալ ժողովուրդը անպատճառ էր Էմինի իր միտքը կը յայտնէ նուե Էջմիածնի Սիմէռն Կաթողիկոսին, որ շատ վնասակար կը գտնէ այդ գողափարները։ Այն տահն, Էմին կը գիմէ Վրաց Հերակլ թագաւորին և անոր կ'առաջարկէ Հայաստանի թագը Հերակլ շատ կը սիրէ զաղափարը, բայց իր ուժերը անբաւական էին ծրագիրը գործի վերածելու համար Երկու տարի յետոյ Էմին կը վերագառնայ Լոնտան, անսկէ կ'անցնի Պետրպուրկ, ուր իրեն յոյսեր կուտան և յանձնարարական մը Հերակլին։ Էմին կը դռնայ Հերակլի քով, բայց նորէն անօգուտ և Առատում, ուրացում, տառանում և աղհամարանք միայն կը տեսնէ ան Թեատր կ'անցնի Դարտապաղի Մելիքներու քով, միշտ



Յովսեփի էմին

Քարոզելով Հայաստանի ազատութիւնը Իրեն կը
պահսէր կազմակերպչական սգին Ութ ասրի յնտոյ ան
բնդմիշտ հեռացաւ Դարապաղէն և վերադարձու
Հնդկաստան

Հայուստանի ազատագրութեան ծրագիրը իրակացրնելու միակ քիչ թէ շատ կողմտկերպուած ուժը Դարապադի Մելիքներն էին : Բայց անոնք ուր Պետրոս Մհեմի գաւոննութենէն յետոյ տկարացած էին և ա՛լ աւելի տկար ոցոն երբ իրենց մէջ գմառթիւն խկաւ , որմէ օգտուեցաւ հաստրակ թուրք մը , Փանահ անունվ , որ նոր իշխանութիւն մը հաստատեց Շուշիի մէջ , և եղաւ պատահաս Մելիքներու Դարապադին :

Մատրափ Հայոց դեր .— Վերագանակով Հընդկաստանի Մատրաս քաղաքքը , էմին իր գաղափարներովը կը խոնդավառէ քանի մը հայ մեծ վաճառականներու Անոնք կը հաստատեն ապարան մը և կը հրատարակեն և նոր Տեսրակը և սերովայր Փառաց» անունով երկու դիրքեր , որոնք մէծ աղմուկ կը հանեն իրենց նոր գաղափարներովը : Այդ դիրքերը կը բացարէին թէ ինչպէս պէտք է կառավարուի ապագայ անկախ Հայաստանը : Եետոյ անոնք կը դիմէին Կաթողիկոսին որ գործի սկսի , Հերակլը միաբանեցնէ Մելիքներուն հետ , ժողովուրդին զինուարժութիւն սորվեցնէ , զաւառներէն երկուական պատգամաւոր ընտրէ և Դարապադ զրկէ համրապետութեան գլուխանոխարարը ընտրելու համար եւ այլն : Խոկ յետոյ ալ , իրեն միջոցաւ , Կիւլիստանի քոջ Մելիք Յովաէփին կը զրկէին երկփողեան հրացան մը , երկու ատրճանակ և երկու հարիւր վաթուն կայծքար , և իրենց գիրքերը Խոկ Կաթողիկոսը շատ կը զայրանար և կը հրանոնգէր հեռու կենու այս պարզիւն և վեռասկար ընթացքէն :

Անոնք դիմեցին նաև Հերակլին թանկադին նըռուէրներով : Հերակլ զանոնք կը յուսագրէր՝ անոնց ուկիներէն օգտուելու ակնկալութեամբ Խոկ իր հայութիրութեան ապացոյցը տուաւ 1779ին , երբ արշա-

և այս Երեւանի Առաջին երկիրը, աւրշտկեց Արարատկան դաշտը, ու վերագարձին խոշոր գաղթականութիւն մը տարաւ իր երկիրը անոր արեւմտեան սունմանները պաշտպանելու համար։ Այս գաղթը ազէտ մը եղաւ։

Երբ Հնդկանայոց մէջ այս անգործնական ձեռնարկները կ'ըլային Հայուստանի ազտափառութեանը համար, տադին, Պետրոպուրկի մէջ կը մշտիուէր նոր ծրագիր մը որ տառչինին չէր նմաներ։

Հիւսիսի ծրագիրը։ — Եկատարինէ Կայսրունին գահ բարձրանալէ յետոյ ձեռնարկից լրացնելու Մեծն Պերրոսի ծրագիրը

— Տէր Ըլլու
Կասպից և Սեւ
ծովերու եզերք՝
ներուն՝ վաճա-
ռականական նը-
պատակներ ով ։
Եկատարինէ փա-
ռամուլ կին էր, և
իր կառագուրու-
թիւնը գարձեալ
սկսու հետ սպըն-
դել Քրիստոնէից
ազատագրու-
թեան ծրագիրը։

Այդ տաեն-
ներ Մոսկուայէն



Եկատարինէ Կայսրունին

Պետրոպուրկ եկած հասաւառուած էր Յովհաննէս Լու-
գարեան մեծանարաւաս հայը, որ ա՛լ աւելի կարեւու-
թիւն ստանալով ազնուական եղաւ, և ստացաւ
կոմս տիտղոսը։ Սա եւս Եկատարինէի բարեկամներին

էր և Հայ առանիի անկախութիւնը երազողներէն։ Այս տաճններ երեւան եկաւ ուրիշ նշանաւոր հայ մըն ալ, Յովսէփ Արք։ Արզութեանը, որ նմանապէս տղնուած էր և Եկատարինէի վասանելիներէն։ Այս երկու հայերու մտքին մէջ ապագայ Հայաստանը պիտի ըլլար միապետութիւն մը, մինչ Հնդկանայոց ձրագրով ան հանրապետութիւն պէտք էր ըլլար։



Կոմս Յովհաննես Լազարեան

Ծարժումը կը վերանորոգուի. — 1780 թուականի սկիզբը ուռսական արշաւոնքը պատրաստուելու վրայ էր Արզութեան ու Լազարեան ամէն տեղեկութիւններ կռւային Ռուսաց, Հայոց՝ Ռուսերուն հանդէպ ունեցած սիրոյ մասին էջմիածնի նոր Կաթողիկոսը՝ Ղուկաս, յայտնած էր, թէ ինք համաձայն է Արզութ-

եանին և Լոգուրեանին և Զօրավար Բոթիեմկինը նըւէքրներ կը զրկէր իրեն ու յարաբերութիւն կը մշտկէր Դարապաղի Մելիքներուն հետ, որոնք սակայն հիմա առելի տկարացած էին և Փանոն Խանի որդին Խալրանիմը այժմ առելի համարձակ էր դարձեր:

Մելիքներ հայ մեծամեծներու հետ ժողով կազմեցին Գանձատարի վանքին մէջ, հպատակութեան ու հաւատարմութեան թուղթ զրկեցին Ռուսերուն, խընդրելով որ շուտ սկսին արշաւանքի: 1783ին զօրավար Բոթիէմկինը հրաման կ'սահանար պաշտօնանկ ընելու Շուշիի Խալրանիմ Խանը, և Դարապաղի և Դարապաղի երկիրներէն կազմել Հայկակոն իշխանութիւն մը: Բայց Խալրանիմ Խան ի գերեւ հանեց ամէն ձրագիր, վարպետ խողով մը:

Խուսաց Բ. Դաւանանութիւնը:— Խալրանիմ Խան տամէն բան իմացած էր իր և հայ լրտեսներէն: Արդէն ուսւ զօրավարը Խալրանիմի հետ ալ բանակցութեան մէջ էր Խալրանիմ տեսնելով որ Ռուսերը անպատճառ պիտի գտն Կովկաս, և գիտնալով որ ինք չի կրնար գիմագրել անոնց, գրեց զօրավարին թէ կ'ուղէ Ռուսաց հպատակ դառնալ:

Կայսրունին ընդունեց ինդրանքը և արտօնեց որ Բոթիեմկինը զաշինք կապէ Խանին հետ Բայց Խանը սկսու ձգձգել: Ասոր վրայ Ռուսերը սկսան նորէն փողաքշել և խանդավառել Հայերը որոնք կը շարունակէին պատրաստուիլ: Նոյն առեն Ռուսերը Վրաց հետ զաշինք մը կնքելով Վրաստանը իրենց պաշտպանութեան առկ տախն և բանակ մը զրկեցին Թիֆլիս:

1783ին Ռուսերը պիտի սկսէին արշաւանքի և զերակազմէին Հայաստանը: Բայց Խալրանիմ նորէն մարդէկ զրկեց զօրավարին իր հպատակութիւնը յայտ-

նելու, իրեն հետեւեցան ուրիշներ և Ռուսներ մոռնաւրդ Հայերը նորէն սկսան սակարկութեան Խպրահիմին հետ Ասգին Խպրահիմ ստուաթկ կը նեղէր Հայերը և Մելիքներ կ աղերսէին որ Ռուսները շուտ սկսին արշաւանքին


Գործը յետոճգուեցու մանաւանդ անոր համար որ Օսմանցիներու գրգումով Տաղաւան ապստամքեցու և սրբազան պատերազմի սկսու Ռուսաց զէմ։ Խսկ սախկա գործին կուզար Խպրահիմին։ Այս ատեն ձեր Խանը յաջողեցու խարէութեամբ ձերբակալել Հայ երեք Մելիքները և մէկը սպաննել։ Գրաւեց նաեւ Գանձաւարը և թունաւարեց կաթողիկոսը։ Խսկ իրկու Մելիքները փախան Թիֆլիս։ Ասիկա Ռուսական Բ. դաւանանուրիւնն եր, որ, կը փնտցներ անկախ Ղարապաղը։

Երկու Հայ կառիճ Մելիքները երկար կռիւներ մզեցին իրենց երկրին տիրունալու համար, բոյց յաջողեցան, յետոյ գացին բնակելու Շոմքոս, ուր եկան նաեւ իրենց ժողովուրդէն մօա 700 ընտանիքներ։

Անկէ յետոյ 1795ին տեղի ունեցու Պարսից թողաւոր Ազա Մահմէտ Խանի արշաւանքը, որ կուզար վերըստին գրուել Այսր-Կոյփկոսը։ Ռուսները ստիպուեցան շարժիլ և 1796ին մտան Կոյփկաս, նորէն յուսադրելով Հայերը։ Խպրահիմ Խան նորէն սկսու իր հին խազերուն Ռուսները յառաջացան մինչեւ Գանձակ։ Բոյց այս ատեն մեռու Եկատարինէն և անոր յաջորդը՝ Պօղոս Ա., հա քաշեց բանակը։ Խպրահիմ նորէն յաջողեցու Ազա Մահմէտ նոր արշաւանք մը կատարեց պատմելու համար Խպրահիմը որ իրեն չէր հպատակեր։ Խանը փախաւ, բայց Շահն ալ Շուշիի մէջ սպաննուեցաւ, և Խպրահիմ նորէն փրկուեցաւ, իսկ Ղարապաղ քար ու քանդ եղաւ։ Սովոր ու ժանտախարը պակասը լրացաւցին

և վերջոյ, Պօղոս Ա.ի հրամանով, վերապրով Մելքնիրը գոցին բնակեցան Լոռի, զոր դրամով Հերուկէն գնած էր Հնդկանայ հարուստ Շահամիրեանը:

Այսպեսով ալ վեզացաւ Խամսայի Մելիքութիւնը, զոհ երալով Ռուսաց Խաբեբայութիւններուն:



Հայկական Ղուրապաղը

ԴԱՍ I.

ԾԱՐԺՈՒՄՆԵՐ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ



Կիսանկախ Վայրեր. — Արեւմտահայութեան մէջ աղասատգրութեան խնդիրը արծարծեց Յովսէփ Էմինը, ասկայն անոր քարոզութիւնը գործնական օգուտ մը չունեցաւ, և քանի մը տարի յետոյ ինք Էմինն ալ մռացաւ Թրքահայութիւնը:

Սակայն Էմինէն շատ առաջ և իրմէ վերջ արեւմտեան Հայուսատանի ու Կիլիկիոյ մէջ կային արդէն կիսանկախ վայրեր — նման արեւելահայուսատանի մէջ գոյութիւն ունեցող վայրերուն, որոնք այդ ստրկութեան երկարասահւ շրջանին պահեր էին իրենց գոյութիւնը:

18րդ դարու երկրորդ կիսուն այս կարգի վայրերէն մեզ ծանօթ են մէկ քանին: Այսպէս, Ճապաղ Զուրի (Մուսի Երջան) հայերը, անուսնի իրենց քաջութեամբ, կը յաջողէին պաշտպանել իրենց իրաւուքները: Անոնք կ'ստիպէին իրենց տէրերը զիջողութիւններ ընելու իրենց, բայց իրենք ալ կը հարկադրուէին նոյնը ընել ու զինեալ խաղաղութեան մէջ ապրիլ:


Ասկէ զատ, Տաւրոսի անմտաչելի բարձունքներու վրայ կային ուրիշ մանր կիսանկախութիւններ ալ, ցրուած քրտական ծովուն մէջ: Հոս պայքարը աւելի

գաման էր, և հայութիւնը կորսնցուցած էր իր ազգային նկարագրէն (լեզուն, բարքեր) շատ բան, դիմելով հետզհետէ զէպի քրտացում:

Շատ քիչ բան գիտենք այս կիսանկախ վայրերու հայութեան գարսաւոր մաքառումներու մասին: Այդ վայրերու անուններն են: Մոկս, Շատախ, Սատունի մի քանի գաւառները: Իսկ Տիգրանակերտի շրջակայքը Սալուր, Խղու, Խօխոն, մանաւանդ այս վերջինը, «որ ան ու սարսափ տարածած էր իր շուրջը» Շարունակելով այս զիծը զէպի տրեւմուաք, կը համարինք Կիլիկիա, ուր հինէն ի վեր մեծ թիւով հայութիւն մը կար, ենթարկուած Գոզան Օղլու Թիւքմէն ցեղին իշխանութեան, որ չէր ճանչնար Օսմանեան սուլթաններու իշխանութիւնը: Գոզան Օղլուներու իշխանութիւնը անլուր բարբարութեան շրջան մըն է: և վերջ ի վերջոյ, Հայոց ող մասնակցութեամբ, Օսմանեան սուլթանները կարողացան վերջ տալ անոր:

Բանութիւններու այս այխարհի մէջ ոլ բարձրացած էր ազատ լեռ մը՝ Զէյթուն և իր շրջակայքը: որ Կիլիկեան թագաւորութեան կործանումէն յետոյ պահպանած էր իր անկախութիւնը՝ հերոսական կորիւններու շնորհիւ և ստացած էր մեծ հռչակ: Այս կորիւններէն սմանք տեղի ունեցած էին Օսմանցիններու օրով և Թուրք կառավարութեան ու այս լեռնականներուն միշտ կայտցած էր համաձայնութիւն մը, որով Զէյթունների տարեկան նուէր մը կուտային Պոլսոյ Այտ-Սօֆիա մզկիթին:

Նկատելի է որ մինչ միւս անկախ լեռնաստանները հետզհետէ օտարանալով կը ջնջուէին, Զէյթունը իր մասնայտառեկ պայմաններովը (լեզուն, ընտանեկան և համայնական սովորութիւնները) կը պահպանէլ:



Զեյթուն

իր գոյութիւնը և իր ցեղական ու կրօնական գգացումներովը կտապուած էլ մնար ընդհանուր հայութեան հետ։ Ճի՞շտ այդ պատճառուու ալ ան աչքի փուշ էր տիրող կառավարութեան, և 18րդ դարու Բ. Կէսին այս վերջինը կը փորձէր բնաջնջել զայն 1780ին թրքական զօրքը կը պաշարէ զայն եօթը ամիս, բայց պաշտրուղները քաջութեամբ կը պաշապանեն ինքզինքնին։ Երկու տարի վերջ փորձը կը կրկնուի և Զէյթունցիք յարձակման սկսելով կը փախցնեն պաշտրող Ալի փաշան։ Երկար խաղաղութեան շրջանէ մը յետոյ, 19րդ դարուն կը վերակրկնուին փորձերը և իրենց քաջակորով գիմադրութեան շնորհիւ կը հռչակ-էի Զէյթունի անունը և մեծ ազդեցութիւն մը կը ձգէ Արեւմտահայութեան պատմութեան վրայ։

Արքեսակցական Շարժումներ Կ. Պոլսոյ մէջ.— 18րդ դարու Բ. կիսուն նոր շարժումներ երեւան կողան է. Պատոյ արհեստաւորներուն մէջ, ուզգուած Ամիրայտական տիրապետութեան դէմ, որ իրեն քմանանոյքին ենթարկած էր Պատրիարքարանը, այսինքն ազգային գործերը Զաքարիա Պատրիարքին օրով, գաւանական վէճերը մեծ համեմատութեան հասած էին. Պատրիարքարանը սասատիկ հոլուծանք սկսուծ էր կաթոլիկ Հայերու դէմ, գրգռուելով մանաւանդ ժեղուիթ և այլ անուն կրող կաթոլիկ քարզիչներու արարքներէն, օֆրէնկա անունը խոսելի էր Թուրք սուլթաններու համար և Թրանկացած հայերը կը նկատուէին որպէս լըրտես ու գաւանան Հայոց Պատրիարքարանը ուրեմն, իր կողմէն ունէր Թուրք կառավարութիւնը և սասատիկ կը պատժէր մայրենի եկեղեցին ծոցը վերապատճառ չուզազ հայերը.

Դաւանական այս պայքարը սակայն մարդորսական նկատումներէ զատ ունէր նաեւ ուրիշ պատճառ մը: — Հայոց Պատրիարքարանը ազգեցութեան տակն էր Լուսաւորչական Ամիրաներուն, որոնց մէջ ալ կային մեծ դիրքերու հասուծ մարդիկ: Լուսաւորչական Ամիրաները կ'աշխատէին ուրեմն ոջնջացնել իրենց մրցակիցները: Դաւանափոխներ կային նաեւ, ի հարկէ արհեստաւորներու մէջ, բայց հալածողական այս պայքարը չէր կրնար համակրութիւն զանել սասնց մէջ, քանի որ աշխատանքի շահը կը միացնէր զիրենք: Էսենաձները կը միանան, պահանջներ կը ներկայացնեն Պատրիարքին և փոխադարձ զիջողութիւններով համաձայնութիւն մը կը կնքուի: Կ'որոշուի դաւանափոխական իւրաքանչիւր դէպքը քննել էսենաձներու կողմէ զըրկուած ներկայացուցիչներու ալ մասնակցութեամբ: Բայց արհեստաւորներու ազգային գործերուն խոռոշը

ւիլը գործին չէր գտր Ամիրաներուն, որոնք չկրնաւ-
լով ժողովուրդին դէմ գործել, կը դիմեն կտուալու-
րութեան, որ Զաքարիան Պրուստ կ'աքսորէ։ Տեղի
կ'ունենայ ժողովրդական ցոյց որ կը պահանջէ իր պաշ-
տօնին վրայ ձգել Պատրիարքը։ Կտուալարական զօրքը
կը միջամտէ և այդ կերպով միայն կը կտաարուի Սուլ-
թանին հրամանը։

Կոիւը Ամիրաներու և արհեստառորներու միջնւ
առելի մեծ չափերու կը հասնի 1800ին Ժողովուրդը
չուզեր Ամիրաներու ընտրած Պատրիարքը։ Ցոյցեր
կ'ընէ եկեղեցիին մէջ ու «չյիշուի» կը պոսայ։ Յետոյ
կը յարձակի։ Պատրիարքին վրայ և ծեծով գուրս կը
հանեն զայն Ասիկտ սապատամբութիւնն կը յայտա-
բարուի Ամիրաներէն։ Կը հասնի թուրք զօրքը պաշտ-
ապնելու համար կտուալարութեան վստահելիները։

Կ. Պոլսոյ հայութեան մէջ այսպէս կ'սկսին շար-
ժումները, որոնք 19րդ դարուն զարգացան և մեծ յե-
ղափոխութիւն մը առաջ բերին մեր ներքին կեան-
քին մէջ։



ԴԱՍ Բ.

ՌՈՒՍԵՐԸ ԱՅՍՐ-ԿՈՎԿԱԱԻ ՄԵՋ

→————←

Վրաստանի դեկտեր.— 18րդ դարու վերջաւորութեանը Վրաստան կը ներկայանաբ բոլորովին կազմակուծուած վիճակի մը մէջ։ Խուսական հովանուորութիւնը իրեն համար փորձանք մը եղաւ. Աղա-Մահմէտ Խանի արշաւանքը երկիրը աւերեց, Հերակլի զաւակաց և թուներուն մէջ գահակալութեան համար կործանիչ պայքար մը սկսաւ։

Հերակլին յաջորդած էր Գէորգի, թոյլ և անկարող մարդ մը, որ եղաւ Վրաց վերջին թագաւորը։ Սա գիտնալով որ այդ դժուար ժամանակին մէջ երկիրը կառավարելը իր գործը չէր, հօրմէն աւելի մեծ հանութեամբ կը վիճակը սուսական հովանուորութիւնը։

Կովկասի հարաւակողմէն բարձրացող այս աղաջական ձայնը շատ հաճելի էր Պօլսու Ա. կայսեր ականչին, բայց ո՛չ թէ ուժեղ Վրաստան մը կամ անկախ Հայաստան մը ստեղծելու համար հոն, այլ պարզապէս տիրելու համար հարաւի այդ բարերեսը երկիրներուն։ Ասկէ զատ, Կովկասի լեռնականները զինուած ըլլուլով Ռուսիոյ գէմ, ոռւս բանակը, եթէ զրաւելու ըլլուր Վրաստանը, պաշարած կ'ըլլար զանոնք կռնակէն։ Յետոյ, Վրաստանի և Հայաստանի գրաւումովը, ոռւս բանոկը կրնար սպառնալ, Թուրքիոյ և Պարսկաստանի վրայով՝ Հնդկաստանի։

Գէորգիի խնդրանքին վրայ Թիֆլիս եկաւ ռուսական զօրագունդ մը՝ Լազարեւի առաջնորդութեամբ, և Լազարեւ ու տիրական եղաւ Վրաստանի, ինչ որ Վրաց թագաւորին ուղածն էր արդէն Բայց Ֆէմհ-Ալի Շահը սկսաւ սպառնալ Վրաստանի, որով Ռուսերը աւելցուցին իրենց ուժերը և զրաւումը կատարեալ եղաւ, մանաւանդ որ Վրաստան չունէր ոեւէ դինուրական ոյժ։

Բայց այս ինքնավաճառութենէն դժգոհ էին Գէորգիի եղբայրները, որոնք Գէորգիի խորթ մօր՝ Դարեշան թագունիին հետ կազմեցին ազգային կուսակցութիւն մը։ Պայքարը ստատկացաւ և 1800 թուականին թագաւորը դեսպաններ զրկեց Պետրուրկի իր բոլորանուէր հպատակութիւնը յայտնելու Ռուսիոյ, անշան պայմաններով։ Բայց կայսրը վստահ թէ առանց պայմանի ոլ կրնայ տիրել Վրաստանի, չընդունեց և ետքորձուց դեսպանները նոր պայմաններ բերելու համար Եւ տռանց սպասելու ատանց, Դեկտ. 22ին յայտարարութիւնով մը Վրաստանը Ռուսիոյ կցեց։ Վեց օր յիշոյ, Թիֆլիսի մէջ, այս յայտարարութենէն անտեղեակ կը մեռնէր Գէորգին և Լազարեւ թոյլ չտուաւ որ անոր ուրիշ մը յաջորդէ։ Լազարեւին աջակից եղաւ ռուսասէր կուսակցութիւնը, բաղկացած, մեծ մասամբ, Հայերէ։

17 Փետրուար 1801. — Այս տաեններ Ռուսաստանէն Թիֆլիս հասաւ Արդութեանը որ կուգար էջմիածնի կաթողիկոսական գահը բազմելու։ Իբրև վրացի աղնուական՝ Արդութեանի ազգեցութիւնը շատ էր Վրաստանի մէջ և ռուս կառավարութիւնը կ'ուզէր օգտուիլ ատէէ։ Թիֆլիսի մէջ փառայեղ ընդունելութիւն մը եղաւ իրեն։



Յովսեփի Կարողիկոս Արդուրեան

Բայց Թիֆլիս խռովութեան մէջ էր և ռուսերը չէին համարձակեր յայտարարել կցման հրովարատկը։ Արզութեան հանդարտնեցուց միտքերը, հարթեց բոլոր գժուարութիւնները, որմէ յետոյ Զօր. Լազարեւ, Փետր. 16ին, մեծ հանդիխութեամբ կարգաց հրովարտակը, իսկ միւս օրը, Արզութեան հայոց եկեղեցիին մէջ, ուր ներկայ էին Դարեջոն թագուհին, վրաց կաթողիկոսը և բոլոր մեծամեծները, հանդիխաւոր պատարագ մտաւց, ուռւուրէն, հայերէն և վրացերէն լեզուներով կարգաց հրովարտակը և մեծ քարոզով մը պանծացուց կացար և մաղթանքներ ըրաւ անոր համար։

Տարօրինակ պիտի թուի անշուշտ որ պետութեան

մը անկախութեանը վերջակէտ կը դրուի հայոց կաթողիկոսին ձեռքալ ու կրօնական արարողութիւններ ալ տեղի կ'ունենան հայոց եկեղեցին մէջ։ Բայց պէտք է գիտանալ թէ Արզութեանը նոյն տաեն վրացի տպնը-ւական մըն էր և մեծ ազգեցութիւն ունէր վրացական պալատին մէջ։ Աւելցնենք նաև թէ, Խամանակ մը յետոյ, երբ այլեւս վերջացաւ գահակալութեան պայքարը, վրացի բալոր աղնուականներն ալ համաձայն էին որ այդ կցումը փրկութիւն մը եղաւ իրենց երկրին համար, և ոչ թէ յափշտակութիւն մը։

Վրաստանի կցումը ազգանշան էր թէ չուառվ Այսըր-Կովկասի մէջ մեծամեծ դէպքերու հանդիսատես պիտի ըլլայինք։ Այդ օրէն ասդին Արզութեան երեք շարաթ միայն ապրեցաւ, իսկ Պօղոս Ա. կայսրը իրմէ երեք օր աւելի, բայց դէպքերը շարուն ակեցին ընթանալ գծուած ճամբէն։

Խնդիրը այն էր որ սուս մեծ ազգը պէտք ունէր հարաւի ընդարձակ չուկաներուն, անիկա պատմական դեր մը ունէր կատարելիք մեր երկիրներուն մէջ և Արզութեանը այդ յառաջնապացումը առաջնորդովներէն մէկը եղաւ։ Փետր. 17ը մեր նողին վրայ կը բերէ նոր պետութեան մը տիրապետութիւնը (և ոչ թէ ազգային անկախութիւն), որ կը տարբերէր սուլթանական եւ շահական տիրապետութիւններէն անով, որ ասիկա չեր ամայացներ, եւ բոյլ կուտար որ ժողովուրդները բարզաւանին։

Խուսական յառաջնապացութիւնը դէպի Հայաստան, սակայն, հայերէն պահանջեց նոր և աւելի՝ ծանր դահողութիւններ, չնայած որ հիմա խնդիրը ոչ թէ Հայաստանի մը կազմութեան, այլ պարզ հպատակութեան մը մասին էր։

Ռուսական արշաւանքներուն նպատակները .— Աւ-
րեմ որոշ է թէ Ռուսերը ինչ նպատակներով Այսր-Կով-
կաս կը մտնէին . Բայց Ազեքսանդր Ա. կայսրը երբ կ'ո-
րոշէր գրաւել Վրաստանը, իր հրավարակին մէջ կ'ը-
սէր . «Ո՞չ թէ մեր ուժերը տևելցնելու համար, ո՞չ թէ
շահու համար, ո՞չ թէ առանց առոր ալ աշխարհի ըն-
դարձակագոյն պետութեան սահմանները . ընդարձակե-
լու համար, այլ գրգուած միայն մարդասիրութենէ ,
որ մեր վրայ սրբազն պարտք կը գնէր լսել առնջը-
ւոզներուն ազաշանքները և անոնցմէ հեռացնել վիշ-
տերը» . ահա ասանց համար էր, իր թէ, որ Ռուսերը
կը մտնէին Կովկաս :

Հաստատուելէ յետոյ Թիֆլիսի մէջ, Ռուսեր սկսան
յարձակումներու և «ընդարձակագոյն պետութեան» սահ-
մանները լայնցնելու :

Եւ Պարսկաստանը, որմէ էր որ պիտի խլուէին հա-
զերը, բնական է որ ինքզինքը պիտի պաշտպանէր :

Այսպէս, 19րդ դարու առաջին քառորդը լեցուած
է Ռուս-պարսկական պատերազմներով, որոնք վերջացան
Պարսկաստանի կատարեալ թուլացումովը :

Բայց ռուսական արշաւանքները ասով չեն վերջա-
նար, կը մնար Թուրքիան, որուն թշնամին ու կոր-
ծանին էր Ռուսիան :

Այս մեծամեծ պատերազմները մեր երկիրներուն
մէջ կտարուած ըլլալով, մեծապէս ազդեցին մեր
ճակատագրին վրայի Ռւսիի, կորգով հետեւինք այդ
դէպքերուն :

ԴԱՍ ԹԹ.

ԱՌԱՋԻՆ ՌՈՒՍ - ՊԱՐՍԿԱԿԱՆ

ՊԱՏԵՐԱՋՄԸ
(1804-1813)

Խօխան Ցիցիանով .— 1801 թուականին Ռուսիոյ կցուեցաւ Վրաստանի մէկ մասը — արեւելքանը : Անոր նահանգապետ նշանակուեցաւ Դաւիթ Արքայորդին : Բայց ատիկտ միջոց նըն էր միայն Վրացիները հանգըստացնելու : Վրաստանի իսկական կառավարիչը Զօր Լազարեւն էր և այն պաշտօնեաները որոնք կուղային Ռուսիայէն : Ասոնք առաջին մէկ օրէն սկսան գրաւածք նոր երկիրները ռուսացնել : Այս գործը յաջողութեամբ առաջ առնելու համար Զօր Լազարե բաւական զօրք չունէր, ուստի Պետրուրկի կառավարութիւնը բոլոր կովկասի կառավարութեան կեդրոնը փոխադրեց Թիֆլիս, անկէ արտաքսելէ յետոյ արքայական տան բոլոր անդամները :

Առաջին կառավարչապետը եղաւ իշխան Ցիցիանով (Վրացի) որ խստութեամբ վարուեցաւ երկրի ժողովուրդին հետ և մասնաւոր ատելութիւն մը ունէր զէպի Հայերը :

Ցիցիանով կովկաս եկած էր որոշ նպաստակով մը, այն է Ռուսաստանին կցել, բացի Վրաստանէն, նաև Պարսկական Այսր-կովկասի միւս մասերը, սահմանագիծը ընդունելով Արաքս գետը : Ուրեմն այլեւս կ'ոչնչաց:

ւէին քրիստոնեայ աղքերու ինքնավարութիւնները իսկ մահմէտական ինքնավարութիւնները պիտի պահէին մինչեւ յարմար բռապէն :

Բայց Ռուսիա շատ գօրք չէր կրնար պահել Այսրկովաս, Եւրոպայի մէջ նարովէն Ա.ի գէմ պատերազմներուն դրսմբ կը հայթայթէր Անգլիա Այս պատճառու է որ Ռուս Պարսկական պատերազմը երկարեցաւ 12 տարի, 1801էն մինչեւ 1813: Ուրիմ ռուս կառավարութիւնը պէտք ունէր տեղացի քրիստոնեայ ժողովուրդներու աջակցութեան, մանաւանդ Հայերուն, և այս տեսակէտէն էջմիածինը հրեն համար մեծ նշանակութիւն ունէր :

Էջմիածնի վիճակը .— Արգութեանի մահը մենք հարուած մը եղաւ ռուսական շահներուն: Բայց Արգութեանի մահէն վերջ կաթողիկոս եղաւ իր կուսակիցներէն Դաւիթ Արքեպիսկոպոսը, որ նախապէս ռուսաց քաղաքականութեան մարդն էր: Բայց Դաւիթ ունէր իրեն հակառակորդ հոսանքը, որ ընտրեց ի՞ր կաթողիկոսը՝ Դանիէլը՝ Խէջ-Թիլիսէ վանքին մէջ: Երբ Ռուսական գարձուցին Դաւիթէն և ակսան պաշապաննել Դանիէլը, որ աւելի հաւատարիմ էր իրենց, Դաւիթ հակեցաւ գէղի պարսկական քաղաքականութիւնը և հայ երկու կաթողիկոսներուն վէճը տառաւ ռուսական և պարսկական քաղաքականութեան կոփէի ձեւը Բայց Դաւիթը ռուսատեաց չէր, այլ կ'ըսէր, որ եթէ Ռուսները մեր երկիրը պիտի գրաւեն, թո՛ղ գան ու գրաւեն և մեզ ազտահն, և ոչ թէ Հայոց կաթողիկոսը բերէ զանոնք և վտանգէ ազգին գոյութիւնը մահմետական աշխարհին մէջ: Մինչդեռ Դանիէլականները իրենց առջանք-պաղապատանքներովը կ'ստորնահային ու կը

սասրնացնէին հայ ժողովուրդին արժանապատռութիւնը և Խուսերը ըստ այնմ կը նայէին մեր վրայ:

Դուիթի բանուծ ճամբան աւելի իրական էր, քայլ անիկա ալ բանակար էր և գամանԱ յնպէս էր որ երբ Դանիէլ համոզուելով իր մարդերէն զնաց էջմիածին, ան հոն դարձաւ Դուիթի գերին ու ենթարկուեցաւ անոր բանութիւններուն: Իսկ Դուիթի այս ընթացքէն կ'օգտուէր Ծիցիանովը և կը դասնար նոյնիսկ «հայտակը»:

Դանձակի գրաւումը, Երեւանեան արշաւանքը.— Թիֆլիսին շտա մօտ էր Գանձակը և 1803ի աշնան Ծիցիանով կ'առաջարկէր ահզւոյն Խանին (Ճավատ) որ հպատակի և յանձնէ իր իշխանութեան տոկ գտնուած բերդերը. փոխարէն կը խոստանար որ Խանը կը մնայ իր իշխանութեան մէջ: Ծիցիանով կը պատճառաբանէր թէ Վրաստանը այժմ Ռուսիոյ միացած է և Գանձակը 12—13րդ դարուն Վրաստանի կը պատկանէր, ուրեմն ան պէտք է այժմ Խուսիոյ անցնի: Ճավատ Խանը չընդունեց ի հարկէ, և յայտնեց թէ մինչև վերջ պիտի պաշտպանէ իր երկիրը: Ծիցիանով ձեռնարկեց արշաւունքի: Իր բանակին մէջ կը գտնուէին Թիֆլիսի Առաջնորդ՝ Յովհաննէս Արք. Գեղարդակիրը և Ներսէս Աշտարակեցին: Ասոնք կ'աշխատին Գանձակի Հայոց մէջ սուսանէր հոսոնք մը տուաջ բերել: Խանը, ի հարկէ կը բարկանայ և կ'սպառնայ Հայոց: Խմաց կը արուի Ծիցիանովի թէ Հայերը վտանգուած են, և Խուսերը կը փութան զանոնք տպատելու: Ծիցիանով կոչով մը կը հրաւիրէ Հայերը թողուլ Գանձակի Խանութեան երկիրը և գտղթել Թիֆլիս: Խանը Հայերը կը վտարէ իր երկրէն, քանի որ ինքը, ինչպէս նաև իր հայրը, միշտ պաշտպանած էին Հայը և Ղարապաղը Մե-

լիքներուն հետ միասին պատերազմուծ Խպրահիմ Խանի
դէմ:

1804 Յունվ. 9ին Գանձակը գրաւուեցաւ : Խանը ,
գրեթէ մինսկը , հերոսաբար կռուեցաւ և ինկաւ :
Յաղթանակը տօնուեցաւ հանդէսով և ճաշկերոյթով ,
որուն ներկայ էին նաև Դանիէլական Յովհաննէս և
Ներսէս Արքեպիսկոպոսները և Ցիցիանով բաժակ վեր-
ցուց Դանիէլ Կաթողիկոսի կենացը , յայտարարելով թէ՝
արիւնով կամ առանց արիւնի՝ ան պիտի բարձրացաւի
Էջմիածնի աթուրը :

Աս ըսել էր թէ գրաւումի կարգը Երեւանին պի-
տի գոր , քանի որ Երեւանի պարսիկ կառավարիչը Դա-
նիէլ Կաթողիկոսը իր քով առած ու բանարկած էր
Ցիցիանով , խիստ կերպով անոր ազատ արձակումը և
Դաւիթին իրեն յանձնաւմը պահանջեց : Խակ երբ Սար-
արարը պատասխան չտուաւ , առւս զօրքը մատու անոր
երկիրը , քաղելով Երեւանի վրայ :

Բայց իրականին մէջ Ցիցիանովի նորատառի ուրիշ
էր : Ան Դանիէլի անձը պատրուակ բանելով , պիտի գը-
րաւէր Երեւանը , յատոյ՝ Նախիջեւանը և անկէ պիտի
անցնէր Ղարապաղու :

Դանիէլականները սուսասէրներու հոստնք ստեղ-
ծած էին նաև Երեւանի մէջ : Ուստի Սարաւարը ազա-
հովութեան համար , իր երկրէն արատքսեց 4000 ըն-
տանիքներու Ասոնք պէտք էր անցնէին Թրքաց սահմա-
նը և հոն հաստատուէին մինչեւ պատերազմին վախ
ճանը , բայց անոնք ըմբռատացան ու գացին բնուկեցան
Փամբակ :

Պարսիկ արքայորդին՝ Արքաս Միրզան , մեծ բա-
նակով Երեւանի պաշտպանութեան փութաց : Անդին
կիւմրիւի առջեւ պարսիկ բանակին մէկ մասը ջարդուե-

ցու և քաղաքը գրաւուեցաւ Շուտով գրաւուեցաւ նաև էջմիածինը, որուն գոհակալը՝ Դաւիթ Կաթողիկոսը, բանարկուած էր Երևանի մէջ։ Դանիէլական-ները ուրախ էին և կ'սպասէին Երևանի անկումին, որ առզի չունեցաւ Պաշտրաւմը Երկարեցաւ, Խուս զօրքի մէջ ինկու ջերմախտ և բանակը չէր կրնար ու-ակիք գտնել, որովհետեւ Ֆէթհ-Ալի շոհը բռնած էր ճամբաները։ Հայերը մհծա-
մեծ օգնութիւններ ըրին
Խուսաց Աւելի մեծ էր Երե-
ւանի Հայոց կոստարած զերը,
որոնք կ'աշխատէին մղել
Պարս թէները որ անձնատուր
ըլլան։ 10—12 հայեր կո-
խազան հանուեցան իրր դա-
ւածան։ Պարսիկ կոստալո-
րութեան վերին շրջանակ-
ները խորհեցան, Շահ Ար-
քասի ըրտծին պէս, բալոր
Հայերը գաղթեցնել, և եթէ
ատիկա անզի չունեցաւ,
պատճառն այն էր որ Ար-
քաս Միրզան կ'ուզէր մհղ-



Աբբաս Միրզա

մութեամբ սիրաշահի Հայերը Բայց պարսից Շահին համոզումը՝ թէ Հայերն են ուռասերը Այսր-Կովկաս բե-
րողները՝ ոնցու նաև Օսմանցիներուն և ծանր հետե-
ւանքներ ունեցաւ նաև Թրքահայոց համար, իսկ Սեպ-
ակմբերին Ծիցիանով ստիպուեցաւ վերցնել պաշտրու-
մը և նահանջել, որովհետեւ Վրաստանի մէջ ապստամ-
բութիւն ծագելով՝ ապստամբները կտրոծ էին այն
միակ ճամբան ուրկէ Ծիցիանով կը յարաբերէր Ռու-
սաստանի հետ Ծիցիանով կ'երթար Վրաստան՝ կարգը

վերահաստատելու համար, իրենց բախտին ձգելով՝ Դաւ-
նիէլն ու իր կուտակիցները և ամբողջ Հայերը։

Նահանջի առեն Ռուսները թալլեցին էջմիածինը՝
անոր գոյքերը Թիֆլիս փոխազրելու պատրուկով։ Ա-
նոր թանկագին առարկաներէն շատերը կորառեցան։

Ռուսաց նահանջը սիրա առւաւ մանմէաւկաններուն
որոնք սկսան նեղութիւններ առաջ Հայոց Թիֆլիսն ան-
գամ խառնակուեցաւ և Մելիք Արօվն էր որ հասաւ և
խաղաղութիւնը վերահաստատեց։

Ֆէթհ-Ալի Շահը իր զօրքը վերադարձուց Պարս-
կաստան, Դանիէլ Կաթողիկոսն ու աքասրելով իր մայ-
րութագարքը։ Շահը էջմիածնի մէջ անստեցեցու Դաւիթ
Կաթողիկոսին հետ, որ իրեն խորհուրդ տուալ դաշնակ-
ցիլ Նաբուկոն Ա. Կայսեր նետ։ Շահը այգակէս ալ ըրաւ։

Ամենէն գէշը Երեւանի Հայոց վիճակն էր, որոնք
կը խորհէին փախչիլ Ռուսաց մօմ՝ Փամբուկ Դանիէլու-
կան պարտազրուխ մը՝ Դարրիէլ Խւզպաշի՝ 200 տունէ
բազկացած գաղթականութեան հետ յաջողեցաւ փախ-
չիլ, բայց անկէ յիտոյ կտրելի չեղուա այլեւս խումբով
փախուստ տուր Այս մարդը որ այնքան մեծ ծառայու-
թիւններ ըրուծ էր Ռուսաց, Ցիցիանովի կը դիմէ և կը
յայտնէ Երեւանի Հայոց ազտանցող վատնդը, Ցիցիանովի
կը պատասխանէ։ «Կը հարցնեմ, գաւաճանները արժա-
նի՞ են հովանաւորութեան։ Թող կոտրուին շուներու-
պէս, անոնք այդ վիճակին արժանի են»։

Ուրեմն Հայերը գաւաճան կը նկատուէին ո՛չ միայն
Պարսիկներէն, այլ և Ռուսներէն՝ որոնց համար էր որ
գէշ մարդ կ'ըլլային Պարսից հետ»

Այս կը նշանակէր թէ Ռուսաց պաշտպանութիւնը
Դանիէլականներուն՝ կեզծ էր և Դանիէլականներու շո-
ղոքորթութիւնները Ռուսաց հանդէպ՝ արժէք չունէին
և անոնց աչքին Հայերը գաւճեր էին անարթոնքի ար-
ժանի առար մը»։

ԴԱՍ Ժ.**ԱՌԱՋԻՆ ՌՈՒՄ - ՊԱՐՍԿԱԿԱՆ****ՊԱՏԵՐԱՋՄԸ (Նար.)****(1804-1813)**

Խանութիւններու կցումը.— Երեւանեան անյաջող արշաւը ազդեցութիւն չէր կրնար ունենալ ի հարկէ սուսական քաղաքականութեան վրայ:

Դանձակէն յետոյ կարգը կուգար դրացի Խանութիւններուն—Դարապաղի և Շաքիի, և առնցմէ յետոյ ալ՝ Շիրվանի (Շամախի) և Պաքուի:

Գործը սկսու Դարապաղէն, որուն Խանին՝ Խալբահիմի հետ բանակցութեան սկսու Ցիցիանով՝ Խալբահիմ, 80-85 առքեկան այդ գիւանագէտ ծերունին, կը հասկնար թէ ժամանակները փոխուած են, քանի որ Ռուսերը այնքան մօտ են իրեն իրեն կը մնար միանալ կամ Ռուսերուն կամ Պարսիկներուն Բայց ան գիտէր թէ ուժը Ռուսաց կողմն է: Ռւստի համաձայնեցաւ և 1805ին աեսակցութիւն մը ունենալով Ցիցիանովի հետ կնքեց գանագիր մը, որուն ուժովը ինք և իր յաջորդները կը մնային իրենց երկրին տէրը, Ռուսերէն կ'ստանային թոշակ, բայց Շուշին կը գրաւէր ուռս զօրքը և Խանը իրաւունք չէր ունենար յարաքերութիւն ունենալու ուրիշ պետութեանց հետ: Խանը կ'ստանար նաեւ զօրքավարի աստիճան և ուսական դրօշակ մը: Եօթը օր յետոյ, նոյն տեղը, (Բիւրակ Զայ), նոյն պայմաններով

ռուսական հպատակութիւն կ'ընդունէր նոեւ Շոքիի
Խանը:

Այս դաշինքը ուրեմն իպրահիմին կը ձգէր Ղարա-
պաղի Հայութիւնը, առանց ոհւէ սրբամանի: Եւ սակայն
նոյն այս Ղարապաղի Մելիքներուն հրաւերովը և այդ
աելի Հայութեան բարիքին համար էր որ իրը թէ
Ռուսերը եկած էին հոն:

Ռուսական այս վատութեան պատճառն այն էր որ
Հայութեան թիւը խիստ նուազած էր Ղարապաղի մէջ՝
60,000 տռնէն այժմ հազիւ 4000 տուն Հայ մնացած
էր, և այս քանիցս կրկնուաղ վաճառքին պատճառու։
Ահա թէ ուր եկաւ հասաւ Խորայէլ Օրիի ձեւքով սկսած
ազատագրուկան շարժումը։

Առաջին անգամ Թուրքերը Հայուսասան գտլէն ի
վեր անցած էր մօտ 800 տարի և սակայն հայկական
անկախութիւններ կրցած էին մնալ՝ Ռուսերուն ձեռ-
քովը վերջանալու համար։

Ասկէ յետոյ այդ աեղերու մնացորդ Հայերու վի-
ճակը աւելի ծանրացաւ, թէեւ Հայերը շարունակեցին
մնալ նոյն ռուսասէրները։

Այս դաշինքէն 5 շաբաթ վերջ Արբաս—Միրզան
արշակց Շուշիի վրայ Ցիցիանով գունդ մը զօրք
զրկեց Շուշիի ռուս զօրքին օգնութեան։ Բայց անոնք
պաշտրուեցան և բնաջնջումը մօտ էր Ռուսաց համար
ծանր դրութիւն մը ստեղծուեցաւ։ Ցիցիանով յիշեց
Հայերը և կոչով մը հրաւիրեց Ղարապաղի Հայերը որ
օգնեն իրէն։ Ոչ ոք պատասխանեց, որովհետեւ Ղա-
րապաղը քայքայուած էր։ Բայց ահա մէջտեղ կ'ելլէ
հայ մը, Վանի Խւզուշին, որ ռուսական բանտկը գաղտ-
նի ճամբաններէ կ'առաջնորդէ մօտակայ բերդ մը, ուր
նորէն կը պաշարուին։ Վրայ կը համնի սովը։ Վանի

իւզպաշին դարձեալ կը փրկէ զօրքը, իբր վարձատրութիւն՝ ան սպայի տատիճան կ'ստանայ, բայց տատնեակ տարիներ յետոյ ան, իբր զաւածան, տքառի գոտապարտուցաւ և մինչեւ իր երկարաւեւ կեանքին վերջը չնահակցաւ թէ իսչո՞ւ այս տպերտխառութեան արժանացու:

Ռուսական Քաղաքականութիւնը.— Խաներուն սուսական հպատակութիւնը ընդունիլը անկեղծ չէր Այսու հանդերձ, 1805ի վերջերը, Ռուսերը նոյն պայմաններով կրցան գրաւել նոեւ Շիրվանը, որմէ յետոյ կարգը պիտի գար Պաքուին զոր գնաց պաշտրեց ծիցինով և հոն ալ սպաննուեցաւ:

Իրեն յաջնորդեց Գուրբազի, որ աւելի մեղմ քաղաքականութեան հետեւեցաւ մանաւանդ գէպի Հայերը Ասկէ սիրտ առած՝ Հայերը մտածեցին թէ ոյլեւս փոխուած է Ռուսաց քաղաքականութիւնը իրենց հանդէպ և անարդարութիւնները պիտի գարմանաւին: Ղարապազի հինգ Հայ Մելիքները խնդրագրով մը դիմեցին Մինսս Լազարեանին որ միջնորդէ կեղրոնի կոռապվարութեան մօտ և Ղարապազի Հայերը վերադառնան իրենց տեղը և ազտառուին գերութենէ: Ի զուր սակայն Ռուս կառավարութիւնը չէր ուզեր զրկանք հասցնել Ղարապազի Խանին: Երբ 1806ին Արքաս Միրզան մտաւ Ղարապազ, Խպրահիմ Խանը փորձեց փախչիլ Պարսից բանակը և սպաննուեցաւ Ռուսերէն: Բայց Ռուսերը նորէն չփոխեցին իրենց ընթացքը, և Խպրահիմի տեղ նստեցուցին իր որդին Մեհատի—Ղուլի Խանը, որ հօրմէն նուազ խորամանկ չէր:

Նուխիի Խանն ալ փախաւ, և Ռուսերը անոր տեղը դրին ուրիշ մը, որուն որդին Խամայիլ այնքան անգութ գտննուեցաւ, որ հայ գիւղացիք բողոքեցին, սակայն

ասոր համար ու լու մը ծեծուեցան Ռուս կառավարութիւնը խիստ կարեւորութիւն կռւտար Խաներուն, որովհետեւ ինքն արդէն ազնուապետական դրութեան մը վրայ հիմնուած էր:

Ռուս կառավարութիւնը փորձեց Պարսկաստանի հետ բանակցելով ձեռք բերել Արտօսի դիմք: Պարսկաստան նախ մերժեց, բայց յիշայ մատու բանակցութեանց: Այս բանակցութիւններով էր որ Ֆէթհ—Ալի Շահը յանձն տաւաւ աղաւա արձակել Դանիէլը, որ էջմիածին գնաց, հեռացուց Դաւիթը և ինքը նստաւ անոր տեղը:


Դաւիթ Կաթողիկոսի խորհրդովը Պարսից Շահը Ֆրանսայի հետ դաշնակից եղաւ, Նորուէն կը մտածէր Պարսկաստանի և Թուրքիոյ միջոցաւ Ռուսիան ետ մղել և Պարսկաստանի վրայով Հնդկաստանի սպառնալ Բայց երբ Ռուսիա պարտուելով Նորուէնէն անոր բարեկամը գարձաւ, Շահը այն տաեն հասկցաւթէ խարսեած էր: Ասկէ օգտուեցաւ Անդիխա, որ կրցաւ գեսպանութիւն մը հաստատել Թէհրանի մէջ և հսկել Ֆրանսական գեսպանին վրայ: Շահը Անդիխացւց կողմը հակեցաւ:

Ասդին Ռուսերը որոշեցին գրաւել Երեւանը և նոր արշաւանքի մը ձևանարկեցին Բայց Ռուսերը նորէն չյաջողեցան և նահանջեցին, քաջալերելով Մահմետականները: Անոնք աւազ անպարտելի էին Պարսից աչքին, բայց այժմ ա'լ վախ չէին ազգեր, ուստի ոչ միայն չէին ընդուներ Ռուսաց պահանջը, այլ կը պնդէին որ Ռուսերը պէտք է վերադառնան Կովկասէն անգին, Խաներն ալ չէին վախնար Ռուսերէն և Խարանիմ Խանի թոռը նոյնիսկ Պարսից կողմը անցաւ: Ռուսաց գրութիւնը շատ գէշ էր:

Կը մօտենար 1812 թուականը երբ Նարոլէսն և
Ռուսերը կը պատրազմէին և ամէնքը կ'սպասէին որ
Ռուսիա ջախիջախուի Պատահեցաւ ճիշդ հակառակը և
Նարոլէսնը պարառուեցաւ Մոսկուոյի տուաջ։ Նոյն ա-
տեն Ռուսերը երկու յաղթանակներ ալ տարին Պարսից
վրայ և Պարսիկները այս անգամ ստիպուեցան բանակ-
ցիլ Ռուսոց հետ։ Այսպէս կ'ուղէին նաեւ Անգլիացիք։

1813 ին Կիւլիսանի մէջ կնքուեցաւ դաշինք մը՝
որով Ռաւսերը կը նրամարեկին Արաքսի գիծէն, Երեւա-
նի եւ Նախիջեւանի Խանութիւնները կը մնային Պար-
սից, իսկ Վարապաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի,
Պատուի, Քուպանի, Տերպենի և Թալիեի Խանութիւն-
ները կ'անցնեին Ռուսաց։

Բայց ասով վէճը չէր զերջանար, Արաքսի գիծը
չէր մոռցուեր։



Արագած լեռը

Դ Ա Ս Ֆ Ա.

ԱՌԱՋԻՆ ՌՈՒՄ-ԹՐՅԱԿԱՆ

Պ Ա Տ Ե Ր Ա Զ Մ Հ

(1806-1812)

Ժամանակը. — Խուսիս և Թուրքիա Եկատարինէի ժամանակ ալ երկու երկարատեւ պատերազմներ ունեցեր էին, որոնցմէ Թուրքիա գուրս եկած էր պարագւած ու քայլայուած։ Բայց այս ասաջին պատերազմըն էր որ տեղի կ'ունենար մեր երկրին մէջ և այնքան մեծ ազդեցութիւն կ'ունենար մեր պատմութեան վրայ։

Թուրքիա իր այս ակարութեան շրջանին երբեմն Անգլիայ և երբեմն Ֆրանսայի կողմ կը հակի, նոյնած թէ ո՞րը զի՞նքը պաշպաննել կը խոստանայ 1804 ին ապստամբած էին Սերպերը։ Յետոյ կուզայ Պալքանեան միւս ազգերու, օրինակ՝ Յոյներու ապստամբութիւնը։ Պալքանեան այս ազատատենչ ժողովուրդներէն ոմանք բարեկամներ ունէին սակայն եւրոպական ազգերու մէջ, օրինակ՝ դարձեալ Յոյները, որոնք չատ օգտուեցան Եւրապայի Հելլէնատէրներէն։

Հայերն ալ իրենց ազատութիւնը Եւրոպայէն կը սպասէին, բայց անոնք չունէին այն կապերը Եւրոպացւոց հետ զորս ունէին Յոյները։ Հայոց ունեցածը քրիստոնէութիւնն էր միայն, որ սակայն գաւառնակցական կապեր չունէր Եւրոպայի մէջ, ընդհակառակն,

ամէնքը կը մերժէին զայն իրրեւ ոչ ուղղափառ, հերձուածող։ Կը մնար միայն որ Հայերը ծախէին իրենց կրօնական անկախութիւնը և տար համար ալ Հռոմի Պապին դիմումներ կ'ընէին, բայց ապարդիւն։

Պալքաններու միջին և հիւսիսային մասերուն մէջ կ'ապրէին բազմաթիւ ցեղեր, Սլաւօնական ծագում ունեցող, որոնք նոյնպէս Արեւմտեան Եւրոպայի հետ կապ չունէին, բայց ցեղակցական և դաւանական կապ ունէին Ռուսիոյ հետ, որմէ կ'ապասէին ազատութիւն։

Ասկէ զատ, Ալբան և Յոյն ժողովուրդներու մէջ կային Հայութիւն և Կլեմտի ըսումծ տեսակ մը աւազակային խումբեր որոնք միշտ պատերազմի մէջ էին բանակալներու դէմ, ժողովուրդի օգուտին համար, և այդ ժողովուրդներու մէջ վառ կը պահէին ազատասիրութեան ոգին։

Յոյներու Ա. ապատամբութիւնը 1770 թուականին ձախողանքով վերջացաւ, բայց Աերապերը յաջողեցոն ինքնավարութիւն մը հաստատելու Արու հանգերձ Աերապերը Ռուսիայ պաշապանութիւնը ինդրեցին և թուրքիս, Ֆրանսայի դրդումով, պատերազմ բացաւ Ռուսիոյ դէմ։

Թբիանայոց վերաբերմունքը. — Թրքահայոսատանի իրական աէքրը տակաւին Թուրքերը չէին. այլ Թիւրտերը, որոնց Պէկերը յաջորդոծ էին մեր նախարարներուն և Հայ ժողովուրդը ննթարկած ահաւոր բրանտութիւններուն Աւերիչ էին մանաւանդ այդ Պէկերու կուիւնները մեր երկիրներու մէջ։ Բաղէշի Թիւրտ Խանութիւնը, որ 18րդ դարուն գրեթէ պետութիւն մըն էր, երկարատեւ ընտանեկան կուիւններէ յետոյ տեղւոյն 25-000 տուն Հայութենէն ձգած էր միայն 3000 տուն։

Մուշը գրեթէ անմարդացած էր, Բասենցիք թափառական գարձած էին:

Երբ Ռուսերը 1805ին Ղարապաղի և Շաքիի հետ աիրեցին նուե Շիրակի արեւելեան մասին, սահմանակից եղան Թուրքիոյ որ կը տիրէր արեւմտեան Շիրուկին և որուն տէրն էր Խաթուն Օզլու Քիւրտ ցեղը: Ռուսերը սկսան այս տեղի Հայերը գործածել իրքեւ լրատու: Եւ արդէն սահմանէն սաղիի Հայերը կը փափաքէին որ կամ Ռուսերը գան տիրեն իրենց երկրին, կամ իրենք երթան հաստատուին սահմանէն անդին: Կարսի կուսակալ Խաթուն Օզլու Մահմէտ Փաշան ինքն ալ կ'ուզէր Ռուսաց հպատակութիւնը ընդունի, պայմանաւ որ ինք մնայ իր երկրին տէրը և Կարսը առաջ Ռուսերուն Ասոր և ոռու զօրավարին միջեւ բանակցութիւն վարողները հայեր էին: Ասիկա Թրքահայութեան արթնութեան և մարդագարի կեանք մը ապրելու շարժում մըն էր լոկ և ոչ թէ անհախութիւն ձեռք բերելու փափաք:

Ցիցիանովի Երեւանեան արշաւանքը աւելի ուժ տուաւ Թրքահայոց Ռուսահայաստան երթալու և հոն հաստատուելու գաղափարին Նոյնիսկ էրզրումէն 250 ընտանիքներ ճամբար ելան դէպի Կովկաս, բայց երբ իմացան թէ Երեւանը չէ գրաւուած, Կարսի մէջ կանգառին ու հոն հաստատուեցան:

Կարս եւ Արփաչայ.— 1806ին յայտարարուած Ռուս—Թրքական պատերազմին զյխաւոր թատերաքմը Եւրոպական Թուրքիոն էր: Ասիսկանը երկրորդական նշանակութիւն ունէր: Ռուսերը չէին կրնար շատ զօրք զրկել հոն Նորուէսնի գրգումով Թուրքերը և Պարսիկները միացած էին Ռուսիոյ դէմ, իսկ Ռուսերը Պարսից դէմ պոշպանողական և Թուրքիոյ դէմ յարձակողական կոիւ կը մզէին: Ռուսերը կ'ուզէին:

գրուել Կարսն ու Ախլցիսան։ Անոնք համոզուած էին որ Կարսի Մահմէտ Փաշան կը յանձնուի առանց արիսն թափելու, իսկ այս Փաշան Յովհ։ Կարպեցի Եղիսկոպոսը զրկեց ուսւա զօրապարին յայտնելու որ չի կրնար յարգել իր խոսառումը, և Էրզրումի Սէրտառքէրը կուզայ պատերազմին Ռուսերը գացին պաշարեցին Կարսը և գրաւեցին մէկ արուարձանը, բայց ճիշդ հոս հրաման ստացան ետ քաշուելու, ձգելով Հայերը իրենց անխիզմ ու կատղած տէրերուն ձեռքը, որոնք կ'ուզէին կոսորել զանոնք։ Ռուսաց այս նահանջը սիրտ տըռաւ Մահմէտականներուն։ Մահմէտ Փաշան վարձապատեցաւ Առլթանէն։ Սէրտառքէր Քէօս Շուսուֆ Փաշան գնաց պաշտպանելու Ախլգալակ քաղաքը բայց ջարդ ու փշուր եղաւ իր բանակը և ռուսաց զէնքին վարկը նորէն բարձրացաւ։ Փաշան լքեց նաեւ Անիի քով գանուռող Մաղասարերդը ստանց կուիւի և զորձաւ Կարս, ուր թուրք կիները զինքը ծաղը ու ծանակ ըրին։

Բայց այս ատեն պատերազմը դադրեցաւ՝ Նորուլէն և Ազեքսանդր կայսրը զինադադար կնքած ըլլալով։ Պատարազմը վերանսրովուեցաւ 1807ին և տես մինչեւ 1812, բայց Հայոստանի մէջ կարեւոր շարժումներ չեղան։

Այս պատերազմը կարճ տեւեց, բայց երեւան բերաւ թէ Տաճկանայերը իրեւ ազատարարներ կ'ընդունէին Ռուսերը և ասոր համար ալ սաստկապէս կը պատժուէին իրենց տէրերէն։ Անոնց վիճակը ա'լ աւելի կը գէնար, երբ Ռուսերը յանկարծ կը նահանջէին։ Պատերազմը Թրքանայուն կը բերէր կոտորած, գոզթ։

Բնաջնջման գործը կ'արագունար և Թրքանայութեան համար իր գոյութիւնը պահպանելու միակ միջոցը կը մնար սուսական հպատակութիւնը ընդունիր

ԴԱՍ ԺԲ.

Բ. ՌՈՒՄ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1826 — 1827)



Երմոլով եւ Մատարով. — 1816ին Ալէքսանդր կոյսեր կողմէ Կովկասի կառավարչապետ և զին. հրամանագար կարգուեցաւ զօրավար Երմոլովը :

Այս մարդը ոռւս ձարական կառավարութեան կողմէ մեծապէս յարգուած ու գնուհասուած էր և իր ժամանակակիցները մեծ դովեստով կը խօսին իրեն մասին. Կատարեալ ոռւս մըն էր ան, որ կուգար Կովկաս՝ զայն Ռուսացնելու ծրագրով. Սակայն ան ինքնահաւան, գուռոզ և փառասէր մէկն էր, որ Կովկասի մէջ ապրեցաւ ինչպէս ասրաւազ մը կամ խան մը :

Ան էր որ աշխատեցաւ գրաւել Տաղստանը և սկիզբը գրաւ պատերազմի մը որ 50 տարի անեց:

Ան ոչնչացուց Ղարապաղի, Շաքիի և Շիրվանի Խանութիւնները և ինքն էր որ գրգռեց Ռուս—Պարսկական Բ. պատերազմը. Այս երեք գէպքերու մէջ այլ իրեն գործուկից եզաւ Իշխան Մատաթովը, Ղարապաղցի հայ մը, որու մանկութեան մտախն շտա մը բաներ կը պատմեն. բայց որ կ'երթայ Պետրովուրկ, կը մտնէ հեծելազօրաց մէջ, կը յառաջդիմէ և իբրեւ զօրավար վերադառնալով Հայաստան հմոյք մը կ'սաեղձէ իր շուրջը. Ան կը նշանակուի երեք Խանութիւններու

կառավարիչ և քիչ ատենէն օրինակելի կարգ ու կանոն կը մտցնէ հոն, ջնջելալ առազակութիւնը Ան մեծ քաջութիւններ ըրաւ Տաղսասանի կռիւին մէջ և դարձաւ ներս մը : Բայց անիկա ունէր նաև իր թերութիւնները Կ'ըսնն թէ ան թռւնաւորնց Շաքիի իսմայիլ Խանը և երկիրը ուռասցուց Ան փախցուց Շամախիի Խանը և տիրացաւ անոր հարստութեան իսկ Դարսապազի Մեհտի Դուլի Խանը միշտ վախի մէջ պահեց և անկէ ստուցաւ շատ մը գիւղեր որոնք նախապէս կը պատկանէին Հայ Մելիքներուն Ան այս ընծաններէն նուէր կը հանէր նաև Մահմէտականներուն, որոնք ևս կը դառնային կալուածատէր : Այս մասին Մելիքներու բողոքին բնուա կարեւութիւն չառւաւ երմուգը: Իսկ երբ Մեհտի Դուլի Խանին ա'լ ողէտք չը մնաց, Մատաթով զայն ևս փախցուց և երկրին մէջ մտցուց ուռասական կառավարութիւն:



Ներսէս Աօսարակեցի

Ներսէս Աօսարակեցի. — Դանիէլականութեան յաղթանակէն յետոյ Ներսէս ա'լ չուզեց մնալ էջմիածին և 1814ին նշանակուեցաւ Թիֆլիսի առաջնորդ : Ան պայքարող, համարձակ և բրօքականախոթ մըն էր, անշուշտ նաև փառասէր, բայց հայրենասէր: Ան 19րդ դարու մեր ամենանշանաւոր հոգեւորականն է: Իր նոր պաշտօնին մէջ ան ամբողջ Այսր—Կովկասի Հայոց ա-

ասջնորդը եղաւ և Պարսկաստանի ու Թուրքիոյ Հայերն ալ անոր ազգեցութեան կ'ենթարկուելին:

Այս մարդն էր որ, սիրելի ըլլալով Թիֆլիսի հարուստ Հայերուն, անոնց նուշերներովը հիմնեց Ներսէսեան վարժարանը, որուն մէջ հասատաեց ապարան մը և Թիֆլիսը դարձուց հայ մատուռական կեդրոն մը:

Ներսէս Աշտարակեցի Երմոլովի հզօր աջակիցը եղաւ և պատրաստեց Ռուս - Պարսկական Բ. պատերազմը:

1821ին Եփրեմ Կաթողիկոսը չկորմնալով դիմանալ Երեւանի Սատրապին կեզեքումներուն փախաւ Շուշի և ա՛լ շվերագարձոււ: Երբ Ռուս կառավարութիւնը երբ թէ պահանջեց իրմէ որ էջմիածին վերագանայ, ինչդէս կը պահանջէր նաև Պարսից կառավարութիւնը, Եփրեմ Կաթողիկոսը հրաժարական առւաւ և Հայութիւնը յանձնեց ռուսական պաշապանութեան Ռուսիոյ համար այս ցոյցը նպաստաւոր էր՝ ամէն կողմ՝ տարածայնելու համար թէ քրիստոնեաները զառն վիճակի ենթարկուած են Պարսկաստանի մէջ: Հայոց Կաթողիկոսը, ուրեմն, նորէն երկու երկիրներու միջեւ պատերազմի պատճառ մը կ'ըլլար: Պարսիկներու պէս Թուրքերն ալ համոզուած էին թէ Հայերն են Ռուսերը Այսր — Կովկաս բերազները և անոնց օդնոզները: Ռուստի Սուլթանը արգիլեց եկեղեցիներու մէջ Կաթողիկոսին անունը յիշատակել՝ ցորչափ ան կը մնայ Ռուսաց հողը:

Միւս կողմէ Անգլիացիներն ալ կ'օգնէին Պարսկաստանի ամէն կերպով որ զօրաւոր բանակ մը ունենայ և արգիլէ ռուսական յաւաջացումը, որ կրնար վնասել Հնդկաստանին: Անոնք փորձ մը ըրին նոյնիսկ որ Հայերն ալ հաշտեցնեն Պարսից հետ:

1821ին Ռուս կառավարութիւնը կը համաձայնէր

Ֆրանսացի հետ Աեւ Շովի և Թէփլիսի վրայով թրանզիթիառեւառը թիմանդի մատին դէպի Պարսկաստան Խոկ Անգլիա այդ առեւառը կ'ուղէր ընել Պարսկաստան—Էրզրում — Տրապիզոն գիծով : Այդ համաձայնութիւնը կ'սպառնար անգլիական շահերուն, մանաւանդ որ Անգլիացիք յաւ գիտէին թէ Հայերը, միւս գիծին վրայ, ինչ մեծ զեր կընան խաղար Ռւատի, մէկ կողմէ կ'աշխատէին Պարսկաստանը պատերազմի պատրաստել, միւս կողմէ ալ Հայերը իրենց ենթարկել՝ իրենց ձեռքը առնելով մեր կրթական գործը Ներսէ և Եփրեմ Կաթողիկոսը կարուել կերպավ մերժեցին արդ առաջարկը, քանի որ գիտէին թէ եկած հասած է սուսական գրաւմուն ժամանակը Եւ Ռուսերը, այս միակ անգամը, իրենց վրայ գրաւած յոյար ի զերեւ չանացին :

Պատերազմը . — Կիւլիատանի գաշինքէն յետոյ Պարսկաստան երկար բանակցութիւններ վարեց Ռուսաց հետ՝ գրաւուած վայրերէն մաս մը ետ ստանալու համար, այլ ի զուր :

Պարսից Շահը կարգադրուծ էր որ իր երրորդ որդին ըլլայ իրեն յաջորդը և Ռուսերը նոյն գաշինքովը խստացեր էին ձանջնալ զայն. սակայն Երմոլով հակառակ էր տառը, որով, Արքաս Միրզան և ան անձնական թշնամիներ էին իրարու:

Միւս կողմէ իրեք եանութիւններու ջնջումը և երկու Ռամներուն վախուսատը մեծ գրգռութիւն առաջ բերուծ էր բոլոր Մահմէտականներու մէջ և յոյս կար Տաղստանն ոլ ապստամբեցնելու:

Անտ այս վիճակի մէջ էին գործերը երբ, 1825ին, մեռաւ Ալէքսանդր կոյսրը և գոհու շուրջ կոիւներ ծաղեցան Պետրոսերկի մէջ երկու եղբայրներու միջեւ և յաղթանակը մնաց Նիքոլոյին :

Այս լուրերը չափազանցուած կերպով հասան Պարսկաստան և Պարսիկներ ուղեցին օդուտ քաղել առիթէն, Նիքոլոս կայսրը ուղեց հաշարար տրամադրութիւններ ունենալ, սակայն ի զուր:

Իսկ գուսոզ Երմոլով ինքզինք առուած էր անգործութեան, ոչ կը հաւասար թէ Պարսիկները կրնան պատերազմ բանալ, ոչ ալ ուեւէ պատրաստութիւն աեսած էր: Բայց երբ թշնամին նիւրս մասու երկու կէտերէ, Խանութիւններու Մանմէտականները ապստամբութեան դրօշ պարզեցին:

Տաղստանի ապստամբութեան զսպումէն ետք Թիֆլիս վերադառնալով Երմոլով՝ շուարուծ մնաց: Մանաւանդ որ իր զօրքերը քիչ էին և հսու ու հսն ցըրուած: Այն ատեն յիշեց Հայերը: Եւ իրաւ իրեն օգնութեան հասաւ Աշտարակեցին, որ իր ապարանէն հրատարակեց ողգակոչ մը՝ ուղղուած Ռուսերէն գրաւուած վայրերու Հայութեան, հրաւիրելով որ ուժ առն Ռուսաց և չվախնան Պարսից զօրութիւննեն: Կոչը ի հարկէ իր արդիւնքը առւաւ: Գր. Եպ. Մանսուչարեան, առաջինը ըլլալով, 500 հոգիի գլուխ անցած, ինչպէս առաջին արշաւանքի ատեն հիմակ ալ հասաւ օգնութեան:

Բայց Պարսիկները, մեծամեծ աւերներ գործելով հասան մինչեւ Թիֆլիսի արուարձաննը՝ Եկատերինֆիլտ, որուն աղջիկները քշեցին տարին քիւրտ կուռողները ու մինչեւ Եղիպառ զրկեցին, շուկաններու մէջ ծախուելու իբրեւ գերի: Իսկ Երմոլով գեռ անշարժ նըստած էր և ոչ ոք կը համարձակէր իրեն դիմում ընել: Եշխանունի Պեհպուտեանը միայն սիրաւ ըրաւ երթուլու և իրեն յիշեցնելու թէ Թիֆլիսը սուրսափի մէջ է:

Եռւօրի պահարումք: — Պարսից բանակի միւս

թե Արքաս Միրզոյի առաջնորդութեամբ մտաւ Ղարաբաղ։ Իրեն հետ էին փախառական Խաները և իրեն միացան բոլոր Մահմէտականները։ Ռուսաց ուժը շատ քիչ էր (2700 հոգի) և երկու մասի բաժնուած։ մին բոլորպին ջարդուեցու, միւսը փախաւ ապաստանեցաւ Շոյեի րերդը, ուր լեցուած էին նաև բաւական թիւով Հայեր։ Ռւտելիք չկարու Հայերը ճշմարիտ հերոսութիւններ ըրբնո Վառօղը իրենք կը շինէին, և կը գործածէին թշնամի թնդանօթին գնդակները։ Արքաս Միրզան փորձեց համոզել Հայերը որ անձնատուր ըլլան, բայց ի զուրու Արքաս Միրզան 40 օր սպասեց հոս և իր ապիկարութեամբը չկրցու զրաւել բելզը։

Իսկ Երմոլով՝ կայսեր զրկած իր նամակներուն մէջ Հայերը կը ներկայացնէր իրրեւ զաւաճան, երբ անոնք, ամէն տեղ, Ռուսաց համար կը կռուէին։



ԴԱՍ Ժ. Գ.

Բ. ՌՈՒՄ—ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Եար.)

Երմոլովի անկումը. — Նիկոլա կոյսրը, նեղացած
Երմոլովի գործունէութենէն. Կովկաս զրկեց զօրավար
Պատկեղիչը թէ՝ կացութիւնը քննելու և թէ բանակի
հրամանատարութիւնը սատնձնելու համար՝ ենթակայ
Երմոլովին. Բայց սապաջին վայրեկեանէն իսկ հակառա-
կութիւն ծաղեցաւ երկուքին միջև։

Արբաս Միրզան պաշտրելէն յետոյ Շուշին, ձեռ-
նարկեց գրաւելու նաև Գանձակը. Ծուս զօրքը չը
կրցու գիմազքել և քաղա-
քը ինկաւ. Մահմէտական-
ները ամէն տեղ կ'ազդատամ-
բէին և Թիֆիխս առնող
ճամբան բաց էր յորձակող-
ներուն տաջեւ Սակոյն ա-
հա կը հանի Մատաթովը,
որ փոքրոթիւ զօրքով կը
ոչնչացնէ թշնամիին յա-
ռաջապահ գունդը և կը բարձ-
րացնէ ոռւս զօրքին հմայ-
քը. Այս յաղթանակը գոր-
ծին չէր գտար միայն Պատ-
կեղիչին, որ հակառակ էր
Երմոլովին և ի հարկէ նա-



Զօրավար Պատկեղիչ

եւ անոր բարեկամներուն՝ Մատաթովին և Աշտարակեցին:

Արքաս Միրզան Շուշին ձգելով դիմեց գէպի Դանձակը Հայ Մատաթովի բանակին միացաւ Պատկելիչը՝ իրը հրամանաւար, և պարսկական բանակը մատնուեցաւ ծանր պարտութեան:

Հակառակութիւնը Երմոլովի և Պատկելիչի միջեւելի սասակացաւ, երբ այս վերջինը ուզեց անցնիլ Արտօնի գիծը, նոր անզեր գրաւելու համար: Բայց Երմոլով այդ գործը յանձնեց Մատաթովին, որ կարճ աւենէն Արտօնի միւս ափը մաքրեց և Արքաս Միրզան պատրաստուեցաւ Թուրքիզէն այ փախչելու:

Այս յաջողութենէն յետոյ Երմոլովի կը պատրաստուէր աւելի մեծ տրշաւանքի մը, երբ պաշտօնանկ եղաւ: Մատաթով արդէն սկսու էր իր կոփաներուն՝ Դարապաղի կողմէն, երբ իրեւ Երմոլովի բարեկամը, նմանապէս պաշտօնանկ եղաւ և քաշուեցաւ Թիֆլիս, ուր զինք հանգիստ չձգեցին Պատկելիչի տիմոր քմահանոյքները, մինչեւ որ գերեզման իջաւ այդ քաջ ու անլեներ մարդը:

Ներսէսի եռանդը. — Ներսէսի ազգեցութիւնը շատ մեծ էր Երեւանի Խանութեան Հայերուն մէջ, ուստի Պատկելիչ պէտք ունէր անոր: Ասիկա գիտէր նոյնիսկ Պետրապուրիի կառավարութիւնը, որ պէտք տեսաւ խըրախուսել Հայերը: Զարը Ներսէսին զրկեց հրովարտակ մը որով իր գոհունակութիւնը կը յատնէր Հայոց ցոյց տուած ընթացքին և նէրսէսի եռանգին համար: Ասկէ քաջալերուած՝ Ներսէս ձեռնարկեց կամաւոր զօրքի հաւաքման և որոշեց անձամբ ոռւս զօրքը առաջնորդել իջմիածին: Բայց հիմակուընէ ըսենք թէ այդ բանակին թիւը երբեք 1000էն անդին չանցաւ,

բայց իր շուրջը առևզծուած ազմուկը խիստ մեծ եղաւ այն առեններ և մինչեւ վերջերս:

Վերջապէս Աղրիլ 13ին գրաւուեցաւ էջմիածինը, երբ շրջակայ գիւղացիութիւնը քշուած, տարուած էր Արաքսի միւս ափը:

Պասկեվիչ զօրաբաժին մը զրկեց գրաւելու Երեւանը, իսկ ինք արշաւեց Նախիջեւանի վրայ Զօրաբաժինը չյաջողեցաւ և ուրիշ մը հկաւ իր տեղը, որ նորէն չյաջողեցաւ՝ տիրող ասքերուն պատճառաւ, և թէ պաշարողները ու թէ պաշարուղները ծանր վնասներու ենթարկուեցան:

Իսկ էջմիածին դարձած էր զինուորական կոյսն և վարչական կեդրոն, որուն պետն էր Աշտարակեցին, որ զօրաւոր բրօբականա մը կ'ընէր ամէն կողմ, գիւղութիւն տալու համար Խուսերուն:

Երեւանի գրաւումը.— Պասկեվիչ Նախիջեւանի շուրջը Ապասարերդը գրաւելէ յետոյ, երբ առաքերու պատճառաւ հանգիստ տուած էր իր զինուորներուն, Արքաս Միրզան՝ տուիթէն օգսւատ քաղելով՝ յանկարծակի անցաւ Արաքսը, էջմիածինը և Թիֆլիսը գրաւելու և Գանձակի ու Դարապաղի վրայով վերտղանալու սիրուն ծրտգրով։ Պաշարեց էջմիածինը, որ անշուշտ Պարսից ձեռքը կ'իյնար եթէ ուսւա զօրախումը մը օգնութեան շփութար՝ ճեղքելով պաշարումի գիծը և զոհ տալով 1000 է տւելի ուսւա զօրք։ Այս կորուսաթին համար Պասկեվիչ նեղացաւ թէ՛ Ներսէսին և թէ հրամանատարին, բայց իր ընելիքը վերտղանեց, որովհետեւ դեռ պէտք ունէր Աշտարակեցիին։

Հակառակ ասոր առկայն, Ներսէս շարունակեց իր աջակցութիւնը, Յետոյ, Խուսերը, Հայոց աջակցու-

թեամբ գրաւեցին Սարտարապատ բերդը և տիրացան անոր ցորենի ամբարներուն

Սեպտ. 25ին վերջապէս նորէն պաշարուեցաւ Երեւանը, ուր խանուած էր ահազին բազմութիւն մը, որ այս անզամ յուսանաատ էր և անձնատուութեան կը փափաքէր, որովհետեւ ռուս թնդանօթները մեծ տւերներ կը գործէին ներաց: Հոկտ. 1ին Էաղաքը յանձնուեցաւ 3000 զինուորներով և իր հրամանաատար Հասան Խանով: Ռուսաց կորուսան էր 100 մարդ:

Այս աննշան պատեհ բազմը ստկայն,
Պատկելիչ այնպիսի
զոյներով ներկայացուց
կայսեր, որ սա իրեն
տուաւ «Երեւանեան»
տիազոսը: Փքացած
Պատկելիչը, ժամանակաւոր
կաւոր վարչական մարմին մը կազմելով նոր զրաւուած երկրին համար, (այդ մարմինն մէկ անդամը ըրաւ ներաէսը), առաջացաւ զէպի թաւրիզ, որ գիմադրութիւն ցոյց չը տուաւ և յանձնուեցաւ:



Երեւանի վերջին Սարտար Հասան Խան

Պարսկահայոց գաղթը.— Այս պատերազմը վերջացաւ Թուրքմենչայի դաշինքով, որով Երեւանի և Նախիջևանի կանութիւններն ալ կը մնային Ռուսիոյ: Սա-

կայն այս երկու Խանութիւնները գրեթէ անմարդացած էին Պէտք կար նոր բնակչութեանն Ասիկա կը բնար ըլլար Պարսից ձեռքը մնացած երկիրներու Հայութիւնը Թիւրքմէնչայի դաշինքը մասնաւոր յօդուած մը ունէր ժողովուրդներու ազատ անզափախութեան մասին, որ Հայոց համար էր Սակայն Պարսիկները կ'աշխատէին համոզել Հայերը որ ետ կենան ու չգողթենի Պասկեվիչ թերեւ տուաւ Լազար Լազարեանը, որ մեծ անուն ունէր Պարսկահայերը մէջ, և ներսէն ալ էջմիածնէն զրկեց 1-2 եկեղեցականներ, որմնք սկըսան համոզել Պարսկահայերը ձգելու իրենց տունն ու տեղը և անցնի նոր գրաւուած վայրերը 1828ի գարնան սկսաւ գաղթը 45—50,000 Հայեր անցան միւս կողմը և տեղաւորուեցան Նոխիջեւանի և Երեւանի Խանութիւններուն մէջ, ուր ոչ մէկ պատրաստաւութիւն տեսնուած էր իրենց համար և 10,000ի չափ կոտորուեցան հիւանդութիւններէ:

Երեւանի գրաւման նշանակուրիւնը.— 1829 Հոկտ. 1-ը մեծ նշանակութիւն մը ունիւ մամանակակիցները զայն կը նկատեն վերածնութեան օր Պարսկահայատանի ազատագրութիւնը, որուն ձեռնարկած էր Օրին մօտ դար ու կէս առաջ՝ իրականացած էր, թէեւ ոչ փափաքուած ձեւով։ Հին Երեւանը, որ այնքան արցունք ու արիւն քամել տուած էր Հայոց և այնքան արաբափ ազգած էր հոգիներու, հիմու չկար այլեւու Եւ ասոր համար Պասկեվիչ Հայոց տչքին կը դառնար հերոս մը և ներսէսը մեծ հայրենասէր մը որ ամէն կողմէ կ'ըստամար չնորհաւորութիւններ։ Երեւան և Նոխիջեւան ժամանակ մը կոչսեցան Հայկական Շրջանակ և Կայսրը իր տիտղոսներուն վրայ աւելցուց «Տէր և

Թագաւոր Հայկական Շրջանակի պատիւն, ու ինչ որ կը
խսնդավառէր Հայերը:

Ներսէսի Աբովը.— Երբ Ներսէսի այլեւս պէտք
չմնաց, Պատկեղիչ զայն մէկ կազմ նետեց. ուրանալով
անսր բոլոր ձառա-
յութիւնները. Ան Կոյ-
սեր աեղեկացուցած էր
թէ՛ Ներսէս վասնգու-
սոր մէկն էր, թէ՛ ան
Երեւանի կառապարու-
թեան մէջ միայն Հա-
յոց շահերը կը պաշտ-
պանէր, թէ՛ ինչպէս և-
զած էր Դարապաղի
մէջ, Երեւանի Խանու-
թեան մէջ ևւս հողերը
Հայոց ձեռքը կ'ուզէր
անցընել՝ ի վնաս պե-
տութեան, (մինչդեռ
ինքն էր որ Անհափ—
Դաւի Խանը կը համո-
զէր որ ետ դառնայ
և տիրանայ իր կալ-
ուածներուն, որոնք
պետութեան անցեր
էին), և թէ՛ Ներսէս
ձեանարկեր էր հայկա-
կան բանակ կազմելու
(ակնարկութիւն 1-200
նոց խումբին զոր
Ներսէս պատրաստեր



Յիւ ստակի մետալ Երեւանի
գրաւման, մեկ երեսի վրայ Երե-
ւանը միւսին վրայ Արարատը :

Էր էջմիածնի պաշտպանութեան համար), եւայլն Բայց բուն խնդիրը այլ էր «Հայկական Շրջանին կազմութիւնը յոյսեր ներշնչած էր Հայոց՝ թէ հոն պիտի կազմուի Հայաստան մը» Իրաւ ալ, սկզբնական նպատակը այդ եղած էր ոռուս կառավարութեան, բայց հիմա այդ բանը վտանգութեան կը նկատուէր ու պէտք էր ջնջել այդ ապաւորութիւնը Ըսել է հոս կ'ստեղծուէր նոր հայկական հարց մը: Թէև Կայորը չէր հաւատար իր ստախօս ներկայացուցչին խօսքերուն, բայց ներսէսի հեռացումը վճռուած էր, պատրուակ բոնելով Ռուս-Թըրքական նոր պատերազմը, որու ընթացքին ներսէսի ներկայութիւնը իրը թէ անհրաժեշտ էր Պետարապիոյ մէջ: Կաթողիկոսն ու ներսէսը շատ խնդրեցին որ չկատարուի այդ աքսորը, ներսէս ուզեց նոյնիսկ Կայորին ներկայանալ, բայց չընդունուեցաւ ու քշուեցաւ Թիշնեւ, ուր մեաց 15 տարի, իրը վարձատրութիւն 25 տարուան իր ձարապաշտութեան: Ասկէ յետոյ, Պատկելիչ ուզեց վեստել ներսէսի բարեկամներուն և հիմնած դպրոցին: Ներսէսի տեղ Պատկելիչ սկսաւ տեղ տալ անոր հակառակորդներէն Սերոբէ վարդապետին, որ գիտնական մարդու համբաւ կը վայելէր:



ԴԱՍ ԺԴ.

Բ. ՌՈՒՍ — ԹՐԳՎԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1828 — 1829)



Յունական ապստամբութիւնը. — Ռուս-Պարսկական պատերազմը դեռ չվերջացած արդէն յայտնի էր որ նոր պատերազմ մը պիտի ծագէր Թուրքիոյ դէմ Սուլթան Մահմետ մէկն էր Ռուս-Պարսկական պատերազմը դրգուողներէն, այն ակնկալութեամբ որ Ռուսիա զբաղած մնայ

և չկրնայ խառնութիւ
յունական ապստամ-
բութեան Հաշիւր սը-
խոլ եղաւ սակայն

Բախնք թէ յունական
առաջին ապստամ-
բութիւնը չյաջողե-
ցաւ վերջէն կազմը-
ուած Հերերիա կազ-
մակերպութեան փոր-
ձըն ու վիժեցաւ և
Թուրքիա շարունակեց
իր ջարդարար քաղա-
քանութիւնը 1814ին, Հերերիա նորէն կազմակերպ-
ւեցաւ և շատ տեղեր ճիւղեր ունեցաւ



Սուլթան Մահմուտ

1821 ին Հերերիալի պետք՝ Խփսիլանդի՝ սկսու գործի Մոլտո-Վալաքիոյ կողմէնու Մորէա նորէն ոտքի եւլաւ և Սուլթան Մահմատ, իրը պատիժ, կախաղան հանեց Պոլսոյ Յունաց պատրիարքն և ուրիշներու Ասորիբը հետեւանք ամէն կողմ բանկեցաւ հրգեհը Յունատանէն Թուրքերը վատարուեցան և հոն հաստատուեցաւ հանրապետական կառավարութիւն մը: Բայց բուռմը ժողովուրդ պիտի չկրնար ընդ միշտ ինքինքը պաշտպոննել, ուստի սկսու գուրբէն օգնութիւն որոննել:

Կը թուէր թէ օգնողը պիտի ըլլար Ռուսաց կայսրը՝ Ազեքսանդրոյ Բայց ան Բրուսիոյ և Աւստրիոյ հետ դաշինք զրած էր թոյլ չառալու համար որ Եւրոպայի մէջ ոեւէ յեղափօխաւթիւն ծոգի Միւս կողմէ սակայն Յոյները սկսոն պարտուիլ, քաղաքները իրարու հանեւէ կ'իյնային կը ու ջարգուէին: Քիոսի մէջ ջարգուեցան 23,000, գերի տարուեցան 47,000 հոգի: Ի վերջոյ Զարբը ուղեց բան մը ընել, բայց իր դաշնակիցները չհամաձայնեցան: Յունական նաւառարմը՝ Միասուլիսի զեկալարութեամբ հրաշքներ գործեց և նորոնոր հերոսական գործեր հիացուցին Եւրոպան: Հելլենասկերները մեծ շարժում մը տառջ բերին հոն և ամէն տեսակ օդնութիւն կ'ընէին Յոյներուն:

Սուլթան Մահմատ, ճարտանոտ, զալումի գործը յանձնեց Մէհմէտ Ալի Փաշային, որուն որդիին՝ Խպրանիմ, ծովէն ու ցամաքէն սկսու յարձակման, նեղի դնելով Յոյները:

Այս տաեններ մեռու Ազեքսանդրը և իրեն յաջորդեց Նիքոլա Ա. որ աւելի յետադիմոկան էր և կ'ուղէր որ Յունաստան ենթարկուի իր երկրի բէժիմին: Յոյները մերժեցին: Անգլիա այն տաեն, ուղեց պաշտպան կենալ Յոյներուն, Ռուսերը հեռու պահելու

Յրանասայի հետ Անեւ Շովի և Թիֆլիսի վրայով թրանզիթի տանելառուրի մասին գէպի Պարսկաստան իսկ Անգլիա այդ տանելառուրը կ'ուզէր ընել Պարսկաստան - Էրզրում - Տրաղիզան գիծով : Այդ համաձայնութիւնը կ'սպառնար անգլիական շահներուն, մանաւանդ որ Անգլիացիք յաւ գիտէին թէ Հայերը, միւս գիծին վրայ, ինչ մեծ զեր կրնան խաղարք Ռւսաի, մէկ կողմէ կ'աշխատէին Պարսկաստանը պատերազմի պատրաստել, միւս կողմէ ալ Հայերը իրենց ենթարկել՝ իրենց ձեռքը առնելով մեր կրթական գործը Ներսէս և Նփրեմ Կաթողիկոսը կարուկ կերպով մերժեցին այդ տառջարկը, քանի որ դիտէին թէ եկած հասած է ոռւսական գրաւման ժամանակը և Ռուսական, այս միակ անգամը, իրենց վրայ գրուած յոյսը ի գերեւ չհանեցին :

Պատերազմը . - Կիւլիստանի գաշինքէն յետոյ Պարսկաստան երկար բանակցութիւններ վարեց Ռուսաց հետ՝ գրաւուած վայրերէն մաս մը ետ ստանալու համար, այլ ի զուր :

Պարսից Շահը կարգադրած էր որ իր երրորդ որդին ըլլայ իրեն յաջորդը և Ռուսերը նոյն գաշինքովը խոստացեր էին ձանձնալ զոյն սակայն Երմոլով հակառակ էր տառը, որով, Արքաս Միրզան և ան անձնական թշնամիներ էին իրարու :

Միւս կողմէ իրեք Խանութիւններու ջնջումը և երկու Խաներուն փախուստը մեծ գրգռութիւն առաջ բերած էր բոլոր Մահմէտականներու մէջ և յոյս կար Տաղստանն ալ ապստամբեցնելու :

Ահա այս վիճակի մէջ էին գործերը երբ, 1825ին, մեռաւ Ալէքսանդր կայսրը և գահու շուրջ կռիւներ ծագեցան Պետրոպավրկի մէջ երկու եղբայրներու միջեւ և յաղթանակը մնաց Նիքոլային :

Այս լուրերը չափազանցուած կերպով հասան Պարսիկաստան և Պարսիկներ ուզեցին օգուտ քաղել տռիթէն։ Նիքոլա կայսրը ուզեց հաշտարար տրամադրութիւններ ունենալ, սակայն ի զուրու

Իսկ զուռող Երմոլով ինքզինքը տուած էր անգործութեան. ոչ կը հաւատար թէ Պարսիկները կրնան պատերազմ բանալ, ոչ ու ուշէ պատրաստութիւն տեսած էր։ Բայց երբ թշնամին ներս մտաւ երկու կէտերէ, Ամանութիւններու Մահմէտականները ապստամբութեան դրօշ պարզեցին։

Տաղստանի ապստամբութեան զսպումէն ետք թիֆլիս վերադանաւով Երմոլով՝ շուտրած մնաց։ Մանաւանդ որ իր զօրքերը քիչ էին և հոս ու հոն ցըրուած։ Այն ատեն յիշեց Հայերը Եւ իրաւ իրեն օդնութեան հասաւ. Աշտարակեցին, որ իր ապարանչն հրատարակեց ազդակոչ մը՝ ուղղուած Ռուսերէն գրուուած վայրերու Հայութեան, հրաւիրելով որ ուժ տան Ռուսաց և չվախինան Պարսից զօրութենէն։ Կոչը ի հարկէ իր արդիւնքը տուաւ Գր. Եպ. Մանուչարեան, առաջինը ըլլալով, 500 հոգիի գլուխ անցած, ինչպէս առաջին արշաւանքի ատեն հիմակ ալ հասաւ օդնութեան։

Բայց Պարսիկները, մեծամեծ տւերներ գործելով հասան մինչեւ Թիֆլիսի արտւարձոնը՝ Եկատերինֆիլտ, որուն ազգիկները քշեցին տարին քիւրտ կոռուպդները ու մինչեւ Եգիպտոս զրկեցին, շուկաներու մէջ ծախուելու իբրեւ գերի։ Իսկ Երմոլով գեռ անշարժ նըստած էր և ոչ ոք կը համարձակէր իրեն դիմում ընել։ Իշխանուհի Պեհպուտեանը միայն սիրա ըրաւ երթալու և իրեն յիշեցնելու թէ Թիֆլիսը ստրափի մէջ է։

Շուշիի պատրումը. — Պարսից բանակի միւս

թեր Արքաս Միրզոյի առաջնորդութեամբ մտաւ Ղարսպազ: Իրեն հետ էին փախատական Խաները և իրեն միացան բոլոր Մահմէտականները: Ռուսաց ուժը շատ քիչ էր (2700 հոգի) և երկու մասի բաժնուած: Մին բոլորավին ջարդուեցաւ, միւսը փախաւ ապաստանեցաւ Եռուշի բերդը, ուր լեցուած էին նուեւ բաւական թիւով Հայերու Ռւահելիք շկտրու Հայերը ճշմարիտ հերոսութիւններ ըրին Վասոգը իրենք կը շինէին, և կը գործածէին թշնամի թնդանօթին գնդակները: Արքաս Միրզան փորձեց համոզել Հայերը որ անձնատուր ըլլան, բայց ի զուրու Արքաս Միրզան 40 օր սպասեց հոս և իր սոդիկարութեամբը չկրցու գլաւել բել դը:

Խոկ երմոլով՝ կոյսեր զրկած իր նամակներուն մէջ Հայերը կը ներկայացնէր իրիւ դաւաճան, երբ անոնք, ամէն տեղ, Ռուսաց համար կը կռուէին:



ԴԱՍ Ժ. Գ.

Բ. ՌՈՒՍ—ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Եար.)

Սրմոլովի անկումը. — Նիկոլա կայսրը, նեղացած երմոլովի գործունէութենէն, կովկաս դրկեց զօրավար Պասկեվիչը թէ՛ կացութիւնը քննելու և թէ բանակի հրամանառարութիւնը ստանձնելու համար՝ ենթակոյ երմոլովին։ Բայց տաշջին վայրի հանէն իսկ հակառակութիւն ծագեցաւ երկուքին միջեւ։

Աբրամ Միրզան պաշտելէն յետոյ Շուշին, ձեռնարկեց գրաւելու նույն Գանձակը Ռուս զօրքը չը կրցաւ գիմագրել և քաղաքը ինկու։ Մահմէտառկան-ները տմէն տեղ կ'ապստամբէին և թիֆլիս տանող ճամբան բաց էր յարձակող-ներուն տաշկաւ Սակայն ա-հա կը համարի Մատաթովը, որ փոքրաթիւ զօրքով կը ոչնչացնէ թշնամիին յա-ռաջապահ գունդը և կը բարձրացնէ ոռւս զօրքին հմայ-քը։ Այս յաղթանակը գործին չէր գտոր միայն Պաս-կեվիչին, որ հակառակ էր երմոլովին և ի հարկէ նա-



Զօրակար Պասկեվիչ

եւ անոր բարեկամներուն՝ Մատաթովին և Աշտարակեցին։

Արբաս Միրզան Շուշին ձգելով դիմեց դէպի Դանձակը Հսո Մատաթովի բանակին միացաւ Պասկեվիչը՝ իր հրամանատար, և պարսկական բանակը մատնուեցաւ ծանր պարտութեան։

Հակոսակութիւնը Երմոլովի և Պասկեվիչի միջև աւելի սասակացաւ, երբ այս վերջինը ուզեց անցնիլ Արտքսի գիծը, նոր աեղեր գրաւելու համար ։ Բայց Երմոլով այդ գործը յանձնեց Մատաթովին, որ կարճ ատենէն Արտքսի միւս ամիը մաքրեց և Արբաս Միրզան պատրաստուեցաւ Թաւրիզէն առ փախչելու։

Այս յաջողութենէն յետոյ Երմոլով կը պատրաստուէր աւելի մեծ քարշաւանքի մը, երբ պաշտօնանկ եղաւ։ Մատաթով արդէն սկսած էր իր կուիւներուն՝ Դարապաղի կողմէն, երբ իրեւ Երմոլովի բարեկամը, նմանապէս պաշտօնանկ եղաւ և քաշուեցաւ Թիֆլիս, ուր զինք հանգիստ ջձգեցին Պասկեվիչի տիմար քմահաճոյքները, մինչեւ որ գերեզման իջաւ այդ քաջ ու անվեհներ մարդը։

Ներսէսի եռանդը. — Ներսէսի ազգեցութիւնը շատ մեծ էր Երևանի Խանութեան Հայերուն մէջ, ուստի Պասկեվիչ պէտք ունէր անորու Ասիկա գիտէր նոյնիսկ Պետրպուրիկի կառավարութիւնը, որ պէտք տեսաւ խըրախուսել Հայերը։ Զարը Ներսէսին զրկեց հրովարտակ մը որով իր գոհունակութիւնը կը յաւանէր Հայոց ցոյց տուած ընթացքին և Ներսէսի եռանդին համարւ Ասկէ քաջալերուած՝ Ներսէս ձեռնարկեց կամաւոր զօրքի հաւաքման և որոշեց անձամք ոուս զօրքը առաջնորդել էջմիածին։ Բայց հիմուկուընէ ըսենք թէ այդ յանակին թիւը երբեք 1000էն անդին չանցաւ,

բայց իր շուրջը ստեղծուած ազմուկը խիստ մեծ նզաւայն ատեններ և մինչեւ վերջերս:

Վերջապէս Ապրիլ 13ին գրաւուեցաւ Էջմիածինը, երբ շրջակայ գիւղացիութիւնը քշուած, ատրուած էր Արաքսի միւս ափը:

Պասկեվիչ զօրաբառաժին մը զրկեց գրաւելու Երեւանը, իսկ ինք արշաւեց Նախիջեւանի վրայ Զօրաբառաժինը չյաջողեցաւ և ուրիշ մը եկաւ իր տեղը, որ նորէն չյաջողեցաւ՝ տիրող ատքերուն պատճառաւ, և թէ՛ պաշարողները ու թէ պաշարուողները ծանր վնասներու ենթարկուեցան:

Իսկ Էջմիածին գարձած էր զինուորական կայսն և վարչական կեդրոն, որուն պետն էր Աշտարակեցին, որ զօրաւոր բրօնիկանա մը կ'ընէր ամէն կողմ, գիւրութիւն տալու համար Ծուսերուն:

Երեւանի գրաւումը.— Պասկեվիչ Նախիջեւանի շուրջը Ապաստրերդը գրաւելէ յետոյ, երբ ատքերու պատճառաւ հանգիստ առւած էր իր զինուորներուն, Արքաս Միրզան՝ տափթէն օգուտ քաղելով՝ յանկարծակի անցաւ Արաքսը, Էջմիածինը և Թիֆլիսը գրաւելու և Գանձակի ու Դարապաղի վրայով վերադառնուլու սիրուն ծրագրով: Պաշարեց Էջմիածինը, որ անշուշա Պարսից ձեռքը կ'իյնար եթէ ոռւս զօրախումբ մը օգնութեան չփութար՝ ճեղքելով պաշարումի գիծը և զո՞ն տալով 1000 է տւելի ոռւս զօրք Այս կորուստին համար Պասկեվիչ նեղացաւ թէ՛ Ներսէսին և թէ հրամանատարին, բայց իր ընելիքը վերտպահեց, որովհետեւ դեռ պէտք ունէր Աշտարակեցիին:

Հակառակ ասոր սակայն, Ներսէս շարունակեց իր աջակցութիւնը Յետոյ, Ծուսերը, Հայոց աջակցու-

թևամբ գրաւեցին Սարսարապատ բերդը և տիրացան անոր ցարենի ամբարներուն:

Սեպտ. 25ին վերջապէս նորէն պաշտրուեցաւ Երևանը, ուր խռնուած էր ահագին բազմութիւն մը, որ այս անգամ յուսահատած էր և անձնատուութեան կը փափաքէր, որովհետեւ ոռու թնդանօթները մեծ տւերներ կը գործէին ներսը: Հոկտ. 1ին Էաղաքը յանձնուեցաւ 3000 զինուորներով և իր հրամանաւար Հասան կանոլի Ռուսաց կարուստն էր 100 մարդ:

Այս աննշան պատերազմը ստկ այն,
Պատկեզիչ այնպիսի
զոյներով ներկայացուց
կայսեր, որ ստ իրեն
տուաւ Շերեւանեան
տիտղոսը: Փքացած
Պատկեզիչը, ժամանակ-
կաւոր վարչական մար-
մին մը կազմելով նոր
զրուուած երկրին հա-
մար, (այդ մարմին
մէկ անդամը ըրաւ
ներսէսը), առաջացաւ
զէպի Թոււրիզ, որ գի-
մազրութիւն ցոյց չը
տուաւ և յանձնուե-
ցաւ:



Երեւանի վերջին Սարսար
Հասան կան



Պարսկանայոց գաղքը.— Այս պատերազմը վերջա-
ցաւ Թոււրմէնչայի գաշինքով, որով Երեւանի և Նտխի-
ջւանի կանութիւններն ալ կը մնային Ռուսիոյ Սա-

կայն այս երկու Խանութիւնները գրեթէ անմարդացած էին Պէտք կար նոր բնակչութեան Ատիկա կըրնար ըլլար Պարսից ձեռքը մնացած երկիրներու Հայութիւնը Թիւրքմէնչայի դաշինքը մասնաւոր յօդուած մը ունէր ժաղվուրդներու ազատ տեղափոխութեան մասին, որ Հայոց համար էր Ասկայն Պարսիկները կ'աշխատէին համոզել Հայերը որ ետ կենան ու չգողթեն։ Պասկելիչ բերել տուալ Լազար Լազարեանը, որ մեծ անուն ունէր Պարսկահայոց մէջ, և Ներսէսն ալ էջմիածնէն զրկեց 1-2 եկեղեցականներ, որոնք սկըսան համոզել Պարսկահայերը ճգելու իրենց տանն ու տեղը և անցնիլ նոր գրաւուած վայրերը։ 1828ի գարնան սկսաւ գաղթը 45—50,000 Հայեր անցան միւս կողմը և տեղաւորուեցան Նուխիջեւանի և Երեւանի Խանութիւններուն մէջ, ուր ոչ մէկ պատրիարքութիւն տեսնուած էր իրենց համար և 10,000ի չափ կոտորուեցան հիւանդութիւններէ։

Սրեւանի գրաւման նօանակութիւնը. — 1829 Հոկտ. 1-ը մեծ նշանակութիւն մը ունի Ժամանակակիցները զայն կը նկատեն վերածնութեան օր Պարսկահայատանի տղատագրութիւնը, որուն ձեռնարկած էր Օրին մօտ գար ու կէս առաջ՝ իրականացած էր, թէեւ ոչ փափաքուած ձեւով։ Հին Երեւանը, որ այնքան արցունք ու արիւն քամել տուած էր Հայոց և այնքան արսափ տղած էր հոգիներու, հիմա չկար այլեւու Եւ տառը համար Պասկեվիչ Հայոց աչքին կը դառնար հերոս մը և Ներսէսը մեծ հայրենասէր մը որ ամէն կողմէ կ'ըստանար չնորհաւորութիւններ։ Երեւան և Նուխիջեւան ժամանակ մը կոչուեցան «Հայկական Շրջանակ» և կայսրը իր տիտղոսներուն վրայ աւելցուց «Տէր և

Քաղաքաւոր Հայկական Շրջանակի պատրիարք, առ ինչ որ կը խանդավառէր Հայերը:

Ներսէսի Ախուրը. — Երբ Ներսէսի այլեւս պէտք չիմաց, Պատկերի դայն մէկ կողմ նետեց, ուրանալով անոր բոլոր ծառա-
յութիւնները, Ան Կոյ-
սեր անզեկացուցած էր
թէ՝ Ներսէս վասնգու-
որ մէկն էր, թէ՝ ան
Երեւանի կառավարու-
թեան մէջ միայն Հա-
յոց շահերը կը պաշտ-
պանէր, թէ՝ ինչպէս, ե-
զած էր Դարապաղի
մէջ, Երեւանի Խանու-
թեան մէջ եւս հոգերը
Հայոց ձեռքը կ'ուղէր
անցընել՝ ի վնաս պե-
տութեան, (մինչդեռ
ինքն էր որ Մեհափ—
Դաւիթի Խանը կը համո-
զէր որ ևս դառնայ
և տիրանույիր կալ-
ուածներուն, որոնք
պետութեան անցեր
էին), և թէ՝ Ներսէս
ձեռնորկեր էր հայկա-
կան բանակ կազմելու
(ակնարկութիւն 1-200
նոց խումբին զոր
Ներսէս պատրաստեր



Յիւսակի, մեսալ Երեւանի
քաւման, մեկ երեսի վրայ Երե-
ւանը միւսին վրայ Արարատը :

էր իջմիածնի պաշտպանութեան համար), եւայլն։
 Բայց բուն խնդիրը այլ էր «Հայկական Շրջանին
 կազմութիւնը յոյսեր ներշնչած էր Հայոց՝ թէ հոն պիտի
 կազմութիւնը Հայաստան մը իրաւ ալ, սկզբնական նպա-
 տակը այդ եղած էր ուռւ կուռավարութեան, բայց հի-
 մա այդ բանը վատնգուռը կը նկատուէր ու պէտք էր
 ջնջել այդ ապաւորութիւնը Ըսել է հոս կ'ստեղծուէր
 նոր հայկական հարց մը։ Թէեւ Կայսրը չէր հաւատար
 իր ստախօս ներկայացուցչին խօսքերուն, բայց ներսէսի
 հեռացումը վճռուած էր, պատրուակ բանելով Ռուս-Թըր-
 քական նոր պատերազմը, որու ընթացքին ներսէսի ներ-
 կայութիւնը իբր թէ անհրաժեշտ էր Պեսարապիոյ մէջ։
 Կաթողիկոսն ու ներսէսը շատ խնդրեցին որ չկա-
 տարուի այդ աքսորը, ներսէս ուղեց նոյնիսկ Կայսրին
 ներկայանալ, բայց չընդունուեցաւ ու քշուեցաւ Քիշ-
 նեւ, ուր մնաց 15 տարի, իբր վարձատրութիւն 25 տար-
 ուան իր ձարսպաշտութեան Ասկէ յետոյ, Պատկելիչ
 ուղեց վեասել ներսէսի բարեկամներուն և հիման
 դպրոցին ներսէսի տեղ Պատկելիչ սկսաւ տեղ ստու-
 անոր հակառակորդներէն Անրոքէ վարդապետին, որ
 գիտնական մարդու համբաւ կը վայելէր



ԴԱՍ ԺԴ.

Բ. ՌՈՒՄ—ԹՐԻՖԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1828 — 1829)



Յունական ապստամբութիւնը. — Խոռոշակա-
կան պատերազմը դեռ չվերջացած արգէն յայտնի էր
որ նոր պատերազմ մը պիտի ծագէր Թուրքիոյ դէմ։
Սուլթան Մահմուտ մէկն էր Խոռոշակական պա-
տերազմը գրգռողներէն, այն ակնկալութեամբ որ
Խոռոշիա զբաղած մնայ
և չկրնայ խոռոնութիւ
յունական ապստամ-
բութեան Հաշիւը սը-
խուլ եղաւ առկայն

Բայնք թէ յունական
առաջին ապստամ-
բութիւնը չյաջողե-
ցաւ։ Վերջէն կտղմը-
ուած Հերերիա կաղ-
մակերպութեան փոր-
ձըն ալ վիժեցաւ և
Թուրքիոյ շարունակեց
իր ջարգարար քաղա-
քանութիւնը։ 1814ին, Հերերիա նորէն կազմակերպ-
ւեցաւ և շատ աեղեր ճիւղեր ունեցաւ։



Սուլթան Մահմուտ

1821 ին Հերերիայի պետք՝ Խփսիլոնդի՛ սկսաւ գործի Մոլտո-Վալաքիոյ կողմէն։ Մորէտ նորէն ոտքի ելաւ և Սուլթան Մահմուտ, իրը պատափժ, կախաղան հանեց Պոլսոյ Յունաց պատարիտրքն և ուրիշներ։ Ասոր իրը հետեւանք տմէն կողմ բանկեցաւ հրդեհը Յունատանինքն Թուրքերը վտարուեցան և հոն հոտառատուեցաւ հանրապետական կառավարութիւն մը։ Բայց բուռ մը ժողովուրդ պիտի չկրնար ընդ միշտ ինքինքը պաշտպանել, ուստի սկսաւ գուրսէն օգնութիւն որոնել։

Կը թուէր թէ օգնողը պիտի ըլլար Ռուսաց կայսրը՝ Աղեքսանդրոյ Բայց ան Յրուսալիոյ և Աւարիոյ հետ դաշինք զրած էր թոյլ չառլու համար որ Եւրոպայի մէջ ունեէ յեղափոխութիւն ծագիւ Միւս կողմէ սակայն Յոյները սկսոն պարաւիլ, քաղաքները իրարու հանեւէ կ'իյնային կը ու ջարդուէին։ Քիոռի մէջ ջարդուեցան 23,000, գերի տարուեցան 47,000 հոգի։ Ի վերջոյ Զարը ուզեց բան մը ընել, բայց իր դաշնակիցները չհամաձայնեցան։ Յունական նաւասարմը՝ Միասւլիսի զեկավարութեամբ հրաշքներ գործեց և նորանոր հերոսական գործեր հիացուցին Եւրոպան Հելլենակերենքը մեծ շարժում մը տառջ բերին հոն և տմէն տեսակ օգնութիւն կ'ընէին Յոյներուն։

Սուլթան Մահմուտ, ճարահատ, զսպումի գործը յանձնեց Մէհմէտ Ալի Փաշային, որուն որդին՝ Իսլամիմ, ծովէն ու ցամաքէն սկսաւ յարձակման, նեղի դնելով Յոյները։

Այս տաեններ մեռաւ Աղեքսանդրը և իրեն յաջորդեց Նիքոլոս Ա., որ աւելի յետպիմական էր և կ'ուզէր որ Յունաստան ևնթարկուի իր երկրի րէժիմին։ Յոյները մերժեցին։ Անդիլա այն տաեն, ուզեց պաշտպան կենալ Յոյներուն, Ռուսերը հեռու պահելու

համար Պալքաններէնու ի վերջոյ Անդլիս, Ֆրանսա և
Խուսիս սրոշեցին միջամտել ի նպաստ Յոյներուն
Բայց Խպրանիմ Փաշան տրդէն ապատամբութիւնը
խեղդելու վրայ էր Յունաստան արևոն մէջ կը լողար
և Սուլթան Մահմուտ հրձուանքի մէջ էր ու ոչնչացնել
տուաւ, իր Ենիշերի զօրքը։ Պետութիւնները ուղեցին
միջամտել բայց Սուլթանը մերժեց։ Այն տաեն անոնք
Յունաստան զրկեցին միացեալ նաւատորմիզ, մը որ
Նաւարինի առջեւ ոչնչացուց Թուրք—Եղիպատական
նաւատորմը։



Մեհմետ Ալի Փաշա

Այս նաւամարտը, որ պատահմամբ տռաջ եկած
էր, փրկեց Յունաստանը Սուլթան, կատղած, Պոլսէն
վաճառեց անդլիսկան, սուստկան և Փրանստկան գեու-
պանները և ձինատ հրատարակեց։ Սուլթան իր ժողո-

վուրդը կը գրգռէր մանսաւանդ Ռուսիոյ դէմ։ Հազիւ
վերջացած Ռուս—Պարսկական պատերազմը, Պասկեվիչ
կ'սկսէր թրքական պատերազմին՝ Կիւմրիւէն արշաւե-
լով Կարսի վրայ, իսկ Եւրոպայի կողմէն Ռուսերը
կ'անցնէին Մոլաս-Վալուքիս։

Նարծումներ Պոլսահայուրեան մեջ։— Հելլեն ազա-
տագրական այս շարժումներու տաեն Պոլսահայութեան
մէջ եւս կը նշմարուին շարժումներ մը։ Բոյց անոնք
բնաւ Թուրքիոյ դէմ չէին, քաղաքական իմաստ չունե-
ին, այլ Ամիրայութեան դէմ էին։

Ամիրաները գաւառուէ եկած հայեր էին, որոնք
Թուրք փաշաներուն գրամտկան փոխառուութիւններ
ընելով զանոնք երենց կամքին կ'ենթարկէին և անոնց
միջոցաւ Պատրիարքարանի գործերը ըստ կամս կը աը-
նօրինէին Սակայն 17րդ դարէն սկսեալ Պոլսոյ մէջ
բազմացան նոեւ. Հայ Կաթոլիկ Ամիրաներ որոնց և
Լուսուորչական Ամիրաներու միջեւ սկսաւ մրցում մը։
Լուսուորչական Ամիրաները միւսներէն ուելի ազգեցիկ
էին անով որ Թուրք կառավարութիւնը բոլոր Հայերն
ալ Հայոց Պատրիարքի իշխանութեան ատկ դրած
էր, իսկ Պատրիարքը Լուսուորչական Ամիրաներու
ազգեցութեան երթարկուած էր, որով այս վերջինները
կրնային արգելք ըլլալ առաջիններուն եւ անտեսա-
կան այս մրցումը կ'ստանար կրօնական պայքարի ձեւ,
թէև կային նուե զուտ կրօնական նկատութեարու

Կաթոլիկ Ամիրայութիւնը մշտկութային դեր մըն ալ
կը կատարէր. անոնցմէ ոմանք իրենց տունի ուսուցիչ-
ներ ընտրած էին Միսիթարեան վարդապետները որոնց-
մով Եւրոպական կրթութիւնն էր որ կը մանէր իրենց
յարկերէն ներաւ Այս վարդապետներէն Հայը Ղուկաս
ինձիննեան հիմնեց Ալշարունեան Ընկերութիւնը որուն

ծախսովը Միսիթորեանները օդատկար գործեր կը հրա-
տարակէին աշխարհաբար լեզուով։ 19րդ դարուն
սկիզբն ալ հիմնեցին «Դիտակ Բիւզանդեան» անունով
երկշարաթաթերթը, որ մեծ բան էր այն առենուան
համար։

Հայ Կաթողիկ Ամիրաններու այս դիրքը կ'ատիպէր
Լուսաւորչական Ամիրանները որ նոյնը ընէին, բայց ա-
սոնք չէին կրնար հաւատարիլ առաջիններուն Նախանձը
այն առափճան շատցաւ որ շխնույեց Տիւզեան մեծ գեր-
դաստանին զոր տագալելու հոմար մէկ եղան Լուսա-
ւորչական և Կաթողիկ Ամիրանները, իրենց հետ ունե-
նալով նոյնիսկ հրեայ սեղանաւոր մը։ Տիւզեաններու
առնը խուզարկուեցաւ, ուր գողտնի մատուռներ երեւան
հանուեցան և երեք եղբայրները, առանց գաւասատնի,
կախուեցան, իրենց ինառնիքն ալ տքսորուեցաւ Հա-
յոց Պատրիարքին ձեռքով։

Ասկէ յետոյ Առւթանը հրամայեց Հայոց պատրիար-
քին միջոցներ ձեռք տանել և կրօնական այս բաժանու-
մը վերցնել Պատրիարքարունի մէջ տեղի ունեցան
ժողովներ, եղան փոխադարձ զիջումներ, համաձայնու-
թին մը կարոցաւ և ամէն սք ուրախ էր ատոր հո-
մար, երբ Բրօրականաւոյի տշակերտներէն մէկը՝ Քուցի-
անթի՝ առակնուվրայ ըրաւ ամէն բան, անոր համար
որ միայն Վենեսաիկեան վարդապետները կտնչուած էին
այդ ժողովին Ան գրգռեց Լուսաւորչական ազէտ դա-
սը, մեծու մասամբ արհեստաւորներ, որոնք յարձակե-
ցան Պատրիարքին վրայ, որ իրը թէ, դաւաճաններ էր
Հայ Կիեղեցիին ուղելով զայն ֆրանկացնել և զայն
պիտի սպաննէին եթէ թուրքի մը առւնը շապտասա-
նէր։ Կը հասնին 5-600 Ենիչըրիներ, ձերբակալու-
թիւն, առաջանք և քննութիւն կը կատարուի, որով-
հետեւ կառավարութիւնը խնդրին առւած էր ապատամ-

բական բնոյթ։ Յետոյ ծեծ, աքսոր, բանատրկութիւնն
և երեք հոգիի ալ կախաղանի գապապարատութիւնն

Ա՛յս ալ ուրիմն ապատամբութիւն մըն էր, բայց
կրնա՞ր նմանիլ յունական ապատամբութեանն

Կրօնական այս նեղմիտ հակառակութիւնը կ'ըս-
տիպէր կողմնը որ նոյն իսկ մասնութեանն դիմնն
18րդ դարու վերջերը Զաքարիս Պատրիարքը դիմած
էր Սուլթանին «Ձբանկացածները» ներկայացնելով
իբրև լրաեսներ։ Հիմա Կոթողիկները նոյնը կ'ընէին՝
մասնելով կուսաւորչականները, իբր փաստ յիշելով
Ռուս—Պատրիական պատերազմի առեն Հայ կղերին
բանած դիբքը և եղբակացնելով թէ՝ սրավճեան իբրնը
հաւասարիմ են կոսավարութեանն, չեն ուզեր մնալ
կուսաւորչական կղերին իշխանութեան առկ և ուրիմն
պէտք է ատեղծել առանձին Հայ Կոթողին Պատրիար-
քութիւն մը Սուլթանը բացատրութիւն պահանջեց. իր
մտերիմ Յարութիւն Ամիրա Պէղճեանէն որ յայանեց
թէ, ընդհակուստէր, անհաւատարիմները Կոթողիկներն
են և ա՛լ չեն կրնար անսնց երաշխաւորը ըլլալ։ Նոյնը
կրկնեց նաև Պատրիարքը Նաւարինի կոիւէն զայրա-
բացած Մահմատար, առոր վրայ. իր բարկութիւնը թու-
փեց Կոթողիկ Հայոց գլխուն, գաւառացիները՝ գաւառ,
հոգեւորականները՝ Եւրոպու աքսորելով և ուրիշ բանու-
թիւններով։ Այս անզանանութիւնները ձիւն ձմեռով
կատարուեցան և հարիւրաւորներ մեռան ճամրոն։ Այս
բոլորը կը կոտարուէին Հայոց Պատրիարքին ձեռքովը,
որով կուսաւորչական մտուր կը շարունակէր մնալ յաչս
կառավարութեան «Հաւատարիմ ժողովուրդ»։ Հայոց
Պատրիարքին յանձնուած էր նոյնիսկ պետական հարկին
մէկ տեսակին գանձումը։ Եւ Պատրիարքը ամէն տո-
րի շրջաբերականներ կը զրկէր գաւառներ յիշեցնելու

համար Պալքաններէն։ Եւ զերջոյ Անգլիա, Ֆրանսա և
Ռուսիա սրաշեցին միջամտել ի նպաստ Յոյներուն։
Բայց իպրահիմ Փաշան արդէն ապստամբութիւնը
խեղդելու վրայ էր Յունատառան արեւոն մէջ կը լողար
և Սուլթան Մահմատ հրձուանքի մէջ էր ու ոչնչացնել
տուաւ իր Ենիշերի զօրքը։ Պետութիւնները ուղեցին
միջանաել բայց Սուլթանը մերժեց։ Այն տուեն անսնք
Յունատառան զրկեցին միացեալ նուտառորմիզ, մը որ
նաւարինի առջեւ ոչնչացուց Թուրք—Եղիպտական
նուտառորմը։



Մեմլէս Ալի Փառա

Այս նաւամարտը, որ պատահմամբ տռաջ եկած
էր, փրկեց Յունատառանը։ Սուլթան, կապած, Պոլսէն
վանակց անգլիական, ուսւստկան և ֆրանսական դես-
պանները և ձինատ հրատարակեց։ Սուլթան իր ժողո-

վուրդը կը դրպաէր մտնաւանդ Ռուսիոյ գէմ։ Հազիւ
վերջացած Ռուս—Պարսկական պատերազմը, Պասկեվիչ
կ'սկսէր թրքական պատերազմին՝ Կիւմրիիւէն արշաւե-
լով Կարսի վրայ, իսկ Եւրոպայի կողմէն Ռուսերը
կ'անցնէին Մոլոտովացիս :

Եարժումներ Պոլսահայութեան մէջ։ Հելլեն ազա-
տագրական ոյս շարժումներու տակն Պոլսահայութեան
մէջ եւս կը նշմարուին շարժումներ մը։ Բայց անոնք
բնոււ Թուրքիոյ գէմ չէին, քաղաքական իմաստ չունէ-
ին, ոյլ Ամիրայութեան գէմ էին։

Ամիրաները գտառուէ եկած հայեր էին, որոնք
Թուրք փաշաներուն դրամական փոխառութիւններ
ընելով զանոնք երենց կամքին կ'ենթարկէին և անոնց
միջոցաւ Պատրիարքարանի գործերը ըստ կամս կը ար-
ևորինէին Սակայն 17րդ դարէն սկսեալ Պոլսոյ մէջ
բազմացան նաեւ Հայ կաթոլիկ Ամիրաներ որոնց և
Լուսաւորչական Ամիրաներու միջեւ սկսաւ մրցում մը։
Լուսաւորչական Ամիրաները միւսներէն տւելի ազգեցիկ
էին անով որ Թուրք կտառվարութիւնը բոլոր Հայերն
ալ Հայոց Պատրիարքի իշխանութեան տակ դրած
էր, իսկ Պատրիարքը Լուսաւորչական Ամիրաներու
ազգեցութեան երթարկուած էր, որով ոյս վերջինները
կրնային արգելք ըլլալ տուազիններուն եւ անահետ-
կան այս մրցումը կ'ստանար կրօնական պայքարի ձեւ,
թէև կային նաև զուտ կրօնական նկատումներու

Կաթոլիկ Ամիրայութիւնը մշակութային գեր մըն ալ
կը կատարէր։ անոնցմէ ոմտնք իրենց տունի ուսուցիչ-
ներ ընտրած էին Միսիթարեան վարդապետաները որոնց-
մավ Եւրոպական կրթութիւնն էր որ կը մանէր իրենց
յարկերէն ներս Այս վարդապետաներէն Հայր Դուկա
ինձ ինեան հիմնեց «Արշտրունեան Բնկերութիւնը» որուն

ծախսովը Միսիթարեանները օգտակար զործեր կը հրա-
տարակէին աշխարհաբար լեզուավ։ 19րդ դարուն
սկիզբն ալ հիմնեցին «Դիաստե Բիւզանդեան» անունով
երկշաբաթաթերթը, որ մեծ քան էր այն տաճնուռան
համար։

Հայ Կաթողիկէ Ամիրաններու այս դիրքը կ'ստիպէր
Լուսաւորչական Ամիրանները որ նոյնը ընէին, բայց ա-
սանք չէին կրնար հաւատարիլ առաջիններուն նախանձը
այն աստիճան շատցաւ որ չխնայեց Տիւզեան մեծ գեր-
գաստոնին զոր տագալելու համար մէկ եղան Լուսա-
ւորչական և Կաթողիկէ Ամիրանները, իրենց հետ ունե-
նալով նոյնիսկ հրեայ սեղանաւոր մը։ Տիւզեաններու
առաջ խուզորկուեցաւ, ուր գաղանի մասուռաներերեւան
հանուեցան և երեք եղբայրները, աւանց դատասատնի,
կախուեցան, իրենց ընտանիքն ալ աքսորուեցաւ Հա-
յոց Պատրիարքին ձեռքով։

Ասկէ յետոյ Առւթանը հրամայեց Հայոց պատրիար-
քին միջացներ ձեռքառնել և կրօնական այս բաժմու-
մը վերցնել։ Պատրիարքարանի մէջ աեղի ունեցան
ժողովներ, եղան փոխադարձ զիջումներ, համաձայնու-
թիւն մը կայացաւ և ամէն ոք ուրախ էր ատոր հա-
մար, երբ Բրօրականատոյի աշոկերաններէն մէկը՝ Քուցի-
անթի՝ առենուվիրայ ըրաւ ամէն բան, անոր համար
որ միայն Վենետիկեան վարդապետները կանչուած էին
ոյդ ժողովին Ան գրգռեց Լուսաւորչական ազէտ գո-
ւը, մեծաւ մասամբ արհեստաւորներ, որոնք յարձակե-
ցան Պատրիարքին վրայ, որ իրը թէ, գաւաճաներ էր
Հայ եկեղեցին ուզելով զայն Փրանկացնել և զայն
պիտի սպաննէին եթէ թուրքի մը տունը չտպասառ-
նէր։ Կը հասնին 5-600 Ենիշէրիներ, ձերբակալու-
թիւն, տանջոնք և քննութիւն կը կատարուի, որով-
հետեւ կառավարութիւնը խնդրին տուած էր ապսամ-

բակոն բնոյթ։ Յետոյ ծեծ, աքսոր, բանառըկութիւն և երեք հոգիի ալ կախաղանի դաստարաբառութիւն

Այս ալ ուրիմ ապատամբութիւն մըն էր, բայց կրնար նմանիլ յունական ապատամբութեան։

Կրօնական այս նեղմիտ հակառակութիւնը կ'ըստիպէր կողմերը որ նոյն իսկ մասնութեանն դիմոն 18րդ դարու վերջերը Զաքարիս Պատրիարքը դիմած էր Սուլթանին «Ֆրանկացածները» ներկայացնելով իբրև լրտեսներ։ Հիմա Կաթոլիկները նոյնը կ'ընէին՝ մասնելով Լուսուորչականները, իբր փառա յիշելով Ռուս—Պարսկական պատերազմի առան Հայ կղերին բանած դիրքը և եղբակացնելով թէ՝ որովհետեւ իրենք հուսատորիմ են կառավարութեան, չեն ու զեր մնալ Լուսուորչական կղերին իշխանութեան առակ և ուրիմ պէտք է սահեղել առանձին Հայ Կաթոլին Պատրիարքութիւն մը Սուլթանը բացատրութիւն պահանջեց իր մտերիմ Յարութիւն Ամիրո Պէզմենէն որ յայնեց թէ, ընդհակառակը, անհաւատարիմները Կաթոլիկներն են և ո՞ւ չեն կրնար անոնց երաշխառուրը ըլլալ։ Նոյնը կրկնեց նաև Պատրիարքը Նուարինի կոիւէն զայրացած Մահմուտը, ասոր վրայ։ իր բարկութիւնը թուփեց Կաթոլիկ Հայոց գլխուն, գաւոսացիները՝ գուռու, հոգեւորականները՝ Եւրոպա աքսորելով և ուրիշ բանութիւններով։ Այս անգանանութիւնները ձիւն ձմեռով կատարուեցան և հարիւրառներ մեռան ձամբան։ Այս բոլորը կը կատարուէին Հայոց Պատրիարքին ձեռքովը, որով Լուսուորչական մասը կը շարունակէր մնալ յաչս կառավարութեան «Հաւատարիմ ժողովուրդ»։ Հայոց Պատրիարքին յանձնուած էր նոյնիսկ պետոկան հարկին մէկ տեսակին գանձումը։ Եւ Պատրիարքը ամէն տուրի շրջաբերականներ կը զրկէր գաւառներ յիշեցնելու

համար թէ ԱԱ-Օսմանա ոքտութիւնն է, որ հարիւրուսը առարիներէ իվեր պաշտպանած է և հոյ ազգը և գրկած կարուստէ, ուստի, ողէոք է ճշմարտութեամբ վհաջիւ անոր պահածութ հարկերը, որոնց դանձումը յանձնուուծ էր գուստի առջնօրդներուն:



Հայ ուսիիային գարբնումբ .— Հայ Ամերային համար նորաստաւոր էր . որ Թուրքիան մնայ նոյնը, չբարեկարգուի, բոյց Հայուստանի ժողովաւրդին շահը այդ չէր պահանջեր: Պետական այդ անարդ դրութիւնը իր գժրախտութիւնն էր: Առաջի, ան կը մտածէր ազատուիլ այդ գրութենէն . որ կը փնտցնէր իր գոյութիւնը:

Գուշակի և Պոլսահայութեան զգացումներուն տարբերութիւնը ցոյց կուտար Զէյթունը, որ ինչպէս 1817ին այժմ եւս իւրգինը քաջարար պաշտպանեց: Ասիկա նմանուելու օրինակ կը դառնար Հայուստանի Հայութեան համար, որ զարթօնքի նշաններ ցոյց կուտար:

Այս ժագավուրդն էր ահա, որ կը լսէր ուռաւական զէնքերու ձայնը Երեւանի կողմերէն: Ժողովուրդին մտածումն էր՝ կամ Ռուսակը զան տիրապետեն իր երկրին, կամ ինքը ձգէ երթոյ ոռւսուկան հողը:

Աւրիշ աւզեր, Բագրիււանդի, Ազերդի, Սասունի եւայրի մէջ, Հայեր առանձին կամ Եղիտիներու հետ միացուծ, պատերազմի կ'ելլէին Թիւրակը զէմ և զանանք կը յաղթահարէին:

Ռուսա - Թրքուկան պատերազմը աւելի՛ պիտի ուժով ցնէր Հայոց մէջ այս նոր երեւոյթը :

ԴԱՍ ԺԵ.

Բ. ՌՈՒՍ—ԹՐՅԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(Եար.)



Կարսի, Այսլցխայի, եւ Արտահանի գրաւումը.— Բ.
Ռուս—Թրյական պատերազմը առաջինին չէր նմա-
ներ, Այս պատերազմը առջի կ'ունենար Ռուս—Թռուրք
ամբողջ սահմանագլուխին վրայ և այն վայրերու մէջ
ուր Հայութիւնը մեծամասնութիւն էր Բայց, մինչ-
նոյն վայրերուն մէջ ռազմականապէս կարեւոր առրր
էր նաև Քիւրար, Ռւսաի, թէ՛ ռուս և թէ թռուրք
կառավարութիւնները պիտի աշխատէին սիրոշահիլ
զայն:

Նկատի առնենք նաև, որ այս պատերազմին մէջ
Պասկեվիչի դիմաց կեցողը Արքաս—Միրզայի պէս տպիս
կար մէկը չէր, այլ թռուրք զինուորը, Պասկեվիչ
փորձեց կաշառել Քիւրա մեծերը, Բայց այս փորձը քիչ
արդիւնք տուու, որովհեաւ Քիւրաբուրու համար բնաւ
ձեռնառու չէր Ռուսաց կողմ անցնիլը, մինչ Թրյաց
կողմ մնալով կրնային ազատօրէն կողոպտել Հայերը:
Ռւսաի, Պասկեվիչ որոշեց սիրաշահիլ Հայերը, որոնց
համար ան փրկիչ մըն էր իջմիածինը, ուրին, նորէն
կարեւոր գեր մը ունէր կատարելիք, կազմուեցան
նորէն կամաւորական գունդեր:

Պասկեվիչ իր արշաւանքին սկսաւ 1818 Ապրիլ
12ին, կիւմբիւէն (Ալէքսանդրապոլ) յառաջանալով

Կարսի վրայ: Թուրքերը աեղանանեցին արեւմտեան, Եփրակի Հայերը և քչեցին պատերազմի գիծին ետեւը: Օ օր վերջը Կարսը գրաւուեցաւ և տեղահանուած Հայերու մեծ մասը վերադարձաւ իր տեղը: Կարսը գրաւուեցաւ Հայոց օմանդակութեամբ և Թուրքեր չէին մոռնար ասիկա, մանուանդ որ Կարսէն ալ կամաւորներ առնուեցան: Խսկ Պասկեվիչ շատ քաղցր վերաբերում ցոյց կուտար Հայոց Օգոստ: 16ին գրաւուեցաւ նաև Ախլցիսան՝ արիւնալի պատերազմէ մը յետոյ, ուր Հայեր նորէն կարեւոր գեր մը խաղացին: Այս աեղ լուր կ'սատցուի թէ Թուրքեր Կարսի և Արտահանի 22 հայ գիւղերու բնակիչները ներս կը տանին: Կը հասնի ռուս բանակը հայ կամաւորներու խումբին հետ Տեղի կ'ունենայ ստատիկ կոիւ: Մուշի Փաշային քիւրտ ձիաւոր քաջամարտիկ խումբն էր կռււողը, որ սակայն կոտորուեցաւ և նոհնանջեց: Սպանուած էին 16 ցեղապեաներ և Փաշային ազան և ասոնց վրէժը Քիւրտերը լուծեցին իրենց կողմի Հայերէն: Քշուող Հայերը տեղերնին վերադարձան: Նոյնպիսի գէպք պատահեցաւ նաև Արտահանի գրաւման տաեն, ուր եւս Թուրքեր քշելով կը տանէին 33 գիւղերու հայ բնակիչները, բայց իմանաւով Մուշի Փաշային պատահածը, ձգեր էին զանոնք ու փախեր: Ռուսաց ձգելով Արտահանը:

Մէկ կողմէ Թուրքերու այս վայրագ ընթացքը, միւս կողմէ Ռուսաց լու վերաբերումը, բնականաբար կը կապէր հայ տարրը ռուս բանակին:

Պայազիս, Ալավելեր, Բաղնոց: — Այս յաջողութիւններէն յետոյ պէտք էր գրաւել Պայտղիաը, որ առանձին քրտական իշխանութիւն մըն էր, բաժնուած չորս մասի, Պայտղիա, Տիատին, Խամուր և Ալաշկերտ

և որուն պետն էր Պահլիւլ Փաշաւ Հոս կար 3000 տուն Հայ, մինչ Քիւրտերն ու Թուրքերը 6-700 տուն էին միայն Հոս, Հայերը մեծ ազդեցութիւն ունեին Քիւրտերու վրայ անտեսապէս ու բարոյապէս Քիւրտերը նոյն իսկ մեծ յարգանք ունէին հայ սրբութիւններու հանդէպ, ինչպէս Գրեղարդի, Ս. Սարգիսի գերեզմանի, Մատիսի մասին ևն Հայոյ ազդեցութեամբ Պահլիւլ Փաշան դիմոց Պատկեվիչին Խուսաց կողմ անցնելու համար՝ բայց անպատճախանի մնաց Բայց երբ սա տեսաւ որ ուրիշ աեզերու Քիւրտերը տուիթէն օգուարելով կողոպուտով կը հարստանան, ինքն ալ փոխեց իր միտքը:

Խուսա բանակ ին ձախ թեւը, Օգոստ. 26ին, հասաւ Պայտղիտի տոջեւ Արծափ հայ գիւղը ապստամբեցաւ և Պայտղիտի պաշտպանները վիտխան: Արծափիք գրաւեցին Տիատինը, իսկ Խամուռ անձնատուր եղաւ: Շուտով գրաւուեցաւ նուն Արշակերտը (Հին Վաղարշակերտ) և Խուսերը հասան մինչեւ Մանաղկերտ, միշտ փրկելով աեղանանուած Հայերը: Ի վերջոյ, Խուսերը ստիպուեցան քիչ մը նահանջել, բայց Պայտղիտ մնաց Խուսաց ձեռքը Հարիւրաւոր ընատնիքներ տնցան Խուսաց սահմանը:

1828—29ի ձմեռը: — Այդ տարի սաստիկ ձմեռ մը ըրտւաւ Սուլթան Մահմուտ շատ գժզոն: Էր էրզրումի իր հրամանատարէն, որուն աեզը ուրիշ մը զրկեց, պատուիրելով գրաւել կորսուած վայրերը, սգնութեան կոնչելով Քիւրտերն ու Աճարացիները: Պատկեվիչն ու կ'ուզէր օգտուիլ այդ երկու ժողովուրդներէն՝ տւելի զինուոր ունենալու համար, բայց չյաջոզեցաւ:

Իրաւ ալ, Աճարացիք, ձմեռով մեծ բազմութեամբ յարձակեցան Ախլցիայի վրայ, որուն հրամանատարն էր

և ասիլ Պէհպուտեսն քաջ հայ դիմուորականը։ Ասիկա պարզած էր քաղաքը և ամրացած՝ բերդը, իրեն հետ առնելով հայոց կանայքը, իսկ այրերը զինելով ձգած էր քաղաքը։ Յարձակման միջոցին բոլոր այրերը մորթուեցան քաջարի գիմադրութենէ մը յետոյ, բայց բերդը ազատուեցաւ, Երբ Ռուսերը օգնական զօրք ստացան՝ Աճարացիք փախան։

Այս միեւնոյն ժամանակ Թէհրանի մէջ կը պատահէր առամ մը, որ քիչ մնաց նորէն պատերազմ առաջ բերէր Ռուսաց և Պարսից միջեւ, բան մը՝ որուն շատ կը փախաքէր Սուլթանը։ Այդ տանը Թէհրանի ռուսական զեսպանն էր ոռւս մեծ գրագէտ Գրիգորյետով։ Սո պաշտօն ունէր նաև գործադրելու Թուրքմէնչայի գայինքին մէկ յօդուածը, իրենց տէրերուն վերադարձնելու համար զերիները։ Սակայն կային շտաբը եւս որոնք Շահին պարատին մէջն էին, կին կամ այր։ Անսնցմէ մէկին էր Միրզա Եազուալ Մարգարեանը, որ տաերեսս իսլամացերէր և Շահին գանձապետն էր։ Եթէ այդ զերիներէն շատերը չէին ուզեր վերադառնալ, առեկայն Միրզա Մարգարեանը եկաւ մտաւ ոռւս գեսպանատաւնը։ Շահին փեսային տունն ալ երկու հայ աղջիկներ կային որոնք կ'ուզէին վերադառնալ։ Դեսպանը, որ շտաբ յանդուզն և տաք գլուխ էր, առոնք ալ պահանջեց. իսկ տաիկա կը գպէր իսլամ հարեմի պատիւնու Պարսիկ կրօնականները գործի խառնուելով գրգռեցին ամբոխը, որ յարձակեցու գեսպանատան վրայ ու մէջինները բոլորն ալ ջարդեց։ Սպաննուեցաւ նուի զեսպանն։ Այս գէպքը կրնար պատերազմ առաջ բերել, բայց Պասկելիչ բաւական զօրք չունէր, ուստի ստիպուեցաւ խոնճմութեամբ շարժիր։ Այս գէպքին մէջ, կ'ըսուի, մտա ունէր նաև անգլիսկան զեսպանը, որ կ'ուզէր կոտրել ոռւսական ազգեցութիւնը Թէհրանի մէջ։

Կովկասի մէջ ալ ուրիշ դէպք մը պատռհեցաւ : Պասկեվիչ զօրք ունենալու համար փորձեց պարտաւորիչ զինուորութիւն մտցնել Այսր—Կովկասի մէջ : Այն առեն զինուորութիւնը 25 տարի էր, ուստի Վրացիք և Հայեր ընդդիմացան և առաջ եկան խռովութիւններ : Պասկեվիչ ստիպուեցաւ տեղի տալ և բաւականանալ միայն կամաւորներով, ըսելով թէ իր ուզածն ալ արդէն այդ էր :

Երգում, դարձեալ Պայազիս, Աղրիանապոլսոյ հաւսուրինը .— 1829ին վերսկսան պատերազմները Թուրք հրամանատարը, մեծ պատրաստութեամբ կ'առաջանար կարսի վրայ Ռուս բանակը անոր դիմաց ելաւ Սօգանլու լեռներու մէջ և երկու անգամով ջարդ ու փշուր ըրաւ զայն Դրաւուեցաւ Հասան Գուէն և Ռուսերը եկան պաշտրեցին էրզրումը :

Պասկեվիչ կ'ուզէր տռանց արիւնի գրաւել քաղաքը Ռուստի էրզրում զրկեց նշանաւոր թուրք մը՝ որ բնակիչները համոզէն Ան լաւ կատարեց իր պաշտօնը իսկ Հայերը համոզելու հարկ չկար արգէնու Թուրքները որոշեր էին կոտորել Հայերը, կամ գէթ այդ կերպով վախցնել որ անոնք կատարեն իրենց բոլոր պահանջները և յաջողեցան : Անոնք գործածուեցան խրամներ փորելու համար Առաջնորդ Կարապետ Արքեպիսկոպոսը ինք կը հոգտոր տշխատող Հայոց ուտելիքը և ինքն ալ կ'աշխատէր Բայց, նորէն սպանութիւնները անպակաս էին Միայն քաղաքին շուշ գրաւումը կը բնար զիրենք փրկել Հրամանատարը, տռանց մեծ գիմադրութեան, ինքզինքը լքուած զգալով, Յունիս 27ին անձնատուր եղաւ : Առաջնորդը, որ միշտ աեղեկութիւններ առւած էր Ռուսաց, զնաց Ռուսաց բանակը և մեծ պատիւներով ընդունուեցաւ, բան մը

որ վասանգաւոր էր տպագային համար։ Հայեր ծայրայեղ ուրախութեան անձնաառուր եղուն։ Չափաւորութեան ամէն խորհուրդ զուր անցաւ, կամաւոր խումբեր կազմեցին։

Նոյն առևն սակայն վանի Փաշան մեծ բազմութեամբ արշաւեց Պայտղիտի վրայ և ջարդեց, կոտորեց։ Հայերը հերոսաբար կռուեցան և երբ Ռուսերը օգնական զօրք սասցան, Հայերը լուծեցին իրենց վրեմբ։ Ասկէ շատ զգգոն մեաց Պատկեվիչ, որ զեռ Քիւրտերը սիրաշանելու մասին կը մտածէր։

Ռուսական բանակը հասաւ մինչեւ Բաքերդ, զոր գրաւեց մեզ կորուսաներով։ Հոս 1000 է աւելի Հայեր կոտորուեցան։

Բայց այս վերջին կոիւը աւելորդ էր։ Պատկեվիչ չէր գիտեր թէ Սեպտ. 2ին, Ադրիանոպոլսոյ մէջ, հաշառութիւն կոյացեր էր։ Զօր. Դիրիչի զօրքերը հասեր էին Պոլսոյ տուջեւ, Սուլթանը շփոթոծ էր, իսկ պետութիւնք խորհուրդ կուտային Ռուսիոյ չափաւոր ըլլալ, որպինեան Թուրքիոյ ոչնչացման փափաքող չէին և որովհեան Դիրիչի զօրքերն ու քիչ էին, Ռուսիա ստիպուած էր քիչով գոհանալ։ Իրեն պահեց միայն Փոթի, Անապա, Ախալցխա և Ախլաբալակը և մնացեալ վայրերը Թուրքիոյ վերադարձուց։ Ադրիանոպոլսոյ դաշինքին մէջ յօդուած մը կոր որով իրաւունք կը արտուէր փափաքողներուն մէկ ու կէս տարուան մէջ գաղթել մէկ պետութենէն միւսը։ Ասիկա Հայոց համար էր և 90,000ի չափ Հայեր Ռուսահայատան գաղթեցին։

Այս դաշինքով կը ճանչցուէր նոեւ Յունատանի անկախութիւնը։

ԴԱՍ ԺԵԶ.

**ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԾՐՁԱՆ
(1850-1855)**



Նոր դրութիւն.— Վերջին պատերազմէն յետոյ Թրքահայոստանէն Ռուսաստան գտղթեցին մօտ 100,000 Հայեր 1826-28 թռուականներուն Երեւանի և Նախիջևանի մէջ կային 25,151 Հայեր, նոր գրաւուած վոյրերն ու գտղթականութիւնները այդ թիւը բարձրացուցին 82,337ի, մինչ մահմետականներու թիւը 81,749 էր. որով հայութիւնը մեծամասնութիւն դարձաւ և նոր կացութիւն մը ստեղծուեցաւ Բայց այդ գտղթերը թեթև ցուցին Պարսկասայաստանի հայ բնակչութիւնը և գրեթէ իսպառ պարսկեցին Թրքահայոստանի սահմանադրիային մասը; որսվ, մանաւանդ Թրքահայ միւս մեծ զանդըւածը կարուեցաւ Ռուսահայ զանգուածէն: Այս պարագան առելի շեշտեց երկու հատուածներու —Արեւմանայ և Արեւելանայ— անջրապետը քաղաքական և հոգեկան—մշտկութային իմաստով:

Ռուս կառավարութեան կարգն ու սարքը, ինչքան որ բազդատելով եւրոպականին հետ շատ յետագիման էր, այնուամենայնիւ, չէր կրնար համեմատութեան դրուիլ Թուրքիոյ և Պարսկաստանի վարչական դրութեան հետ կը բաւէ ըսել թէ՝ ուռասական իշխանութեան տակ չկար և չէր կրնար ըլլալ ջարդերու քաղաքականութիւնը և տաիկա այն հմայքն էր որ Ռու-

սիոյ կը կատակէր ամբողջ Հայութեան միաքն ու հոգին :

Պոլովենիկ. — Նոր գրաւուած երկիրներու ընդհանուր բարեկարգութեան ձևոնարկելու հետ մէկտեղ, Պատկեւիչ ձևանարկեց նաև բարեկարգութեան Հայոց եկեղեցական գործերուն Ռուսերը երկար պայքարներէ յատոյ գրաւուած էին էջմիածինը, որուն ազդեցութիւնը այնքան շատ էր ամբողջ Հայութեան վրայ։ Պէտք էր հիմու առելի բարձրացնել անոր գիրքը և միեւնոյն ժամանակ զայն գարձնել Ռուսիոյ ալտաքին քաղաքականութեան մէկ գործիքը, ապագայի հեռանկարներով։ Ուստի, Պատկեւիչ Թիֆլիսի մէջ կազմեց Յանձնաժողով մը (Կրեք հականերսէսեան հոյերէ և մէկ լենէ), որ պատրաստեց կանոնագրութիւն մը Պոլովենիկ ունունով, իր թէ Հայոց եկեղեցւոյ հին օրէնքներու հիման վրայ։ Այս Յանձնաժողովին մէջ ո՛չ էջմիածինը և ոչ ալ Հայ ժողովուրդը ներկայացուցիչ ունէին։

Պատրաստուած այս կանոնագիրը Պետրպուրկի մէջ վերաբննուեցաւ, փոփոխութեանց հնթարկուեցաւ և 1835 Մարտ 11ին Նիկոլա կայսեր կողմէ վաւերացւեցաւ։

Այս կանոնագրութիւնը, շատ պակասաւոր կողմէ եր ունենալով մէկտեղ, իսոր ազգեցութիւն մը ունեցաւ ամբողջ հայ ժողովուրդի վրայ։ Անիկա Կաթողիկոսին գիրքը կը բարձրացնէր վեհափառութեան, անիկա կը սահեղձէր եկեղեցական և ազգային ամուր իշխանութիւն մը, այս իշխանութիւնը տէրն էր եկեղեցիներուն և անոնց ընդուրձակ կալուածներուն և իրենց ենթարկը աղջուածն աղջուածն վարժարանները։ Իսկ ժողովուրդին կը տրուէր իրաւունք ընտրելու իր կաթողիկոսն ու եկեղեցականները։ Տեսակ մը ազգային ինքնօրէնութիւն, ուրիմին։

Բարձրացնելու համար կաթողիկոսութեան դիրքը, և Պոլոֆենիէն կը տրամադրէր որ Հայոց եկեղեցին պետք ընտրուի ոչ միտյն Ռուսահայոց, այլ և Թրքահայոց, Պարսկահայոց ու Հնդկահայոց քուէներովը։ Ասոնց ներկայացուցիչները հաւաքուելով էջմիածին, պիտի ընտրէին երկու թեկնածու և Զարը ինքը պիտի որոշէր անոնցմէ մէկը, իբր Կաթողիկոս, որը որ ուղէր Բնարութիւնը պիտի վաւերացնէր ինքը, մինչ առաջ ան կը վաւերացուէր Սուլթանէն, Շահէն նաև Զարէն։

Ուրեմն, Կաթողիկոսը Կ'ըլլար անսակ մը պաշտօնեայ, և նթարկուած փոխարքայի հսկողութեան։

Առաջնորդներուն ալ կը արուեէին լոյն իրաւասութիւններ։ Ռուսական եկեղեցիի օրինակին վրայ կը կազմուէր նաև Սինոդ կոչուած մարմին մը։ Ասոր անգամներուն և առաջնորդներուն ցանկը կայսեր կը ներկայացնէր Կաթողիկոսը առ ի վաւերացում։

Կաթողիկոսը արտասահմանի հայութեան հետ յարակերութիւն կը պահէր ուսւա Արտաքին Գործոց նախարարութեան միջոցաւ Բայց այս սարկացումը զուրսի հայութիւնը շատ պազեցուց ուսւական քաղաքականութենէն, որ կը նկատուէր սազգակործունք և կը պահանջէր որ ան սրբագրուի։ Աւելի խրաչեցուցի՛ էր Պրոկուրորի մը ներկայութիւնը էջմիածնի մէջ։ 1860-ական թուականներուն ուսւա կառավարութիւնը ուղեց փոփոխութիւններ մտցնել Պոլոսենիէի մէջ, բայց մտմանակին Կաթողիկոսը (Մատթէոս) այնպիսի նախագիծ մը ներկայացուց Զարին, որ Կաթողիկոսութիւնը տեսակ մը թագաւորութեան կը բարձրացնէր։ Ուստի մերժաւեցաւ Բայց եկան Աղեքսանդր Գ.ի և Նիկոլա Բ.ի դառն օրերը, երբ այդ Պոլոսենիէն իսկ շատ նկատեցաւ կառավարութենէն, որ ուղեց կրծատել զայն Այդ

շրջանին Հոյերը ո՞չ միայն չէին մտածեր «Պոլոմենիէ»ի վերաքննութեան մասին, այլ նոյնիսկ ատիկա կը նկատէին կատարեալ աղէտ մը և խորտակումը իրենց ազգային իրաւունքներուն:

Թանըիմար — «Պոլոմենիէ»ի հրատարակութենէն երեք տարի վերջ Թուրքիոյ մէջ ու վերանորոգութեան փորձ մը եղաւ, որ մեծ ազգեցութիւն ունեցաւ Թուրքահայոց վրայ:

Յանձնիան ապատամբութենէն յետոյ Թուրքիա տըկարացած էր Առիկա աւելի շեշտուեցաւ երբ պայթեցաւ իպրահիմ Փաշայի ապատամբութիւնը, որուն բանակը կը յաւաջանար դէպի Պոլիս:

Այս նեղ օրերուն, Թուրքիոյ փրկիչը եղաւ Ռուսիա, որ 10,000 զօրք բերաւ Պոլիս՝ զայն պաշտպանելու համար:

Թուսիս Պոլսէն

Հեռացաւ կնքելով դաշտինք մը (Հիւնքիար իսքէ լէս ի ի). «Ր ովի Թուրքիա կը դառնար Թուսիոյ վասատը: Ասսիկա կը վեսակը Անգլիոյ և Ֆրանսայի շահերուն, որոնք աշխատաեցան Թուրքիան ազատել արդ դրութենէն: Թուրք պետական մարդիկը անոնելով որ իրենց պետական միայն զայն արդիա-



Սուլթան Ապտիւլ Մենիս

ցընելով, ձեռնարկեցին բարենորոգութեան։ Սռւլթան Մահմուտ ջնջեց Ենիշերիութիւնը, Պոլսոյ մէջ սպաննելով 20,000 հոգի անոնցմէ։ Իր որդին՝ Ապախւլ Մէծիա՝ հրասարակեց Խարբը — Ենրիմ մը 1839ին, և Խարբը — Հիւմայուն մը կամ Բարենորոգութեանց զիր մը՝ 1856ին, որով կեանքի, ինչքի և պատուի ապահովութիւն ու կրօնական ազատութիւն կը խոստանար քրիստոնեաներուն։ Եւ տափկա ճիշտ այս օրերուն երբ Խպրանիմ Փաշայի բանակները նորէն յաղթական կը յառաջանային դէպի Պոլիխու Այս բարենորոգութիւններու բուն հեղինակն էր Ռէշիտ Փաշան, որ այսպէսով կ'ըլլոր Երիտասարդ Թուրքերու նախահայրը։ Սակայն, վերէն արուած այս հրամանները, բան մը չէին կրնար փոխել Թուրքիոյ մէջ, քանի որ պաշտօնէութիւնն ու ժողովուրդը նոյն տգէտ ու մոլեռանդ մարդերն էին։ Այս բարենորոգութեանը կ'ըլլային մանաւանդ Անգլիոյ և Ֆրանսայի դրդումով, որպէսզի Թուսիս այլեւս տռիթ չունենայ միջամտելու Թուրքիոյ գործերուն և տկարացնէ զայն։ Անոնք կ'ուզէին որ Թուրքիա կանգուն մնայ։ Սակայն, տափկա բաւական չէր որ բարբարոս երկիր մը մէկէն, հրաշքով մը քաղաքակրթուէր, ուստի Թանգիմարի կամ Բարենորոգութեան բոլոր խոստումները խոստում մնացին, նոյնիսկ Պոլսոյ մէջ, ուր 1843ին Յովլակիմ անուն հաւատափոխ Հայ մը երբ ուզեց նորէն քրիստոնեայ դառնալ, իսլամ ամբոխին կողմէ նահատակուեցաւ Ասոր վրայ պետութիւնք ճնշում բանեցուցին Թուրքիոյ վրայ կրօնական թոյլառութիւն առլու, և այսպէս է որ եկեղեցիները տակէ յետոյ կրցան զանգակատուններ ունենալ։ Այսուհանգերձ, կարելի չէ բակլ թէ Թանգիմարը, բնաւ ազգեցութիւն մը չունեցաւ Թուրքիոյ պատմութեան վրայ

Դ Ա Ս Փ Ե .

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԸ ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՌԱՐԿԱՅ



1840-ին յետոյ. — Մինչեւ 1840ական թուականը Թրքահայ ժողովուրդի ամբողջ բազմանքն էր անցնիլ սուսական տիրապետութեան տակ : Բայց այս թուականին յետոյ ան առարկայ կ'ըլլայ մնե պետութեանց մրցակցութեանն, որոնց ձեռքին մէջ խաղալիկ կ'ըլլայ Պարահայութիւնը : Այս մրցական պայքարին հիմք կրօնական էր :

Ֆրանսան շտանց կը ներկայանար իբր Թուրքիոյ քրիստոնէից պաշտպանը : Բայց Ռուսիա ալ, իբ յաղթական պատերազմներէն յետոյ, կ'ուզէր նոյն դիրքը ունենալ, քանի որ Զարը Օրթոսոքս եկեղեցին պաշտպանն էր: Հայը ո՞ր կողմը պիտի հակէր: Անշուշտ Ռուսիոյ, քանի որ երկու կողմին համար ալ նըպատաւոր էր տարիկան Բայց, այս տեսակէտէն, Ռուսիա մեծ գժուտրութեան մը առջեւ էր, քանի որ Ռուս—Պարսկական և Ռուս—Թրքական պատերազմներու ատեն էջմիածնի բռնտե դիրքին պատճառաւ, Թրքահայոց մէջ ինկոծ էր այդ աթուին հեղինակութիւնը և Թուրքիոյ արգիլոծ էր նոյնիսկ Կաթողիկոսներու անուան յիշատակութիւնը՝ պատարագի ատեն: Աւատի Ռուսիա կը պահանջէր որ էջմիածնինը ներկա-

յացուցիչ մը ռւնենայ Պոլսոյ մէջ՝ հակելու համար իշտմիածնապատկան կալուծներու վրոյ:

Այս վէճը տեւեց 9 տարի և քիչ արդիւնք տուաւ ռուսական քաղաքականութեան համար Բայց երբ Հայ—Կաթոլիկութիւնը ազատ հաչակուեցու 1830ին, այդ քաղաքականութիւնը տեւի վտանգուած զգաց ինքզինքը:

Այս քաղաքականութեան համար տեւի վտանգաւոր գարձաւ Բողոքականութեան տարածումը Թրքահայոց մէջ, շարժում մը՝ որ կը վայելէր անգլիական պաշտպանութիւնը և Հայութեան յուսալ կուտար, որ եթէ բոլոր Հայերը այդ կրօնքին դառնան՝ Անգլիա ինքնօրէն Հայաստան մը պիտի կազմէ: Ասիկա Անգլիական խորամանկ խաղ մըն էր սակայն, քանի որ ան երբեք չէ փափաքուած Թուրքիոյ անդամանուութեանն Ռւեր Անգլիա և Ֆրանսա կրցան փացնել Հունիքիար Խաչելսիի գուշինքով Ռուսիոյ ձեռք բերած ազդեցութիւնը Թուրքիոյ մէջ, Ռուսիոյ համար խիստ կարեւոր թուեցաւ էջմիածնի հեղինակութեան բարձրացման հորցը: Այս գործը լուսագոյն կրնար կատարել Աշտարակեցին, որ հիմա այլիւս վտանգ մը չէր: Անոր ընտրութիւնը իրը Կաթողիկոս շուտ մը վաւերացուեցաւ, ներսէս ընդունուեցաւ Նիկոլայէն, եկաւ էջմիածին և կրցաւ բաւական յաջողութիւն ձեռք բերել: Ներսէսի թերագրութեամբ Մատթէսո Պատրիարքը խիստ հայածանք հանեց Բողոքականութեան դէմ, սակայն մոռցուեցաւ թէ հալածումը տարածումէ: Անգլիական դեսպանը կրցաւ իր հատ ունենալ Բրուսիոյ և Ամերիկայի գետպանները և ձեռք բերել Հայ Բողոքականաց անջտումը (1850): Պարտուած ռուս գիւտնագիտութիւնը հիմա փորձեց ուրիշ ճամբայ մը: Դեսպանատան

թերագրութեամբ Յակոբոս Պատրիարք կը դիմէր ներսէին և թուելով Հայութեանի Հայութեան կրոծ տառապանքները ու թուրք կտուզավարութեան անտարբերութիւնը, կը խնդրէր որ Ռուսիո պաշտպան կանգնի Թրքահայութեան։

Ներսէս գիմեց Ռուսիոյ, որ նորէն փորձեց էջմիածնի ներկայացուցիչ մը գնել Պոլսոյ մէջ, բայց շուտով ծագեցաւ երրորդ Խուս—Թրքական կոմ Խրիմի պատերազմը և խնդիրը յիտուծգուեցաւ։

Ամբովական — Արեւոտաւորական վենը.— Ամբովայութիւնը, 1820ական թուականներուն, իր զօրութեան դադարթնակէտին հասած էր։ Այս գասուն ամենացայտուն ներկայացուցիչն էր Պեղնեանը, որ թուրք կտուզարութեան կր մատուցած խիստ մեծ ծառայութեանց համար ուղարտին ամենավատանելի մարդը դարձած էր։

1840ական թուականներուն այս գասակարգին աղքացութիւնը երթարով կը նուազի սակայն, չնորինիւթանզիմաթի նոր օրէնքներուն, և առաջ կուգայ արհեստաւորութիւնը (Էսնաֆ) որ կ'աշխատի միւսին ձեռքէն խլել իշխանութիւնը։

Այս ոպայքարը սկսու Ակիւտուրի ձեմարտի շուրջ, որուն Ամբիրաններ խոսանցեր էին օժանդակել, բայց չկատարեցին իրենց խոսանումը։ Այն ատեն արհեստաւորներ միութիւն մը կազմելով ուղեցին դըպրոցին տէր բլլալ, Պատրիարքարանը հակառակեցաւ Արհեստաւորները դիմեցին Սուլթանին և իրաւունք ստացան, բայց Ամբիրանները հակառակեցան։ Տեղի ունեցան բազոքներ, ցոյցեր, ձերբակալութիւն, աքսոր։ Արհեստաւորները նորէն շահեցան, բայց նորէն շկրցան վարել գործը առանց գրամին և վերջոյ, Սուլթանը

հրամայեց կազմել երկու ժողովներ աղքին գործերը կառավարելու համար, մինչ Հոգեւոր (12 հոդի), միւս ոք Գերագոյն (20 հոդի), կէսը արհեստուոր և կէսը Ամիրա: Այս ժողովները, որոնց կը նախագահներ Պատրիարքը, շարունակուեցան 1847էն 1860, երբ Ամիրայութիւնը ջախջախուեցաւ վերջնականացէ և հաստատուեցաւ Ազգային Սահմանադրութիւնը:

Ազգային Սահմանադրութիւնը. — 1839 թուականի Բարենորոգութեանց Թուրքիոյ կեանքին մէջ ներմուծած բարիքներէն մէկը այն եղաւ, որ մանաւանդ Պոլսոյ մէջ բացուեցան պետական վարժարաններ ուր Հայ տղաք եւս սկսան յաճախել անարգեր նոյն թուականէն յետոյ սկսան բացուիլ ազգային վարժարաններ ու որոնց կարեւորն էր Սկիւտարի Ճեմարտնը: Իսկ Արտասահմանիմէջ կար արդէն լրացաւ: — Ծափայէ լեան վաժարանը:

Կրթական այս վառարաններէն նոր սերունդ մը առաջ եկաւ, որ կարեւոր փոփխութիւններ մացաց մեր կեանքին մէջ: Այս շարժման պարագլուխներն եղան խումբ մը մտաւորական երիտասարդներ, որոնք իրենց ու սումը կատարելագործած էին եւրոպական համալսարաններու մէջ: Այդ երիտասարդներն էին՝ Գր. Օտեան, Նիկողայոս Պալեան, Ռուսինեան, Սերվիչէն, Խթիւնեան, Ազաթօն, որոնք աշխա-



Գրիգոր Օտեան

անցոն աշխարհաբար լեզուն
տարածելու, Աղդ. Պատրի-
արքարանը բարեկարգելու-
և ազգային վարժարանները
բաղձարի սասիճոնի մը վր-
այ գնելու: 1853 ին Գերա-
գոյն Ժողովը այս երիտա-
սարդներուն յանձնեց ազգա-
յին վարժարաններուն վրայ
հակելու հոգը, կողմելով Ռւ-
սութիւնական Խորհուրդ մը,
բաղկացած 14 անդամներէ:

Այս առաջին յոջողու-
թիւնն յետոյ, նոյն երիտա-
սարդները, ինքնարքարար
կողմեցին Պատրիարքա-
րանի բարեկարգութեան
համար սահմանադրութեան
ուրուցաւթիւն մը, զոր յետոյ ներկայացուցին Պատ-
րիարքին: Այս վերջինը նախ մերժեց զայն, ապա սահպ-
ուցաւ նկատազութեան տանել և 1856 ին ու 1859 ին
կրկին ու կրկին անգամ, մասնաւոր յանձնախումբերու
կողմէ սրբագրել ու ներկայացնել Պատրիարքարանի
Ընդհանուր Ժողովին (Հոգեւոր և Գերագոյն Ժողով-
ներ), որ 1860 Մայիս 24 ին զայն ընդունեց ու ներկա-
յացուց կառավարութեան վաւերացման համար:

Սուկայն, բացարձակ միապետական կառավութիւն
մը, ինչպիսին էր Օսմանեան կառավարութիւնը, պիտի
չուղէր, ի հարկէ, իր երկրին մէջ թոյլ տալ ժողովրդա-
պետական ոկզրունքներու գործադրութիւնը: Ուստի
ան մերժեց և չվաւերացուց զայն: Անկէ յետոյ տեղի




Տօֆք. Սերվիչեն

ունեցան ժողովրդական բողոքներ, յարձակում Պատրիարքարքանի վրայ՝ որ այս պատճառաւ կառավարական պաշտպանութեան տակ տանուեցաւ, ու 1863 Մայիս 7ին է միայն որ Բ. Դուռը վաւերացուց զայն, և այդ օրէն ասդին, մեր ներքին գործերը կը կառավարուին Ազգային Սահմանադրութեան օրէնքներուն համաձայն

Բատ այս Սահմանադրութեան, որ վերջ կը դնէր Պատրիարքի անսահման իրաւութեան և Ամիրաներու ունձ գումարն ի անց . Թրքահայերը կ'ունենային ծաղովուրդեն ընտրուած Երեսփոխանական Ժողով մը՝ Պոլսոյ մէջ, որ բազկացած էր 220 Երեսփոխաններէ. 160-ը ընտրուած Պոլսահյութեան և 60-ը տուաշնորդանիստա քաղաքներու Հայութեան կազմէ։ Երեսփոխանական Ժողովը կ'ընաբէ Քաղաքական Ժողովը՝ բազկացած 14 աշխարհականներէ, և Կրօնական Ժողովը նոյնքան եկեղեցական անդամներէ, որոնք միանալով կը կազմեն Խառն Ժողովը։ Քաղաքական Ժողովը կը կազմէ Ռւսումնական Խորհուրդը և Հոգաբարձութիւնները։ Գաւառաւական Առաջնորդարաններն ալ կ'ունենային իրենց նոյնօրինակ կազմով կերպութիւնը։

Սակայն, Ազգային Սահմանադրութիւնը խմբագրուած ըլլալով Ֆրանսական Սահմանադրութեան նողութեամբ, քիչ կը պատշաճէր մեր կեանքին։ Ան-



Նիկողոս Պալեան

ունէր կարեւոր թերութիւններ՝ դորոնք մատնանշողն եղաւ Խրիմեան Պատրիարքը Այսուհանդերձ, ան մեր ազգային դործերու մէջ մտցուց կանոնաւորութիւն և ժողովուրդը վարժեցուց ինքնակառավարութեան:

Հայ գիւղացիութիւնը.— Ռուսական տիրապետութիւնը բարիք մը եղաւ Ռուսահայոց, մանաւանդ քաղաքաբնակներու համար Հոն գիւղացին թէհւ չատացաւ ամէն իրաւունք, բայց գէթ չկար ջարդ:

Տարբեր էր սահեայն Թրքահայ գիւղացիին վիճակը: Ան քիւրա աղային ճորտն էր, ու երբ այդ աղաներն իրարու հետ կռուէին, հոյ գիւղացին էր որ պիտի ընէր այդ կռիւը:

1830ին երբ Մէհմէտ Ալի Փաշան փշրեց թրքական ուժը, Քիւրաներ փորձեցին անկախութիւն ձեռք բերել: Սուլթան սախալուած եղաւ Հայոց օժանդակութիւնը ուղել և հոյ գիւղացիները անոր կողմը բռնեցին: Սակայն Սուլթանը պիտի չուղէր բոլորովին ջնջել քրառութեան ուժը, ընդհակառակն, ան զայն գործածեց վերջէն ջարդելու համար Ասորիները, Եղիտիները, աւելի ետքն ալ Հայերը:

Եղիտիները Հայաստանի հարաւային կողմերը բընկող քրախօս քաջ ժողովուրդ մըն էին Ասորիներու պէս: Քրասկան ջարդերը պատճառ եղան որ անոնք մօտենան Հայոց՝ ինքինքնին միասնաբար պաշտպանելու համար այդ հարստահարիչներուն դէմ: 1870—71 թուականին, Սղերդի կողմերը, կազմուեցաւ հայ-եղիտական բանակ մը, ուր Հայոց հրամանատարն էր Քէշ Պոլէ (Քէշի:=քահանայ Պօղոս) իսկ Եղիտիներունը՝ Շէյխ Մըրզըք, որոնք քրասկան մնձ բանակ մը պարտութեան մատնեցին:

1845 թուականին, պետութեանց ճնշման առկ, Սուլթանը ստիգուեցաւ Թանգիմաթի օրէնքները մըտցընել նաև հայաբնակ վայրերը։ Սոկայն այս օրէնքները քիւրտ աղան կը զրկէին իր կալուածներէն և իշխանութենէն։ Ուստի ան ապստամբեցաւ։ Շարժման մեծերն էին Պէտր-Խան Պէկը և Խան—Մահմուար։ Թանգիմաթը նապաստաւոր էր Հայերու, ուրեմն Քիւրտերը սկսան կոտորել, կողոպաել Հայերը։ Պատրիարքը դիմեց կառավարութեան, որ արդէն կը պատրաստուէր վերջ տալ քրտական շարժման։ Հայոց լայն օժանդակութեամբ բանուեցան քիւրտ երկու պետերը և ապարուեցան Պոլիս, բոյց ոչ թէ հոն պատմուելու, ոյլ միայն օտարները խարելու համար Հայերը ինկան հրճուանքի մէջ, բայց վերջէն հասկցան թէ տափկա խորամանկ խաղ մըն էր միայն կառավարութիւնը Պէտր-Խանի և Խան—Մահմուարի տեղ ուրիշներ դրաւ և Թանգիմաթը միշտ մնաց թուղթի վրայ։ Բայց այդ օրէն սկըսեալ հայ և քիւրտ յարարերութիւնները բոլորովին խանգարուեցան և Քիւրտը տեւելի և տւելի համազուեցաւ թէ իր թշնամին Հայն է։ Աղգամիջնան այս պայքարը կը հրանրէր թուրք կառավարութիւն ինքը և այս պայքարին մէջ ի սպառ ոչնչացաւ Թրքահայութիւնը։



ԴԱՍ ԺԲ.

Գ. ՌՈՒՄ - ԹՐՅԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
(1853-1855)



Պատճառները. — 1850 ական թուականներուն թուրքիա այնքան ակարացած էր, որ Ռուսիոյ Կայսրը՝ Նիկոլայ կը խորհէր զայն բամսնել Անդլիոյ հետ։ Ան իր այս մտածումը յայտնած էր Անդլիոյ գեսպանին։ Կայսրը կ'առաջարկէր. — 'Անդլիա թող գրաւէ Եղիպտոսն ու Կրիտէն, խակ Ռումանիան, Սերպիան և Պուլկարիան, որոնք այն տան թուրքիոյ կը պատկանէին, մէկ պետութիւն կազմեն՝ Ռուսիոյ հովանաւորութեան տակ։ Ասիկա ըսել էր թէ, այդ մասերը ինք պիտի գրաւէր։ Ռուսաց Զորին այս առաջարկը սարսափեցուց Անդլիոն, որ գիտենք թէ թուրքիոյ պահպանութեան կողմանկից էր, որպէսզի Ռուսիս չհամնի Միջերկրականը։

Այս օրերուն, Ֆրանսա Երուսաղէմի Սուլրը Տեղեաց մասին իրեն նպաստաւոր նոր տռաւելութիւն մը ձեռք բերած ըլլալով թուրքիոյ Սուլթանէն, Ռուսիա պահանջեց թուրքերէն՝ որ ընդունին թէ ինքն է յունական և կեղեցին պատպանը և Երուսաղէմի մէջ պէտք է Յոյներուն գերակշխ գիրք արուի Խակ թուրքիա, Անդլիոյ և Ֆրանսայի թելագրութեամբ, մերժեց այդ առաջարկները՝ որոնք զինքը Ռուսիոյ ենթակայ դիրքի մը կ'իջեցնէին։

Այն ատեն, Նիկոլա Զարը, իր կամքը պարտագրելու համար, պատերազմ յայտարարեց Թուրքիոյ դէմ:

Թուրքիոյ պարտութիւնը եւ Եւրոպացւոց դաշնակցութիւնը Ռուսիոյ դէմ: — Ռուսիա իր աւանդական սովորութեան համաձայն երկու կողմէն յարձակեցաւ Թուրքիոյ վրայ, Եւրոպայի և Ասիոյ կողմէն միանգամայն Զարը այս պատերազմը ժողովրդական դարձնելու համար, կրօնական գոյն տուած էր անոր:

Շուտով Թուրք նաւատորմիջը փճացաւ ռուսական նաւատորմիջէն, ինչպէս երբեմն նաւարինի առջեւ եղած էր Բայց, Թուրքիոյ տկարացումը Ռուսիոյ զօրացում կը նշանակէր և տափկա վասանգ մընէր Անգլիոյ համար: Ռւսաի, Անգլիա կրցաւ համաձայնեցնել Ֆրանսան, Բրուսիան, Աւստրիան և Սարանիան, որոնք 500 նաւերով Սեւ Շով մատան և յաղթեցին Ռուսիոյ, փճացնելէ յետոյ անոր նաւատորմիջը:

Այն ատեններ, Նիկոլա յանկարծ մեռաւ և իրեն յաջորդեց Աղեքսանդր, որ շարունակեց պատերազմը: Ռուս բանակը Հայաստանի մէջ գրաւեց Կարս բերդաքաղաքը:

Հետեւաներ: — Այս պատերազմը վերջացաւ Բարիգի դաշինքովը, որոն ուժովը Ռուսիա կը կորսնցնէր երկու դարէ ի վեր իր ձեռք բերած առաւելութիւնները: — Սեւ Շովը այլեւս կը դադրէր ռուսական ծովի ըլլալէ, Ռուսիա կը հրաժարէր Թուրքիոյ քրիստոնեաններուն պաշտպան երեւնալէ:

Կարսն ու շրջակայքը Թուրքիոյ վերադարձուեցան, իսկ դաշնակիցներուն գրաւած տեղերը Խրիմի մէջ՝ Ռուսիոյ:

Այս պատերազմին հետեւանքներէն մէկն ալ այն

եղաւ որ, Թուրքիա փոխանոկ միայն Առևտիոյ հովանաւորութեան տակ մնալու, կ'առնուէր եւրոպական պիտութեանց պաշտպանութեան տակ։ Իսկ Թուրքիա լու գիտնալով որ այդ տէրութիւնները իրարու հետ երբեք հաշտ պիտի չըլլան, շարունակեց իր առաջուտն ընթացքը, աւելի շեշտելով անոնց միջեւ հակառակութիւնը։ Ու թէեւ ինք յանձնառու եղած էր իր երկրին մէջ բարեկորդութիւն մտցնելու, բայց իր խոստումը գարձեալ խոստում մնաց։ Այդ խոստումին գործադրութիւնը իրմէ սրահանջող ալ չեղաւ։

Թէ Թուրքիա ինչքան յարգեց իր առած սարրագրութիւնը իր երկրին մէջ բարեկորդութիւններուն միջակ կը առնելի գարձնին մասին, այդ յայտնի կ'ըլլայ անկէ, որ 1860ին, Լիբանանի կողմը Տրիւզները յարձակեցան քրիստոնեայ Մարտինիներու վրայ և ջարդեցին զտնոնք, ինչպէս այդ ըրած էին արդէն 15 տարի առաջ։ Ջարդը տարած-



Նաբոլեոն Գ. Կայուր Ֆրանսայի

ըրած էին արդէն 15 տարի առաջ։ Ջարդը տարած-

ուեցաւ մինչեւ Դամբակոս Մեղսակից էին թուրք պաշտօնեաներն ու զօրքը Խնդիրը վերջացաւ Ֆրանսայի Կայսր Նաբոլէոնի միջամտութեամբը և Լիբանանի ինքնօրէնութեամբ։

Լիբանանը ծովեղերք էր, մօաիկ՝ քաղաքակիրթ երկիրներուն Ռուզ պիտի տեսնէր սակայն Հայաստանի խոռված անկիւններուն մէջ պատահածները։

Զեյթունի անցքերը.— Խրիմի Պատերազմէն յետոյ Ծուաստանէն բաղմաթիւ գաղթականներ և կան թուրքիա թուրք կատավարութիւնը անոնցմէ մաս մը ուղեց բնակեցնել Զէյթունի մէջ՝ Զէյթունցիներու ուժը ջլատելու նպաստակոււ Զէյթունցիք ընդդիմացան և թոյլ չտուին։

Սակայն 1862ին մեծ զէճ մը ծագեցաւ այդ տեղի Հայերուն և շրջակայ թուրքերուն միջեւս Մարաշի կուսակալը տաիկա պատճառ բռնելով 40,000 զօրքով Զէյթուն մտաւ և շատ մը աւերներ գործեց։ Պոլսոյ Պատրիարքարանը Բարիզի գուշինքը սառրագրող տէրութեանց դիմեց, մասնաւորաբար Ֆրանսայի Նաբոլէոն Գ. Կայսերը Ասդին, Զէյթունցիք պատերազմ յայտարարելով թուրքերու դէմ, զանոնք փախուստի մատնեցին։ Զէյթունցիք պատուիրակութիւնը մը զրկած ըլլալով Նաբոլէոնին, անոր օգնութիւնը խնդրելունը պատակաւ, Կայսեր միջամտութեամբ հաշտութիւն կույացաւ, որուն հետեւանքով, տռաջին անգամ ըլլալով, թուրք կատավարիչ մը զրկուեցաւ հոն, բայց երկրին ներքին վարչութիւնը ամբողջովին Հայոց ձեռքը կը մնար։ Զէյթունցիք պիտի վճարէին 25,000 դահեկան տուրք։

Ահա թէ Եւրոպա ինչպէ՞ս կը միջամտէր ի նպաստ Հայերու։

ԴԱՍ ԺԻՌ.

Դ. ՌՈՒՍ—ԹՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

(1877 — 1878)



Պատմառները.— Խրիմի պատերազմէն Ռուսիա դուրս եկած էր յաղթուած և նուստացած։ Բայց ան երբեք հրամարած չէր իր նորատակէն, որ էր՝ Սեւ Շովը սուսական լիճ մը դարձնել և նեղուցները իր ազդեցութեան ննթերկել։ Ուստի ան կ'սպասէր յարմար տոիթի մը։

Այդ տուիթը առւաւ ինքը՝ թուրք կառավարութիւնը։

Հերոէքի քրիստոնեայ բնակիչները նեղուելով հարկերու ծանրութենէն, 1875ին ապստամ թութեան գրոց պարզեցին։ Ռուսիոյ գրդումով անոնց օրինակին հետեւեցան Պոսնայի բնակիչները և յաջորդ ասրին Պուլկարներն ալ նոյնը ըրին։

Այս միջոցին Պոլսոյ մէջ տեղի ունեցաւ յեղափոխութիւն մը։ Երիտասարդ թուրքերը գոհէն վար տռին Սուլթան Ապահ-իւլ-Աղիզը՝ որ Ռուսիոյ ազդեցութեան առկ ինկած էր, և անոր անդը նստեցուցին Մուրտաս Ե.ը Անդիիոյ գրդումով։

Շուտով իրենց ուլու եղբայրներուն օգնութեան հասան Սերպիան և Վարատազը՝ որոնք նմանապէս ապշտամքեցան։ Օսմանցիք կարողացան այս փոքրիկ ազգերուն գաշնակից բանակները ջախջախել, բայց յանկարծ խնդիրը ուրիշ ձեւ մը ստացաւ։

Պոլսոյ դեսպանածողովլ. — Թուրքիա ապստամբութիւնները զսպելու միակ կերպ մը գիտէր- ջարդը։ Թուրք անկանոն զօրքերն ու Զէրքէղները Պուլկարիոյ մէջ կատարեցին ահաւոր ջարդեր։ Այս բարրարոս արարքները, կատարուած եւրոպական հողի վրայ, մեծ յուղում պատճառեցին Եւրոպայի մէջ։ Եւրոպական պետութիւնները Թուրքերէն պահանջեցին երկիրը բարեկարգել և քրիստոնեաններու նեղութեան վերջապալ։

Այս նպատակաւ.

Պոլսոյ մէջ կազմուեցաւ Դեսպանաժողով մը, որ առաջարկեց ապստամբ գաւառներու մէջ ինքնավարութիւն մտցնել։

Այս միջոցին, նոր յեղափոխութեամբ մը, Մուրասն ալ գահէն վար առնուեցաւ և տեղը անցաւ Ասպարիւ Համիտ Բ. որ նախ ընդունեց Դեսպանաժողովին պահանջները։ Բայց երբ եւրոպական պետութիւնները պահանջեցին որ իրենց ձեռքով կատարուին այդ բարեփոխութիւնները, Թուրքերը մերժեցին, առարկելով թէ ասիկա միջամտութիւն էր իրենց ներքին գործերուն և թէ



Սուլթան Ասլա-խուլ-Ազիզ
Կայսր Թուրքիոյ

կառավարութիւնը ինքը բոլոր երկրին մէջ բարեկարգութիւն պիտի մտցնէր:

Եւ մինչ Դեսպանաժողովը դեռ կը շարունակուէր, Սութանը թնդանօթի 101 հարուածներով սահմանադրութիւն, այսինքն ազատութիւն, հաւասարութիւն և արդարութիւն կ'աւետէր ամենուն Դեսպանաժողովին ընելիք չէր մնար այլնւա:

Ռուսիա, որ մինչեւ հիմա համբերած էր Թուրքիոյ նենդամիտ խաղերուն, այլեւս ժամանակը հասած համարեց գործելու և եւրոպական պետութեանց համաձայնութեամբը պատերազմ բացաւ Թուրքիոյ դէմ 1847 Ապրիլ 14ին:

Պատերազմը.— Ռուսերը, դարձեալ, ըստ իրենց աւանդական սովորութեան, եւրոպայի և Ասիր կողմէն սկսան յառաջանալ:

Ասիր կողմէն գործող ռուսական բանակը կազմուած էր 180,000 հոգիէ: Այս բանակին վերին հրամանատարն էր Միքայէլ Դուքսը, բայց իրական սպարովեան էր Լորիս Մելիքովը: Բանակը բանակը բանակը ռուսուած էր չորս մասերու, որոնց երկուքին հրամանատարները Հայ էին, համբաւաւորն Արշակ Տէր Դուկոսով և ինք՝ Լորիս Մելիքովի: Լորիս Մելիքովի հռչակը տարածուած էր Հայոց մէջ Տաշմանի դէմ իր վարած կռիւներուն մէջ 1854ին, ապա 1855ին՝ Կորսի գրաւումին Ժամանակի Անկէ աւազ ան ռուս կառավարութեան հրամանով եկած էր Պոլիս, նորընտիր Մատթէոս Կաթողիկոսը



Սուլթան Համիտ

Էջմիածին աւաշնորդելու համար և Պոլսոյ հայ լրագիրս ները անոր անունը տարածած էին գաւառներու մէջ : Լորիս Մելիքով ծանօթի էր ուրեմն այն երկրին և այն ժողովուրդներուն, որոնց մէջ պիտի գործէր : Ան ծանօթի էր նաև արշաւելիք երկրին ժաղավարդներուն լեզուներուն և այս կերպով է որ ան կրցաւ շատ մը քիւրտ ցեղապետներ և թուրք ազգեցիներ իրեն հետունենալ :

Հայոց վրայ մեծ ազգեցու թիւն ունեցաւ նաև այն, որ պատերազմը սկսելէ առաջ, Լորիս Մելիքով, իր սպայտակոյտով էջմիածին այցելեց և իր սուրբ օրհնել տուաւ կաթողիկոսին :

Իսկ թրքական բանակին հրամանատարն էր Ահմէտ Մուխթար Փաշա, նշանաւոր՝ իրր կարող և փորձառու ռազմագէտ Սակայն իր բանակը քիչ էր, թուրք զօրքին կարեւոր մտար եւրոպական ճակատը զրկուած ըլլալուն պատճառաւ իրեն կը պակսէր գրամը և հեծելազօրքը :

Տէր Դուկասով գրեթէ առանց կռիւի տիրեց Պայտագիտի և Տիատրինի, և ԽւչՔիլիսէի մէջ (Ս.Յովհաննէս) իր ուխտը կտառարելէ յետոյ շարունակեց արշաւը և գը-



Զօր. Լորիս Մելիքով



Զօր. Տէր Դուկասով

բաւեց նաև Գարաքիլիսէն և Ալոշկերտը, մինչ
Լորիս Մելիքով աիրած էր Կաղզուանի:

Խուս զօրքը ուր որ համնէր, աեղացիք, մտանա-
ւորաբար Հայերը, մեծ դիւրութիւններ կ'ընծայէին,
որովհեաւ այս անգամ ալ այն համոզումը տրուած էր
անոնց թէ իրենց ազատագրութեան համար յայտարար-
ուած էր այս պատերազմը:

Մեծ գժուարութեամբ գրաւուեցաւ սակայն Արտա-
հանը, որ ամուսը բերդաքաղաք մըն էր Արտահանի
անկման լուրը մեծ սրատքեկութիւն առաջ բերաւ
Պոլսոյ մէջ և անոր հետեւանքով էր որ Ապտիւլ-Հա-
միս լուծեց Երևափ. Ժողովը և աքսորեց Երիտասարդ
Թուրքերու պարագլախները:

Խուսերը պաշտրեցին Կարս նշանաւոր բերդաքա-
ղաքը, որուն մէջ նամբացած Թուրքերը յամոռօրէն դի-
մոգրեցին, և առաջ անցան:

Թուրքեր, Կովկասի մահմէտական ցեղերը ապօս-
տամբեցնելու և սուս բանակը կռնակէն հարուածելու
յոյսով, ծովով արշուախումբ մը զրկեցին Սօխում
Գալէ, և սկիզբները բաւական յաջողութիւն ձեռք բե-
րին: Ասկայն Շելկովնիկով հայ հազարապետը կրցաւ
յաղթել անոնց և անոնք յուսահատ ևտ դարձան Պոլիս:

Թուրքերը քաշուեցան Զիվին ըսուած լեռները,
ուր յամառ ընդդիմութիւն մը ցոյց տուին և Տէր
Ղուկասավ խոհեմութիւն համարեց նահանջել: Ան եկաւ
Կարսի տաջե, ուր կը գտնուէր ընդհ. բանակատեղին:
Թուրքերը վերագրաւեցին ուրեմն իրենց կորսնցու-
ցած աեղերը և Լորիս Մելիքով Կարսի պաշարումն ալ
վերցուց՝ քաշուելու համար գէպի Ալեքսանդրապոլ:
Օսմանցիք մտան Կարս, ուր պաշարուած Թուրքերը
մեծ ուրախութեան մէջ ինկան: Պաշտրման ատեն մեծ
անգամապներ անցուցած էին Հայերը, որոնցմէ ոմանք

Թուրքերու կողմէ բերդէն վար նետուեր էին որպէս կասկածելի:

Ռուսերու այս նահանջը յուստուառութեան մատնեց Հայերը՝ որոնք 3000 ընտանիքի չափ Տէր Ղուկասովի բանակին հետ գաղթեցին գէպի Ռուսունայաստան, առատուելու համար կատաղութենէն Թուրքերուն և Քիւրտերուն՝ սրոնց արամադրութիւնը բարձրացաւ այս կերպով։ Թուրքերը պաշարեցին նոեւ Պայազիտը ուր Ռուսեր 23 օր հերսուական գիմադրութիւն մը ցուցուցին մինչեւ որ Տէր Ղուկասով յարձակումով ցըրուեց պաշարողները և ներսինները ազտակով ձգեց աւերտկ քաղաքը թշնամիին։

Այս կոիւներու ժամանակ արեւելեան Հայաստանի մէջ Քիւրտերու կատարած աւերումները խիստ մեծ եղան։ Կը բուէ յիշել Շէլտէղդինի արշաւանքը։

Ռուս—Թրքական պատերազմի այս առաջին շըրջանը վերջացաւ ուրեմն թրքական յաղթանակով, պատճուը՝ որովհետեւ ռուսերը շատ գէշ գաղտփար ունէին թուրք բանակի մասին և հոգ չէին տարած իրենց բանակի զինուորական կազմակերպութեան Շուտով ստեղծյն, անոնք լրացուցին այդ պականները և սկսան նոր թափով յառաջանալ։

Կարսի առումը.— Այս անգամ Տէր Ղուկասովի բանակին միացաւ նաեւ Յովհաննէս Լազարեվ հայ անուսնի զօրավարը, այն որ Տաղմատանի տպստամբապետ Շամիլը ձերբակալու էր իր լեռներուն մէջ։ Ալանա Տաղի վրայ ամրացած թուրք բանակին մէկ մասը ըստիպուեցաւ անձնատուր ըլլալ և հայ զօրավարները կայսեր կողմէ վարձարուեցան մեծ պատուանշաններով։

Առուսերը ուրիշ աւելի կարեւոր յաղթանակ մըն ալ տարին Տէվէ-Պօյնու ըսուսնձ կիրճին քով, ուրկէ թուրքերը խառն ի խուսն փախան մինչեւ Կարին, ուր հասան Առուսերը և պաշարելով քաղաքը պահանջեցին անձնատուր ըլլար Կարինի 70,000 բնակչութեան մեծամասնութիւնը հայ, յոյն, և պարսիկ էր և փափաքող չէր քաղաքը ոմբակոծել տալու Առուսերուն։ Այսպէս ալ պահանջեցին Մուխթար Փաշայէն, որ սակայն մեծ ժողով մը գումարելով որոշեց անձնատուր չըլլար։

Այն տառեներ Առուսերը սասակացնելով Կարսի պաշարումը, որոշեցին նախ զայն գրաւել Կազմուեցան եօթք զօրագունդեր, հայ և աստր զօրավարներու զեկովարութեամբ և հայ առաջնորդներու հետեւելով մօանցան բերդին կ սկսան խիստ յարձակողականի մը ։ Նայ, 15 ին Կարսը ինկառ Առուսաց ձեռքը իր 403 թընդանօթներով, մեծաքանակ ռազմամթերքով և 17,000 զերիներով, որոնց 5-ը Փաշա և 800-ը սպայ էին Կային 45 կ վիրաւորներ՝ որոնք Լորիս Մելիքովի կողմէ նամակով մը զրկուեցան Կարին, Մուխթար Փաշային, անոր զործը գժուարացնելու նպատակաւ։

Ինչպէս Արաւանանի, նոյնպէս և Կարսի պէս ամուր քերդաքաղաքի մը անկումը այն կասկածը տուառ թուրքերուն, թէ իրենք մատնուած են իրենց հրամանատրներէն։

Այս կոսկածը առաջ կուգար անկէ, որ Առուսերը շատ չպարծենցան առյն յաղթանակովը։ Սակայն, Առուսերը չպարծենցան, որովհետեւ Կարսը գրաւողը հայ էր՝ Լորիս Մելիքովը և ոչ թէ Պասկեւիչ մը, որ Երեւանի պէս հողաբերդ մը գրաւելուն համար անկազմակերպ Պարսիկներէն, փառքերու ծայրագոյնին արժանացաւ Զարին կողմէ։

Կարսի առումնեն յետոյ, Քիւրտեր, Լէզկինսկ, Զէշէնսկը, որոնք մինչեւ այն առեն միշտ խլբառումներ կը հանէին Այսր—Կովկասի մէջ, հասղանդեցան վերջնականապէս:

Կարսի առումնով, Հայաստանի մէջ առևս և թուրք պատերազմին վճիռը արուած էր Խուսերը սաստկացուցին Կարինի պաշտրումը, որուն առումը ուշացաւ սաստիկ ցուրտին պատճառաւ Թուրք բանակը գրեթէ ամբողջութեամբ քայլայւած էր:

1877 Փետր. 21-ին, Խուսաց պահանջման վրայ, Թուրքերը պարզեցին Կորինը և Խուսերը ներս մասն:

Այս պաշտրման միջոցին սովի, ցուրտի և խճողումի պատճառաւ քաղաքին մէջ թիֆոյի համաճարակ մը ծագելով, զո՞ն տարու 14,000 հոգի: Հիւանդութիւնը գուրսն ալ տարածուեցաւ: Կարսի մէջ զո՞ն գացին 5,000, Հասան Գալէի մէջ՝ 7,000 և ուրիշ վայրերու մէջ՝ 12,000 հոգի: Հիւանդութիւնը վարակեց հանւ ռուս բանակը, որ պատերազմի միջոցին եթէ մօտ 4,000 զինուոր զո՞ն առուած էր, այս հիւանդութիւններ կորսնցուց մօտ 10,000, որոնց մէջ էին նաև Վահան Լորիս Մելիքով, Շէլկովսկիկով հայ զօրավարները և ուրիշներ:

Սակայն Խուսաց—Թուրքական պատիրազմին բախտը Հայաստանի մէջ չէր որ պիտի վճառէր, այլ Պալքաններու մէջ, ուր տեղ եւս Խուսեր նիկոյա Մեծ Իշխանին հրամանաւորութեամբ և մհետմնձ դժուարութիւններով յաղթող հանդիսացան և հասան մինչեւ Սան Աթէֆանօ, Պոլսոյ քովլը:

Թուրք բանակը այսպէս քայլայուելով երկու ձականներու վրայ, Խուսաց համար կը բացուէին Պոլսոյ դուանները: Անգլիա՝ որ բնու փափուքող չէր Խուսաց դէպի Միջերկրական յառաջացումին, իր նաւատորմը Պոլիս դրկեց պաշտպաններու համար Թուրքիան:

Բայց, Խուսերը Պոլիս չմտան:

Այս զէպքերու միջոցին Ապահովական Համբատ ցրուեց երկրորդ Երեսփոխանական Ժողովը և 33 տարի անլուր բռնութեամբ կառավարեց Երկիրը, մինչեւ 1908:

ԴԱՍ Ի.

ՍԱՆ - ՍԹԵՖԱՆՈՅԻ ԵՒ ՊԵՐԼԻՆԻ

ԴԱԾՆԱԳՐԵՐԻ

ԵՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ

Պատերազմին նետեւանքները եւ Սան-Սթեֆանոյի դաշինքը — Թուրքիս այս պատերազմէն դուրս կուզար ա՛լ տւելի քայլայուած ու ակարացած։ Սուլթան Ազտիւլ-Համբիսը խոնարհեցաւ և զինադադար խնդրեց ուստ հրամանատարութենէն։ Անգլիայ վերջին պահուն ցուցուցած ընթացքին հետեւանքով՝ Ռուսիա զգուշացաւ Պոլիս մանելէ և զինադադար չնորհեց Թուրքիոյ։ Անմիջապէս սկսան հաշուռթեսն գաղնագրութեան՝ Սան-Սթեֆանոյի մէջ։

Այդ առեններ կ. Պոլսոյ Հայոց պատրիարքն էր ներսէս Վարժապետեան։ Սա ծածկաբար Սան-Սթեֆանո երթալով, ոռւս հրամանատար Նիկոլա Մեծ Իշխանի հետ աեսակցութիւն մը ունեցաւ և խնդրեց անկէ, հայտութեսն դաշինքին մէջ նկատի ունենալ նաև Հայոց վիճակը։ Հակասակ որ Թուրքիոյ Հայերը պատերազմի ընթացքին տմէն կարելի օժանդակութիւնը ըրած էին թուրք բանակին, սակայն հայաբնակ նուհանգներու մէջ, թուրք կեղեքիչ պաշտօնեաներու, Թիւրտերու և Զէրքէզներու անօրէնութիւնները չոփու առնման անցեր էին։

Նիկոլա Մեծ չուքաը ընդունեց Հայոց խնդրանքը

և Սան-Աթեփանոյի գաշինքին մէջ դրաւ 16րդ յօդուածը, որ կ'ըսէք. «Որովհետեւ ոռու զօրբերու Հայաստանի մէջ գրաւած տեղերէն եւ բաւուէլէն յիսոյ՝ յիշեալ տեղերու մէջ կրնան օփորութիւններ եւ բարդութիւններ յառաջ գալ, որոնք վնասակար են երկու պետութեանց լաւ յարաբերութեան պահղանման, թ. Դուռը յանձնն կ'առնե անյապաղ իրակացնել բարենորոգումներն ու բարեկարգութիւնները՝ զորս ևեղական պէտքերը կը պահանջին Հայոց բնակած նախանդներուն մէջ եւ երաշխաւորել անոնց ապահովութիւնը Քիւրերու և Զերէկներու դէմք: Թուրքիս, իրր պատերազմական տուգանք, պարտաւոր էր Ռուսիոյ վճարել մէկ միլիոն 410 միլիոն բուրլի Բայց, որովհետեւ ան անկարող էր այդ հսկայ գումարը վճարել, Ռուսիոյ կը մնային Արտահան, Կարս, Պաթում, Պայտղիտ քաղաքները, մինչեւ Սովոնլու լեռները և իր տուգանքն ալ կ'իջնէր 300 միլիոն բուրլի:

Առաջին ան լամբ եր որ Հայոց խնդիրը միջազգային դաշինքի մը մէջ տեղ կը բաներ եւ Հայաստան բառն ալ կը յիշատակուեր:

Ասկէ զտտ, Պալքաններու կողմէն, Գորտատաղ, Սերպիս և Ռումանիա կ'ըլլային անկախ պետութիւններ, Պուլկարիս ինքնավարութիւն կ'ատանար, Պատերազմին վերջերը Յոյներն ալ ապատամբոծ ըլլալով՝ յունատարնակ գաւառներուն, ինչպէս նուև Պամնա-Հէրսէ-քի մէջ բարեկարգութիւններ պիտի մտցուէին: Մէկ խօսքով, Թուրքիս գրեթէ կը զրկուէր իր պալքաննեան ոտացուած քններէն: Ռուսիա իրեն շատ քիչ բան կը պահէր այդ կողմէն և տարիկա իր վարկը շատ կը բարձրացնէր Թուրքիոյ քրիստոնեաներու աչքին՝ իրր ազ-

տորար Բ ոյց, շատ յուզուեցան և դրդուեցան մահմետականները, մասնաւրարար Լազերը:

Այս պայմանները, առկայն, շատ ծանր էին և թուրքիա կը գտանար գրեթէ Ռուսիոյ վաստալը, կորսընցներավ իր անկախութիւնը Ասիկա շատ վեասակար էր մանաւոնդ Անգլիոյ շահներուն, և երկար բանակցութիւններէ յետոյ, որոշուեցաւ Պերլինի մէջ գումարել Վեհաժաղավ մը՝ քննելու համար Սան-Սթեֆանոյի դաշինքը Ռուսիա նախ շատ հակառակեցաւ, բայց Անգլիոյ հետ համաձայններէ յետոյ թէ ինչ փոփոխութիւններ պիտի ըլլային Պերլինի մէջ, տուաւ իր համաձայնութիւնը:

Կիպրոսի դաշինքը.— Միեւնոյն տաեն, Անգլիայ ջաջողեցաւ, զազանաբար, Թուրքիոյ հետ կնքել կիպրոսի դաշինքը (1878 Յունիս 4), որով ան յանձն կ'առնէր չթողուլ որ Թուրքիա նոր անդամանատութեան ևնթարկուի Ռուսիոյ կողմէ, իսկ Սուլթանն ալ կ'ընդունէր բարեկարգութիւններ մացնել իր երկրին մէջ՝ միջամտութեան նոր պատրուակներ չընծայելու համար Ռուսիոյ եւ որպէսզի Անգլիոյ կարենայ կատարել իր պարտականութիւնը՝ Թուրքիա անոր կը յանձնէր կիպրոս կղզին: Հաստատուելով կիպրոսի մէջ, Անգլիա իր գիրքը ամբացուց Միջերկրականի մէջ և ապահովցուց Հնդկաստանի ճամբան, որ վատանգուած էր Հայաստանի բերդաքաղաքներուն և Պաթումի Ռուսոց կողմէ գըրաւումովը:

Պերլինի Վեհաժողովը (1878 Յունիս 13).— Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը, աեղեկանալով որ Սան-Սթեֆանոյի դաշինքը պիտի վերաքննուի Պերլինի մէջ, պատուիրակութիւն մը դրկեց պետութեանց մայրաքաղաքները՝ խնդրելու որ այդ ժողովին մէջ Հայոց

ինդիրն աղ նկատի առնուի: Այդ պատուիրակութեան անդամներն էին Խրիմեան Հայրիկ, Խորէն Նարագէյ, Մինաս Զերսզ և Ս. Փափազեան: Առոնք, յետոյ, Պերլին պիտի հուաքուէին և ժողովին առջեւ պիտի պաշտպանէին Հայոց իրաւունքները: Պիտի պահանջէին Հայուատոնի ինքնավարութիւնը՝ քրիստոնեայ կուսակալով մը և Թուրքիոյ զերիշխանութեան տուկ:

Հայոց Պարիարքարանին այս քոյլը, որ արժանացած էր Առաջմանին աղ հաւանութեանը, կը նօանակը դիմել Ռուսիոյ սիստեմի թենամիներուն: Այս քոյլը վշապուց Ռուսիան և ծանր հակագործութիւն մը ունեցաւ մեր ինդրին վրայ:

Հայ պատուիրակութիւնը չընդունուեցաւ Վեհաժողովը, 16րդ յօդուածը փոխուեցաւ 61րդ յօդուածի և հետեւեալ կերպով. «Բ. Դուռը յանձն կ'առնե անյապալ իրականացնել այն բարւագումներն ու բարենորոգումները, որ կը պահանջեն տեղական պետքերը, Հայոց բնակած նահանգներուն մէջ, Եւ երաշխաւորել անոնց ապահովուրինը Զերեկներու Եւ Քիւրերու դէմ: Բ. Դուռը այս նպատակին համար ձեռք առնցւած միջոցները պարբերաբար պիտի ծանօթացնէ տերութիւններուն, որնիք պիտի հսկեն անոնց գործադրութեան վրայ»:

Պերլինի դաշինքը Ռուսաց կը Ս. Փափազեան ձգէր Արտահան, Կարս և Պաթումը և



Խորէն Նարագէյ




Մինաս Զերազ



գրաւուած միւս տեղերը կը վերադարձնէր Թուրքիոյ

Սան-Սթեֆանոյի դաշինքովը ուռւս զօրքը պիտի
մնաց գրաւուած վայրերուն մէջ մինչեւ որ Սուլթանը
կատարէր իր խոստումները՝ Պերլինի դաշինքով Թու-
սերը անմիջապէս պիտի բառուեին այն տեղերէն, ո-
րոնք ետ պիտի տրուէին Թուրքիոյ:

Սան-Սթեֆանոյի դաշինքով Թուրքիս կ'սանձներ
Հայաստանի մէջ բարեկազութիւն մտցնել տալու հոգը:
Պերլինի դաշինքով այդ հոգ կը փոխանցուեր մեծ պե-
տութեանց:



Պերլինի Վեհաժողովը

Պերլինի 61րդ յօդուածին մէջ Հայաստան անունն
անդամ չէր յիշուած, այլ «Հայոց բնակած նահանգներ»,
իսկ Հայերը կը բնակէին Թուրքիոյ ամէն կողմերը։

Մէկ խօսքով, ինչ որ շահեր էինք Սան-Սթեֆա-
նոյի մէջ, կորսնցուցինք Պերլին երթալով։

Պետութիւնները, անկէ յետոյ, իրարու հետ գըժացան և թուրքերը տուիթէն օգտուեցան ու բնաւ շիշեցին իրենց սառադրութիւնը:

Խակ Պալքաննեան ազգերը ազատուեցան թրքական լուծէն:

Զեյթունի դեպքերը. — Թուրք կոտուվարութիւնը չէր կոտարած 1864ին իր յանձն տուած պարտականութիւնը. Խակ այս պատերազմին տուիթով ան փորձեց այս երկրէն ալ զօրք առնել: Ասիկա կը նշանակէր երկիրը զրկել ինքնապաշտանութեան միջոցներէն: Ուստի, անոնք մերժեցին զօրք տալ և իրենց վրայ եկող



Զեյթունցիներ

ԶԵՐՔԵՂՆԵՐԻՆ ու Քիւրտերը հալածեցին Երկրէն վռընացին նոյնպէս թուրք կառավարիչը։ ԶԵՐԹՈՒՆԳԻՔ յանձըն կ'առնէին զինուոր տալ միայն այն պայմանով, որ քրիստոնեայ սպաներու հրամանին տակ գտնուին անոնք, տեղական ոստիկաններին ալ հայ ըլլան նաև, կը պահանջէին որ կառավարիչը թուրք և քրիստոնեայ ըլլայ, փոխն ի փոխ կառավարութիւնը ընդունեց այդ պայմանները, բացի քրիստոնեայ սպաներու ինդրէն եւ որովհեաւ ԶԵՐԹՈՒՆԳԻՔ զիջում չըրին, համաձայնութիւն չդոյացաւ։

Այս գործին մէջ զօրքն ալ խառնուեցաւ և շատ մը Հայեր բանտարկուեցան ներսէս պատրիարք մեծ ճիղերով կարողացաւ բանտարկեալները ազատ արձակել տալ (1879 Յունուար)։

Դադր եւ Սով.— Պատերազմին հետեւանքներէն մէկն ալ այն եղաւ, որ Ալաշկերտի, Պայտղիտի և շրջակայքի Հայերէն շտաբը, ձգելով իրենց տունն ու տեղը գաղթեցին Խուսահայաստան։

Իսկ Վասպուրականի շրջանին մէջ Քիւրտերու կողմէ կատարուած աւարտութեանց և անօրինութեանց երեսէն երկրագործութիւնը փնտցաւ և առաջ եկաւ սով մը։ Ասոր առաջքը տանելու համար Պոլսոյ մէջ կազմուեցաւ «Սովելոց Յանձնաժողով» մը որ իր ճիւղը ունեցաւ վանի մէջ Արքմեանի հովանաւորութեան տակ։

Ամէն կողմէ Հայեր նպաստներ հասցուցին և առաջքն առնուեցու նոր գժրախտութիւններու։

Առաջին անգամն եր որ դուքսի Հայերը օգնութեան կուզային զաւառի իրենց եղբայրներուն եւ կապ կը հաստատուեր իրենց միջեւ։

ԴԱՍ Ի Ա.

ՀԱՅԿԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ



Պուլկարական օրինակը. — Պերլինի վեհաժողովին գտցած Հայ Պատուիրակութիւնը վերադարձաւ Խրիմնան Պոլսոյ մէջ իրեն դիմով բազմութեան տեղեկատուութիւն ըրաւ առակով մը, որ ծանօթ է «Հարիստի ճառը» անունով : Անոր բովանդակութիւնն էր թէ աղերսանքով ազտառութիւն ձեռք չի բերուիր, այլ պէտք է ընել այնպէս ինչպէս ըրին Պուլկարները: Հայոց մէջ սկիզբները տիրող լաւատեսութիւնը թէ, քանի որ Հայոց խնդիրը միջազգային դաշինքով մը նուիրականացաւ, այլեւս վերջ կը գտնեն իրենց տառապանքները՝ չքացաւ: Սուլթանը կրցաւ 6 միծ պետութիւնները շարունակ իրարու դէմ գրգռել և ազտագգալ իր ուզածը ընելու: Ռուսիա փոխած էր իր վերաբերումը, իսկ միւսները մէյ մէկ կերպով կաշտուած: Միայն Անգլիան էր որ կը փափաքէր բարեկարգութիւն մացնել Թուրքիոյ մէջ: Բայց միւս պետութեանց էնթրիկները ի գերեւ հանեցին իր ճիգերը: Հիմու, մասնաւորաբար Ռուսիան էր որ կը հակառակէր Անգլիոյ և Թուրքիան կ'օդտուէր տակէ: Համիտ ոչ միոյն բորեկարգութիւն չմացուց Հայաստանի մէջ, այլ և Պոլիս կանչելով քիւրտ ցեղապեանները դանո՞ք պատուեց և կազմեց «Համիտիէ» անունով քիւրտ զօրաբանոկ մը՝ իրը թէ ռուսական սահմանագլուխը

պաշտպանելու նպատակաւ, բայց որ ազատ էր ուղածը ընելու Հայոստանի մէջ։ Հայոց տոռոտպանքները շատ ցան Այս պայմաններու տակ էր ան, որ Հայերը եկան այն համոզման թէ՝ Պուլկարիոյ օրինակին պէտք է հետեւի:

Բայց կը մոռցուեր թէ Հայաստան Պուլկարիա չեր եւ ոչ ալ Հայ ժողովուրդը պուլկար, որ նւրոպալի մէջ կը գտնուեր եւ կրօնակից եր Ռուսիոյ:

Արմենական Կուսակցութիւնը.— Այս տաենները Պոլսոյ մէջ գոյութիւն ունէր Հայոց Միացեալ Ընկերութիւնը, որ ուսուցիչներ կը զրկէր գաւառները, կրթութիւն տարածելու համար։ Այս ուսուցիչներէն ոմանք ճշմարիտ յեղափոխական գործիչ դարձան և նոր գաղափարը տարածեցին Հայոստանի և Կիլիկիոյ մէջ։

1880 տկան թուտկաններուն վան կը գտնուէր Արիմեննը, Արիմենն, ծնոծ ու մեծցած վանի մէջ, ծանօթ էր գաւառի պէտքերուն և իր պատրիարքութեան շրջանին, երկու անգամ, 1870ին և 1872ին, գիմտծ էր կուսակտրութեան և գաւառի Հայութեան վիճակին գարման խնդրած էր, այս կերպով ստեղծելով «Հայկական հարցը»։ Այս մարդն էր, որ Վարդայ վանքին մէջ բացած էր Ժառանգուորաց Վարժարան մը և հասցուցած նշանաւոր աշակերտներ, ինչպէս օրինակ՝ Գ. Արք. Արուանձտեանցը։ Նոյն Արիմենն էր, գարձեալ, որ Վարդայ մէջ հաստատելով տպարան մը, սկսոծ էր հրատարակել «Արծւի Վասպուրականի», իսկ յետոյ ալ, Մուշի մէջ իր առաջնորդութեան շրջանին՝ «Արծուիկ Տարօնոյ» անուն թերթերը՝ նուիրուած ժողովրդեան գարգացումին և այս կերպով քաղաքակրթութեան լոյսը տանելով գէպի գաւառը։

Նոյն տաեններ, վան կը գտնուէր նաեւ Մկրտիչ

Փորթուգալեանը, Միացեալ Ընկերութեան կողմէ իրր ուսուցիչ։ Ան ալ մեծ դեր մը խողաց Վասպուրականի շրջանի կրթական վերածնութեան մէջ։

Այս երկու գէմքերու շունչին տակ պատրաստուեցաւ նոր երիտասարդութիւն մը, մեծ շարժման մը սկիզբը դնելով Վասպուրականի, Պարսկական Աստրպատականի և Տարօնի շրջանի Հայութեան մէջ։

Ամէն կողմէ նոր կարգախօս մը կը կրկնուէր, — Պէտք է հետեւիլ Պուլկորիոյ օրինակին։

Գր. Արծրունի իր «Մշակ» թերթովը, Ռ. Պատկանեան՝ իր հայրենասիրական ոտանաւորներովը, Ռաֆֆի՝ իր «Խենթ», «Ձարալէտափն» վէպերովը և «Կայծեր»ովը, նաեւ Ծերենց՝ իր «Թորոս Լեւոնի» և «Երկունք Թ. Դարու» վէպերովը ցոյց կուտային թէ ինչպէս գործելու է։

Հայ Ռայիան կ'արթնար արդէն և Սահմանադրութեան տարեդարձի հանդէսները, մանաւանդ Վանի մէջ, ազատասիրական ցոյցի մը հանդամանքը կ'առնէին։

Այս պատճառաւ կառավիարութիւնը, Խրիմնանն ու Փորթուգալեանը հեռացուց Վանէն և սկսաւ խստութիւնն Ա.Պատկանեան ներու։

Փորթուգալեան հաստատուեցաւ Մարսիլիա ուր սկսաւ հրատարակել «Արմենիա» թերթը՝ նուիրուած Հայաստանի ազատութեան գաղափարին։ Քիչ յետոյ, Լոնտոնի մէջ, սկսաւ հրատարակուիլ նաեւ «Հայաստան» անուն թերթը, հայերէն եւ քրանսերէն, աշխատելով Եւրոպայի ծանօթացնել Հայը եւ իր տառապանքները։



Գր.Արծրունի



Ա.Պատկանեան

Փորթուղալեան հեռացուեցաւ Վանէն, սակայն իր ցանած սերմերը ողազարերեցան իր աշակերտները, Մկրտիչ Աւետիսեանի գլխաւորութեամբ, կազմակերպերպեցին առաջին յեղափոխական կուսակցութիւնը, որ շուտով տարածուեցաւ Վանի և Պարսկական Ատրապատականի մէջ, նպատակ ունենալով լուս ու մունջ պատրաստուիլ, յարմար առիթին սպասելու համար:

Հայ երիտասարդը սկսու զինուիլ, զինավարժութիւն կատարել և ուժ տալ մարզանքին կուսակցութիւնը երկիրը զէնք ներմուծելու համար խումբեր կը զրկէր Պարսկաստան, որոնք զինուած ևս կը գուանային, ճամբան ընդհարումներ ունենալով Քիւրաերու հետ։ Այս կուսակցութիւնն էր որ առաջին անգամ սկսու պատճել քիւրա աւազակներն ու կողովակիչները։ Այս անսակեաէն յիշատակութեան արժանի են Պօզալ-Քէսէն և Ֆոււուզ գիւղերու հերսուկան կախւները, վերջացած Հայոց յաղթութեամբը։

Բայց Արմենական կուսակցութեան մեծագոյն դործը եղաւ 1896 ի Վանի յաջող ինքնապաշտպանութիւնը, որ վերջացաւ անգլիական հիւպատոսին միջտմտութեամբը։ Աս հաւասարիք աալով որ եթէ կուուղները քաշուին Պարսկաստան կառավարութիւնը ունէ նեղութիւն պիտի չտայ ժաղովրդեան, 700ի չափ երիտասարդներ ճամբան գէպի այդ կողմը, սակայն, նենգ կառավարութիւնը, սահմանադլիսի վրայ, լեռներու մէջ պաշարել տուալ զանոնք քիւրտերէ և ծպտուած զօրքերէ, ու ջարդեց բալորն ուլ։



Ռաֆֆի



Սերենց

Արմենականները . 1906 թուականէն յետոյ վերակազմուեցան նախկին ուղղութեամբ, 1908ին միացան արտասահմանեան ուրիշ միութիւններու հետ և կազմեցին Սահմանադրական Ռամպկալար Կուսակցութիւնը, որ մեծ զեր խաղաց 1916ի վանի կուներաւն մէջ, և Մեծ Պատերազմի կամաւորակոն շարժման առեն:

Հնչակեան Կուսակցութիւնը.— Ռուսիա փոխած ըլլուով իր ընթացքը Հայոց վերաբերմամբ, ուղեց բռնի կերպով խլել Ռուսահայերէն իրենց եկեղեցական կոլուածները 1884էն սկսեալ Բայց տսիկա աւելի եւս բարձրացուց յեղափոխական արամադրութիւնը թրքահայ, ռուսահայ և պարսկահայ երիտասարտութեան մէջ:

Եւ ահա Ժընէվի Համալսարանի մէջ սորված խումբ մը ռուսահայ ուսանողներ, 1887ին, կը հրատարակեն նոր թերթ մը «Հնչակ» անունով և կը հիմնեն Հնչակեան Կուսակցութիւնը, որուն ծրագիրը ունէր երկու մաս — Խօսաւոր Նպատակ, որ էր Թրքահայատանի ազատութիւնը, և Հեռաւոր Նպատակ, որուն համաձայն նոր կազմուած Հայաստանը պիտի կառավարուէր ընկերվարական դրութեամբ Բայց ընկերվարութիւնը և Թրքահայ իրականութիւնը իրարու խոտոր կը համեմտաէին իսկ այդ երիտասարդները գողափար չունէին թրքահայ իրականութեան մասին:

Հնչակեան Կուսակցութիւնը կազմուած էր Ռուս Նարօնիկական (ազգայնական) Կուսակցութեան նմանողութեամբ: Ան շուտով մեծ ծաւալ ստացաւ և կատարեց շարք մը գործեր: Ա. Գում Գորուի մեծ ցոյցը՝ կառավարութենէն պահանջելու համար որ ի գործ դնէ բարենորոգումները: Տեղի ունեցաւ ընդհարում զինուորներու հետ և արդիւնք չտուաւ:

Բ. Աստունի Ա., ապստամբութիւնը զոր պատրաստած էին Միհրան Տամատեան (Միացեալի ուսուցիչներէն) և Համբարձում Պօյանեան (Մուրատ), Առաջինը ձերբակարուած ըլլալով, կոփւը զեկավարեց Մուրատ, Փոքրաթիւ հայ կուսողները քաջութեամբ դիմագրեցին թուրք կանոնաւոր և քիւրտ անկանոն զինուորներուն, որոնք Մուշի և Սասունի մէջ տասնեակ հազոր անմեղ մարդիկ ջարդեցին։ Եւրոպայի մէջ մեծ աղմուկ բարձրացաւ Քննիչ յանձնախումբ մը զրկուեցաւ այդ կողմէնը ճշգելու համար թէ իրօք Հայերը ապստամբա՞ծ էին։ Յանձնախումբը եկաւ այն եղրակացութեան թէ Հայերը միայն ինքինքնին պաշտպանոծ էին։ Այն ատեն, Անգլիոյ, Ֆրանսայի և Ռուսիոյ գեսարանները պաշտօն ստացան իրենց կուսավարութիւններէն՝ բարենորոգման ծրագիր մը պատրաստելու Հայկական նահանգներու համար։ Այս ծրագիրը, որ 1895 Մայիսին ստորագրուեցաւ գեսարաններէն ու արուեցաւ կառավարութեան՝ կոչուեցաւ «Մայիսեան Ծրագիր»։ Գերմանիա, Աւստրօ-Հունգարիոյ և Իտալիոյ հետ չմտանակցեցաւ այս քայլին և բարեկամութիւն ցուցնելով Թուրքիոյ, Փոխարքէն նոր առաւելութիւններ ձեռք բերաւ իրեն համար։ Իսկ Մուշան Համբատ, օգտուելով Եւրոպացւոց այս անմիտաբանութենէն, բնաւ չգործադրեց այդ ծրագիրը։

Գ. Պապ-Ալիի ցոյցը՝ 2000 մարդ հաւաքուելով Պատրիարքարանի տուջեւ 1895 Մեպտ. 30ին, ցոյցեր կատարեցին Խղմիրլեան պատրիարքի ներկայութեան և ապա ուղղուեցան գեպի Բ. Դուռը։

Թուրք խոժանը, զինուած կուսավարութեան կողմէ, զօրքերու և ոստիկաններու հետ յարձակեցաւ ցուցուարներու վրայ, որոնք փախան։ Կուսորուեցան 2000 Հայեր։

Դ. ԶԵՂԹՈՒՆԻ ապստամբութիւնը 1895ին Հնչուկեան Աղասիի, Աղոսի և երեք ուրիշ ընկերներու, առաջնորդութեամբ։ ԶԵՂԹՈՒՆՄԻՔ յաղթական կռիւներ մղեցին և եւրոպական հիւպատուններու միջամտութեամբ հաշտութիւն կայացաւ, այն պայմանով որ ԶԵՂԹՈՒՆԻ կառավարիչը պիտի ըլլոյ քրիստոնեայ, իսկ սստիկանութիւնը և պաշտօնեանները ԶԵՂԹՈՒՆցի։

Բայց նոյն տաեն կատավարութիւնը մնամենծ ջորգեր կատարեց գաւառներու մէջ, Հայկական խնդիրը վերջացներու համար Հայերը բնաջնջելով՝ 300,000 մարդիկ կոտորուեցան, 50,000 որբեր տնպատսպար մնացին և 80,000 Հայեր ձգնցին իրենց հայրենիքը և Ռուսիա ապաստանեցան։ Լքուոծ կալուածներու տիրացան քիւրտերը։

Այս ձեռնարկներու ապարդիւն վերջուռութիւնը տառջ բերու հիսոթափութիւն և 1896ին բաժանում ինկաւ կուսակցութեան մէջ։ Բաժնուողները կոչուեցան Վերակազմնաւ Հնչուկեաններ, որոնք նորէն բաժնուեցան, բայց ասրիներ յիառ (1922) միանալով Սոհմանադրուկան Ռամկալարներու և ուրիշ հատուածներու հետ կազմեցին այս օրուան Ռամկ։ Աղաս, կուսակցութիւնը՝ ազգայնական ուղղութեամբ։


Հ. Յ. Դաշնակցութիւնը.— 1880 թուականին Թիֆլիսի մէջ կը կուզմուի կուսակցութիւն մը գործեալ Թրքանայոց օգնելու նպատակով։ Հիմնադիրները կը փորձեն նախ բոլոր յեղափոխական մարմինները միացնել՝ կազմելու համար հայ յեղափոխականներու գաշնուկցութիւն մը Միութիւնը չի յաջողիր, բայց կը մնայ այդ կուսակցութիւնը սուս Սոցիալիստ-Յնդագոխականներու գործելակերպով։ Իր նպատակն էր Թուրքիոյ մէջ գործադրել տալ բարենորոգութիւնները։

Եր թեոթն էր «Դրօշակը»:

Դաշնակցութեան գլխաւոր գործերը եղան Խանասորի արշաւանքը, պատժելու համար այն քիւրտերը որոնք ջարդեր էին 1896ին Վանի կռիւէն յետոյ դէպի Պարսկաստան փախչող 700 կռուողները: 1897ին Պանք-Օթոմանի ցոյցը, որուն զոհ գացին 10,000 Հայեր, Սասունի Բ. ապստամբութիւնը, որուն հետեւանքով նորէն ջարդուեցան Մուշի գաշտի Հայերը, և Երլարզի Պօմպայի դէպիքը, ամէնքն ալ անյաջող, որոնցմէ սակայն օգուտ կը քաղէր Սուլթանը և կը կռառքէր Հայերը իբր ապստամբ:

Այս ջարդերու ընթացքին ստկայն, տեղ տեղ, Հայերը դիմեցին ինքնապաշտպանութեան՝ կռւակցութեանց զեկավարութեամբ, օրինակ Վան, ուր 1896ին Արմենակուններ և միւս կռւակցութիւնները համերաշխար դիմադրեցին: Դիմադրութիւններ եղան նաև Տէօթ-Եօլի, Ռւրֆայի մէջ, և ուրիշ տեղեր:

Այս ցոյցերը և դիմադրական կռիւնները ճշմարիտ հերոսական արարքներ են, որոնցմէ ստկայն չատացուեցաւ սպասուած բարիքը Եւրոպա երթեք անկեղծորէն չմիջամտեց, կամ եթէ միջամտեց նորանոր շահեր սահնակու համար միայն ըրտւ տաիկա:



ԴԱՍ ԻԲ.

ՈՐԻՍԱՀԱՅ

**ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐՈՒ
ԳՐԱԿՈՒՄԸ ԵՒ ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ
ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ**

Ռուսական հալածանելները.— Պերլինի Վեհաժողովը յետոյ Ռուսիա իր ընթացքը փոխեց Հայոց վերաբերմամբ Թուրքիոյ Հայերը, անգիտակցարար, գործիք դարձած էին անգլիական քաղաքականութեան, գիմելով Պերլին իսկ Անգլիա ոխերիմ թշնամին էր Ռուսիոյ:

Պերլինի գոշինքը ստորագրող պետութիւնները երբեք չկրցան ստիպել Սուլթանը նարդ յօդուածը գործադրելու Անգլիա կաշառ ստացած էր Կիպրոս կղզին Պերմանիա ստացած էր Պալիս-Պաղտաստ երկաթուղագիծը, Ֆրանսա՝ պարտուած Պերմանիայէն, արևկարացած էր Իր կարգին, Ռուսիա եւս կ'ուզէր հաճելի երեւնալ Թուրքիոյ՝ իր շահերը պաշտպանելու համարու Ան առժումապէս մոռցած էր Թուրքիոյ քրիստոնէից պաշտպանութիւնն ալ, Հայերն ալ:

Հայերը իրեն համար անվատանելի դարձած էին և անհիմու թէեւ նորէն կը մտածէր գրաւել Թուրքահայոստանը, բայց չէր ուզեր շտացնել իր հայ հպատակները և Հայաստան առանց հայու» — այս էր հիմտ իր նշանաբանը:

Ապրա-իւլ-Համբար, օգտունլով պետութեանց այս անհամերաշխութենէն, կատարած էր Հայաստանի մեծամեծ ջորդերը։ 80,000 Հայեր, ձգուծ իրենց տուն ու տեղը, փախած էին Ռուսահայոստան, բանաւորութեամբ կամ արհեստաւորութեամբ ինքզինքնին սպարեցնելու և երկիրը մնացուծ իրենց ընտանիքին օգնելու համար։ Ասիկա գործին չէր գտր Վրացիներուն ու Թաթարներուն, որովհետեւ Հայերը իրենց ճարապիկութեամբը կը գրաւէին անոնց տեղերը։

1900 թուականին, երբ աշխարհ նոր յոյսերով կը գիմաւորէր նոր, 20րդ դարը, Հայութիւնը, թէ՛ Ռուսահայոստանի և թէ Թուրքիոյ մէջ այս դժբախտ կացութեան մատնուիծ էր։

Հայերը հալածելու գործին մէջ մեծ խանդ ցոյց տուաւ մանաւանդ Այսր-Կովկասի փոխարքայ՝ Գոլիցինը։ Առ 1901 թուականին հրամայեց Թրքանայ փախտականներուն, կամ վերադառնալ իրենց հայրենիքը և կամ երթալ Ռուսիոյ ներսերը։ Բաւական թիւով զաղթականներ վերադարձան Թրքանայոստան ու շատերն ալ քշուեցան Ռուսիոյ ներսերը։

Եկեղեցական կալուածներու գրաւումը։ — Սակայն, փորիս սրբայ Գոլիցինը չբաւականացաւ այսչափով։ Տեսնելով թէ Հայոց մէջ յեղափոխական տրամադրութիւնները կը բարձրանան, և նկատելով որ այդ յեղափոխական գործիչները հայ վարժարաններէ ելլող շրջանաւարտներն են, ուզեց հարուածել այդ վարժարանները, որոնք կը պահուէին եկեղեցական կալուածներու հասոյթներով։ Այս տեսակ բան չէր համարձակած ընել նոյն իսկ թուրք Սուլթանը Յուզուեցաւ ամբողջ



ԽԵՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

րամնքը։ Խրիմեան Հայրիկ շարունակեց բաղոքագրով և
խնդրագրերով ողոքել Զարը, սա
կայն տմէն ինչ անօգուտ անցոււ
Ռուս ձարական կառավարու-
թիւնը այնքան առելութիւն ունէր
Հայոց դէմ և կ'ուզէր հաճելի ըլլու
Սուլթանին, որ 1904ին, երբ խմբա-
պետ Թուման 60—65 կամուռնե-

Հայութիւնը.
Ռուսանայ թէ
Թրքահայ Այն
Ժամանակ Հայոց
Կաթողիկոսն էր
Խրիմեան հայ-
րիկը, որ քա-
ջալերուած իր
ժողովուրդ դէն,
ընդդիմաց տւ
ռուսական այս
ոտնձգութեան և
բողոքեց Զա-
րին, Ան ուզեց
անձամբ ներկա-
յանալ Կայսրին
և բացատրել թէ
Կովկասի իր պաշ-
տօնեաները սխալ
աեղեկութիւններ
տուած էին իրեն։
Բայց Զարը մեր-
ժեց իր խընդ-



Զար Նիկոլա

րով նուսանայասառնէն թուրքիս կ'անցնէր, օգնելու թոքանացերուն, իր սահմանատպահ դօրքերը թուրք զօրքին հետ միասին ջարդեցին այդ խումբին կէսը Այսպէս վարուեցան նոեւ ուրիշ խումբերու հետ:

Կալուածներու այս անարգար գրաւումը յուզեց հայ ժազովուրդը, որ որոշեց ընդդիմոնալ Կազմուեցաւ ինքնապաշտանութեան կամբաէ մը ընդդիմութիւնը ղեկավարելու համար. Կովկասի բոլոր քաղաքներուն, նոյնիսկ Թիֆլիսի և Պաքուի մէջ անզի ունեցան միծամեծ ցոյցեր։ Եզան բազմութիւններ և ձերբակալութիւններ Իսկ Գոլիցին սաստկացուց իր բռնոգրաւումները և ճնշումը Նոյն տարուան մէջ, քանի մը կարիճ հայեր (Ճնշակեան) փորձեցին սպաննել Գոլիցինը որ միայն վիրաւորուեցաւ և միւս տարի հեռացու Կովկասէն։ Սակայն զէպքերը դեռ շարունակուեցան, Հայոց ձեռքով սպաննուեցան տակաւին ուրիշ անպիտ ոն պաշտօննեաններ եւս։

Առու կառավարութիւնը իր այս անխոնեմ ընթացքովը վշտացուց բոլոր Հայերը Ասածի եկաւ Առուստեկաց շարժում մը Յեղափոխականները սկսոն պատմել նոյնիսկ այն Հայերը, որ ոռուստէր էին, ոռուսադաւան կը դառնային, ոռուսի հետ կ'ամուսնային կամ ոռուերէն կը խօսէին։ Ազգայնական խիստ շորժում մը սկսու Հայոց մէջ։

Առու կառավարութեան այս անմիտ հայածանքներուն մեծապէս օգնեցին Վրացի ազնուականներ և մահմէտական Խաններն ու Պէկերը՝ որոնց գործին կուգար հայ տարրին տկարացումը Որովհեան Հայը իր աշխասիրութեամբը կրցած էր հրապարակը գրաւել Առու կառավարութիւնը, երբ մէկ ձեռքով այսպէս կը տառապեցնէր Հայերը, միւս ձեռքով կը շայէր ու կը փայփայէր այդ ազնուականներն ու պէկերը։ Այսպէս կը վարձտարուէին Հայերը, իրենց այնքան հաւատարիմ ծոռայութեանց փոխարէն։

Ռուս Թարառական ընդհարումները (1905)։ Ռուս կառավարութեան այս խտրական սգին առելութիւն մտցուց կովկասի դրացի աշգերուն միջեւ Անոնք սկսան կասկածով նայիլ իրարու։

1905 Ռուս-Ճարոնական պատերազմին առրին էր և Ռուսիս պարտուած։ Ռուս երիտասարդ մտաւորականներն ու ժողովուրդը, դժգոն իրենց կառավարութենէն, յեղափօխութիւն յորուցած էին ամէն կողմ ազատութիւն պահանջելով։ Մինուրաը լեցուած էր ուրիմ։ Նոյն 1905 առրին Պաքուի մէջ Հայերու և Թուրքերու միջեւ սպանութիւններ աելի ունեցան։ Սակայն, որովհետեւ արամաշբութիւնները խանգորուած էին, այս հասարակ ոճիրները պատճառ եղան որ Հայերը և Թուրքերը փոխադարձ վրէժինդրութեան դիմնեն։ Ռուս կառավարութիւնը անտարեւ մնաց եւ նոյնիսկ բազալերեց Թուրբերը։

Առելութիւնը առրածուեցաւ միւս քաղաքներու մէջ և մօտ երկու առրի Հայերն ու Թուրքերը անխընայ զիրար ջարդեցին, չխնայելով կիններն ու երտիսներն անգամ։ Այս կաիւններուն մէջ զեկովարի զեր ստանձնեցին Հայոց մէջ մանաւանդ Թուրքանայերը։ Հայերէն սպաննուեցան՝ քաղաքներու մէջ 400, իսկ գիւղերու մէջ՝ 1100 հոգի։ Թուրքերու կորուստը՝ քաղաքներու մէջ՝ 300, իսկ գիւղերու մէջ՝ 1300էն տևելի էր Նիւթական կորուստը 40 միլիոն բուպլիէն պակաս չէր (բուրլին կէս տոլար)։ Թուրքերու Նիւթական կորուստը երեք միլիոնի չափ էր, մնացեալ 37 միլիոնը Հայոց կը պատկանէր։

Այս կաիւններու ընթացքին և անկէ յետոյ որբերուն, այրիններուն և վնասուածներուն Հայոց կողմէ արուած օգնութեան գումարը կը հասնի 43 միլիոն բուրլիի։ Այս բան սուզ արժեցին ընդհարումները։

Վերջապէս երկու ժողովուրդներուն գլխաւորները քով
քովի գալով կրցան հաշտութիւն գոյացնել:

Այս ընդհարումներուն յաջորդեց սովոր ու համա-
ճարակը:

Այս ընդհարումներէն յետոյ Թուրքերը սկսան ամ-
բաստաններ Հայերը, որ յեզափխական կուսակցութիւն-
ներ կը պահնեն, օրինակ Դաշնակցութիւնը և զուր Հա-
յերը կ'ուղէին հասկցնել Թաթարներուն թէ Դաշնակ-
ցութիւնը Թուրքիոյ մէջ կը զործէ և գործ չունի
Ծուսխոյ հետ Միեւնոյն է, կը պատասխանէին Թա-
թարները, աշխատելով ակարացնել Թուրքերը, դուք
մեղի դէմ զործած կ'ըլլաք: Համիալամութեան գողա-
փարի արտայայառութիւնն էր ասիկա:

Մինրանական ռարժումը.— Սակայն քիչ յետոյ
Դաշնակցութիւնը կ'որոշէր գործել նաեւ Ռուսահայա-
տանի մէջ, իբրեւ ընկերվարակոն կուսակցութիւն
Այս որոշումը երկարաւկութիւն առաջ բերու այդ
կուսակցութեան մէջ: Դժգոհները, մեծ մասը Թրքա-
հայ, կը պահնանջէին որ Դաշնակցութիւնը շարունակէ
զործել միմիսյն Թրքահայոց համար: Բողոքովներու
այս մասին պետն էր խմբապետ Միհրանը, որուն
անունով ալ կոչուեցաւ իր խումբը և իր ստեղծած
շարժումը Երբ կարելի չեղաւ զիրար հասկնալ, կող-
մերը դիմեցին ամօթալի միջոցի, զիրար սպաննեցին:
Միհրան սահիպուեցաւ ինքզինքը կառավարութեան
պաշտպանութեան յանձնել և անոր յայտնել իր հակո-
ռակորդներուն անունները: Կառավարութիւնը 146
հոգի դատի կանչեց և 142 հոգի վկայ: Այս քննու-
թիւններն ու գոտապարութիւնը տեւեցին չորսուկէս
տարի և հարիւրէ աւելի մարդիկ զանազան ծանր
պատիմներ սասացան: Բայց, Միհրանը, իր եղբայրը,
աղքականներն ու ընկերները սպաննուեցան հակառա-
կորդներուն կողմէ:

Դ Ա Ս Ի Պ ։

ՕՍՄԱՆԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ



Թուրք Սահմանադրութիւնը (1908). — Ժամանակի ընթացքին Ասովիոյ և Ռուսիոյ միջեւ հակառակութիւնը մեղմացաւ և 1907ին երկու երկիրներու վեհապետները Ռէվալի մէջ տեսակցութիւն մը ունենալով համաձայնեցան Թուրքիոյ գործերու մասին:


Ասիկա կրնար իրբ հետեւանք ունենալ Թուրքիոյ բաժանումը: Համիակի հայածանքն երէն փախչելով Եւրոպա ապաստանած Երիտասարդ Թուրքերու կուսակցութեան պարագլուխները տեսնելով իրենց հայրենիքին սպանացող վտանգը, Բարիզի մէջ ժողովի կանչեցին հարատակ ազգերու կուսակցութիւնները, միասին խորհելու հոգար Թուրքիոյ սպանացող վտանգին մասին:

Հայերէն այդ ժողովին մասնակցեցան Դաշնակցուկանները՝ հակառակ բողոքին միւս կուսակցութեանց, որոնք վստահութիւն չունէին Թուրքերու վրայ, ըլլան անոնք երիտասարդ թէ ծեր:

Ժողովը որոշեց պահանջել Սուլթանէն, որ ազատութիւն տայ երկրին, զայն փրկելու համար ստոյք վտանգէն Հակառակ պարագային, կ'որոշէին բանակը ապստամբեցնել և այդ կերպով ձեռք բերել պահանջւած ազատութիւնը:

Սուլթանը հակառակեցաւ, փորձեց կաշառել Երիտասարդ Թուրքերու պարագլուխները, որոնք դրդեցին բանակը ասրատամբելու և Պոլառյ վրայ քաղելու էնվէր եւ Նիազի պէյերու առաջնորդութեամբ Մակեղոնիոյ զօրքը ապսառամբեցաւ ու Համբաւ տեսնելով որ ուրիշ հնար չկայ աղասուելու խոհեմութիւն սեպեց երկրին վերադարձնել սումանադրական կեանքը, զորխած էր 33 տարիներ առաջ:

Թուսիս և Անդլիս, անակնկալի եկած, սպասողական գերք բանեցին:



Երլարգի Պալատ

Թուրք աղաստորար բանակը յաղթական մուտք գործեց Պոլիս Մայրաքաղաք վերտարձան նաեւ բուլոր փախստականները և աքսորեալները, Թուրք ու Հայ և ուրիշ աղջերու պատկանող Բացուեցան բանտերու դռները:

Ուրախութիւնը ընդհանուր էր, նախկին տէրն ու ռայխն, ջարդաբարներն ու ջարգուղները յանկարծ եղբայրացան: «Ազատութիւն», «Արդարութիւն», և Հաւասարութիւն: Կ'երգուէր մայրաքաղաքին մէջ և ամէն կողմ:

Ինքզինքը գոհ և ուրախ կը ցուցնէր նաեւ Սուլթանը, յայտնելով թէ իր պաշտօնեաները զինք խարսծ էին այսքան տարի:

Կազմուեցաւ Օսմանեան Երեսփոխանական Ժողովը, որուն կ'անդամակցէին 12 Հայեր:

Կիլիկիոյ ջարդը .— Սակայն Համիտ անկեղծ չէր: Ան փորձեց նորէն վերադաշնալ հին դրութեան: 1909ին ան գրգռեց Կիլիկիոյ Թուրքերը Հայոց վրայ յարձակելու, և ժողովուրդին ուշադրութիւնը հոն դարձնելով, Պոլսոյ մէջ կաշտանեց հին դրութեան կողմանակիցները և մեծ խոռվութիւն մը հանեց: Տգէտ ու մոլեանդ թուրք ամբոխը փողոցները լիցուելով հին օրերուն վերադարձը կը պահանջէր: Անդին, Կիլիկիոյ մէջ, զօրքը խուժանին միացած ահաւոր ջարդ մը տուաւ Հայոց: Մօտ 15,000 Հայեր ջարդուեցան հոն, հակառակ ինքնապաշտպանութեան կորովի փորձերուն: Հայոց նիւթական կորուստները անհաշուելի էին: Ատանտի, Միսիս և ուրիշ քաղաքներ այրուեցան կողոպարւեցան: Օսմանեան Երեսփոխանական Ժողովը գումարուելով Պոլսէն դուրս տեղ մը, որոշեց գտնընկեց յայտաբարել Համիտը և իրեն տեղ գտն բարձրացնել իր եղբայրը՝ Մէհմէտ Բէշատ: Ազատաբար բանակը արշաւելով Պոլսոյ վրայ, կախով ներս մտաւ, և գործողրեց Երեսփոխանական Ժողովին որոշումը:

Հայոց պահանջումովը, քիչ յետով, քննիչ մարմին

մը դրկուեցաւ Կիլիկիա խռովութեանց պատճառները քննելու Այդ Յանձնաժողովին կ'անդամակցէր նաև երեսփոխան Յակոբ Պապիկեան, որուն տեղեկագիրը աննպաստ էր Թուրքերուն և կառավարութեան և Երևափոխանական Ժողովը ստկայն նկատի չառաւ այդ տեղեկագիրը և քոնի մը օր յետոյ Յակոբ Պապիկեանը մեռած գտնուեցաւ։ Որու եր թէ զարդին բուն պատասխանատուն բուրք կառավարութիւնն էր։ Պակսեցաւ Հայոց հաւատքը նոր Թուրքիոյ անկեղծութեան մասսին, վստահաւթիւնը վերցուեցաւ Անգամ մը եւս ապացուցուեցաւ թէ Թուրքը նոյն Թուրքն էր։

Տրիպոլսոյ պատերազմը.— Հազիւ վերահաստատուած Օսմանեան Սահմանադրութիւնը Թուրքիա ստիպուեցաւ մղել Ափրիկեան Տրիպոլսոյ պատերազմը Իտալիա տարիթ քաղելով Թուրքիոյ քայլքայիտ Վիճակէն, ձեռնարկեց գրաւելու այդ երկիրը, որ Թուրքիոյ կը պատկանէր։ Իր դիմադրութեան բոլոր փորձերը անօդուա անցան և Սուլթան ստիպուեցաւ հրաժարիլ իր ափրիկեան վերջին սատցուածքէն։ Թուրքիոյ կը մնար իր պարագուած գանձը, զոր պէտք էր լեցնէին Հայերն ու միւս հպատակ ազգերը։


Պալքանեան պատերազմը, (1912).— Պալքանեան ազգերը, Սերպ, Յոյն, Պուլկար, Պերլինի Վեհաժողովն ի վեր տիրացած իրենց անկախութեան, տակաւին հողային պահանջներ ունէին Թուրքիայէն։ Համբայիր երկարատեւ իշխանութեան միջոցին յաջողած էր միշտ իրարու հետ գմառած պահել զանոնք, այդ բանին մէջ գտնելով իր ապահովութիւնը Սակայն, հիմա որ ինք չկար, այդ ազգերը կարողացան վայրկեան մը հաշտուիլ իրարու հետ, կազմել զինակցութիւն մը և յարձակիլ Թուրքիոյ վրայ

Կարճ ատենուան մէջ, Թուրքիա կորսնցուց պալքաննեան իր բոլոր ստացուածքները, կորսնցուց իր բանակը և վարկը ու Դաշնակից բանակները հասան Պոլսոյ գուռներուն մօտ՝ Զաթալճաւ

Խայտառակաբար պարտուած, Թուրքիա խոնարհեցաւ իր երբեմնի սայիսաններուն տոչեւ և հաշտութիւն խնդրեց. Կրաժարելով Եւրոպայի մէջ ունեցած բոլոր ստացուածքներէն Յետոյ սակայն, Դաշնակիցները իրարու հետ գմտելով աւարի բաժանման պատճառաւ, Թուրքերը առիթէն օգտուեցան և Պուկարիոյ վրայ յարձակելով գրաւեցին Էտիրնէն:

Այս պատերազմին տաեն Յոյները փորձեցին ապըստամբեցնել Կիլիկիան, սակայն Հայերը հաւատալով Թուրքիոյ կեղծ խոստումներուն և յուսալով որ պատերազմէն յետոյ Կառավարութիւնը բարեկարգութիւն պիտի մտցնէ Հայաստանի մէջ, անշարժ և հաւատարիմ մնացին Օսման. Կայրենիքին Սակայն, շատ չուտով յուստիսար եղան, երբ տեսան թէ գրաւուած վայրերէն փախչող իսլամ գաղթականները կը զրկուին իրենց երկիրը Կողոպաւուած ու կոտորուած այս իսլամ գաղթականները, բնականաբար ազնիւ զգացումներով չէին գոր Թուրքիա Անոնք լեցուած էին վրէմինդրական զգացումներով գէպի քրիստոնեանները Հայոց վիճակը ծանրացաւ:





Պատմական Պատմություն պատմական պատմություն պատմական պատմություն

Դ Ա Ս Ի Դ Ա.

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Վ Ի Ճ Ա Կ Ը

Բ Ա Ր Ե Ն Ո Ր Ո Դ Պ Ի Թ Վ Ե Ա Ն Յ Խ Ա Ր Ի Բ Ը



Հայաստանի վիճակը.— Օսմանեան Սահմանադրութեան հրապարակութեանէն յետոյ, Հայեր հանգործ մնացին և յուսացին։

Սակայն, ոսր բէժիմը ոչ միայն բարելուռութիւն չբերու իրենց վիճակին, այլ կեանքը հետզհետէ ուեւլի անտանելի դարձաւ Հայաստանի մէջ։

Նախորդ բէժիմին գործուած անտրդարութիւնները չգործմանուեցան։ Վերադարձող փախատականները չկրցան տէր ըլլալ իրենց ստացուածքին։

Դատարաններու մէջ Հայը դարձեալ արդարութիւն չէր գտներ։

Կեանքի, ինչքի և պատուի ապահովութիւն չկար։

Թուրք և քիւրտ աւազակները, ազգեցիկները և աղաներն ու պէկերը կը շարունակէին ըստ առաջնոյն նեղել հայ գիւղացին։

Սահմանադրութիւնը եթէ բարիք էր, այդ թերեւս միայն Պալայ համար էր։ Գաւառը նոյն դաւառն էր, որովհեաւ պաշտօնեաներն ու մարդիկը նոյնն էին։

Հիմա այս հին ցաւերուն վրայ աւելցած էին նորերը։ — Պետութեան դատարկ գանձը տուրքով լեցընելու խնդիրը, զինուորութեան կամ զինուորական տուրքի խնդիրը, նաև պալքաններէն եկած գաղթականներուն Հայոց տուած նեղութեանց խնդիրը։

Գաւառի ամէն կողմէն գտնվածներ, ազերսագրեր

կը տեղային Պատրիարքարքարան, իրենց վիճակին դարձման մը խնդրելու համար Պատրիարքարքարանը կը դիմէր կառավարութեան, կը ստանար խոստումներ, բայց խոստումներու գործադրութիւնը չկար:

Յուզուեցան նաև Կովկասի Հայերը, որոնք դիմեցին կաթողիկոսին՝ Ծուսաց Զարին պաշտպանութիւնը խնդրելու համար, Պերլինի Ելրդ Յօդուածի հիման վրայ:



Գօլոս Նուպար Փառաւ

Կաթողիկոսը կ'ընէ այդ դիմումը և ստոր հետեւանքավ պաշտօն կը յանձնէ Պօլոս Նուպար փաշային,

երթալ Եւրոպա, բացատրելու Հայաստանի վիճակը և Պալքանեան Պատերազմէն յետոյ Թուրքիոյ գործերուն կարգադրութեան համար տեղի ունենալիք պետութեանց ժողովին առջև պաշտպանելու Հայոց իրաւունքը։ Պողոս փաշային պիտի ընկերանային Յ. Մոստիչեան, Մ. Զերազ, Իւթիւնեան Եղիսկոպոս, և Ետզուալ Արթին փաշա, բոլորն առ Թուրքահայեր։

Թուրքերը սաստիկ զայրացան Հայոց այս ընթացքէն Անոնք կ'ըսէին թէ՝ պէտք է հանգիստ մնանք որ կարողանանք բարենորոգումներու սկսիլ։

Ռուսիոյ Եւ Թուրքիոյ համաձայնութիւնը. — Երկոր բանակցութիւններէ յետոյ, վերջապէս, Թուրքիա և Ռուսիա համաձայնութեան մը եկան 1914 Յունվար 26-ին։

Այս համաձայնութեամբ գրեթէ յարութիւն կ'առնէր Սան-Սթեֆանոյի 16րդ Յօդուածք Ռուսիոյ ազգեցութիւնը նորէն կը զօրանար Թուրքիոյ մէջ։

Այս համաձայնութեամբ՝ Թուրքահայոստանը կը բաժնուէր երկու մասերու, որոնց վրայ ընդհանուր քննիչ պիտի գրուէին երկու եւրոպացիներ Այս ընդհանուր քննիչները պիտի որոշուէին պետութեանց կողմէ, բայց Թուրքիան զանոնք պաշտօնի պիտի կանչէր Անոնք մեծ իրաւունքներ պիտի ունենային Համաձայնութեան մէջ Հայաստանի ինքնավարութեան խօսք չկայ։ Հայու խօսք ալ չկար. Ռուսիոյ ծրագիրը՝ ամբողջ Թուրքահայաստանէն մէկ հայկական շրջանուկ կազմել, հանգիստ էր Գերմանիոյ և Թուրքիոյ ընդդիմութեան։

Ընդհանուր քննիչներու պաշտօնը կը առնէր 10 տարի։ Անոնք պիտի հսկէին գատարանի, սաստիկանութեան և բարձր պաշտօնեաներու գործունէութեան վրայ։ Ստորին պաշտօնեաները իրենք պիտի նշանակէին, իսկ

բարձր պաշտօնեաները, իրենց ոռաջարկութեամբ՝ Բ. Դուռը: Զօրքը պիտի ևնթարկուէր իրենց կամքին: Հոգային խնդրին լուծումը և մարզահամարը, նոյնպէս իրենց հակողութեամբ պիտի կատարուէր Խաղաղութեան առեն առեն աեղական բնակչութիւնը զինուորութեան պիտի կանչուէր և պիտի ծառայէր այդ երկու նահանգներուն մէջ: «Համբախէ» գունդերը պիտի զինութափուէին: Տնղական պիտուէլն բաժին պիտի հանուէր գպրոցներուն: Օրէնքները պիտի հրատարակուէին աեղական լեզուներով եւս և պաշտօնի պիտի կոչուէին աեղացիներն ար Վանի և Պիթլիսի նահանգներու խորհուրդներուն մէջ քրիստոնեաներն ու մտնմեատկաները հաւասար թիւով ներկայացուցիչներ պիտի ունենային, իսկ միւս նահանգներու մէջ՝ բնակչութեան թիւին համեմատ:

Հայոսանի մէջ կարգ ու կանոն վերսահաստակելու համար նուազագոյն միջոցներ էին ասոնք:

Այսու հանգերձ այս նուազագոյնն ալ հաճելի չէր թուրքերուն, իսկ Հայերը կրնոյին գոհ ըլլալ: Թուրքերը պիտի սպասէին ուրեմն որ յարմար առիթով ազատուէին այս լուծէն: Այդ առիթը եղաւ 1914ի Մեծ պատերազմը:

Համաձայնութիւնը անմիջապէս գործադրութեան դրսելով, նշանակուեցան երկու ընդհանուր քննիչները, Հոլանացի Վեսթենները և Նորվեկիացի Հոֆը: 1914 Մայիսին, անոնք մեկնեցան Հայաստան իրենց պաշտօնին ձեռնորիկելու, բայց Յուլիս 20ին Ընդհ. Պատերազմը ծագելով, թուրք կառավարութիւնը պաշտօնանկ ըրաւ զանոնք, ուրացաւ համաձայնութիւնը և պատրաստուեցաւ մասնակցելու Ընդհանուր Պատերազմին:

ԴԱՍ ԻԵ.

ՀԱԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԵՒ

ԹՐՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԲՆԱԳՆՁՈՒՄԸ

(1914 - 1918)



Ընդհ. Պատերազմը (1914). — Եւրոպական մեծ պետութիւնները երկար ատենէ ի վեր զինուած՝ իրարու հանդէպ սպառնական գիրք էին բռներ։ Պղափկ կայծ մը բաւական էր աշխարհաւեր հրդեհ մը առաջ բերելու համար։ Այդ պղտիկ կոյցը թուաւ այս անդամ եւս Պալքաններէն, սերպ յեղափոխականի մը Աւստրեւնուագարիոյ գանձառառանգին վրայ կատարած մահափորձն, Սէրաէվօ քաղաքին մէջ։

Մեծ պետութիւնները զինակցութիւններով և դաշնակցութիւններով իրարու կապուած և բաժնուած երկու խումբի, չկրցան առաջքն առնել այդ հրդեհին ու ծագեցաւ Ծնդհանուր կոմ Համաշխարհային Պատերազմը 1914 օուլիս 20ին։

Մոռւսիս, Ֆրանսա, Անգլիա, Պելճիքա կը կազմէին Դաշնակիցներու խումբը, իրենց հետն ունենալով Մոռմանիս և Սերպիս։

Գերմանիս, Աւստրեւնուագարիս, Իտալիա և Բուլղարիս կը կազմէին Զինուկիցներու խումբը՝ իրենց հետն ունենալով նուեւ Պուլկարիս։


Աւելի եաքը Խոստիա լքեց իր զինակիցները և շահառոր խստաւմներու փոխարէն միացաւ Դաշնակիցներու խումբին, որուն վրայ վերջէն աւելցան նոեւ Միաց. Նահանգները, ձարսն և ուրիշ բազմաթիւ աղպեր:

Աշխարհ չէր տեսած այդպիսի պատերազմ մը: Ան անեւեց չորս տարի, 1914էն 1918, և վերջացաւ Դաշնակիցներուն յաղթանակովը:

Թուրքիոյ մասնակցութիւնը.— Այս գյրախտ օրերուն, Թուրքիոյ կառավարութեան գլուխը կը գտնըւէին Երիտասարդ Թուրքերու կուսակցութեան պարագութեաները — Թալիթ (ներքին գործոց) և նովէր (պատերազմական) և Ճէմալ (ծովային նախարար) փաշաները և ուրիշներու՝ Բարձր կրթութենէ, պետական ըմբռանումէ գուրքի այս մարդիկը խաղալիկ էին գերմաններու ձեռքը: Թուրք բանակն ալ կը գտնուէր գերման սպաներու հրամանաւարութեան տակ:

Այսուհանդերձ Թուրքերը առաջին օրէն չմտան պատերազմի Դաշնակիցները աշխատեցան զանոնք հեռու պահնել անկէ, խստանալով ամէն բան, բայց թուրք վարիչները աւելի նպաստաւոր համարեցին Գերմանիոյ հետ ըլլու ու խոսնուեցան կոխւին: Թուրք մարտաները, 1914 նոյեմբեր 2ին, ոմբակոծելով ոռուսական ծովեղերքները, ազգանշանը տուին ոռուսեւթրքական պատերազմին:

Թրքահայոց վիճակը.— Ակսու խիստ ծանր կացութիւն մը Թրքահայոց համար Բարենորոգմանց վերջին խնդիրներուն առթիւ անոնք եւսկածելի և ատելի դարձած էին կառավարութեան, որուն համար հիմա յարմար առիթն էր վերջնականապէս ազտառուելու



Սեւ գիծերը կը ներկայացնեն Համաօխարհային
Պատերազմին գլխաւոր ռազմանակաները

Հայշկական խնդրէն, հայ ժողովուրդին բնաջնջումովը :
Ոչ «ք կար զինքը արդիլելու Հայութիւնը բնա-
ջնջելէ» Եւրոպա զբաղած էր, իրեն հետ նաև Ռուսիա,
խակ Թուրքերը գիտէին թէ իրենց բախտին ձգուած
Հայերը չէին կրնար արգելք ըլլու իր հայաջինջ գոր-
ծին :

Հայոց Պատրիարքարանը գիտնալով թէ ինչ ահա-
ւար վատանգ կը սպասնայ հայ ժողովուրդին, շրջաբե-
րականով մը, ուղղուած ամբողջ Թրքահայութեան կը
յարդորէր ամէն աջակցութիւն տալ կառավարութեան
և կառարել ամէն պարտականութիւն՝ որ կը պահանջ-
ուի իրմէ : Եւ հայ ժողովուրդը տուաւ ինչ որ ունէր,
տուաւ իր չաւնեցածէն ալ, յուսաւով թէ պիտի կրնայ
այդ կերպավ ապահովէլ իր գոյսութիւնը : Տաճնեակ հա-
զարաւոր հայ երիտասարդներ ալ թուրք բանակին մէջ
իրենց զինուորական ծառայութեամբը ևկած էին օգնե-
լու կառավարութեան :

Այդ ծանր օրերուն Դաշնակցականները իրենց ընդհ.
ժողովը ունէին կարինի մէջ, Թուրք կառավարութիւնը
պահանջեց այդ ժողովէն որ ապատամբեցնեն կովկասի
հայութիւնը Ռուսիոյ դէմ, փոխարէն կարգ լմը խոս-
տումներ ընելով : Այդ անսակ բան չէր կրնար ընել
Դաշնակցութիւնը և չըրաւ, պատասխաններով թէ Թուր-
քիայ Հայերը իրենց պարտականութիւնը կը կատարեն
կառավարութիւնն հանդէս և չեն կրնար խոսնուիլ
Ռուսահայոց դործին Այս պատասխանը զայրացուց կա-
ռավարութիւնը, որ արդէն պատճառներ կը փնտաէր
իր ու ծրագիրը գործադրելու համար :

Կովկասահայոց զործունեութիւնը .— Թրքահայոց
ճակատագրին վրայ, այս ծանր օրերուն, մեծ ազդե-

ցութիւն գործեց նաև Ռուսահայոց հակաթուրք գործութիւնը :

Դեռ ռուսելթրքական պատերազմը չբացուած, Հայոց կաթողիկոսը՝ Գէորգ Ե՛ Թիֆլիսի մէջ կազմուած Ազգային Բուրոյին գրդումովը դիմեց ռուս կառավարութեան, գրաւելու Թրքոհայսատանը և Ռուսիոյ իշխանութեան տակ ինքնավար դարձնելու : Նախորդ օրինակները խրստ չէին եկած : Զէր հասկցուած տակուին թէ Ռուսերը ինքնավար Հայաստանի մը մասին լրջօրէն չէին մտածած երբեք Խակ ռուս կառավարութիւնը Հայերէն պահանջեց կամուռուներ և տասր համար արամագրեց 245,000 րուպլի : Այդ կամաւոր խումբերը պէտք էր կազմուէին տառելուպէս Թրքահայերէ, որոնք ծանօթ էին երկրին Ազգային Բուրօն կազմեց մասնաւոր մարմին մը (Շատապ), որ պիտի զրադէր այդ խումբերուն կազմութեամբը :

Հայեր չէին գիտեր Ռուսիոյ գաղանի դիտաւորութիւնները Անսոնց համար մէկ բան կարեւոր էր, օդնութեան փութալ Թրքահայերուն Ամէն կողմէ բազմաթիւ երիտասարդներ փութացին Կովկաս՝ կամաւոր արձանագրուելու : Թէ՛ Ազգային Բուրօն և թէ Շատապը կազմուած էին միմիայն Ռուսահայերէ, որոնք անծանօթ էին թէ՛ Թրքահայութիւն վիճակին, թէ՛ Թրքահայսատանին և թէ Թուրքին Զարական կառավարութիւնը ոյս մարմինները դարձնելով իր քաղաքականութեան գործիքը տւելի եւս ծանրացուց Թրքահայոց վիճակը :

Կամաւորներու ամբողջական թիւը 8000-ը չանցաւ Ռուս կառավարութիւնը վստահութիւն չունենալով Հայոց վրայ, չուզեց որ ան տւելի ըլլայ: Խակ 1915ի վերջը, ռուս հրամանատարութիւնը ցրուեց այդ խումբերը հայկական հրացանաձիք վաշաեր կազմելու

համար սննդոցմէ, և ասոր վրայ, 3000 է աւելի թրքահայ կամտւորներ ձգեցին ու հեռացան :



Զօրավար Անդրանիկ

Այս կամտւորական խումբերը, իրենց ամբողջ թերութիւններով մէկաեղ, ճշմարիտ հերոսական գործեր կատարեցին և ռուս բանակին շարժումները դիւրացուցին։ Այս խումբերուն զեկալարներն էին յեղափոխական հին վարժ խմբապետները, ինչպէս օրինակ Անդրանիկը։ Այս խումբերուն վրայ ծախսուեցաւ մօտ մէկուկէս միլիոն բուպլին

Հայկական ջարդերն ու տեղահանութինները (1915) — Թուրք կառավարութիւնը անտեղեակ չէր Ռուսակայաստանի մէջ անցած դարձածին։ Ուսաի, բոպէն հասած համարեց գործադրելու իր ծրագիրը։

Պատրուտկներ պակաս չէին։

Կամաւորներու արարքները, Թրքահայ զինուորներու անվաստանութիւնը և իրենց եղբայրներուն դէմ կոռուելու գէշ գիրքը, որով կը ձգէին բանակը և փախուստ կուտային դէպի օթշնամին։ Խոկ տեղ տէղ անոնք կանոնաւոր կռիւի բանուեցան Թուրքերու հատական միավոր անդամական պատրիարքութեան գիմեց 1915 Ապրիլին։ Նոյնը ըրին Ռւրֆու, Շապին—Գարոհիսար, Սըւէտիա, Լեռնային Կիլիկիա եւայլն։ Վան դիմացաւ երեք շաբաթ, մինչեւ որ հասան կամաւորները։ Սուէտիոնցիք ազտառուեցան Ֆրանսական նաւատորմիդին շնորհիւ։

1915 Ապրիլ 24ին թուրք կառավարութիւնը ըստ կըսաւ իր հայաջինջ գործին։ Խափանեց բոլոր հայ թերթերը, գիշերով ձերբակալեց բոլոր հայ երեւելիները։ Պոլսոյ թէ գաւառներու մէջ՝ և հեռաւոր տեղեր զրկելով զանոնք նահասակեց, ազգը անգլուի ճշնելու նպատակաւ։ Աքսորեց նաեւ Հայոց Պատրիարքը։

Ապա, գաւաճանաբար, փճացուց այն բիւրաւոր երիտասարդները, որոնք բանակի մէջ իրենց զինուորական պարտականութիւնը կը կատարէին։

Կը մնար անպաշտպան ժողովուրդը։ Գտւառներու մէջ այր մարդիկը, խումբ խումբ կառավարչաւուն կանչել տալով զանազան պարտուակներով, իրարու կապկապած, գիշերով լեռներ զրկեց ու ջարդել աըուաւ. Թիւրտերուն ու Թուրքերուն։

Կիներն ու երախաները ոչխարներու հօտին պէս,

նորէն մաս մաս և առանց ձգելու որ հետերնին բան մը առնեն, քչեց դէպի Արարիոյ անապատները ձամբան շատերը մեռան, շատերը յափշտակուեցան:

Երախտները Սեւ ծովի, Եփրատի և Տիգրիսի մէջ նետեցին, կամ թոյն ներարկելով մեռցուցին: Թրքահայտաներ ամայացաւ:

Անախրական կիներու այն խումբերը, որոնք մինչ Տէր - Զօր հասան, նորէն ջարդուեցան կամ ողջ ողջ այրուեցան:

Մէկ միլիոնէ տւելի հայ ոչնչացաւ և անոնց ինչքերն ու հորսառութիւնը յափշտակուեցաւ:

Աշխարհի պատմութիւնը այս տեսակ եղեան չէր անսած երբեք:

Փրկուեցան մկայն սահմանամերձ վայրերու երիտասարդները, որոնք փախան Ռուսաց կողմը, ուր շատերը մեռան թշուառութենէ. Այդ փախատականներուն թիւը 300,000ի մօտ էր:

Խարբերդ նահանգի Տէրսիմ լեռնային շրջանի Քիւրաերը, բաղդատարար, լուս վերաբերմունք ունեցան Հայոց հանդէպ՝ զանոնք ընդունելով ու պաշտպանելով: Երբ ուստ բանտկը այդ երկրին մօտեցաւ, նոյն Քիւրաերը, իւրաքանչիւր Հայը մէկ ոսկիի փոխարէն դրաւուած երկիրները անցուցին:

Լիբանանցիք և Սուրբացիք եւս մեծամեծ տառապանքներ կրեցին և Արար կարիճ ժողովուրդն ալ չկրնալով դիմանալ, Անգլիոյ արշաւող բանտկին միացաւ, ապստամբելով Թուրքիոյ դէմ:



Հ Ա. Ր Ց ՈՒ Մ Ն Ե Ր

Դ Ա Ս Ա.

Ի՞նչպէս էր Հայաստանի վիճակը Բագրատունիներէ յետոյ: Հայ եւ օտար ի՞նչ իշխանութիւններ կային: Ի՞նչ զիտէք Հայ—վրացական յարաբերութեանց մասին:

Դ Ա Ս Բ.

Ո՞վ վերակազմեց ձէնկիզլաւանի թաթարական կայսրութիւնը, ե՞րբ եւ ի՞նչպէս: Ե՞րբ Լենկ-Թիմուր արշաւ եց Հայաստան եւ ինչե՛ր ըրաւ: Ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը Լենկ-Թիմուրէ յետոյ:

Դ Ա Ս Գ.

Ե՞րբ, ինչո՞ւ եւ ի՞նչպէս Օսմանցի Թուրքերը գաղթեցին իրենց երկրէն: Ի՞նչպէս յառաջդիմեցին եւ ե՞րբ մասն Հայաստան: Ինչ հետևեանք ունեցաւ Հայաստանի մէկ մասին ափրապետութիւնը Թուրքերէ: Ինչե՛ր ըրաւ Շահ-Ալպաս եւ ի՞նչ էր իր նպատակը:

Դ Ա Ս Դ.

Ի՞նչ զիտէք Ղարաբաղի 5 Մելիքութիւններու մասին: Անոնք ինչո՞ւ դիմեցին Եւրոպայի եւ ի՞նչ եղաւ հետևեանք: Ինչո՞ւ Խարայէլ Օրին դրկուեցաւ Պարսկաստան: Ի՞նչ ըրաւ Մեծն Պետրոս: Ո՞վ էր Դաւիթ Պէկը եւ ի՞նչ ըրաւ: Ի՞նչպէս վերջացաւ Ղարաբաղիներու շարժումը: Ե՞րբ եւ ինչպէ՞ս վերջացան Թուրք եւ Պարսկի կռիւները:

Դ Ա Ս Ե.

Ի՞նչ վիճակի մէջ էին Պարսկաստան եւ Թուրքիա 19րդ դարու սկիզբները: Ի՞նչ վիճակի մէջ էին բրիտաննեանները: Ի՞նչ պէս էր Հայ գիւղացիութեան վիճակը: Ի՞նչ հարկեր կային: Ի՞նչ էր օտար բրոբականտին նպաստակը եւ ի՞նչ արդիւնք ունեցաւ ան:

Դ Ա Ս Զ.

Քանի շրջաններ կան Արեւելահայութեան շարժման մէջ: Ի՞նչ եղաւ Հնդկանայ գաղութին դերը այս շարժմանց մէջ: Ի՞նչ զիտէր Մասրասի Հայոց դերին մասին: Ի՞նչ էր Հիւսիսի ծըռագիրը: Ե՞րբ եւ ի՞նչպէս սկսաւ Հայաստանի ազատագրութեան շարժումը եւ ի՞նչպէս վերջացաւ:

Դ Ա Ս Է.

Ո՞վ առաջին անգամ ազատագրութեան խնդիրը արծարծեց Արեւմտահայութեան մէջ, ի՞նչպէս: Ի՞նչ կիսանկախ վայրեր կային Արեւմտահայաստանի մէջ եւ ի՞նչ զիտէր անոնց մասին:

Դ Ա Ս Ը.

Ի՞նչ պատճառներ Ռուսեր Այսր-Կովկաս բերին եւ ի՞նչպէս պատահեցաւ ատիկա: Ո՞վ եղաւ զլխաւոր դերակատարը: Ի՞նչ էին Ռուսաց արշաւանքներուն նպատակները: Եւ ի՞նչ հետեւանքներ ունեցան անոնք մեր երկրին համար:

Դ Ա Ս Թ.

Ի՞նչ զիտէր իշխան ծիցիանովի եւ իր նպատակներու մասին: Ի՞նչ պատճառաւ Ռուսերը կ'ուզելին զրաւել էջմիածինը եւ ի՞նչ վիճակի մէջ էր այս վերջինը: Ի՞նչպէս զրաւուեցաւ Պահծակը, ի՞նչ արդիւնք տառաւ Երեւանեան արշաւանքը: Ի՞նչ դեր կատարեցին Հայերը այս կորիւներու ընթացքին եւ ի՞նչ ստացան:

Դ Ա Ս Ժ.

Ե՞րբ եւ ի՞նչպէս Ռուսաստանի կցուեցան Խանութիւնները:
Ի՞նչ քաղաքականութեան կը հետեւէին Ռուսերը եւ ի՞նչպէս
վերջացաւ Ռուս—Գարսկական Ա. պատերազմը:

Դ Ա Ս ԺԱ.

Ի՞նչ վիճակի մէջ էր Թուրքիա Ռուս-Թրքական պատերազմին
ատենը: Ի՞նչ վիճակի մէջ էր Թրքահայաստանը իւ ի՞նչ ազդե-
ցութիւն կ'ընկին Թրքահայոց վլոյ ռուսական արշաւանքները:
Ի՞նչպէս ընթացաւ պատերազմը եւ ի՞նչպէս վերջացաւ:

Դ Ա Ս ԺԲ.

Ի՞նչ զիտէք երմուգի եւ Մատաթովի մասին: Ի՞նչ զիտէք
Ներսէս Աշտարակեցիի մասին եւ ինչե՞ր ըրաւ ան: Ի՞նչ էր
պատճառը այս պատերազմին եւ ի՞նչպէս ընթացաւ ան: Ի՞նչ
դեր կարարեցին Հայերը:

Դ Ա Ս ԺԳ.

Ի՞նչ պատճառներով ինկաւ երմուգը եւ ո՞վ յաջորդեց ա-
նոր: Ի՞նչ զեր կատարեց Աշտարակեցին, ի՞նչպէս զրաւուեցաւ
երեւանը եւ ի՞նչ ազդեցութիւն առաջ բերաւ: Ի՞նչպէս վեր-
ջացաւ այս պատերազմը եւ ի՞նչ հետեւանքներ ունեցաւ: Ին-
չո՞ւ ռուս կառավարութիւնը արսորեց Ներսէսը:

Դ Ա Ս ԺԴ.

Որո՞նք էին Ռուս-Թրքական երկրորդ պատերազմին
պատճառները: Ի՞նչ շարժումներ կը նկատուէին այս ատեններ
Գոլահայութեան մէջ: Ի՞նչ վիճակի մէջ էր զաւառի Հայու-
թիւնը:

Դ Ա Ս ԺԵ.

Բաղդատեցէր Ռուս-Թրքական երկրորդ պատերազմը նախորդներուն հետ: Ի՞նչպէս զրաւուեցան Կարս, Ախլջիսան եւ Արտահանը: Ի՞նչպէս զրաւուեցան Պայազիս, Ալաշիլտ եւ Բաղնոցը: Նկարագրեցէր Հայոց վիճակը: Ի՞նչ դէպքեր պատահեցան 1828-1829ի ժմեռը: Ի՞նչպէս զրաւուեցաւ Էրզրումը եւ ի՞նչպէս վերջացաւ պատերազմը:

Դ Ա Ս ԺԶ.

Ի՞նչ վիճակի մէջ էին Արեւելահանյերն ու Արեւմտահայերը ոյս պատերազմուն յատոյ: Ի՞նչ էր Պոլոմէօֆիկը եւ ի՞նչ կուտար ան Հայոթեան: Ի՞նչ էր Թանգիմարը եւ ի՞նչ հետեւանը ունեցաւ:

Դ Ա Ս ԺԷ.

Ի՞նչպէս Հայերը միջազգային մրցակցութեան առարկայ դարձան, որո՞նք էին շահագրուռող պետական ի՞նչ նախատակներ կը հետապնդէին: Ի՞նչ էին Ամիրայական եւ Արհեստաւորական վկաները եւ ի՞նչ հետեւանը ունեցան: Ի՞նչ էր Ազգային Սահմանադրութիւնը: Ի՞նչ վիճակի մէջ էր զաւառի Հայոթիւնը եւ ի՞նչ դէպքեր պատահեցան հան:

Դ Ա Ս ԺԸ.

Որո՞նք էին Գ. Ռուս-Թրքական պատերազմին պատճառները: Ի՞նչպէս ընթացաւ ան եւ ի՞նչ հետեւաներն ունեցաւ: Այս ատեններ ի՞նչ դէպքեր պատահեցան Ձևիթունի մէջ եւ ի՞նչպէս վերջացան անմեր:

Դ Ա Ս ԺԹ.

Ո՞րոնք էին Գ. Ռուս-Թրքական պատերազմին պատճառները: Ի՞նչո՞ւ զումարուեցաւ Պոլսոյ Դեսպանածողովը եւ ի՞նչ ըրաւ: Ի՞նչպէս ընթացաւ պատերազմը: Ի՞նչպէս զրաւուեցան Կարսը, Արտահանը, եւ Կարինը: Ի՞նչպէս վերջացաւ այս պատերազմը եւ ի՞նչ հետեւաներն ունեցաւ ան:

Դ Ա Ս Ի.

Ի՞նչ էր 16րդ յօդուածը եւ ի՞նչ առաւելութիւններ ունէր ան: Ի՞նչ զիտէր Կիպրոսի դաշինքի եւ Գերլինի Վեհաժողովի մասին: Ի՞նչ ձեւ ստացաւ Հայոց խնդիրը պերլինի Վեհաժողովին մէջ: Ինչո՞ւ նորէն դէպքեր պատահեցան Զէյթունի մէջ: Ի՞նչպէս էր Հայաստանի Հայոց վիճակը:

Դ Ա Ս ԻԱ.

Ի՞նչ էր պուլկարական օրինակը եւ ինչո՞ւ Հայերը եկան ա'յդ եզրակացութեան: Ե՞րբ եւ ինչչափէս կազմուեցան հայ յեղափոխական կուսակցութիւնները: Ի՞նչ էին անոնց նպատակները, ի՞նչ գործեր տեսան եւ ի՞նչ արդիւնք ձեռք բերին:

Դ Ա Ս ԻԲ.

Ինչո՞ւ Ռուսերը սկսան հալածել Հայերը եւ ի՞նչ եղաւ ատոր հետեւանքը: Ինչո՞ւ ռուս կառավարութիւնը գրաւեց Ռուսանայ եկեղեցական կալուածները: Ի՞նչ ըրբն Հայերը: Ի՞նչ բանի հետեւանք էին Հայ-Թաթարական ընդհարութերը, ի՞նչպէս վերջացան անոնք:

Դ Ա Ս ԻԳ.

Ի՞նչ պարագաներու տակ հրատարակուեցաւ Օսմ. Սահմանադրութիւնը: Ե՞րբ, ինչո՞ւ եւ ինչպէս անդի ունեցաւ Կիլիկիոյ ջարդը: Ինչու անդի ունեցան Տրիպոլոսյ եւ Պալրանեան պատերազմները եւ ի՞նչ հետեւանք ունեցան:

Դ Ա Ս ԻԴ.

Նոր բէժիմի տակ ի՞նչպէս էր Հայոց կեանքը, ի՞նչ ըրբն Հայերը եւ ի՞նչ արդիւնք ձեռք բերին: Ո՞րոնք էին զլիսաւոր կէտերը Ռուս-Թուրք համաձայնութեան:

Դ Ա Ս ԻԵ.

Ո՞րոնք էին Ընդհանուր Պատերազմին պատճառները: Ինչո՞ւ Թուրքիա եւ մասնակցեցաւ անոր: Ի՞նչ դիրք բռնեցին Թրքահայերը հանդէպ Թուրք կառավարութեան: Խսկ ռուսահայերը: Նկարագրեց՝ թ Թրքահայաստանի ջարդեմն ու տեղահանութիւնները:

ՄԱՍՆ Բ.

ԴԱՍ Ի Զ.

ՈՌԻՍ ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՆԵ
ԵՒ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆՆԵ

(1917—1918)



Պատերազմական գործողութիւնները.— 1914 ի աշնան, երբ նոր սկսան Ռուս - Թուրք թշնամութիւնները, ամէն մարդ հաւասարացած էր թէ Թուրքիա երկար պիտի չկրնայ գիմանալ և ռուս բանակը պիտի կարենայ շուտով գրաւել Թուրքանայտասահնը։ Իրականութիւնը այդպէս չեղաւ սակայն Թուրք բանակը, ըսկիզերը, մինչեւ իսկ յաջողեցաւ Օլթիի կողմէն ներս մտնել և խուճապի մտանել նոյնիսկ Թիֆլիսը։ Սակայն, Թուրքերը ահաւոր ջարդ մը ուտելով ետ գարձան դէպի նախակին սահմանադրութիւնը։

Անգէ յետոյ ռուս բանակը շարունակելով իր յարձակումները, իրարու ևտեւէ գրաւեց Պայտղիտ, Ալտշկերտ, Կորին, Քղի, Երզնկա, Վան, Պիթլիս, Մուշքագները։ Իսկ Սեւ ծովու եղերքը՝ Տրապիզոն։ 1916ին, Կովկասան ճակատին վրայ, կարելի է ըսել Թուրքական բանակ գոյութիւն չունէր։ Եւ սակայն Ռուս-

սերը ոչ միայն չյառաջացան դէպի տւելի ներսերը, ոյլ և իրենց սպասութիւններովը և յաճախակի նահանջներովը թոյլ տաւին որ թուրքը լրացնէ իր ոկտած գործը :

Հայոց օգնութիւնը Դաշնակիցներուն եւ ասոնց խարդաւանանքը.— Պատերազմի ընթացքին, Հայոց Կաթողիկոսը դարձեալ Պօղոս Նուպար փաշային պաշտօն յանձնուծ էր Եւրոպա մեկնիլ Հայոց իրաւունքները պաշտպանելու համար :

Կազմուտծ էր Ազգ. Պատուիրակութիւն, մը Փաշային նախագահութեան տակ և ամէն տեղի Հայերը միաւրանած՝ կ'օժանդակէին Դաշնակիցներուն Ասոնք Թուրքիոյ վրայ յարձակած էին Տարտանէլէն և Արարիոյ, Սուրբիոյ նաեւ Իրաքի կողմերէն :

Ֆրանսական բանակին օժանդակեցին Գերմանիայի գէմ կռուելով և իրենցմէ հաղիւ 80 հողի վերաբարձուն Միւս կողմէ, Դաշնակիցներուն հաւանութեամբը կազմուեցաւ Հայկական Լէզէոն մը 4000 զինուորներով, որ ֆրանսացի սպաներու ձեռքին տակ կրթուելով Կիպրոսի մէջ, մասնակցեցաւ Սուրբիոյ կողմէն արշաւող բանակին ու ապրաւ Արարայի փառաւոր յաղթանակը (1918, Սեպտ. 18), որուն հետեւոնքով թուրք բանակը սկսու նահանջել :

Հայերը այս զոհողութիւնները յանձն առած էին այն ակնկալութամբ թէ, հաշտութեան ժամուն իրենց իրաւունքները, իրենց տառապանքները նկատի պիտի առնուին :

Անդին, Ռուսահայերը կը վիճէին թէ՝ ապագայ Հայստանը, որ պիտի ապրածուէր Դարաբաղչն մինչեւ Միջերկրական, ի՞նչպէս պիտի կառավարուէր :

Ոչ ոք գիտէր թէ Դաշնակիցները դեռ 1916ին ի-

բարու հետ գաղանի համաձայնած էին բաժնելու թուրքիան իրենց միջեւ, առանց Հայու և Հայոստանի խօսքն ընելու:

Այսպէս ըլլարով հանդերձ իրականութիւնը, Դաշնակից պետական մարդիկը, ամէն առիթով կը յայտարարէին թէ Հայոց իրաւունքները նկատի պիտի առնընին և «Փոքրիկ Դաշնակիցներ» անունը կուտային անսնց:

Ծուսիոյ բայիայումը (1917 Մարտ 12).— 1917 թուսկանի Մարտ 12ին պայթեցաւ Ծուստատանի Բ. յեղափոխութիւնը (առաջինը 1905ին): Ծուս բանակը պարտութեան մէջ էր եւրոպական ճակատի վրայ և ժողովուրդը զյուհի էր իր ազնուապետական վատթար կառավարութենէն:

Այս յեղափոխութիւնը շփոթութիւն առաջ բերաւ հոկայածաւալ պետութեան բազմութիւ ժողովուրդներուն մէջ և Այսր-Կովկաս չէր կրնար չաղդուիլ անկէ։ Թիֆլիսի մէջ կազմուեցաւ Այսր Կովկասի «Յատուկ Կոմիտէ» մը 2 Վրացի, 1 Թաթար և 1 Հայէ (Միք. Պապաջանեան), որ ժամանակաւոր կառավարութեան դերը ստանձնեց։

Սակայն, շուտով նկատուեցաւ թէ Վրացիներն ու Թաթարները Այսր-Կովկասը Ծուսիոյէն անջատելու կողմանկից են, մինչ Հայոց շահը կը պահանջէր Ծուսիոյ կապուած մնար։

Եւ սակայն, քանի դեռ ոռւս բանակը կը մնար Կովկասեան ճակատին վրայ, Վրացւոց և Թաթարներու գիտումէն չէր կրնար վտանգ մը ծագիլ Բայց, քիչ յետոյ, եւրոպական ճակատին վրայ պատահածին պէս, Կովկասեան ճակատի ոռւս բանակն ալ քայլայուե-

ցաւ և ռուս զօրքը լքելով զէնքը տում վիրադարձաւ։ Հիմա Կովկասահայութեան համար ալ կ'սկսէր ծանր վիճակ մը, որովհետեւ, անկարելի էր որ Թուրքիա առիթէն չօգտուէր և ներա չմտնէր։ Հայութիւնը ներսէն թէ գուրսէն կը գտնուէր թրքական նոր վտանգի մը առջեւ։ Այս վտանգին առջեւ միացան բոլոր կուսակցութիւնները, ամբողջ Կովկասահայերը, ինքնապաշտպանութեան համար։

Թիֆլիսի, մէջ 1917 Սեպտ. 17ին, գումարուած խորհածամողովի մը մէջ կ'ընարուի և Հայոց Ազգային Խորհուրդն մը, որ կերպով մը Հայուսատանի կառավարութեան գերը պիտի կառարէր։ Իսկ կար արդէն «Հայկական Կորպուս» մը, որ այդ կառավարութեան բանակը պիտի ըլլար՝ Զօր, Նազարպէկեանի հրամանատարութեան տակ։

Վրացիներն ու Ազրպէճանցիներն ալ ունեցան իրենց Ազգային Խորհուրդները և բանակը Այսպէսով Այսր-Կովկասեան կառավարութեան մէջ հիմը կը դըրուէր երեք կառավարութիւններու, բայց դեռ անմնքաժամկետ չէին իրարմէ։

Այս ատեններ, «Յատուկ Կոմիտէն» հրամարած և իրեն յաջորդած էր «Ապահովութեան Կոմիտուէն», բաղկացած երեք Վրացիէ, երեք Հայէ, չորս Թուրքէ և երկու Ռուսէ։

Բայց Այսր-Կովկասեան այս երեք աղքարու մէջ կարծիքներու տարբերութիւն կար ապագայ կառավարութեան ձեւի մասին։ Որոշուեցաւ ոյդ խնդիրը լուծելու համար կազմել Հիմնադիր Ժողովը մը, բայց Ռուսաստանի մէջ Հոկտեմբերին ծագեցաւ նոր յեղափոխութիւն մը և կառավարութիւնը անցաւ Պոլշեւիկներու (Համայնավար) ձեռքը և ամէն բան տակնուվրայ եղաւ։

Պրեստ—Լիսովսկիի աղետալի դաժինքը— Նոր կոռավարութիւնը պատերազմը գագրեցուց Գերմանիոյ գէմ և ձեռնարկեց հաշտութեան, թրուելով նաև բանակը։ Համաձայնութիւն չկայացաւ ստկայն, և Գերմանիա յառաջացաւ Ռուսիոյ ներսերը։ Ռուսիա բանակ չունենալով ստիգուեցաւ ընդունիլ Գերմանիոյ և անոր զինակիցներուն պայմանները։ 1918 Փետր. 18ին կը քըրել քըրեցաւ հաշտութեան դաշնագիրը, որուն ուժովը կարսը, Արտօնանը և Պաթումը թուրքերուն կը տըլ-ուէր։

Այսր-Կովկասի կառավարութիւնն ու զինադադար կնքեց Թուրքիոյ հետ Երզնկայի մէջ՝ 1917 Դեկտ. 5ին, որմէ յետոյ էր որ ռուս զօրքերը թողուցին ճակատը և վերագարձան առնաւ Թուղմանակատի պաշտպանութեան հոգը ծանրացաւ Հայոց վրայ։

Թուրքիոյ խաղերը.— Թուրքիոյ դրդումով Ազգը պէճանի Թաթարները սկսան խլատի և երկիրը ներսէն խառնակել։ Անսնք նոյն իսկ կը յարձակէին ռուս զինուորները իրենց երկիրը փոխազրող շոգեկառքերու վրայ, կը ջարդէին զօրքը և կը գրաւէին ռազմամթերքը։ Թաթարները այս կերպով զինուեցան կատարելապէս։

1918 Յունուար մէկին, Թուրքիա հաշտութիւն առաջարկեց Այսր—Կովկասի կառավարութեան, բայց, զեռ հաշտութիւն չկայացած, նոյն ամսու վերջը, ան իր զօրքերը առաջ քշեց, առարկելով թէ ռազմանակատի հայ զօրքերը բռնութիւններ ի գործ կը դնեն Թուրքերու վրայ։ Հայ բանակը չկրցաւ գիմանալ և կըռ-ռաւելով քաշուեցաւ Երզնկան ինկաւ Թուրքերու ձեռքը Յունուար 30ին, Բարերգը՝ Փետր. 4ին, էրզրումը՝ Փետր. 27ին։ Պրեստ-Լիսովսկիի դաշինքով (1918 Փետր.

18) ևտ արուած էին նաև Կարսն ու Պաթումը : Թուրքերը հիմա այդ չըջանները կը պահանջէին:

Այս ծանր կացութեան մէջ Այսր-Կովկասի կառավարութիւնը փոխուեցաւ և իրեն յաջորդեց Սիյմ, որ ունէր 112 պատգամաւոր Ապրիլ մէկին Սէյմը ձեռնարկեց վերջնական հաշտութեան Թուրքիոյ հետ 1914ի սահմաններու հիման վրայ, որոնք հիմա ոչ միայն կը պահանջէին որ Կարսն ու Պաթումը իրենց արուի, այլ և կ'ուղէին որ Այսր-Կովկասը անջատուի Ռուսաստանին: Բանակցութիւնները խղուեցան և Թուրքերը գրաւեցին Պաթումը: Անկէ սարսափած՝ Սէյմը Ապրիլ 9ին յայտարարեց Այսր—Կովկասի անկախութիւնը և նորէն ձեռնարկեց հաշտութեան: Խակ Թուրքերը, անուշ պատասխաններ տալով, շարունակեցին յառաջանալ Ապրիլ 12ին գրաւեցին Կարսը, անկէ առաջ գրաւած էին Արտահանը:

Մայիս 11ին սկսան հաշտութեան բանակցութիւնները Պաթումի մէջ: Թուրքերը հիմա չէին բաւականար Պրեստ-Լիտովսկիի պայմաններով: Մայիս 14ին անոնք պահանջեցին իրենց յանձնել Ալեքսանդրապոլ մասն իրկաթուղարքիծը և մէկ ժամ պայման աըւահն չետեւեալ օրը, անոնք գրաւեցին Ալեքսանդրապոլը և յառաջացան դէպի Դարաքիլիստ և Լոռի:

Հայութիւնը բոլորովին լիուած.— Մայիս 24ին Թուրքերը պահանջեցին Այսր—Կովկասի բոլոր երկարուղիններէն օգտուելու իրաւունք: Անոնց նպատակն էր աիրել Պաքուին, ուր Հայութիւնը հերոսական ճիգերով կը դիմադրէր Թաթարներուն, որոնց համանատարները Թուրքեր էին: Այս կերպով Հայութիւնը ամէն կողմէ պիտի պաշարուէր:

Աղրագէճանի թաթարներէն ուսւէ յոյս չկարուրեմն Անոնք սկսած էին երկրին ներսը ջարդեր ընել թուրքերու գրդումով։ Վրացիք ալ համաձայնեցան Գերման ներկոյացուցիչին հետ և որոշնեցին իրենց երկիրը անկախ յայտաբարել։

Հայաստանի անկախութիւնը.— Մայիս 26ին Վրացիք յայտաբարեցին Այսր՝ Կովկասի կառավարութիւնը լուծուած և նոյն օրն ալ անոնք Վրաստանը անկախ յայտաբարեցին և Գերմանիոյ օժանդակութեամբ դիմագրեցին թուրքերուն Անոնք տէր եղան իրենց պատմական հայրենիքին։

Ասդին, թուրքերը մինուկ մնացած Հայերէն խլեցին Սուրմալուն, Էջմիածինը, Երեւան և Ալեքսանդրապոլ զաւաներուն մեծ մասը, Շարուրին ու Նախիջեւանը։ Թաթարները կը պահանջէին Գանձակը, Դարապաղը Զանգեզուրը, Դարուլագեազը և Սեւանի հիւսիս—արեւելիսան եղերքները նաև Բասարգեչարը։ Մայիս 28ին իրենց Աղգային Խորհուրդը յայտաբարեց Աղրագէճանի անկախութիւնը։ Հայերը՝ սորոնք բաժնուիլ չէին ուզեր Ռուսիայէն, այս անցքերուն հետեւանքով «միացան» իրենց գրացիներուն։

Ամէն կողմէն լքուած Հայութիւնը իր ճիգերը հաւաքեց կեցնելու համար թրքական յառաջխաղացումը։ Մայիս 22—23ին Սարտարապատի մէջ և Մայիս 25—26ին Դարտաքիլիսայի մէջ հայ գօրքը հերոսական գիմագրութիւն ցուցուց թշնամիին։ որ ստիպուեցաւ խոնարհիլ և Պաթումի մէջ հաշտուիլ Հայոց հետ Աղդ։ Խորհուրդը, Մայիս 28ին, ընդունեց թրքական պահանջները և միւս օրը, 29ին, երկիրը հռչակեց անկախ Յովհ։ Քաջազնունիի վարչապետութեամբ, Յունիս 4ին, Պաթումի մէջ կնքուեցաւ

Հայելթուրք հաշտութիւնը՝ թուրքերու կողմէ գըրուած պայմաններով։

Նորակազմ Հայաստանը ունէր 11,000 քառ. քիլմ. տարածութիւն, մինչ իրմէ խլուած հողերը (1914 ի հաշուով) մօտ 29,000 քառ. քիլմ. էին Հայաստանի բնակչութեան թիւը 700,000 է աւելի էր։



Կարս Բերդավանքը

ԴԱՍ Ի՞՞ն.

ՀԱՅՈՍՏԱՆԻ ԱՆՑՔԵՐԸ

1919—1921 ՏԱՐԻՆԵՐՈՒՆ

ՀԱՅՈՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ

Հայաստանի վիճակը.— Սան—Սթեֆանոյի դաշինքն յետոյ Հայութիւնը աշխատած էր իր ազատութեան համար, բայց Թրքանայաստանի՝ ազատութեան համար և ոչ թէ Ռուսանայաստանի։ Պատահեցաւ ճիշդ հակառակը, Մեծ Պատերազմի ընթացքին Ռուսիոյ քայլքայման և Թուրքիոյ զօրացման հետեւանքով Հայաստանի առաջին խորհրդարանը գումարուեցաւ Երեւանի մէջ 1918 Օգոստ. 1ին, որ նորակազմ Հանրապետութեան մայրաքաղաքը եղաւ։

Բայց, Հանրապետական Հայաստանի սահմանները ոչ միայն չատ նեղ էին, այլ և ան չատ աղքատ երկիր մըն էր։ Կովկասանայաստանի ընթրի մասերը խլուած էին իրմէ։

Ասկէ զատ, թէ՛ Թրքանայաստանէն և թէ Կովկասանայաստանի կողմէն Թուրքերէ գրաւուած վայրերէն աւելի քան 300,000 գաղթականներ ապաստան գտած էին հոն, վերջին ծայրը թշուառութեան մէջ, անտուն և անտէր Անօթութիւնն ու հիւանդութիւնները 150,000 կետնք խլեցին այդ գաղթականներէն։

Հայ կառավարութիւնը, հայ ժողովուրդը ամբողջ և օտար կազմակերպութիւններ ջանացին առաջքը առնել այս աղետալի կացութեան Ամէն կողմ բացուե-

ցոն որբանոցներ, անտիրակուն միացած հայ տղաքը փրկելու համար մահէն և աշխատանոցներ կամ արհեստանոցներ՝ անգործներուն գործ հայթայթելու համար Հայ ուսուցիչներ, հայ մտաւորակուններ մեծ անձնութրութեամբ լծուեցան գործի՝ փշուած Հայութենէն նոր ազգ մը կերտելու համար Միայն Ամերիկացիք Ալեքսանդրապոլի մէջ 30,000 որբեր կը խընաժին:



Թրքահայ զաղրականներ Հայաստանի մէջ

Հայաստանի սահմաններուն ընդարձակումը.— Հայաստանի անկախութեան հաստատութենէն քիչ յետոյ թուրքերն ու Դերմանացիները պարաւեցան կնքուեցաւ զինադադար և Դաշնակիցներու պահանջումով թուրքերը ստիպուեցան քաշուիլ 1914ի սահմանները, գրաւուած երկիրներուն Հայոց վերաբերեալ մտարը յոնձնելով Հայաստանի կուտավարութեան թուրքերը

քաշուած առեննին առերեցին Հայոց ձգուած երկիրը . իրենց հետ տանելով պաշար, կենդանիներ և ամէն ինչ որ կորելի էր տանիլ : Հայաստանի կացութիւնը աւելի ծանրացաւ :

Միւս կողմէ Թուրքերը քաշուեցան նաեւ Կիլիկիայէն և Հայկական Լէգէռնը զրուեց զայն Կիլիկիա մասց Դաշնակիցներու հակողութեան տակ :

Բայց, կը մնար տակուին Թուրքահայաստանի խընդիրը Դաշնակիցները որոշեցին այդ հարցը լուծել Աէզուի Խորհրդաժողովին մէջ, ուր պիտի վճռուէին նաեւ բոլոր միւս խնդիրները և պիտի կնքուէր հաշտութեան դաշնագիրը :

Թուրքերը քաշուած ըլլալով նաեւ Սուրբայէն, Միջազնաքէն, Պաղեստինէն, և Արարիայէն, ազատուեցան այդ կողմերը ասրբագրուած Թուրքահայութեան մեացորդները, տասնեակ հազարաւոր հայ գաղթականներ, մեծ ժաման որբ և այրի, բայց ամենաուժբախա վիճակի մէջ Արաստահմանի հայկական կողմակերպութիւնները, մասնաւորաբար Հ. Բ. Բ. Միութիւնը, ինչպէս նաեւ օտար մարդասիրական կողմակերպութիւնները, ինչպէս օրինակ Նիյր Խոր Բլիմը, գործի լծուեցան, խընդամելու համար հայ ժաղավուրդին այդ գժրախա մնացորդները 100,000 է աւելի Հայեր, Կիլիկիեցի կամ Հայաստանցի, փախադրուեցան Կիլիկիա, փոքր մաս մըն ալ վերադարձու իր հայրենիքը :


Ամէն կողմ բացուեցան որբանոցներ, արհեստանոցներ, գաղթականական կայաններու Անձնուէր մարդիկ, օրինակ Թուրքէն Հերեան, գացին Արարիա և հաւաքեցին այդ որբերն ու այրինները և տղգին վերադարձուցին զանոնք : Բայց հազարաւորներ ալ կորսըւեցան :

Սեվոի Դաշինքը.— Բարիզ, Սէվոի պարտատին մէջ, գումարուած Հաշտութեան ժողովը իր աշխատանքները վերջացուց 1920 Օգոստ 16ին և ստորագրուեցաւ Խաղաղութեան Դաշինքը։ Հայաստանի ներկայացուցիչը եւս՝ Ա. Ահարոնեան, իբրեւ դաշնակից յաղթական կողմին, ստորագրեց այդ դաշինքը։

Այս դաշինքովը Հայաստանի Հանրապետութեան կը միացուէին Տրապիզոնի, Կարինի, Բաղեշի և Վանի նահանգներէն կարեւոր մասեր, բայց վերջնական սահմանադռւմը կը յանձնուէր Միացեալ Նահանգաց Նախագահն Ուիլսոնի, որ կատարեց այդ պարտականութիւնը։

Առկէ առաջ արդէն, 1919 Մայիս 28ին, Հայաստանի կառավարութիւնը, յայտարարութիւնով մը Թրքանայաստանը միացուած յայտարարած էր Հայաստանին։ Բայց, թէ՛ Հայաստանի կառավարութեան և թէ Սէվոի որոշումը կը մնային թուղթի վրայ, որովհիտեւ, ո՞վ պիտի վռնտէր Թուրքերը այդ նահանգներէն։ Դաշնակիցները, երբ ի վիճակի էին, չըրին այդ բանը ու վերջէն Ուիլսոնէն ինդրեցին որ ստանձնէ նորակազմ Հայաստանի խնամակալութիւնը Բայց այդ ատեններ, Միացեալ Նահանգաց Նախագահական ընտրութիւններ կատարուելով Ուիլսոն պարտուեցաւ և իշխանութիւնը անցաւ իր հակառակորդներուն, որոնք մերժեցին խառնուիլ Եւրոպայի և Ասիոյ գործերուն։

Հայաստանի կառավարութիւնն ալ չէր կրնար գրաւել այդ նահանգները շատ ակար ըլլալով և միեւնոյն ատեն կռիւի բռնուած ըլլալով Վրացիներու և Աղրպէճանցիներու հետ, որոնք աչք ունէին Հայաստանի իրենց սահմանակից մասերուն և կ'արգիլէին Հայց յարաբերութիւնը արտասահմանի հիտ, սովի և նեղութեան մասնելով երկիրը։



Հայաստան ըստ Սևկոի դաշնագրութեան

Թուրքիոյ զօրացումը.— Պարտուած թուրքիան կտոր կտոր եղաւ իրմէ զատուեցան Արարիան, Սուրբիան, Միջագետքը և Պաղևստինը Ասկէ զտտ. Դաշնակից բանակը գրաւած էր Պոլիսը, իտալիոյ տրուած էր Ատալեան, Կիլիկիան ձգուեցաւ Ֆրանսայի և Իզմիրը Յունաստանի Երբեմնի Օսմանեան ընդարձակ կայսրութենէն Թուրքերուն կը մնային հիմա Անտառլուի քանի մը գաւառները, ի պատիժ իրենց դարաւոր ոճիրներուն և անկարողութեան :

Բայց, անա մէջտեղ ելաւ մարդ մը. Մուստաֆա Քէմալ, որ Անտառլուի մէջ ըմբռատացաւ իր կառավարութեան դէմ, որ ստորագրած էր Սէվափ գոչինքը Ան վերակազմեց կոտորակուած և ցրուած բանակը ու յայտարարեց թէ չի ճանչնար տրուած որոշումները :

Մուստաֆա Քէմալ նոր ոգի տուաւ թուրքերուն և փրկեց շատ բան: Ան նոյն թուականի Սեպտ. 13ին նախ յարձակեցաւ Հայոստանի վրայ, պահանջելով անհէ որ հրաժարի Սէվրի Դաշինքն և Մայիս 28ի յայտարարութենէն: Հայ բանակը չկրցաւ գիմադրել: Վրացիք, որոնց գիմեց Հայոստանի կառավարութիւնը, չօգնեցին: Զօգնեցին նաեւ Դաշնակիցները, իսկ Անդլիս խորհուրդ տուաւ համաձայնիլ թուրքիոյ հետ:

Թուրքերը գրաւեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը: Հայոստանի կառավարութիւնը ստիպուեցաւ ընդունիլ թուրքիոյ կողմէ գրուած ծանր պայմանները և ստորագրել Ալեքսանդրապոլի Դաշինքը, որ Հայոստանը կը վերածէր նախկին վիճակին և կ'ենթարկէր Թուրքիոյ ազգեցութեան:

Տեսնելով հայրենիքի այս ծանր վիճակը, Հայ Համայնավարները (Պոլչէվիկ), Խորհրդային Ռուսիոյ օդանութեամբ, ներս մտան Հայոստան և ձեռք առին կա-

ուավարութեան զեկը համաձայնութեամբ տիրող կառավարութեանն կազմուեցաւ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը, Կասեանի նախագահութեամբ։

Նոր կառավարութիւնը չընդունեց ստորագրուած դաշինքը և կայացաւ նոր համաձայնութիւն մը, որուն ուժովը թուրքերը քաշուեցան Ախուրեանի աջ ափը Ալեքսանդրապոլ և կարգ մը մասեր ետ արուեցան Հայոց։


Փետրուար 18ի լեղափոխութիւնը.— Սակայն, նոր կառավարութիւնը, սկիզբը, շատ խիստ միջոցներու դիմեց, մանաւանդ նախկին կառավարութեան մարդոց հանգէց, մասնաւորաբոր երբ խմացաւ թէ անոնցմէ ումանք ապատամբութեան կը պատրաստուին։

Այս ապատամբութիւնը տեղի ունեցաւ Փետր. 18ին և Պոլշեւիկիները բաւարար ուժ չունենալով երկրին մէջ՝ հեռացան Կազմուեցաւ Հայրենիքի Փրկութեան Կոմիտէնի կառավարութիւնը, որ տեսեց մինչեւ 1921 Ապրիլ 2, երբ հայ և ուստ Պոլշեւիկիներ նորէն Հայտատան մատն և ձեռք տախն կառավարութիւնը։ Նախկին կառավարութեան մարդիկը փախան արտասահման։

Փետր. 18ի այդ յեղափոխութիւնը վտանգաւոր եղաւ առկայն Հայտատանի շահերուն Երկիրը ոչ միայն նոր աւերառութեան ենթարկուեցաւ և զոհուեցան շատ մը կեանքեր այս կախներու ընթացքին, այլեւ վետառեցաւ սահմաններու սրբագրութեան խնդիրը որ այդ օրերուն կը ծեծուէր Մասկուս գումարուած թուրք և ուստ խորհրդամուսիք մը մէջ, որուն կը մասնակցէին նաեւ Կասեանի կառավարութեան ներկայացուցիչները։ Փրկութեան Կոմիտէնի կառավարութիւնը պաշտանանկ յայտարարելով Հայտատանի ներկայացուցիչները, թուրքերը այլեւս չընդունեցին անոնց յա-

բուցած խնդիրը սահմանները ընդարձակելու մասին։ Նոյն օրերուն կոնտանի մէջ եւս գումարուած էր Խորհրդաժողով մը, որուն կը մասնակցէին Թուրքերը։ Հոն եւս խնդրոյ առարկայ պիտի ըլլար Հայաստանի սահմաններուն խնդիրը։ Սակայն, աՓրկութեան կոմիտէաի կառավարութիւնը Ալեքսանդրապոլի դաշինքին հիման վրայ և Թուրքիոյ պահանջումովը, հեռագրով մը հաղորդեց թէ Հայերը հաշտուած են Թուրքիոյ հետ և այլեւս ոչ մէկ խնդիր ունին անոր հետ ու կը մերժեն ոեւէ միջամտութիւն։ Որով, ժողովը չկրցաւ գոհացում տալ Հայոց պահանջներուն։

1914ի սահմաններուն հիման վրայ Հայաստան ունէր մօտ 50,000 քառ. քիլմ. տարածութիւն։ Ուիլսընի կողմէ որոշուած Հայաստանը, 180,000 քառ. քլմ. էր իսկ արդի Հայաստանը ունի մօտ 30,000 քառ. քլմ. տարածութիւն և մէկ միլիոն 200,000 բնակիչ։



Սրեւան՝ Հայաստանի մայրաքաղաքը

Դ Ա Ս Ի Բ Թ Ա.

ԴԱԾՆԱԿԻՑՆԵՐՈՒԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԻ-
ԹԻՒՆԸ ԵՒ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ




Ենիկերիի դաշինքը (20 Հոկտ. 1921). — Քէմալական Թուրքիա յազմթելով Հայաստանի, ուղղակի կապ հաստատած էր Խորհրդային Թուսիոյ հետ, որուն հետ համաձայնելով կը դիմագրէր Դաշնակիցներուն։ Անմերժելով Սէվոխ գաշնազիրը կը սպահանջէր իրեն վերագրաբնել Կիլիկիան, Ատալիան, Իզմիրը, Պոլիսը և այլն։ Խորհրդային Թուսիա ամէն կերպով կ'օգնէր Թուրքիոյ։

Միւս կողմէ, Դաշնակիցներու մէջ եւս բաժանում ինկած էր և իրենցմէ ումանք կ'օգնէին Թուրքերուն Իտալիա, ինչպէս նաև Ֆրանսա կ'աշխատէին վաստկիլ Քէմալական Թուրքիոյ համակրութիւնը։

Ամէնէն առաջ Իտալիա ապացոյցը տուառ իր թրքասիրութեան, պարպելով Ատալիան և Թուրքիոյ յահճնելով իրեն խոստացուած այդ հողամասը։

Հայաստանի և Ատալիոյ կողմէն ապահովուած՝ Թուրքիա իր ուշադրութիւնը գարձուց Կիլիկիոյ և Իզմիրի վրայ։ Կիլիկիոյ մէջ Թուրքերը սկսան չերեական գործունէութեան, սորսափեցնելու համար Ֆրան-

սացիները և Հայերը։ Թրանսա ցրուած ըլլալով Հայկական Լեզէսնը և շատ քիչ ուժ ունենալով Կիլիկիոյ մէջ, հետզինտէ քաշուեցաւ Լեռնային Կիլիկիայէն դէ-



ԱՐԴԻՇԻ

պի գաշտային մասերը, թոյլ տալով որ թշնամին պաշտպահէ Զէյթունը, Մարաշը, Հաճընը և այլն։ Տարադրու-

թենէ վերապրող Հայերը այդ քաղաքներու մէջ ամիսներով պաշտպուհելէ յետոյ ջարդուեցան և Ֆրանսա կերցաւ ազատել գտնոնք:

Ապա, ան Էնկիւրի վրկեց Ֆրանքլին Պույխոնը, որ 1921 Հոկտ. 21ին Քէմալական կառավարութեան հնատ կողքեց համաձայնութիւն մը, որով կը խոստանար Թուրքիոյ վերադարձնել Կիլիկիոն Հայոց բոլոր բողոքները, բոլոր զիմումները ի գուրք տնցոն և այդ ձըմեան իսկ ամբողջ Կիլիկիոյ Հայութիւնը անգամ մ'եւս ձգելով տմէն ինչ, հեռացաւ իր նախահայրերուն երկրէն։ Տարագիր Հայութեան մեծ մասը, ծովու և ցամաքի ճամբար անցաւ Սուրբա, ուր տարիներով ապրեցաւ ամենայետին թշուառութեան մէջ, թիթեղէ, խոտէ ու լաթէ շիփուած խրճիթներու մէջ։ Բազմաթիւ Հայեր ալ օրերավ ծովերու վրայ թափառելէ յետոյ զմուռարութեամբ ընդունուեցան, Կիպրոս, Յունաստան, Եգիպտոս և ուրիշ երկիրներ։

Բարիզի Խորենդողով (1922 Մարտ)։— Դաշնակից մեծ պետականացրը 1922 Մարտին Բարիզի մէջ անեցան նոր ժողով մը, կարգադրելու համար Թուրքիոյ գործերը։ Անոնք պիտի սրբագրէին Սելյան գաշինքը ի նպաստ Թուրքիոյ։ Ազգային Պատուիրակութիւնը և Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչները համաձայնաբար գործելով, գիմեցին ամէն միջոցի, որպէսզի այս ժողովին մէջ Ա. Անարոնեան վերջապէս կարգադրուի Թրքահայաստանի ազատագրութեան խնդիրը։ Սակայն ժողովը ոչինչ կրցաւ ընել Թուրքիոյ ընդդիմութեան պատճառաւ։



Յունաց պարտուքիւնը, Խզմիրի եւ Պոլսոյ Հայոց գաղթը.— Այս բոլոր յաջողութիւններէն յետոյ, Քէմուլական Թուրքերը իրենց ամբողջ ուժը կնդրոնացնելով Խզմիրի ճակատին վրայ՝ Յունաց դէմ, մեծ ճակատամարտի մը մէջ (22 Օգոստ. 9 Սեպտ. 1922), ծանր պարտութեան մը մատնեցին զանոնք և գրաւեցին Խզմիրն ու շրջակայքը, ջարդելով քրիստոնեայ բնուկչութիւնը ու փախցնելով մնացեալները։ Հայրիւր հազարաւոր Յոյներ և Հայեր ձգելով ամէն ինչ Թուրքերուն, հազիւ կարողացան փախչիլ Յունաստան կամ ուրիշ երկիրներ, ամենայնախին թշուառութեան մէջ։ Ինչպէս Սուրբա ապաստան եղած էր Կիլիկիոյ Հայոց, այնպէս ալ Յունաստան ապաստան եղաւ Խզմիրի Հայոց Խզմիրի առջեւ խարսխած Դաշնակիցներու մարտանաւերը ոչ մէկ բան ըրին կասեցնելու համար քաղաքին ջարդը անոնք բաւականացան միայն լուսանկարելով ծովը թափուող լեղապատառ բազմութիւնը։

Խզմիրի գրաւումէն յետոյ Թուրքերը արշաւեցին Պոլսոյ վրայ, որ Դաշնակիցներու գրաւման տակ էր։ Ասկէ եւս տամնեակ հազարաւոր Հայեր խուճապահար փախան Յունաստան և մանաւանդ Ֆրանսա ու Դաշնակիցներն ալ քիչ յետոյ ստիպուեցան քաշուիլ Պոլսէն։

Պոլսէն Յունաստան փոխադրուեցան նաեւ հազարաւոր հայ որբեր, որոնք կը խնամուէին Նիյշ-Խորի կողմէ։

Լոգանի Խօրհրդաժողովը (Նոյմ. 1922).— Այս բոլոր կարեւոր գէպքերէն յետոյ, Դաշնակիցները նոր Խորհրդաժողով մը ունեցան Լոգանի մէջ, կորպաղրեւ համար Թուրքիոյ հետ իրենց յարարերութիւնները։

Հայոց զոյգ Պատուիրակութիւնները ոյս անգամ եւս ամէն ջանք ի գործ դրին ապահովելու համար


Թրք անայտատ մի ազատոգրութիւնը, Աշխարհի ամէն կազմէն Հայոց բարեկամ աստր կազմակերպութիւններն ալ դիմումները ըրին այդ ուղղութեամբ, առկայն ժողովը չկրցու բան մը ընել, նախ՝ որովհետեւ Թուրքերը չէին ընդուներ ունէ զիջում և յետոյ՝ որովհետեւ Դաշնակիցներն ալ չէին ուղերս Զէին ուղեր, որովհետեւ կը խորհին թէ Խորհրդային Հայուսանի առնմանները ընդարձակելը կը նշանակէր Խորհրդային Ռաւսիոյ առնմանները ընդարձակել, իսկ առիկո համաձայն չէր Անգլիոյ և միւս պետութեանց շահներուն:

Խոզանի մէջ Հայոց խնդիրը զոհուեցաւ մեծ պետականց մրցուկցութեան: Խորհրդաժողովը իր ուսերուն վրային նեպելու համար այդ խնդիրը, յղեց Ազգերու Դաշնակիցութեան, որ զայն վերածեց հայ զազթականները հաս ու հոն անգաւորելու խնդրի մը, առանց սակայն այդչափն ալ կարգադրելու:

Ահա թէ ինչպիսի մեծ երջանկութիւն մը պարզեւեցին մեզի մեր մեծ Դաշնակիցները, որոնց համար պայքարեցանք ազգովին, զոհ առլով մէկ միւխնէ աւելի անձեր:

Խորհրդային Հայաստան.— Փետրուարեան ապրանքամբութիւնը զսպուելէն ասդին (1921, Ապրիլ 2) Հայուսանն խոզագ կեանք մը ապրեցաւ Զարդի եւ ապրոգրութեան ուրուականը միտնգամ ընդմիշտ հեռանալով Հայոց աշխարհէն, հայ ժողովուրդը ինքզինքը առւաւ շինուրար աշխատանքին Ասած եկան նոր ըմբռանումով նոր պետական մարդիկ, որոնք աշխատեցան մասցնել առա առասպանքները Այդ նոր պետական մարդերէն մէկն էր Ազեքսանդր Միասնիկեան, որ իր որու մօտեցնելով Կովկասեան երեք գլխաւոր ազ-

գութիւնները — Հայեր, Վրացիներ և Աղբականցիք —, կազմեց Կովկասեան համագույնակցութիւնը (1922 Մարտ 22), որ տեւեց մինչև 1936 Դեկտ. 5:
Հայացան, ըլլալով պղտիկ երկիր մը, զրկուած
ծովէ եւ արտաքին յարաբերութեան միջոցներէ,
օգտուեցաւ այդ դրութենէն Կովկասեան Համագույն



Աղեքսանդր Միասնիկեան

նակցութիւնը, տպա, անդամ եղաւ Սովիէթական Հանրապետութեանց Միութեան, որուն կեզրոնն էր Մասկուս և այս կերպով աւելի ապահովուեցաւ հայ ժողովուրդին ապագան Թուրքիոյ դէմ:

Հայ կառավարութիւնը իր ուշադրութիւնը դարձուց երկրին զարգացման և յասաջդիմութեան Ան ոչ միույն տեղաւորեց պատերազմներու ատեն Հայութան փախած հորիւր հազարաւոր գաղթականները, այլև նոր գաղթականներ բնդունեց Իրազէն, Յունաստանէն, Ֆրանսայէն եւ գործ հայթայթեց անոնց :

Կրթութիւնը հոն ձրի է և պարտաւորիչ և կարելի է ըսել թէ այսօր Հայութանի մէջ անդրտոգէտ մարդ չկայ :

Մեծցուեցու Հայութանի Համալսարանը, ուր հաւաքուած են հայ ամենաամեն գիտնականները

Իր շահագործութին հանքերը և հաստատուած են ճարարարարուեատոկան բազմութիւն ֆաորիքներ :

Կ'ուսումնասիցու ին երկրին հնութիւնները, որոնց պահպանման հոգ կը ասարուի և հաստատուած են թանգարաններ ու մատենագրաններ :

Կ'օգտագործուի գետերուն, հոսանքներուն ոյժը որով կը լուսաւորուին գիւղն ու քաղաքը ու կ'աշխատին ֆաորիքներ :

Հոգ կը ասարուի ժողովուրդին առողջութեան, երկրագործութեան ու կենդանաբուծութեան :

Արտասահմանի Հայութիւնը սիրով կապուած է իր հայրենիքին, կ'օգնէ անոր բարձրացումին և յասաջդիմութեան Արտասահմանի Հայոց օժանդակութեամբ հոն շինուած են բազմութիւն աւաններ և ժողովուրդին օգտակար հաստատութիւններ Այդ աւաններէն յիշենք՝ Հ. Բ. Միութեան կողմէ շինուած նուռարաշէնը և զանազան հայրենակցաններու կողմէ կառուցուած նոր կտրբերդ, նոր Անրաստիա, նոր Մարտիրա, նոր Արտաքիր, նոր Եւգոկիա, նոր Կեսարիա աւանները Օգտակար հաստատութիւններ՝ Մարի-Նուպար

ակնաբուժարտնը, Աւետ-Մարգիս կատաղարուժալտանը, Դարուճի Յոկորեան մայրանոցը և այլն Ամէնքն ալ Հ. Բ. Ը. Միութեան միջոցաւ հաստատուած։ Իսկ Մելքոնեան հիմնադրամով ալ կը հրատարակուին հայոցիտութեան վերաբերեալ խիստ օգտակար զործեր։ Աւերակներու մէջէն նոր Հայուստան մը կը կերպուի հոն Հայու անմեռ հողին է որ ի յայտ եկած է անգամ մ'եօտ



Երեւանի նիւրանոցը

Դ Ա Ս Լ.

ՀԱՅ ԳԱՂԹԱՎԱԿԱՆ ՈՒԹԻՒՆՆԵՐ



Աւրիշ ժողովուրդներու պէս Հայերն ու շատ կանուխ ժամանակներէն գաղթած են իրենց հայրենիքէն ու հասասառաւած ուրիշ երկիրներ՝ հանգիստ կեանք մը ապրելու համար։

Այդ գաղթականութեանց պատճառները զանազան են։

Գաղթած են՝ առեւարական նպատակներով։

Գաղթած են՝ իրենց հայրենիքին անապահովութեան պատճառով։

Գաղթած են՝ բռնի աեզահանուելով, ու գաղթած են նաև իր պանդուխա, ժամանակաւորապէս, բայց յետոյ հասասառաւած են զիրենք հիւրընկալող երկիրներուն մէջ։

Պատճառներուն պէս այս գաղթականութեանց ուղղութիւնն ու ասրբեր եզած է։

Գաղթած են՝ գէպի Պարսկասատն, գէպի Բիւզանդիան, գէպի Արտական երկիրներ, գէպի Թաթարիստան և Ասիայ հեռաւոր աշխարհները ու վերջապէս գէպի Ծուսիս ու եւրոպական զանազան երկիրներ, և Ամերիկա Մեծ պատերազմին՝ Թրքահայութեան մեացորդները քչուեցան գէպի Միջազիաքի անապահները. զինազագարին թէեւ անոնց մեծ մասը վերագարձու, բայց բառական թիւով Հայեր այդ կողմերը միա-

ցին և Կիլիկիոյ պարպումէն յետոյ նոր զանգուածներ գացին ստուարացներու հիներուն թիւը, այսպէս, կազմով իրագի, Սուրբոյ Լիբանանի, Պաղեսահնի, Եղիպարոսի, Եթովպիոյ, Սուտանի և այլ գաղութները:

Պարսկանայ գաղութը.— Ստանևան թագաւորները՝ Արտաշիր, Շապուհ Բ., և Յաղկերտ Բ. ստուար թիւով հայ գաղթականութիւններ հանած են դէսի Պարսկաստան և զանոնք բնակեցուցած իրենց լայնուծաւալ երկրին զանազան նահանգներուն մէջ, ամոյի տեղերը շէնցնելու նպաստակաւ։ Այս հին գաղութները անյիշտակ կերպով կորսուած են։

Ժէ. գարուն, Շահ-Ապարա, պարպելով Արարատեան նահանգը խիստ մեծ թիւով Հայեր տարաւ Պարսկաստան, գիւղացիները զիւղերու և քաղաքացիները քողաքներու մէջ բնակեցնելով Սպահանի շուրջ, ուր և կանգնեց նոր Զուղայ քաղաքը՝ Հայերը, իրենց այս նոր հայրենիքին մէջ հարստացան ու հարստացուցին երկիրը, օգտակար ըլլալով նաեւ կառավարութեան նոր Զուղայի Հայերը իրենց կրօնական ու կրթական հաստատութիւններովը նշանաւոր հագիսացան ու մեծ ծառայութիւն մը մատուցին նաեւ մեր ժողովուրդին ուսման և կրօնական ու աշխարհիկ գրականութեան իրենց բերած նպաստովը։

Այս գաղթականներն էին, որ յետոյ, ծովի և ցամաքի ճամբով և առեւտրական նպաստակներով, ուղղըւեցան դէպի Հնդկաստան, կազմելու Հնդկանայ գաղութը, որ իր կարգին ծնունդ տուու Մայրագոյն Արեւելքի երկիրներու զաղութներուն։

Դէպի Պարսկաստան հայ գաղթականներ տարուեցան նաեւ Ռուս—Պարսկական պատերազմներու ժամանակ։

Համիսաւկան հայուծանքներու տաեն թրքահայաստանի արեւելեռն նորունդներէն, բազմաթիւ Հայեր փոխան Պարսկաստան և մեծ զեր կատարեցին թրքահայ ազատագրական շարժումներու մէջ՝ նիւթապէս և բարոյապէս օգնելով անոնց:

Պարսկաստանի յեղափոխական պայքարներու առեն, այդ երկրին Հայերը կարեւոր զեր մը կատարեցին, որինակ Եփրեմ Առաք, որուն շատ բան կը պարափ արգի Պարսկաստանը:

Սառւոր թիւով հայ գաղթականներ զիմեցին Պարսկաստան նաեւ Մեծ Պատերազմի և հայկական տեղանանաթեանց առեն, մասնաւորաբար Վանի նահանգնեն:

Մեծ Պատերազմին, թրքական բանակը տաեն մը յաջողելով յառաջանալ Պարսկական Արագատականէն ներա Ռուս-Հայկական ուժերը կռնակէն հարուածելու նորաստեկաւ, Ատրմաստի, Խոյի և Աւրմիոյ շրջանակի Հայերը մեծամեծ կորուսաներու ենթարկուեցան և Պարսկահայաստանի այդ չեն ու բազմահայ մասը գրեթէ փճացու ջարգով ու գաղթով։ Պատերազմէն յետոյ, վերապրազներէն մաս մը վերադարձաւ իր տեղը։

Այսօր Պարսկահայոց թիւը մատ 80,000 է. ունին երկու Առաջնորդական թեմ՝ Արագատականի և Հարաւային Պարսկաստանի, բազմաթիւ բարեկարգ գըտրցներ՝ բազաքներու և դիւզերու մէջ, նաեւ թերթեր; Հանրային հաստատութիւններ։

Բիւզանդանայ գաղուրը .— Զրադաշտական Պարսկաց հարուծանքներէն խռափելով, Հայերը շատ հինգումանակներէն սկսած են գաղթել դէպի Բիւզանդական երկիրները։ Սակայն այս շարժումը աւելի ողի-

ւորուեցաւ Յուստիանոսի օրով և անոր նոր կարգադրութեանց հետեւանքով, երբ հայնախարարներ, իրենց հետեւորդներով, ստիպուեցան ձգել իրենց երկիրները և դիմել բիւզանդական երկիրները։ Յուստիանոս ինքը Զ. դարուն Մարտիոյ Հայերը Պոլիս փոխադրեց։ Հայ իշխաններէն յատերը, բիւզանդական ծառայութեան մէջ յառաջդիմեցին և Կայսրութեան տուին անուանի գորավարներ, ինչպէս Ներսէսը, Հրանտար, Արաւաւանը, Յովհան Պատրիկը, որոնք բիւզանդական տիրապետութեան սահմանները հասցուցին մինչեւ Եթովպիոյ սահմանները և քաջաբար կռուեցան Պարսից և Արաբներու դէմ։ Յուստիանոսէ յետոյ 14 հայ իշխաններ յաջողեցան կայսերական գահը բարձրանալ։ Անոնց



Մօրիկ Հայկազն



Վասիլ Արծակունի

ՄՐՁՈՆԸ Բիւզանդական կայսրութեան լաւագոյն շրջաննեն է։ Սակայն օտարացոծ այդ կայսրերը օգուտ մը չունեցան Հայութեան։ Զ. Դարուն վերջերը Մօրիկ Հայկազն, և. Դարուն՝ Կոստանդին կոմպլիմոս և

Ժ. Դարուն Վասիլ Ա. Արշակունի, բազմաթիւ Հայեր տարին բնակեցուցին Թրակիա և Պալքոնեան ուրիշ երկիրներ, և անոնցմէ գունդեր կաղմելով կռուեցան կայսրութեան առնամոններուն սպասարշող Պուլկարներու, Հունդարներու և Ծուսերու դէմ:

Հակառակ Հայոց մեծամեծ ծառայութեանց Բիւզանդական գահուն՝ Կայսրերը, տարուած կրօնական մոլիունդութենէ, շարունակ հարածեցին Հայութեան մէջ ազգայնական ողին և յաջողեցան այս գաղթականները յունադաւան գարճնել (Հայ-Հոռոմ) և այդ ճամբար ալ անոնցմէ շատերը հետքնետէ անհետացան:

Բիւզանդական երկիրներու մէջ հայ գաղութները շացան մանաւանդ Արարական, Սելճուքեան ու Թաթարական արշաւանքներու ժամանակ։ Արծրունեաց Սենեքերիմ թագմերը ժողովրդեան մեծ բազմութեամբ մը զնաց Աերաստիա հաստատուեցաւ Անիի և Կարսի թագաւորները նոյնը հարկադրուեցան ընել Նախարարներէ ոմանք ալ հաստատուեցան Տաւրոսեան լեռներու վրայ և անոնցմէ մէկն էր Ռուբինեանց իշխանութեան հիմնադիրը։

Արաբական երկիրներու հայ զաղութները — է. Դարուն Արաբները արշաւելով Հայուսաւան, բազմաթիւ անդամներ մեծ թիւով Հայեր տարին իրենց երկիրները՝ Սուրբս, Պաղեստին, Միջազնաք ժԱ. Դարուն այս կազմերու Հայոց թիւը այնքան շատ էր, որ Դրիգոր Բ. Վայոսէր Կաթողիկոսը անոնց համար առանձին եպիսկոպոսութիւններ հաստատեց։ Իրենց նոր տէրերուն հաւասարմութեամբ ծառայելով, այս գաղթականներէն ոմանք մեծ գիրքերու հասոն իրը կասպարական մարդ և իրը կարող զինուսարական, որոնք փայլեցան Բիւզանդացւոց դէմ մզուած պատերազմներու ժամանակ։

Օսմանեան տիրապետութեան շրջանին եւս այս արաբախօս երկիրներու մէջ կարեւոր թիւով հայ գուղութներ կային : Բայց անոնց թիւը ստուարացաւ մանաւանդ Հայտասահնի տեղանանութեանց տաեն : Արտք հիւրասէր ժողովուրէ , այդ ահաւոր օրերուն, աշխատեցաւ օգտակար ըլլալ Հայութեան դժբախտ բեկորներուն :

Կիլիկիոյ պարագումէն յետոյ, այդ երկրի Հայութիւնը փոխադրուեցաւ Սուրբա և Լիբանան՝ ամենաազգժամանակարու մէջ՝ ուր նոր թաղամասեր, աւաններ և գիւղեր շինեցին անոնք և իրենց աշխատանքով շնչուցին երկիրը : Հ. Բ. Բ. Միութիւնը և օտար բարեսիրական կազմակերպութիւնները մեծ օժանդակութիւն բերին այս կողմերու գաղթական Հայութեան :

Այսօր, Սուրբոյ և Լիբանանի Հայութեան թիւը 150,000 է : Պէյրութի քով, Անթիլիխասի մէջ հաստառուած է Սոսյ Կաթողիկոսութիւնը : Առաջնորդանիստ թեմերն են՝ Պէյրութ, Դամասկոս, Հայէպ, և Անտիոք Սոսյ Կաթողիկոսութեան ենթակայ է նաև Կիպրոսի հայ գաղութը :

Իրագի մէջ եւս, Օսմանեան տիրապետութեան տաենէն, բաւական թիւով Հայեր կային, բայց տեղահանութեանց և Կիլիկիոյ պարագումին հասեւանքով այդ թիւը շատցաւ : Իրագի Հայոց թիւը 10,000է տևելի է : Ունին առաջնորդարան, գպրոցներ եկեղեցիներ ու զանազան ընկերակցութիւններ :

Պաղեստինի Հայոց թիւը մեծ չէ, հազիւ 5,000, մեծ մասամբ վերջերս հոն գաղթած : Այս գաղութը ենթակայ է Երուսաղէմի Հայ Պատրիարքարանին, որ հնագարեան հարուստ հաստատութիւն մըն է, միանգամայն մշակութային մեծ կեդրոն մը :

Այս բոլոր երկիրներու Հայերը կ'զբաղին առուտով , արհեստներով և հիւսիւսային մասերու մէջ ալ հողագործութեամբ :

ԴԱՍ I.Ը.

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՄՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(Car.)

Նգիպտանայ գաղուքը. — Արար մատենագրութեանց մէջ կառարուած նոր պրապտումները ցոյց կուտան թէ Հայոց յարաբերութիւնը Եգիպտասի հետ շատ հին է : Գիտենք թէ Արաւաւզդ թագաւորը Ազեքամնդրիս բերուեցաւ ու հոն գլխատուեցաւ Անտոնիոսի կողմէ :

Քրիստոնէութեան շրջանին Հայ եկեղեցւոյ և Ազեքամնդրիս Աթոռին յարաբերութիւնները շատ սերտ էին և Սահակի և Մհարոպի աշտկերաներէն սման ք հոն եկան ուստաներոււ Յետագայ գարերուն՝ բազմաթիւ հայ վանականներ կային Սինոյի և Թիգէի մէջ : Արաբական դրաման տառեն, հայտղգի Մանուէլ՝ Հերոկլէս կայսեր անուանի ծովակալը՝ Ամրուի դէմ ընդդիմութիւն կազմակերպեց, մինչ Ամրուի կողքին կը գտնենք իր բարեկամն ու զինակիցը՝ Վարդան (Էլրումի), որ նոր իշխանութեան Եղիպտասի մէջ հաստատման համար աշխատեցաւ. և ինքն էր որ շինեց Թօսդատի շուկան, որ իր անունով երկար տառեն «Առոքի Վարդան» կոչուեցաւ :

Ազատեան խալիթայութեան տառեն կը հանդիպինք Ալի Պէն Ետհեա էլ-Արմանիի, որ երկու անդամ Եղիպտասի կառավարիչը եղաւ և զոր արար պատմիչները իրը մեծ զօրավար մը կ'ընդունին :

Ֆաթիմեաններու ժամանակ Հայոց դերը Եգիպտոսի մէջ տիրուկան կը դառնայ : ԺԱ . դարուն Եգիպտոսի մէջ 30,000 Հայ կը հաշուուէր, հաստատուած Դահիրէի, Վերին Եգիպտոսի կեղրոններուն մէջ — Ֆայում, Ասիութ ևն. 30ի չափ հայ վանքերով ու եկեղեցիներով, որոնցմէ ումանք մինչեւ այսօր կը մնան կիսաւեր վիճակի մէջ :

Այս շրջանին կը պատկանին զինուորական և վարչական մեծ դէմքերը, Ամիր-Էլ-Կիուչ (հրամանատար), Պատր-Էլ-Կամալի, Շահնշահ Էլ-Աֆտալ հայր և որդի, տառջինը Մոսթանսը Խալիֆային փրկիչը և Եգիպտոսի խաղաղարարը, երկրորդը՝ Ա. Խաչակրութեան դէմ կառող բանակներուն վերին հրամանատարը, Պատր-Էլ-Կամալի շինել տուած է երեք մեծ դըռներ, Պապ-Զուէլլա, Պապ Էլ-Նասր և Պապ Էլ-Ջութոն, երեքն ու հայ ճարտարապետներու հրաչակերտներ :

Սուլթան Սալահատինի ասեն կը յիշուի Լոլու Էլ-Հակէպ հայազգին, որ Խաչակիրներու յարձակումներէն փրկեց Մարգարէին գերեզմանը :

Կիլիկիոյ Հայոց անկոփութեան շրջանին դարձեալ առուարաթիւ հայ գաղութ մը գոյութիւն ունէր Եգիպտոսի մէջ : Եգիպտոսի Սուլթանները բազմաթիւ անգամներ արշաւեցին Կիլիկիոյ և մեծ թիւով Հայեր բերին Եգիպտոսու Այս պայքարը տեսեց երկու դար : Կիլիկիոյ Լեւոն վիրջին թագաւորը հոս գերի բերուեցաւ և Գահիրէի հայ գաղութը տանելի դարձուց գերութեան մէջ անոր կեսնքը Եգիպտոսի Սուլթանները գիտցած են զնահատել հայ աշխատաէր տարրը և մեծ կարեւորութիւն տուած են անոր կրօնական պետութուն :

Մէմլուքներու տիրապետութեան տաեն է որ հայ առարրը կը նուազի Եղիգառսի մէջ Եղիպարհնակ Հայերը սերա շփում ունեցած են Դպտիներուն հետ Ներկայիս բազմաթիւ զատի ընառնիքներ կան հայկական ծագումով :

Ժ. և Ժ. դարերուն Խողէթ նաւոհանգիստը Հայ առեւտուրի կարեւոր կեղրոններէն մէկն էր Հայ առեւտրականները կը ճամբորդէին Զինասատնէն Եթովով և Հնդկաստանէն Եւրոպա:

Ժ. դարու վերջները կը տեսնենք Յակոր անուն հայը, որ Ալի Պէյ Էլ-Բէպիրի կողմէ կը զրկուի Խուսատան, Խուսիոյ օդնութեամբ Եղիպառսը տղատումբեցընելու պաշտօնագի Մէմլուք հաչոկաւոր Մուրատ Պէյը հայ մըն էր կ'ըսուի:

Մեծն Մահմետէտ

Ալի դիտական տուտքելութիւններ զրկեց Եւրոպա Ալյո տաքիւրաթիւններու մէջ կը հանդիպինք հետեւեալ անուններու, Արթին Խաչատուր և Ստեփան Խաչատուր, որոնք ցամաքային և ձովային պատերազմական ճիշդին հետեւեցան :

Թարգմանութեան, օրէնսդիտական և դիտական տուտքելութիւնն մէջ կային Արթին Պէյ և Օհան Էֆէնտի, Ստեփան և Եռլութի էֆէնտի և Նուպար Փաշան



Նուպար Փաշան

ԲԵՇԿԱԿԱՆ և գեղագործական տառքելութեան
մէջ Պեթրօ էֆէնտի Սուսուփի

Երկրագործական և քիմիագիտական տառքելու-
թեան մէջ Սուսուփ էֆ. Էլ-Արմանի

Սուսուփ էֆէնտի Հէքիքեան տուջին ան օրէնք եղաւ
երկրագործական վարժարանին :

Մեծն Մօհամմէտ Ալի իրեն մասնաւոր թարգման
նշանակեց Պօղոս էֆէնտի և ուսուփը, որ ստանձնեց
արտաքին գործոց վարչութիւնը և մը-
նաց երեսուն տարի հաւատարիմ խոր-
հըրդականը Մօհամմէտ Ալիի, նոեւ
Արթին Պէյը՝ Եագուալ Փաշոյի հայրը,
որ եղաւ արտաքին գործերու վարչու-
թեան պետը : Եագուալ Արթին Փաշան
Մօհամմէտ Ալիի կողմէ 1811ին զրկը-
ուեցաւ Եւրոպա՝ բանակցելու համար
Անգլիոյ և Ֆրանսայի հետ քաղաքա-
կան խնդիրներու համար : Արթին Պէյ,
Խաղանիմ, Ապաս և Սայետ Փաշանե-
րու ստենն ալ շարունակեց վասահու-
թիւն վայելել :

Զօհրապ Փաշու պատերազմական
փոխ նախարար էր : Խորի Խամայիլի
շրջանին կազմուեցաւ տռաջին նախու- Եագաղ Արթին
րարաց Խորհուրդը, Նուպոր Փաշոյի Փաւա
կողմէ : Մեծ է նուպար Փաշոյի դերը
Եգիպտոսի մէջ : Տիգրան Փաշու ծանօթ է իրր ար-
տաքին գործոց նախարար, Եագուալ Արթին Փաշու՝
իրը կրթական նախարար, որ բարեկարգեց Եգիպտոսի
մէջ կրթական գործը և հիմը դրու համալսարանին :
Այսօր Եգիպտոսի մէջ կան 25,000ի մօտ Հայեր,



Պօղոս Պէյ
Սուսուփ




հաստատւած գլխաւորաբար Գանիբեկի և Աղեքսանդրիոյ մէջ, ուր կ'զը ողին տաեւուրով և արհեստներով:

Եղիպառի Հայոց թիւը շատցաւ մտնաւանդ Համարտուկան հայտնանքներու տաեն և Համաշխարհային Պատերազմին յետոյ:

Մեծ գեր կառ սրած է Եղիպառհայ գաղութիւ՝ մեր օրերու ազգային անդուզարձերուն մէջ։ Հսո հաստատուեցաւ 1905ին Հ.Բ.Բ.Ա.Բիութիւնը, Պօղոս Նուպար Փաշայի, Եսազուղ Արթին Փաշայի եւ ոյլոց կողմէ։ Եղիպառհայերը եղան Ազգային Միութեան նախոնքեռնողներ Համաշխարհային Պատերազմին տաեն։

Եղիպառ բամենուած է երկու առաջնորդական թեմերու, Գանիբեկ և Աղեքսանդրիոյ Աւանին բազմաթիւ վարժարաններ բարեկարդ վիճակի մէջ, թերթեր և հանրադաւառ հաստատութիւններ։



Գանիբեկի Ա. Գրիգոր Լուսաւորիչ Սկեղեցին

ԴԱՍ Լ.Բ.

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(Car.)

Հնդկանայ զաղօւրը. — Պարսկանայ գաղթականներն էին որ կազմեցին Հնդկաստանի հայ գաղութը, հաստատուալով Սուրբ, Մաարտոն, Կալկաթա, Չիչրա և ուրիշ կարեւոր կեդրաններու մէջ : Անոնք հոն զբաղեցան վաճառականութեամբ ու սիրելի դարձան աւզական թագուարներուն, և, թէ՛ քաղաքական ու թէ զինուարական տապարէզներու մէջ մեծ անուն հանեցին Տեղական թագուարներէ ումանք հայ նախարարներ և հրամանատարներ ունեցան : Հայերն էին որ միջնորդի գեր կատարեցին տեղացւոց և Անգլիացիներու միջեւ :

Այս կիսավայրենի երկրին մէջ, ուր ոչ ոք կը մտածէր գատափարակութեան մասին, Հայեն էին որ աւազին անգամ գպրոցներ բացին, տպարաններ հիմնեցին՝ գիրքեր ու թերթեր հրամարակելու համար և մարգասիրական հաստատութիւններ ունեցան : Չիչրայի Հայոց եկեղեցին շինուեցաւ 1695ին : Կալկաթայի մէջ Հայերը ունին Ս. Նաղարէթ անուն հոյակապ տաճար մը, որ իրը հասոյթի աղքիւր ունի բաղնիք մը և շատ մը խոնութներ, նուեւ «Հայոց հիւրանոցը», Կալկաթայի մէջ Արարատեան Ծնկերութիւնը շինեց «Մարդասիրական Ճեմարան»ը իր տպարանովը, ուր հրամարակուեցաւ «Ազգարար» օրագիրը : Մատրասը ևս ու-

ուր իր գործոցը, ապարանը, հիւրանոցը, հիւռնդանոցը և յ. Աստուածածին փառաւոր եկեղեցին:

Հնդկանայերը եղան, որ ինչպէս անսանք, առաջին անդամ մտածեցին Հայուսատնի ազատագրութեան մասին: Դարձեալ, անմնք էին որ մեծամեծ գումարներ նուիրեցին կրթութիւնը Հայոց մէջ առածելու համար Անոնք էին՝ Սամուէլ Մուրասեան և Եղուարդ Ռաֆայէլ Դարամեան, որոնց ձգու գումարներովը հաստատեցան Մուրասեան և Ռաֆայէլիան վարժարաններ զատ զատ, բայց որոնք 1870ին միացուեցան կազմելու համար այսօրուան Վենեսարիկի Մուրաստ—Ռաֆայէլեան վարժարանը: Այս երկու հաստատութեանց վարչութիւնը յանձնուած էր Միիթարեան Միարանութեան, պայմանաւ որ իր աշակերտ ընդունէին, առանց կրօնական խաթրաւթեան, բոլոր հայ որբ և չքուար ազաքը:

Հնդկանայերը առածուեցան նոեւ Ասիոյ արեւելեան երկիրները, մինչեւ ձաւա կզզին: Հոն եւս ոմանք ումբու հարսութիւն գիզեցին: Դէորդ Մանուկեան մեծ գումարներ փոխ տուած է Հոյանտական կառավարութեան և Յավոչի Ամիրխանեան մեծ կալուածտէրը, 1825ի ձափացիներու ապատամբութեան առեն, կարեւոր ծառայութիւններ մատուցած է Հոյանտացիներուն:

Այսօր Հնդկանայերը հոգիւ 10,000 հոգիւն: Անոնք չունին առաջուան փայլուն գիճակը Երբ Անդիացիք տէր եղան արդ երկրին, Հայոց գիրքը ակարացաւ:

Հնդկանայ գաղութիք իր հոգեւոր գործերու մասաւ կարարութեան անսակէտավ ենթակայ է հարաւային Պարսկաստանի Հայոց առաջնորդարանին:

Քարարիսանի և Խրիմի Հայերը.— Քրիստ-

Նէութենէն առաջ, բայց մանսաւանդ քրիստոնէութենէն յետոյ, Հայերը սերտ շփում ունեցած են Հոնաց հնատ ուրոնք Կովկասի լեռներէն անդին կը բնակէին Ղազան Քաղաքէն քիչ անդին, Պուլկարներու նախկին երկրի մայրաքաղաքին ուերակներուն մէջ, գանուած են տառպանագրեր որոնք Զ. Թ. և Ժ. Ա. գարերուն կը պատկանին ։ Ժ. գարուն, երբ Թաթարները Հայաստանի տիրեցին, բազմաթիւ գաղթականներ տարին իրենց երկիրը և բնակեցուցին Սարայ, Աժտէրխան և Ղազան Քաղաքներուն մէջ Հայերը այդ երկիրներու մէջ ծաղկեցուցին արուեստներն ու վաճառականնութիւնը և իրը զինուոր անուն վաստկեցան թաթար բանակին մէջ :

Բայց որովհետեւ այդ գաղթականները միշտ նեղութիւն տեսան իրենց իշխողներէն, հետզհետէ հեռացան Թաթարիստանէն ու գացին հաստատուեցան Խրիմ, որ այն տաեն Ճենովացւոց իշխանութեան տոկ էր : Լենկ-Թիմուրի արշաւանքին տաեն նոր Հայեր եւս եկան Խրիմ, այնպէս որ, տաեն մը, միայն Թէոսոսիս Քաղաքին մէջ 100,000 Հայեր կային, Այս թերակըղին, որ տառջ աղքատ և անմշակ երկիր մըն էր, Հայոց շնորհիւ հարատացաւ և ծածկուեցաւ գիւղերով, վանքերով ու եկեղեցիներով :

Ժ. գարուն, Թաթարներուն օգնութեան գալով, Օսմանցիք տիրեցին Թէոսոսիս Քաղաքին, որուն պաշտպանութիւնը Հայոց յանձնուած էր : Հակառակ իրենց տուած խոստմանը՝ Թուրքերը կոսորեցին Հայերը : Ազատուողներուն մեծ մասը ստիպուեցաւ թողուլ Խրիմը և գաղթել Մոլտուիս, Լեհաստան և Պոլիս : Անէէ յետոյ հազիւ 5000ի չափ Հայութիւն մը մնաց հան : Այս թիւին մէջ չեն կաթոլիկ Հայերը :

Ռումանիոյ Հայերը. — Այսօրուան Ռումանիոյ մաս կը կազմեն Մալատիա, Վաղարշիս, Թրանսիլվանիա, Պաքապինա և Պետրոպինա Այս տեղերու Հայոց թիւը 40,000ի չափ է : Համբառական հալածանքներու տառն և Մեծ Պատերազմէն յետոյ շտա մը նոր գողթականներ դացին Ռումանիա և իրենց ուժացումէն սթափեցացին հիմները, որոնցմէ շատերը մոռցած էին իրենց լեզուն և շատերն ալ կաթոլիկ քարոզիչներու ազգեցութեամբ հռուցած մայրենի եկեղեցին:

Իրենց այս նոր հայրենիքին մէջ, Հայերը յասագութիմնելով մեծ հարստութիւն դիմեցին և երկրին տուին փառաբաններ, բժիշկներ, անտեսագէտներ ու պետական մարդիկ:

Թրանսիլվանիայ Հայերը երկրին իշխաններուն ուշադրութիւնը դրաւելով մեծամեծ որածնութիւններ ձեռք բերին: Գերլու կամ Հայտաքաղաք (Արմէնիէն-շտուա) և Պաշտալով իրենք շինեցին և թագաւորական ազատ քաղաքներ էին իրենց հայ քաղաքապետներով ու քառարարներով: Մանաւանդ Հայտաղաքը հայկական փոքրիկ իշխանութիւն մըն էր:

Ռումանիա տառջնորդուկան տառնձին թեմ մըն է: Ռումանահայք ունին բազմաթիւ եկեղեցիներ, դպրոցներ, թերթեր և զանազան ընկերութիւններ, որոնք ազգային ողին վառ կը պահեն:

Լեհանայ գաղուրը. — Կեդրոնական Եւրոպայի եւ էին հայ գաղութներու մէջ ամենէն նշանաւոր տեղը գըրաւած են Լեհաստանի Հայերը, որոնց ընդհանուր թիւը շուրջ 40,000 ընտանիքի կամ 200,000 հոգւոյ հասած էր: Դէպի Լեհաստան երեք գլխաւոր գաղթականութիւններ տեղի ունեցած են. 1. — Բագրատունեաց անկումէն յետոյ, 2. — Ալփաստանի արշաւանքի ժամանակ,

3.— Խրիմի Թուրքերուն կողմէ գրաւման հետևանքով, Լեհաստանի հոյ գաղթականները մեծ մասամբ Անեցիներ եղած են: Անոնք իրենց հետ բերած են Անիի եկեղեցիներէն շատ թանկարժէք անօթներ ու սպասներ, որոնցմէ մաս մը տակաւին կը պահռէի Լէմպէրկի եկեղեցին մէջ: Երկար ատեն տիրող եղած է նաև Անիի գաւառաբարբառը, որուն հետքերը այսօր ոլ կը գտնուին իրենցմէ մնացած բեկորներու լեզուին մէջ:

Լեհաստանի Հայերը նախապէս մեծ բազմութեամբ հաստատուած են Լվով կամ Լէմպէրկ մոյրաքաղաքին կից, մասնաւոր արուարձանի մը մէջ, որպէս զի բնիկներուն չխառնուին: Յետոյ բուն քաղաքը մտած են, ուր 1363ին հօյակապ մայր եկեղեցի մը կառուցած ու առանձին Առաջնորդութիւն մըն ոլ հաստատած են:

Լեհաստանի Թագաւորները, Հայոց Արեւելքի հետ ունեցոծ վաճառականութիւն՝ կապերէն եւ ընդունակութենէն օգտուելու նպատակաւ, կրօնա—եկեղեցական ազատութիւն եւ քաղաքական արտօնութիւններ առւած են անոնց: Այսպէս հայտշատ քաղաքներու մէջ Հայերը ունեցած են մասնաւոր քաղաքական կամ ազգային գլուխ մը, Վոլք անունով, որ 12 հոգիէ բազկացեալ վարչութեամբ մը իրենց վերաբերեալ գործերը կը վարէր ու ամէն դատ կը տեսնէր Ժ. գարուն սկիզբը Լէմպէրկի մէջ հաստատուեցաւ Հայ մտսնաւոր դատարան մը՝ որ քայական հրովարտակով: Այդ շրջանին Թաթարիստանէ ստուար թիւով Հայեր եկան Լեհաստան, որոնք թաթարերէնէ տարբեր լեզու չէին գիտեր: Այդ պատճառաւ թաթարերէն ոլ սկսաւ գործածական ըլլալ ու ընդհանրանալ Հայոց մէջ, եւ նոյն իսկ եկեղեցական քանի մը գիրքերու և աղօթքներու թարգմանութիւններ եղան այդ լեզուով:

Եւհաստանի հայ դաղութը քայքայուեցաւ կէս դարէ աւելի աեւող կրօնական վէճերու ու խնդիրներու պատճառաւ, որպէս գերակատարը եղաւ Նիկոլ Թորոսովիչ անուն եկեղեցական մըր Եւհաստանի Հայերը, դարերու ընթացքին, ամուր պահած էին իրենց կապը Հայց. Եկեղեցւոյ հետ և իրենց տուջնորդները եպիսկոպոսական ձեռնադրութիւնը ու հաստատութիւնը կը ստանային Էջմիածնէն Այս կարգը պահուեցաւ մինչեւ Մեսրոպ Եպիսկոպոսը, որ 1622ին վախճանեցաւ եւ աթուրը չորս հինգ տարի թափուր մնաց Այդ օրերուն, Մելքիսեդեկ Կաթողիկոսը, որ Պարսիկ իշխանութեանց հարկաւահանջութեան հետեւանքով, նիւթակոն ստատիկ նեղութեան տակ ինկած էր, Լըով եկաւ օգնութիւն գանելու ակնկալութեամբ Նիկոլ, որ Եւհաստան ծնած եւ կ, Պողիս ձեռնադրուած հազիւ 21տարեկան սարկուագ մըն էր, կրցաւ ճոխ ընծաներով ու գրամով սիրոշահիլ Կաթողիկոսը, որ քաղաքէն գուրս Ս. Խոչ Վանքին մէջ, գաղանի Եպիսկոպոս ձեռնադրեց ու տառջնորդ կարգեց զինք, հակառակ ժողովուրդին կամքին, եւ կոնքակ մըն ալ սառագրեց, որով կը նզովէր Նիկոլի անհնագանդ գանուողները:

Այս կերպավ սկսած վէճը հետզհետէ զարգացաւ Նիկոլ, որ ընծաներով եպիսկոպոսութիւն ու պաշտօն ստացած էր Էջմիածնէն, իր կանոնկը Հռոմի եւ Ճիզութիթ կրօնական կարգին տուած, արհամարհեց ժողովուրդն ու ամէն իշխանութիւն Դրաւեց բոլոր եկեղեցիներն ու անոնց եկամուտաները եւ ըստ կամս առւրդեր գրաւ ու դանձեց հոգեւոր մատակարարութեանց հոմար Փոքրիկներ անկնունք, երիտասարդներ անպատկ ու ննջեցեալներ առանց թաղման մնացին Էջմիածնի նուիրակը, Էջմալէրկի կաթողիկ Արքեպիս-

կոպոսը եւ Լեհաստանի թագաւորո՞ն իսկ, չկրցան վերահաստատել խաղաղութիւնը, Վայսիսլու թագաւորը անգամ անձամբ եկառ, Հայոց եկեղեցին Նիկոլէն տանենելու եւ ժողովուրդին յանձնելու համար Նիկոլ, Ճիշտիթներու խորհրդով, Սկին ի ձեռին երաւ անօր գէմը, թագաւորը գլխիկոր ետ դարձաւ։ Նիկոլ տեսնելով որ պիտի չկրնայ իր ժամանակի ժողովուրդը կաթոլիկ դարձնել, մտածեց այնպէս մը ընել որ գէթ յաջորդ սերունդը կրօնափոխ ըլլայ Առաջարկեց Աղեքանդը է։ Պապին որ Նկովի մէջ Հռոմի ծախքով դպրոց մը բացուի։ Նիկոլ իր բոլոր ուշադրութիւնը այդ դպրոցին վրայ դարձուց վերջ ի վերջոյ, ժողովուրդէն, ով որ կրնար, իր գլուխը առած ցրուեցաւ ուրիշ երկիրներ Նիկոլի մահուան թուականին՝ 1681, Նկովի 50,000 Հայութենէն 5,000 հիզիմի միայն մնացած էր, անոնք ալ 1689ին իրենց հաղորդակցութիւնը խզեցին Էջմիածնի հետ եւ լատինածէս կաթոլիկութիւն ընդունեցին, Վարդան Յունանեան ազգուրաց եպիսկոպոսին օրով, որ պրոպականտոյի աշակերտներէն էր Այսօր Կալիցիոյ մէջ 5000ի մօտ կաթոլիկ Հայեր կան, որ կը բնակին Լէմպէրկի և քանի մը ուրիշ քաղաքներու մէջ։ Ժամերգութիւնը Հայերէն լեզուով կը կատարուի, բայց ոչ ժողովուրդը և ոչ ալ ժամանաց քահանան կը հասկնան լուսին հընչումով աղճատուած այդ հայերէնը։



Պ Ա Ս Լ Պ.

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱԱՆՈՒԹԻՒՆԵՐ

(Ծար.)

Պուլկարիոյ Հայերը.— Բիւզանդիանի Վասիլ Բ.
հայ կայսեր գէպի Թրուկիա տարած հայ գաղթականնե-
րը տարածուեցան Խրուաթիս, Թեսալիս, Մակեդոնիս
և Պուլկարիա և մեծ յառաջդիմութիւն ունեցան։ Այս
գաղթականներէն մէկը, Սամուէլ Դերջանցի հայ իշխա-
նը, յաջողեցաւ մինչեւ իսկ Պուլկարիոյ թագաւոր
ընտրուիլ և երկիրը քաջութեամբ պաշտպանել Վա-
սիլ Բ. ի դէմ։

Պուլկարիոյ հայ գաղթութը շատցաւ սակայն հայ-
կական հարածանքներու ատեն։ Այդ թիւը աւելի մեծ-
ցաւ Մէծ Պատերազմին և Քէմալական Թուրքիոյ Պո-
լիսը գրաւելէն յետոյ։ Այսօր Պուլկարիոյ Հայոց
թիւը 25,000ի մօտ է։ Անոնք ունին առանձին առաջ-
նարդարան, բազմութիւ եկեղեցիներ, դպրոցներ, թեր-
թեր և ընկերութիւններ։ Հայեր, այս երկրին մէջ արհեա-
տուոր և առեւտրական են ու սիրուած Պուլկարներէն։

Յունաստանի Հայերը.— Մեծ Պատերազմէն ա-
ռաջ հայ փոքրաթիւ գաղթութ մը կար արդէն Յունաս-
տանի մէջ՝ հաստատուած Սելյանիկ և Աթէնք։ Սակայն
Յունանայ գաղթութը մեծցաւ Կիլիկիոյ սղարպումին և
Իզմիրի և Պոլսոյ Քէմալական Թուրքիոյ կողմէ վերա-
դրաւումին ատեն, երբ տասնեակ հազարաւոր Հայեր,

ամենախեղճ պայմաններու մէջ, այդ երկիրը ապաստանեցան բախտուկից Յոյներու հետ Յօյն աղնիւ Ժողովուրդն ու կուտավարութիւնը, հակառակ իրենց անբաւարար միջոցներուն, սիրով տեղ տուին այդ գաղթականներուն, որոնց թիւը սկիզբները մինչեւ 60,000ի կը հասնէր: Հետզհետէ, շատ մը Հայեր ցրուեցան ուրիշ երկիրներ, մինչեւ Ամերիկաներ ու կարեւոր մաս մըն ալ փոխադրուեցաւ Հայաստան Այսօր 30,000 Հայեր կան Յունաստանի մէջ որոնցմէ շտաները կաղրին խիստ թշուառ պայմաններու մէջ: Ունին երկու առաջնորդական թեմեր Աթէնքի և Սելանիկի մէջ, բազմաթիւ դպրոցներ որոնք կը մատակարարուին, մեծուեմտամբ, Հ. Բ. Բ. Միութեան կողմէ: Ունին նաև թերթեր և ընկերութիւններ:

Խալիոյ նայ գաղուրը.— Հայերը շատ կանուխէն յարաբերութիւններ ունեցած են Միջերկրականնեան նաւահանգիստներու՝ մանաւանդ Խալիոյ ծովեկերեայ քաղաքներու հետ: Կիլիկիոյ թագաւորութեան շրջանին այդ յարաբերութիւնները աւելի սերտացան: Կիլիկիոյ թագաւորները աւելարական դաշնագիրներ կնքեցին Վենետիկի ու Ճենովայի Հասարակապետութիւններու հետ, եւ զանազան դիւրութիւններ և արտօնութիւններ տուին իրենց սահմաններուն մէջ բնակող եւրոպացի տաեւարտիաններու ու գաղութիւններու:

Կիլիկիոյ թագաւորութեան անկումէն յետոյ, կարծ ժամանակի մէջ, աւելի քան 30,000 հայ ընսանիքներ դուրս ելան երկին, եւ նախ ապաստաննեցան Կիպրոս, Հռոդոս, Կրետէ եւ ուրիշ կղզիներ Բայց, երբ թուրք տիրապետութիւնը այդ տեղերու մէջ ալ խաղաղ ու հանգիստ չթողուց, եւ եկաւ գտաւ զիրենք, անոնք հետզհետէ անցան ու տարրոծուեցան Եւրոպայի զանազան

երկիրներ, մասնաւորաբար Խառլիոյ վաճառաշահն քաղաքները՝ Վենետիկ, Շենովա, Հանմ, Նարոլի, Միլան և այլ Ասոնց մէջ յատկապէս կարեւոր զիրք գրաւեց վենետիկի հայ գաղութիւնը, ուր ժ. Դարուն Պարսկաստանի Զուղա քաղաքէնուլ հասաւած մը եկաւ հաստատուիլ ու զբաղիլ արեւելքի վաճառականութեամբ Ասոնք վենետիկի հասարակաբեառութենէն մասնաւոր արտօնութիւն ստացան՝ վաճառատաւներ բանալու Ս. Մարկոսի հաչակաւոր հրապարակին վրայ, ուր կը վաճառէին արեւելքան թանկարմէք ապրանքներ, հնդկական հիւսուածոներ, գոհարեղէններ և այլ Արեւելքի վաճառականութիւնը իրենց մէջ պահելու համար, Խառլական ազատ քաղաքներ առորքերէ զերծ կացուցած էին հայ վաճառականները, որոնք այս կերպով մեծ հարսաւութիւն դիզեցին եւ հարսաւուցին նաեւ իրենց բնոկած երկիրը՝ Սակայն, Խառլիոյ և Միջերկրականեան քաղաքներու Հայ գաղութները ստիպուելով կաթոլիկութիւն ընդունիլ՝ Պատրիան եկեղեցւոյ ճընշաման տակ իրենց հայութիւնը կորուսին հետզնտէ, այնպէս որ գէպի ԺԲ. բարդ գարու վերջը Խառլիոյ երբեմնի բագաւած հայ գաղութներէն գրեթէ եւ ոչ մէկ հետք չէր մնացած, բացի կարգ մը տեղերու ու փողոցներու անուններէն եւ Հայոց բարեպաշտութեամբ շինուած 25է ուեւի եկեղեցիներէ, որոնք իրենց եկամուաներով միասին կաթոլիկ եկեղեցւոյ սեփականութիւնը դարձած էին :

Ֆրանսահայ զաղուբը. — Մեծ Պատերազմէն առջ փոքրութիւ հայկական գաղութ մը կար արդէն Ֆրանսայի մէջ, բաղկացած՝ ուստանողներէ, մատուրականներէ, դրամատէրներէ և առեւտրականներէ։ Այդ պատերազմէն յետոյ էր որ ստուարացաւ Ֆրանսահայ գաղութը, որ այսօր 40,000 կը հաջուռի Հայերը այս

հիւրընկալ երկրին մէջ հաստատուած են գլխաւորապէս Բարիզ, Մարսէյլ, Լիոն և այլ քաղաքներու մէջ և կ'աշխատին ֆապրիքներու մէջ. կամ կ'զբաղին արևհետաներով ու մանր առեւտուրով: Բայց այս կլանող միջավայրին մէջ, ուր արտօնուած չեն ազգային դըպրոցները, մռայլ է հայ գողութին ապագան: Անոնք հետըզնետէ կը ձուլուին երկրի ժողովուրդին մէջ, հաւկառակ ճիգերուն զանազան հայ կազմակերպութեանց:

Մեծ է նաեւ Ֆրանսահայ գաղութին դերը, վերջին ժամանակներս, մեր ընդհանուր ազգային կեսնքին մէջ: Հոն գործած են, նախ քան Մեծ Պատերազմը, մեր ականաւոր հանրային գործիչներէն ոմանք, աշխատելով ծանօթացնել Հայն ու Հայութիւնը քաղաքակիրթ աշխարհին: Բարիզի մէջ հաստատուեցան ու գործեցին, նոյն պատերազմին տանեն և տնկէ վերջ, հայ զոյգ Պատուիրակութիւնները: Բարիզի մէջ էին նաեւ հայ կուսակցութիւններէ ոմանց կեդրոնները: Հոն է Հ. Բ. Բ. Միութեան կեդրոնը ևայլն: Այս վերջինի հովանուորութեան տակ կը գտնուի Պօղոս փաշա Նուապարի կողմէ հաստատուած Ուսանողական Տունը և Մատենադարանը:

Բարիզահայ գաղութը բաժնուած է երկու տուանորդական թեմի՝ Բարիզ և Մարսէյլ, Կան մէկ քանի եկեղեցիներ, թերթեր և բազմաթիւ ընկերուկցութիւններ: Գողութին կարեւոր մէկ մասը կապրի խնդիքայմաններու մէջ:

Կարեւոր թիւով Հայեր կ'ապրին նաեւ Պէլճիքոյի և Անգլիոյ մէջ: Մեր վերջին ժամանակներու պատմութեան մէջ կորեւոր դեր խաղացին այս վերջինները, մատաւոնդ Մանչեսթրի Հայերը, որոնք համիտական սարսափներու տանեն աշխատած են հետաքրքրել անգլիական կառավարութիւնը Թրքահայոց վիճակով:

ԴԱՍ I. Դ.

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(Եար.)

Թուրքիոյ Հայերը. — Թրքահայաստանի տեղահանութենէն և անլուր ջարդերէն յետոյ այդ երկիրը ամառացաւ Այսօր հայ մը խակ չկոյ Վանի, Բաղեշի, Կարսայ, և Տրապիզոնի նահանգներուն մէջ՝ Փոքրաթիւ Հայեր կան միայն Տիգրանակերտի, Կևարիոյ, Էնկիւրի, Աերաստիոյ և շրջակայ մէկ քանի վայրերու մէջ, զուրկ զարոցներէ և հոգեւոր մխիթարութենէ:

Մեծ թիւազ Հայեր կան ստկայն Պոլսոյ մէջ — մօտ 60,000 հոգի — իբրև մնացորդը նախկին մեծազանգաւծ Հայութեան Անոնք կ'ապրին առեւտուրով և արհեստներով:

Պոլսահայ գաղութը կազմը-ւեցու Ֆրանցի: Սուլթան Մէ-կմէտ Բ. ի կողմէ, Պոլսոյ գրաւումէն յետոյ 1453ին Երբ նոյն Սուլթանը գրաւեց նոեւ Խրիմը, բազմաթիւ Հայեր, ձգելով այդ թերակղզին, եկոն հաստատուեցան Պոլսու Սուլթանական առակէտէ Պոլսոյ բացառիկ զիրքը, զուտաներու բաղդատամամբ՝ անոր ապահովութիւնը և ազգային, կրօնական ու կրթական առակէտէ անոր բացառիկ հանգա-



Ֆարին Սուլթան
Մհեմմէտ Բ.

մանքը իրեն քաշեցին տասնեակ հազարաւոր Հայեր գաւառներէն, այսպէս որ, ատեն մը Պոլսոյ և շրջակայից մէջ 200,000ի մօտ Հայութիւն մը կարւ

Շատ մեծ է Պոլսանայ գաղութին դերը, նոր ժամանակներու մէջ, մեր ազգային, կրօնական, կրթական, տնտեսական և քաղաքական կետնքին մէջ։ Հոն էր Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանը, որուն կապուած էին գաւառի բոլոր առաջնորդարանները։ Հոն ծագկեցաւ, մշակուեցաւ արեւմտանայ լեզուն, անկէ սկսուու դէպի գուառներ տարածուեցաւ կրթական վերածնութիւնը։ դէպի Պոլիս կը դիմէին տասնեակ հազարաւոր գաւառացի երիտասարդներ՝ տաժանակիր ոչխառութեամբ քիչ մը դրամ վասակելու, երկիրը մնացած իրենց ընտանիքը տպրեցնելու և քիւրտ, թուրք տէրէպէյիներու, աղաներու ու կեղեքիչ պաշտօնեաներու պահանջած տուրքերը հատուցանելու համար։ Վերջուպէս Պոլսոյ պատրիարքարանը ու պոլսանայ մասուորականութիւնը եղաւ մեր քաղաքական մաքի առաջնորդը, որ, շատ անգամ առանց ճանչնալու գուառը և անոր պէտքերը, գործեց ծանր սխալներ։

Օսմանեան կառավարութեան իրենց անձնուէր ծառայութեամբ, Պոլսոյ Հայերը, Ամիրայտական շրջանին կամ անկէ վերջ, մեծ վստահութիւն ներշնչեցին իրենց արիւնարու աէքրերուն և շատերը բարձր պաշտօնեարու հասան կառավարութեան և պալտաան մէջ։ Պէտքնեան Ամիրան Սուլթան Մահմուտի մաերիմ խորհրդականն ու բարեկամն էր որ Թուրքիոյ փրկիչը հանգիստացաւ, Տիւզեաններ արքունի փողերանոցին տեսնուչն էին։ Սարսափելին Համիտի տաեն իսկ, պալտաան շատ մը բարձր պաշտօնները Հայոց ձեռքն էին։ Գորբրիէլ էֆ, Նորատունկեան՝ Օսմն։ Առնմանադրութենէն յետոյ և

Պալքաննեան պատերազմին՝ արտաքին գործոց նախարար եղաւ, Հայաձևան Պետրոս էֆ.՝ Հանրօգուտ Շինութեանց, Ասկան Պէյ Մարտիկեան՝ թղթատարական :

Այսօր ստուեր մը միայն մնացած է այս Հայութեանէն, որ իր ազգային հարատութիւններէն հետզնետէ կը կողովառուիւ Պոլսոյ Հայոց Պատրիարքը, որ երբեմն այնքան մեծ դիրք կը վայելէր կառավարութեան քով՝ իրեւ Թրքահայութեան ներկոյացուցիչը, այսօր պարզ կրօնապետ մըն է։ Զեջուուծ է նաև Հայոց Ազգ. Ամհմանազրութիւնը։

Վշասանի, Ազրպենանի եւ Ռուսասանի Հայերը. — Մեծ Պատերազմին, ձարական կառավարութեան կործանումին հետեւանքով, նոր բաժանումներու ենթարկուեցաւ Այսր—Կովկասը։ Կազմուեցան առանձին երկիրներ՝ Հայաստան, Վրաստան և Ազրպէճան, Դաւան, Նախիջեւանի և ինքնավար Դարաբաղի շրջանները։

Այս բաժանումներով Հայաստանէն խլուեցան կարգ մասեր, Վրաստանը բանագրաւեց Լոռին, Ազրպէճանի արուեցան Դարաբաղը և Շարուր-Նախիջեւանը՝ իրեւ ինքնավար շրջաններ։ Վրաստանի Հայոց թիւը 310,000էն աւելի է, Ազրպէճանի մէջ 290,000 Հայեր կան, որոնց 120,000ը Հայկական Դարաբաղի մէջ։ Շարուր-Նախիջեւանն ալ 20,000 բնակիչ ունի 200,000ի չափ Հայեր կը բնակին նաև Հիւս. Կովկաս և Խուսիոյ գանազան քաղաքներու մէջ։

Ինչ գիրք որ ունեցած է Պոլիսը գտւառի Հայութեան վերաբերմամբ, մերձաւորապէս նոյն գիրքը ունեցած է Թիֆլիսը՝ Ռուսահայաստանի գաւառահայութեան վերաբերմամբ։

Ամերիկայի Հայերը. — Միացեալ Նահանգներու մէջ կը գտնուին մօտ 120,000 Հայեր, իսկ Գանատայի մէջ՝ 5000 :

Ամերիկահայ գաղութը կազմուեցաւ վերջին կէս դորու ընթացքին ու մեծցու Համբաւական հալուծանքներու և աւելի վերջի դէպքերու տաենա Այդ Հայերը մեծաւմասամբ Թրքահայտառանի միջին, արեւմտեան և հարաւային մասերու բնակիչներէն են, որոնց համար Ամերիկան Խարայէլի Քանառն էր :

Մինչեւ Մեծ Պատերազմը, Ամերիկա դիմով երիտասարդները կ'աշխատէին դրամ վաստկիլ ու երկիր մնացած պարագաներուն օգնել : Կազմած էին բազմաթիւ հայրենակցական և կրթասիրական միութիւններ՝ իրենց ծննդավայրին մէջ կրթական և այլ հասաւատութիւններ պահելու նպատակու, Ոյսօր, ոյլ միութիւնները կ'աշխատին ներկայ Հայտառանի մէջ իրենց հայրենիքին անունը յաւերժացնելու՝ շինելով համանուն գիւղեր և աւաններ Մեծ Պատերազմին, Ամերիկահայ երիտասարդները կամուռը բանակներու մէջ արձանագրուելով դիմեցին Կովկաս և Կիլիկիա՝ հայրենիքի փրկութեան համար կուռելու, Ուրիշ հազարաւոր երիտասարդներ ալ ամերիկան բնակին մէջ մտնելով Ֆրանսա և կան՝ օգնելու համար Դաշնակիցներուն նոյն պատերազմի ընթացքին և անկէ յիտոյ, Ամերիկահայերը կարեւոր գումարներով օգնութեան հասան ազգային կարիքներու և մինչեւ այսօր ալ մեծ է անոնց մէջ զոհողութեան ոգին :

Հիւս. Ամերեկա բաժնուած է երկու առաջնորդութեանց, մէկուն կեդրոնն է Նիւ—Եորք, միւսին՝ Գալիֆօրնիս։ Ունին բազմաթիւ եկեղեցիներ, թերթեր և բարեսիրական միութիւններ։ Զանք կը թափուի

նոր սերունդը հայ պահելու՝ երեկոյեան գլուրցներու միջոցաւ, բայց խիստ մեծ է օտարունալու և կորսուելու վատնդը նորերուն համար:

Ամերիկանայերը մեծաւմասամբ աշխատաւորներ են քաղցրիքներու մէջ: Կան նաև արհեստաւորներ, վահառականներ և հողատէրեր:

Բաղդասարոսը նոր գաղութ մըն է Հարաւային Ամերիկայի Հայութիւնը, կազմուած Կիլիկիոյ և Խզմիրի գրաւաւմէն յետոյ: Կ'ապրին Արմանթինի, Պրազիլիոյ Օրուելայի և Բարտեկուայի մէջ ու կ'զբազին արհեստենրով և ուսեւառուրով: Իրենց թիւը 50,000 կը հաշուուի:

Աշխարհի վրոյ ցրուած Հայութեան թիւը 700,000 կը հաշուուի: Թրքական գենենէն հեռու, ազատ պայմաններու մէջ ապրող Հայը, առիթին ունի այսօր իր ընդունակութիւնները զարգացնելուն Այսօր կան հայ գիտականներ, անուանի գրագէտներ և արուեստագէտներ:

Առհասարակ բոլոր այս տարագիրները կ'ապրին իրենց հայրենի յիշաստակներովը և կ'երազեն օր մը վերագանակ հայրենիք: Եկեղեցին, զպրոցը և լեզուն առկայժ կը պահեն հայրենասիրութեան հուրը անոնց սրանին մէջ:



Դ Ա Ս Լ Ե .

ՀԱՅՈՑ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔԸ ԱՆՏԵՐՈՒԻՆ ԶՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻՆ

Ա. ԵԿԵՂԵՑԻՆ



Սկեղեցիին դերը. — Հին և Միջին Դարերուն
Հայ ժողովուրդին կեանքը ընթացաւ արքայական
տուններու, նախարարական. տոհմերու ու Եկեղեցիին
առաջնորդութեամբ։

1375 թուին կործանեցաւ առաջինը և անկէ առաջ
ու մանաւանդ անկէ վերջ ջնջուեցան երկրորդները։
Եթէ Հայ Եկեղեցին մեր ազգին սիրան ու հոգին էր,
ան շարունակեց բարախնել, իրենինէն զատ սատանձնե-
լով նաեւ միւսներուն դերը, գէթ մասամբ։ Հայոց
անտէրուն ջութեան շրջանին, 1375—1918, Հայուս-
տանեայց Եկեղեցիին շուրջ կեդրոնացաւ հայ կեանքը։

Ան եղաւ հայ քաղաքակրթութեան պահպանակը։
Ան եղաւ, շատ անգամ, հայ քաղաքական մաքի
առաջնորդը, և նայած թէ գործիքը ծուռ էր կամ շի-
տակ, կատարուած գործը ու սասցուած արդիւնքն ու
եղաւ ըստ այնմ։

Այս շրջանին եւս, Հայ Եկեղեցին ստիպուեցաւ
շարունակել ինքնապաշտպանութեան կռիւը։

Ունիթորական շարժումը շարունակեց իր ազմուկը

մինչեւ մԲ. դարը, որմէ յետոյ պարառւած հեռացաւ մեր աշխարհն, ախուր յիշառակ մը միայն ձգելով, կամ ձգելով որ իր դործը շարունակեն լատին քարոզիչները՝ իրր քաղաքական գործիքները թրանսական քաղաքականութեան՝ Արևելքի մէջ։ Այդ քարոզիչները կարողացան, ի վերջոյ, Հայութեանէն անջտանել կարւոր զանգառած մը և կազմել առանձին համայնք մը, որ իր Պատրիարքութիւնը ունեցաւ 1830 թուականին։

Ժարուն Հայ Եկեղեցին սախարուեցաւ ծանր պայքար մղել նաև բաղաքական քարոզիչներու զէմ, որոնք կը գործէին Անգլիոյ պաշտպանութեան տակ և իրր անոր քաղաքական գործակալները Արևելքի մէջ։ 1850ին առնք եւս յաջողեցան փոքրաթիւ հատուած մը շահիլ և ունենալ առանձին գլուխ մը՝ Ազգապետ մը։

Հայութեական Արուին վերադարձը.— Հայոց քաղաքական կեանքի անկումէն յատոյ Եիլիկիոյ մէջ, ուր Հայութեան թիւն ալ երթալով նուռզեցաւ, ոյլ եւս պէտք մը չկար որ Հայրապետական Աթոռը մնար Ախոի մէջ։ Ախոի Հայրապետանոցը, մանաւանդ 1377—1432 տարիներուն, ախուր անսարան մը կը ներկայացնէր Ան բոյն եղած էր զեզծումներու և նոյն իսկ ոճիրներու և Եկեղեցիին վարդապետաւթիւնն ալ ազարաւած էր Ահա թէ ինչու համար բուն Հայաստանի հոգեւորականութիւնն ու գլխաւորները որոշեցին Աթոռը վերագրածնել Էջմիածին։ Սխոի կաթողիկոսը, Գրիգոր թ., Մուսարէկեսն, մերժելով վերագրանոլ, 1441ին Էջմիածնի մէջ գումարաւած Բնդէ. Ժողով մը, որուն մը մասնակցէին 700է առելի կրօնական և աշխարհական անձեր, պաշտօնապէս որոշեց այդ փոխողութիւնը և կաթողիկոս ընտրեց Կիրակոս Վիրապե-

ցին։ Անկէ յետոյց կամիսծինը նկատուեցաւ իբր Ամենայն Հայոց հայութական Կաթողիկոսութիւն, իսկ Սիսը և Աղթամարը՝ մասնաւոր։

Սակայն այս ըսել չէ իջմիսծին փոխադրութենէն յետոյ Հայրապետական Աթոռուը ազատ մեաց փորձութենէ։ Պարականուն արքապետութենոն շրջանին, Մայր-Աթոռուը շատ անգամ թարա եղաւ ներքին խըստ լուրիթեանց, ըլլայ Երեւանի պարսիկ սատրապներու կեղեքութեանուն, ըլլայ փառամոլ ակնղեցակուններու Աթոռին տիրանալու ձգտումին պատաճառաւ։ Առաջիններու նեղութիւններէն ազատուելու համար Հայոց կաթողիկոսները շատ անգամ ստիպուած էին թափուական կառանք մը անցընել, իսկ երկրորդներուն դէմ պաշտպանուելու համար՝ Հայրապետները ստիպուած էին յաճախ զանոնք իբր աթոռակից ունենալ։

Թուական տիրապետութիւնն էր որ վերջ տուառ այս վիճակին և Պոլոժենիի ստեղծումովը հաստատուն վիճակ մը տառջ բերաւ կամիսծին ներս, բարձրացնելով նաեւ անոր հմայքը։

Նոյն անմիտիթարական վիճակը կը տիրէր նուև կ. Պոլսոյ Հայոց, Պարարիսորքուրանէն ներս, որ իբ բընականոն կեսանքը ստացաւ Աղդ։ Սահմանադրութեան կիրարկութեամբը։

Բարենուոզուրեան պետքը. — Կաթողիկ ու Բոզոքան կան քարոզչութիւնները մասնաւանդ քաղաքական նըսպատակներ կը հետապնդէին Սակայն այս ըսել չէ իջ Հայ եկեղեցին պէտք չունէր բնաւ բարենորոգութեան, ժամանակի սգիին համաձայննելու համար Այդ քարոզչութիւնները այս պէտքը մատնանշեցին։


Այս անհրաժեշտառութիւնը զգացցող Հայրապետներէն մին եղաւ Արքմեսն Կաթողիկոսը, որ 1906 թըտկանին կամիսծինի մէջ զումորեց Աղդուին ժողով մը այդ խնդիրներով զբաղելու համար։ Դժբախտաբար ժողովին աշխարհական անդամները այնպիսի ծայրայեղ տրախայտութիւններ ունեցան, որ ուսւ կառավարութիւնն ստիպուեցաւ ցրուել զայն։

Բ. ՀԵՅ ՄՇՅԵԿՈՅԹՐ.՝

ԴԱՍ I. Զ.

ԳՐԱԿԱՆ ԸԱՐԺՈՒԽՄԸ ՄԻՒԶԵՒ

1817 ԴԱՏԻ



Հայոց քաղաքական կեանքի անկումը և անկէ յետոյ Հայուսատանի, մէջ տիրող ծանր վիճակը չէր կրնար չազգել հայ միտքի գործունէութեան վրայ եւստ

Այս վիճակը կը տեւէ մինչեւ ժէ, դարուն կէսը:

Ժ. Դար. — Այս դարուն կարեւոր մատենագիր-ներու չենք հանդիպիր կ'արժէ յիշել սակայն Թովմա Մեծովինցին որ գրեց Լենկ-Թիմուրի և իր յաջորդներուն պատմութիւնը, ինչպէս նաև Առաքել Սիւնեցին:

Բայց այս գալուն մէջ ծաղկած են բանաստեղծ երդիչներ՝ ինչպէս Յովհաննես Թիկուրանցին՝ Սիսի Կաթողիկոսը, Մկրտիչ Նաղաօ եղիսկոպոսը և Յորիկ:

Իրը զիտուն այս դարուն մէջ նշանաւոր է Ամիր-Տուլլարը, որ գրած է ալնդիտաց անպէտո անուն բժշկական գիրքը, և Յակոբ Պրիմեցին:

Ժ. Դար. — Այս դարուն մէջ եւս նշանաւոր մատենագիրներ և բանաստեղծներ երեւան չեկան: Հայ աշխարհին վրայ ծանրացող խաւարը թոյլատու չեղաւ հայ միտքին գուծունէութեան:

Նախորդ գորուն մէջ տեղի ունեցած էր տպագրութեան գիւտը . Կիւթէնսպէրկի կողմէ (1456): Այս գիւտէն քիչ յետոյ, 1512ին, Վենետիկի մէջ կը տպագրուի տպաջին հայերէն գիրքը : Խոկ յաջորդ տարին, նոյն տպարանէն լոյս կ'ընծայուեն՝ Պատարագամտառյց, Ուրբաթագիրք, Տաղարան և Աղթարք:

Տպագրութեան գիւտը Հայոց մէջ փոխադրողը եղած է ԱՅԴԱՐ ԴՊԻՐ Եւդոկիացին: Հակառակ տուր սակայն՝ թէ այս և թէ յաջորդ գորուն, մատենագրական արժէք ներկայացնող գործեր երեւան չեկան մեր մէջ:

Այսու հանդերձ, իրրեւ ԺԶ. դարու մատենագիր, յիշենք Ստեփաննոս Կարողիկոս Սալմասեցի, Գուկաս Վրդ. Կեղեցի, Յովհաննես Վրդ. Շորեցի եւ Միմեն Ապարանցի, որ գրեց Պահլաւունեաց և Մամիկոնեաց ցեղերու մասին:

Երգիշներէն նշանաւոր են Գրիգոր Աղբամարցի կաթողիկոսը, Մկրտիչ Տարոնցի, Ներսէս Մոկացի և Քոչակ Հառկուանցի եւն:

ԺԷ. Դար. – Այս գորուն մէջ կան քանի մը պատմագիրներ որոնց լիզուն սակայն տաճկերէնով խառնէ: Խոկ Լեհաստանի, Նոր Ջուղայի և ուրիշ վայրերու մէջ ապրող հայ գրողներու լիզուն, ենթարկուած է լատիներէնի ազգեցութեան և սաստիկ խանգարուած: Այս խանգարման պատճառ եղան Ունիթորները, որոնք նոյն խոկ ձեռնարկեցին հայերէնը լատին քերականութեան օրէնքներուն ենթարկել և այդ ուզզութեամբ ալ քերականական գիրքեր հրատարակեցին, աղձատելով հայ գրաբարը:

Կարեւոր պատմագիրներն են, Զաքարիա Վաղարշապատցի, Առաքել Դաւթիթեցի եւ Աբրահամ Կարս-

դիկոս երևացի, որոնք գրեցին իրենց ժամանակակից
անցքերու մասին:

Այս շրջանին, Լեհանայոց մէջ նշանաւոր եղած են
Ստիփանոս Լեհացի և Ստիփանոս Ռուսեան կրօնա-
ւորները մէրջինը դրած է հայերէնէ լատիներէն բա-
ռապան մը: Յիշենք նաև Վարդան Յովեանեանն, որ
թառերական ողբերգութիւններ հեղինակած է:

Նոր Զուզացի զաղթականութեան մէջ նշանաւոր է
Խաչառուր Կևարացին, որ զպրոցներ ծաղկեցուց հոն և
հաստառեց առարտն իրմէ գրակրոն երկ մը չէ հա-
սած մեզի, բայց առած է նշանաւոր աշակերտաներ, ո-
րոնցմէ յիշենք Յակոբ Վ. Զուղալիցին, որ Կոթողիկո-
սանութավ, տպագրութեան արուեստին զարգացման հե-
տամուռ եղաւ Նուկը Դավիթ վարդապետը, որ տեղ-
ուն Ամենափրկիչ վանքը հիմնեց, իսկ Սիմեոն Զուղա-
լիցին Սպահանի մէջ զպրոց մը բացու և յետոյ եղաւ
էջմիածնոյ ճեմարտնին ուսուցիչ և հրատարակեց
զիրքերու նշանաւոր է նաև Յովեանեան վրդը որ սի-
րելին էր Շահ—Արքաս Բ. ին և Հիւսէին Շահին:

Խառլական զաղթականութեան մէջ նշանանուաւոր
եղաւ Խաչառուր Կարենցին որ Բրոբականացի աշա-
կերտներէն էր:

Այս գորու նշանաւոր դէմքերէն է նաև Ոսկան
վրդ. Երեւանցին որ առաջին անդամը ըլլուլով Ամսղեր-
տումի մէջ հրատարակեց Հայերէն Աստուածաշունչը և
ուրիշ զիրքեր (1666): Յիշենք նաև Երևիա Ձելեպի
Քեօմիւնեան և իր երգիչ եղբայրը՝ Կոմիտաս Բնել:

Այս գորու բանասաեզծ—երգիչներէն նշանաւոր են
Ասար Սեբաստացի, Արխանակիս Խարբերդցի, Ստիփան-
ոս Նատախցի եւլն:

ԴԱՍՍ ԼԵ.

ԳՐԱԿԱՆ ԸԱՐԺՈՒՄԸ 18ՐԴ ԴԱՐՈՒՆ

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Մինչեւ 18րդ դարու երկրորդ կէսը հայ գրականութիւնը կեղրոնացած էր լուսաւորչական վանականութեան ձեռքը Ան էր հայ գրականութեան տէրն ու անօրէնը, անոր անկման թէ բարձրացման շրջանին։ Սակայն այդ անկումը այնքան խոր ու յուսահատուկան չէ եղած որքան 13էն մինչեւ 17րդ դարուն կէսը, այսինքն Սելճուքեան, Թաթարական և այլ արշաւանքներու ու Շահ-Աքրասի աւերազմներու տանը։ 17րդ դարու կէսէն հայ լուսաւորչական վանականութիւնը կը փորձէ վերականգնել գրադիտութիւնը՝ պայքարելու համար կաթոլիկ վանականութեան դէմ, որ Եւրոպայէն կուգար և իր նէլթական ու մտաւորական պաշտովը իրմէ աւելի զօրաւոր էր։ Այս երկրորդը գիտէր թէ իր քարոզչութիւնը յաջողելու համար Հայոց մէջ պէտք էր հայերէն սորվէր ու կ'սկսէր սորվիլ և գրել, և մոլեռանդութեան մէջ իյնուղով, հայերէնը կը հպատակեցնէր լոտիներէնին և այս կերպով կ'ստեղծէր աղճառ լեզու մը։

Ահա այս մրցումը խթան կ'ըլլայ որ հայ կղերն առվիլ և յառաջդիմէ։ Հռոմի կաթոլիկ տպարտանին դէմ կ'սկսի աշխատիլ Հոլանտագի հայ վանականութեան տպարանը։


18րդ դարու տառջին կեսին հայ վանականութեան կորեւոր կեղրան կը դառնայ Պոլխաբը Խաչոր շարժում մըն էր այս՝ սրուն գէմ առաջ կուգայ խոշորագոյնը, կաթուիթիկ Մխիթարեան միաբանութիւնը՝ և բոլորական հազի գրայ Այս վերջինը կը հրատարակէ հայ լեզուի վանձարանը կազմող ընդարձակ բառարանը, մինչ հայ վանականութիւնը, իր խօսքը հասկնալի դարձնելու համար ժողովուրդին, կը դարձածէ աշխարհաբարը, բայց երկուքն ալ մնալով հեռու եւրոպական նոր ըմբըռնումներէ:

Այսպէս էր կացութիւնը երբ Հնդկանայց մէջ երեսն կուգայ Յակոր Շահամիքեանը, սրուն ապարանէն լոյս կը ահանեն ոչ կրօնական գիրքեր և 18րդ դարու վերջը՝ Մատրասի մէջ կը հրատարակուի չԱզգագրուր» թերթը, սրուն խմբագիրը եթէ քահանայ մըն էր — Յարութիւն քնյ, Շիրազեցի — բայց աշխատակիցներն ու թղթակիցները վաճառականներ էին: Սակայն անսնց լեզուն շատ խեղճ էր և անտղգեցիկ: Յետոյ, վաճառականը միշտ ժամանակ պիտի չունենար գրականութեամբ զբագւելու Առաջ կուգայ ուրիշ ուղղութիւն մըն Երկու յարանուանութեանց պատկանագ վաճառականները կը նպաստեն իրենց կողմի վաճառականութեամբ՝ գիրքեր հրատարակելու համար:

Գրականութեան գործը, ուրիմն, կեղրոնացոծ կը մնայ միշտ երկու վաճառականութեանց ձեռքը: այս երկուքն կաթուիթիկ — Մխիթարեանը հաստատուած ըլլալով ոչ ասխական երկրի մէջ, և ըլլալով աւելի գարգացած ու լեզուագէտ, իրեն համար կ'առեղծէ բացասիկ գիրք մը և կը բանայ նոր գարաշրջոն մը — Մխիթարեան Անդին, Արդութեան արքեպիսկոպոսը, նոր Նոխիջեւանի Ս. Խոչ վանքին մէջ կ'ակսէր նոր

հրատարակութիւններու . թէեւ պիտի չկրնուր հաւասարիլ Մխիթարեաններուն : Այս վերջիններուն մէջ պիտի փայլէր, օրինակ, հայր Միքայէլ Չամչեանը, որ 1780ին կը հրատարակէր իր եռահատոր Հայոց Պատմութիւնը, և տափկա պիտի մնար իր չգերազանցուած գործ, հակառակ իր շտու մը թերութիւններուն :

Մինչեւ ԺԷ. գարուն սկիզբը դրեթէ չանդիպեցնք քերականութեան և բառարաններու կազմութեան աշխատաղ անձերուն Այդ աշխատանքը կատարուեցաւ ա՛յս դարուն : Հայերէն քերականութեան համար աշխատաղներ եղան՝ Մխիթարեան Աբբան, յետոյ Միքայէլ վրդ. Չամչեան, Եսկ բառարանի համար՝ Մխիթարեանն հայրերէն՝ Աւիտիքեան, Սիւրմէլեան և Միկ. Աւգերեան, որոնք կէս դար աշխատեցան այդ հսկոյ և մեծարժէք դործին համար Հայր Մկ. Աւգերեան, յետոյ կազմեց առձեան բառարանը, իրեւ համառօտութիւնը ընդգործակ բառարանին :



Մխիթար Աբբայ

ԺԵ՞ւ, դարսւն, մեր մշտկութային կեսնքն մէջ վայլող գէմքն է Մխիթար Աբրամ :

Այս շրջանի կարեւոր գրողներն են և. Պոլսոյ Պատրիարք Յակով Նալեան, որ ունի բազմաթիւ գործեր, Հաննա Երաւաղեմացի, Սիմէոն Կաթողիկոս Երևանցի, Եփրեմ Կաթողիկոս Սոոյ, Եսայի Կաթ. Աղուանից և Աւելի Խակ բանասեղծներն են՝ Գոլուստ Կոյժակ, Օհան և Աւետիք ու. Եփրեմ Դափնիցի Պատրիարքները:

Առախոլիք գաղութին մէջ նշանաւոր եղած է Ստեփանոս Արք. Աղանց Գիւլէր :

Հայր Դուկաս Խնճինեան գործ է Հնախառութիւն Հայուսաանի անման գործը՝ հինգ հասոր :

Յիշենք նուեւ Գարբիէլ վրդ. Աւետիքեան աստուծաբանը և Մանուէլ վրդ. Զախաջախեան բանատեղը, որ թարգմանած է Տէլէմոքը և ունի բառաներ խալերէնէ-հայերէն և հայերէնէ-խալերէն :

Մխիթարեաններէն գուրս նշանաւոր հանդիսացող հայերէն ունինք Գր. Փէշտիմաննեան և Ֆիզիքա Պապ Պատուելիները :

Այս գարու հանրածանօթ բանաստեղծն է Սայեադ Նովան, որ 58 տարեկանին կրօնուոր եղաւ և ութունամեաց հաւակին սպաննուեցաւ Պարսիկներէն եկեղեցին մէջ. կրօնը չուրանուրուն պատճառաւ (1795). երգած է հայերէն, վրացերէն և թուրքերէն Վրաց Հերակ թագաւորի արքունեաց երգիչն էր :

18րդ դարու կէսէն յետոյ. նախ արեւմտահայ արեւերանայ ուսանողներ կը գիմնն գէպի Եւրոպական համալսարաններ, ու վերադարձին կ'սահղեն նոր շարժում մը :

Ի՞նդ հանուոր կերպայ ամբողջ 18րդ դարը կարելի է բնորոշել հետեւեալ կերպով. — Արեւելահայոց մեջ՝ Քաղաքական և Արեւմտահայոց մեջ գրական շարժում: Դարու երկրորդ կիսուն՝ այս երկու շարժումները ա՛լ առելի կը խորանան :

ԴԱՍ I. P.

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

19րդ ԴԱՐՈՒՆ



Դաստիարակչական շարժումն ալ, միւս շարժումներուն պէս, սկսու գաղութներու մէջ և յետոյ մուտք գործեց Հայաստան։ Հնդկահայ վաճառականներն են դարձեալ նախաձեռնորկները։ Լուսաւորչական Մտահետապաղանեանի կտուկած գումարովը, նոր նախիջնանի մէջ կը հիմնուի համեստ դպրոց մը, մինչ կաթողիկ Ռուֆայէլ Ղարամեանի և Սամուէլ Մուրասեանի կտուկներովը կը հիմնուին երկու բարեկարգ դպրոցներ, Եւրոպայի մէջ։ Միիթարեանց շունչին տակ, 1810ին, Պոլսոյ մէջ կը հիմնուի առաջին կրթական—հրատարակչական ընկերութիւնը «Արշարունաց» անունով։

Այս շարժման պիտի հետեւէր լուսաւորչական Ամիրայութիւնը՝ բարեկարգ և ապահովուած դպրոցներ բանալու համար, Խակ քիչ յետոյ երեւան պիտի գույին միսիոնարութիւնները որոնք նոր մզում մը պիտի տային սկսուած շարժման։

Մուսանայոց մէջն ալ, դպրոցական գործը, 19րդ դարու սկիզբը, խոյոր նուաճումներ կ'ընէ։ Աղաբարեան անուն վաճառականը, Ասարախտանի մէջ կը բանայիր անունով դպրոց մը, Լազարեաններու առաջ նուէրներովը, 1814ին, Մոսկուայի մէջ կը բաղուի Լազարեան

շնորհարանը, որ ուղելով Միմիթարեաններուն նմանիւ, ունեցաւ տպարան մը և 1830—1860 թուականներուն կարեւոր հրատարակութիւններ կատարեց։ Աշարտկեցն, 1824ին, Թիֆլիսի մէջ բացաւ Ներսէսեան գպրոցը որ իր տպարանավը գարձեալ կարեւոր դեր մը կատարեց մինչև 1860։ Պոլուծինիկի հաստատութենէն յետոյ կրթական գործը աւելի կանոնաւոր հիմերու վրայ գրուեցաւ Այս գպրոցները մեծ մասով Հոգեւոր էին ու կը նկատուէին եկեղեցիի գոււիթը։

Բայց վերագարթնող հայ միտքը չէր կրնար գոհանակ այդ գպրոցներէն սատցած մասաւոր սնունդովը։ 18րդ դարու վերջը սկսած շարժումը — Եւրոպական համալսարաններ դիմելու շարժումը — 19րդի մէջ, աւելի աշխատացաւ, Արևոմտանայոց մէջ Թանզիմարէն և Արևելանայոց մէջ՝ սուսական տիրապետութենէն յետոյ, և այս կերպով կը կազմուի համալսարանական երիտասարդութիւն մը։ Ասոնցմէ՝ անոնք որ հայ գըտրոցներ աւեսած էին, յետոյ նուիրուեցան ազգոյին գործունէւթեան, մինչ անոնք որ օտար վարժարաններէ երած էին մեծ մասով կը կարսաւէին հայ ազգին համար Ռուսանայոց մէջ երկրորդ անսակը աւելի շտակուած մեծ է գերը նուեւ Կեդրոնական և Պէրպէրեան, ինչողէս նուեւ կարնոյ Սանասարեան վարժարաններուն և այն բազմաթիւ Գոլէճներուն սրոնք Բողոքական միւսինարութեանց կողմէ բոցուեցան Պոլիս մոնաւանդ գառանները։

ՀԱՅՈՐԱԿՈՒԱՆ, ՄԻԾՔԸ, 19րդ ԴԱՐԻՆ,

Եւրոպ այէ վերագարցող այս երիտասարդները իրենց հետ կը բերեն նոր գաղափարներ Արևոմտանայոց մէջ։ Ռուսանայերը, դեռ խոր քունի մէջ էին Առաջ կուդայ հայ ժողովուրդի հաւաքման ու միութեան

գաղտփարը, ազատ կրօնակուն տեսակեաներէ։ Մուրատ
—Ռուֆայէլեանի աշակերտները և երկու Մխիթարեան
վանքերու վարդապետները կը կողմեն Ալբամեան Բնա-
կերութիւնը՝ իբր շարունակութիւն Ալբամեացաին
նպատակ ունենալով զուտ հրատարակչութիւնը և նշա-
նակելի գործ մը կը տեսնեն Սակայն աւելի կարեւոր ե-
ղաւ «Համազգեաց»ը, որոն կրնային անդամոկցիլ եր-
կու հատուածներէն մարդիկ իր նպատակն էր լուսա-
ւորել գաւուացի հայը և բարելուել անոր տնտեսա-
կոն վիճակը Սակայն այս գեղեցիկ շարժման դէմ
կեցաւ Հայ Կաթոլիկ Պատրիարք Անտոն Հասունը, որ
ազգաւ հայ ալ չէր, և աններելի միջոցներով քարու-
քանդ ըրաւ գործը Այս զզուելի պայքարը շարու-
նակուեցաւ մինչեւ 19րդ դարու վերջը՝ մեծամեծ վը-
նամներ հասցնելով, և որտեսառ դառնալով որ հայ
կաթոլիկ համայնքէն արժէքաւոր տարրեր, ձգեն Կա-
թոլիկ եկեղեցին վերադառնալու համար մայրենի Ե-
կեղեցիին ծոցը։

Հայ հատարակական մտքի զօրաւոր արտայայտու-
թեան արդիւնք են նոհեւ 19րդ դարու վերջը Պոլսոյ
մէջ կազմուած Ալբարատեանս, Ալբեւելիանս և Ակիլիկ-
եանս ընկերութիւնները որոնց նպատակն էր գուառի
մէջ կրթութիւն տարածելը Այս ընկերութիւնները յե-
տոյ միացան և կոչուեցան «Հայոց Մխացեալ Բնկերու-
թիւնք», որ Օսմանեան Սահմանադրութենէն յետոյ
վերակազմուեցաւ և նոր թափով գործեց մինչեւ Մեծ
Եղեռնը։

Ազգանուէր Հայունեաց Բնկերութիւնը՝ գաւառի
մէջ աղջկանց գասահարակութեան գործին լծուած էր։

Դպրոցասէր-Հայունեացը՝ գուառներու համար ու-
սուցչունիներ պատրաստելու նպատակը ընարած էր
իրեն։

1906ին Եղիգառսին մէջ կը հիմունի չ. Բ. Ը.
Միւթիւնը, որուն զերը հակայական եղաւ մեր կեռն-
քին մէջ։ Կոյին զեռ բողմոթիւ ուրիշ միութիւններ
ալ, հոյն խոկ գաւառներու մէջ։

Կովկասահայոց մէջ արդիւնուուր ընկերութիւններ
եղան, Կովկասի Հայոց Բարեգործականը, Կովկասի Հա-
յոց Մարգաստիրականը, Հրասարակչականը և ուրիշ
բողմոթիւ միութիւններ և ընկերութիւնները։ Բայց
հոյ հասարակական միաքը աւելի կը կազմաւորուի և
զործոն հանգամանք մը կ'սասանայ 19րդ դարու վերջե-
րը, երբ տապարէզ կուզան հոյ քաղաքական կուսակ-
ցութիւնները, որոնք իրենց բողմոթիւ թերթերովն
ու զիրքերով խոր ազգեցութիւն մը կը ձգեն, ըլլա-
լով եւրապեկան յարաջացնեալ զաղափարներու տարա-
ծիչները մեր մէջ, յաճախ շատ ձախաւեր կերպով։
Այս մարզին մէջ Ռուսահայերը աւելի տչքառու եղան։

ԴՐԱԿԱՆԱՐԻԹԻՒՆԸ 19րդ ԴԱՐՈՒՆ

Մինչեւ 19րդ դարու կէսը, մեր գրականութեան
վրայ աիրապեազ մնաց Մխիթարեան Միաբանութիւ-
նը, և մթակայ՝ առմանական ազգերու ազգեցութեան։
Բայց երբ ոյզ Մխարանութեան մէկ ճիւղը զնաց հաս-
տառաւեցաւ Վիեննա, ան մեր գրականութեան մէջ
մացաւ ուրիշ տարր մը — զերմանականը։ Բայց Վե-
նեամիկը աւելի զօրաւոր ըլլալով, իր միջոցաւ տառջին-
ներու ազգեցութեան տակ ինկան Պոլիսն ու Խզմիրը։

Միս կողմէ, Արեւելահայերը, ռուսական աիրա-
պեառաթենէն յետոյ կ'իյնոյին ռուսական ազգեցութեան
տակ, խոկ Հնդկաստանի մէջ՝ անդլիտկան։

Այս ազգեցութեանց տակ ահա կազմուեցաւ մեր
նոր գրականութիւնը։

Մխիթարեանները երկար տառն, կառչած մնացին հին՝ գրաբար լեզուին, մինչ ժողովուրդը. զեռ կիլիկեան շրջանէն սկսած, ստեղծած էր նոր լեզու մը որ ածխարհաբարն էր, թէև չատ սնկատոր Բայց ուեցան ահագին վէճեր. մանաւանդ երբ բոլոքական միսիոնարները իզմիրի. Պոլսու, Մոսկուայի և Շուշիի մէջ սկսան այդ լեզուն գործածել իրենց մնձ ու պատիկ հրատարակութեանց համար Վիեննական Մխիթարեանները աւելի ուշ տեղի տաւին: Անկէ յետոյ Պոլիս և իզմիրը՝ Արեւմտահայոց մէջ, Թիֆլիսը. Մոսկուան և Շուշին՝ Արեւելահայոց մէջ, գործան աշխարհաբարի կեդրոններ ու ստեղծեցին Արեւմտահայ և Արեւելահայ արդի լեզունները:

Հետզհեաէ տեղի տալով աշխարհաբարի տռաջեւ, գրաբարը իր յաջորդին ձգեց ստկայն, հորուստ ժառանգութիւն մը:

Այդ ժառանգութիւններն էին.

Ա. Քանասեղծուրին. — Այս ճիւղը ամենէն հարուսան էր գրաբարին մէջ: Մխիթարեանները սկսան եւրոպական ձեւ և բովանդակութիւն տալ անոր Անոնց բանտառեղծութիւնները քանակով շատ են և որոկով՝ ինքնատիպ Մխիթարեան հաջոկաւոր բանտառեղծներ՝ Բաղրատունի, Զիւրմիւղան, Զախարիանեան, շատ լաւ հայկարաններ էին, բայց ոչ ստեղծագործող տաղանդներ՝ ներկայ ըմբռնումով: Անոնք վերած ընտառ իտալիոյ բանտառել ծներու ազգեցութեան տակ երգեցին հարենասիրութիւնը չտիտղանցուած ձեւով: Բայց հայկաղ է իրենց թարգմանական գործը, օրինակ Իլիականը և Ողիստկանը, Ենչտկանը և Մշականքը, կամ Տակիտոսը և Թակիտիդէսը են., գրուած

գրաբարապէն, Միսիթարեաններու, մէջ հոյտկապ դէմք է նուեւ Ալիշանը, մանաւանդ իր աշխարհաբար բանաս-
ակղծաւթեանց մէջ :

Նոր ժամանակներու արեւելահայ բանաստեղծներն
են. Ալ. Պէշիկթաշլեան, Թովման Թէրզեան, Խաչատուր
Միսարեան, Մկ. Աճէմեան, Տիկ. Զ. Աստառուր,
բաս Դուրեան, Եղիշէ Արք. Դուրեան, Ռուրէն Որբեր-
եան, Սիսմանթօ, Դ. Վարուժան, Ա. Մեծարենց, և
ա. Մալէզեան :

Խակ արեւելահայոց մէջ :

Ա. Ծառառըրեան, Ա. Խոանակեան, Յ. Թումանեան,
Յովի. Յովհաննէսեան, Խափայէլ Պատկանեան, Սմբ.
Շահաղիղ ևայլն :

Հայ ներկայ թնծաղոյն բանաստեղծներն են, Արեւ-
մբառհայոց մէջ՝ Վ. Թէքէեան, Արեւելահայոց մէջ՝
Եղիշէ Զարենց, Ալազան ևն :

Բ. Վ. Կայ. — Վէպ կամ վիպատանութիւնը շատ հին
է Հայոց մէջ, Ինչպէս ուրիշ ազգերու, Հայոց մէջ ալ
անոր նիւթն էր ժողովրդական հերոսներուն գործերը
Հայկական վէպի վերջին օրինակը «Սասունցի Դա-
ւիթան է, դործ՝ Ժ.՝ Ժ. դարերու»:

18րդ դարու վերջը, Նոր Նախջնւանի մէջ,
հետրզմանաբար հրատարակուեցաւ «Տելէմաք»ը, իսկ
1820ին, Վենեաիկի մէջ, Միլասնի «Դրախտ Կորուս-
կալ»ը ևսյն ժամանակները լոյս աեսնող ինքնագիր
ուրիշ մէկ երկու գործեր ալ կան, բայց մենք յիշենք
Հ. Արտէն Բագրատունիի «Հայկ Դիւցաղն»ը, որուն լե-
զուան ինչքան ալ հոյտկապ, բայց նիւթի աեսակէտէն
արուեստական է և կեղծ։ Այս աեղ պէտք է յիշել
նուեւ Խրիմեանի «Հրաւիրակ Երկրին Արարատան»ը,

որ թէեւ իսկական դիւցազներգութիւնն մը չէ, բայց
տելի կոպուած է իրականութեան — Հայ երկրին և
Հայ ժողովուրդին:

Պոլսոյ մէջ լոյս տեսած մէկ երկու փորձերէ յետոյ,
Հնդկաստանի մէջ, Մեսրոպ Թաղիազեան կը հրատարակէ
երկու վէպեր, գրաբարով՝ և ցնորսական պատկերնե-
րով, թէեւ լու լեզուով: Վիճնանայի Մխիթարեան-
ներն ալ «Խրատական Տետրեր» անուան տակ կարգ մը
ժողովրդական հրատարակութիւններ ունին՝ կրօնաբա-
րոյական ուղղութեամբ:

Սակայն իսկական ժողովրդական հայ վէպը ոչ Ա.
Ղոզարի վանքին մէջ, ոչ ալ Վասիորի կամ Գանգեսի
տփերուն վրայ կրնար երեւան զալ, ոյլ հայրենի հո-
ղին վրայ: Եւ ահա 1842 թուականին Քանաքեռցի
Խաչատուր Արովեան կը գրէ «Վէրք Հայուատանին»:
Ասիկա մեր առաջին վէպն է, կապուած հայ դիւզին և
հայ մարդուն Ան ունի թերութիւններ անշուշտ,
բայց կենդանի, յուղիչ և անմեռ մնալու սահմանուած
գործ մըն է: Միքայէլ Նալբանդեանն ալ ունի ալլէկին
Խօսք, Միւսին Հարած տնուն վէպը, բայց սառ և տ-
նարիւն է ան և երբեք կարելի չէ բաղդատութեան
գնել միւսին հետ Արովեան խոր հետք մը ձգեց և
այդ հետքին հետեւեցաւ Ռատֆին որու գործերը —
«Եենթը», «Սամուէլ», «Զալալէդդին», «Կայծեր» և այլն,
հսկայական յեղաշրջում մը պիտի իրագործէին մեր
մէջ: Արեւմտահայոց մէջ արժէքաւոր վիպասանն է
«Ծերենցը», որու սթորոտ կեւուին, «Երկունք Թ. գո-
րուան գեղեցիկ գործերը, մինչեւ այժմ ալ հաճոյքով կը
կարգացուին:

Ուրիշ տեսակէտէ արժէքաւոր են Տիկ. Ա. Տիւ-
սարի «Մայտա», «Միւսնոյշ» և «Արտքսիա» վէպերը:

Արմէքաւոր զիգասաններ են նաև Ատրպետը, Ա. Անարոնեանը, Մուրացանը, Պերճ Պոռշեանը, եւայլն ։ Մանկական վէպեր զբած է Դ. Ազայեանցը ։ Քիւրք-ձեռն ունի «Ասպետ Լիալորիտ» տնուն մեծ վէպը ։ Եթիկեան անկախութեան շրջանէն։

Դասական գործերու թարգմանութեան մէջ կարեւոր տեղ կը գրաւեն Մատ. Մամուրեան, Գր. Զիլին-կիրեան և ուրիշներ։

Գ. Թաւրոն. — Հայ թատերական գրականութիւնն ալ իր սկիզբը կ'առնէ գաղղութներու մէջ։ Առաջին անգամ, 17րդ դարուն, կոմիուլիկ քարողիչները Լեհաստանի գաղղութին մէջ կը գրեն կրօնա—պատմական երկու ողբերգութիւններ՝ զպրոցի մը համար Ապա, Իզմիրի մէջ, գարձեալ զպրոցի համար, կը կատարուին թատերական կատրներու թարգմանութիւններ։ 1843ին, զրուեցաւ ՇԽոսրավ Մեծ ողբերգութիւնը Անկէ յետոյ, Պոլսոյ մէջ կ'ակսին փորձերը։ Մխիթարեաններու աշտկերտ Մրաողիոն Հէքիմեան կը զրէ քանի մը չափածոյ ողբերգութիւններ, որոնցմէ ունաց մէջ, առաջին անգամ ըլլալով, ազջկանց համար ալ դերեր կան։

Աւելի վերջ է որ Թիֆլիսի մէջ կը պատրաստուի կատակերգութիւն մը՝ նիւթը ասնելով ։ Աշտարակեցիի կետնքէն։

Բայց եթէ Արեւմտահայերը եղան թատերական գրականութեան հիմնադիրները, Արեւելահայերն են սակայն զայն շարունակողներն ու կատարելագործողները։

Գաբ. Սունդուկեան և Շիրուանզատէ Արեւելահայ նշանաւոր թատերագիրներ են՝ արգի ըմբռնումով։ Արեւմտահայոց մէջ պէտք է յիշել Լ. Սեղբռուեանը։ 19րդ դարու յայտնի դերասաններն եղան

Պետրոս Աղքամեան, Մնակեան, Տիկ. Սիրանուշ, Արէլիան, Արմէնեան, աւելի նորերու մէջ՝ վ. Փափազնեան:

Յիշենք նաև Ե. Ստեանի և Մ. Եիւրճեանի «Զորշըլը Արթին Աղա Կամ Ֆրանքօ-Խրքոկան Պատերազմ» անուն գաւեշտախաղը, որ հին ու նոր բարքերու պայքար մըն է հոյ ընտանեկան շաջանակէ ներս:

Դ. Հրապարակագրութիւն:— Հայ պարբերական մամուլը ծնունդ առաւ Հնդկաստանի մէջ 18րդ դարու վերջը 19րդ դարու առաջին քառասունամետին կարեւոր թերթեր չերեւցան, եթէ չնաշուենք Վենետիկի և Եղանակ Բիւզանդիանը որ միայն քաղաքութան լուրեր կուտար, և Իզմիրի «Ետեմարտան Պիտանի Գիտեալիացն» ու «Արշալոյս Արարատեան»ը, առաջինը՝ միաժամարտիկան ձեռնարկ, երկրորդը՝ անհատական և դարձեալ լուրերու յատուկ: 1840 թուականներուն Պոլսոյ մէջ կար «Յայտարար Գիր Լրոյ», Թիֆլիսի մէջ «Կովկաս», երկուքն ալ կառավարական թերթերու հոյերէն բաժինը: Հայոց Պատրիարքութանն ունէր և Հայտառաննը, Վենետիկի Մխիթարեանները՝ «Բազմավիճուր Վիեննացիները» և Երոպան, Հնդկաստանի մէջ ալ «Ազգասէր»ը:

Այս բոլոր թերթերն ալ իրարմէ մեծ տարբերութիւն մը չունէին: Միայն 1848ին է որ Եւրոպական միտքեր կ'ակսին երեւուալ մեր թերթերուն մէջ և Մատրասի մէջ հրատարակուող «Բանտասէր»ը այս ուղղութեամբ առաջին թերթն է:

Հայ առաջին ազատագրոն հրատակագիրներն են սակայն, Արեւմատանայոց մէջ՝ Ստեփան Ռսկան, Արեւելանայոց մէջ՝ Պետրոս Շանշեան և Ստեփաննոս Նուզարեան: Նոյն թուականներուն նշանաւոր դէմք է նաև, Պոլսոյ մէջ, Նիկողայոս Զորայեան, որ առաջին անգամ տնահետագիտական օրէնքներու մասին կը գրէ: Յիշենք նաև նոյն թուականներուն Սինկափորի վաճառականներէն Գալստանեանը, որ առեւարական շահերու նուիրուած «Աւսումնասէր» անունով թերթ մը կը հրատարակէր Սինկափորի մէջ... 30 բաժանորդներով:

19րդ դարու կէսէն յետոյ հայ լրագրութիւնը
մեծ թորիչք կ'ստանայ Հայոցթեան երկու հատուածներ-
ուուն մէջ՝ Եւրոպայէ վերագարձազ լուսամիտ երիտա-
սարդաթեան չնորիւ և մեծ դեր մը կը կոտարէ ժո-
ղովրդական զանգուածներու դաստիարակութեան տե-
սակէտէն Հայաստանի հողին վրայ լոյս տեսնող ա-
ռաջիս թերթն է Արքմեանի «Արծուի Վասպուրական»ը,
Խաբագրութեամբ Մկրտիչ Արքմեանին

Միայն գաղափար մը տալու համար այս հսկայ
շարժման մասին, ըսենք թէ՝ 1850-1860ին լոյս կը տես-
նէին 25ի մատ թերթեր, 1860-1870ին՝ 46, 1870-1880ին՝
61, 1880-1890ին՝ 44; Յաջորդ տանամեակը, Համբ-
ատական և Զարակոն հալածանքներու շրջանն է, հրա-
պարակագրութիւնը կ'ինայ և մատառորականներէ շատե-
րը արտասահման խոյս կուտան ուր կ'սկսին հրատարա-
կել արժեքուոր թերթեր, ոմանք՝ կուսակցականն
1900-1913ին Ռուսիոյ և Թուրքիոյ մէջ կը վերտ-
հասասառուի Սահմանագրական բէժիմը, Այդ շրջանը հայ
լրագրութեան սոկնդարն է:

Մեծ Պատերազմն ու Մեծ Եղեռնը՝ Թուրքիոյ և
քաղաքական ասկենուվրայութիւնները՝ Ռուսիոյ մէջ կը
խորառիկին ամէն բան և այսօր հայ լրագրութիւնը
փոխադրուած կորելի է նկատել արտասահման, մինչ
Հայաստանի մէջ ան կը գանուի կուտավարական խիստ
հսկողութեան ասկ և նոր զարկ մը կ'ստանայ:

Հայաստանի մէջ է գարձեալ որ այսօր կը զարգա-
նու ու կը բարգաւաճի հայ միաբը ուրիշ մարզերու
մէջ ևս — ճարտարապետութիւն, նկարչութիւն, քան-
դակագործութիւն, թատրոն, շարժանեկար, երաժշտու-
թիւն և մանաւանդ գիտութիւն՝ իր բոլոր ճիւղերովը:



ՀԱՅՈՑ ԱՐԴՅՈՒՄՆԵՐ

ԴԱՍ ԻԶ.

Ի՞նչպէս ընթացան Ռուս-Թռբական պատերազմին գործողութիւնները: Հայերը ի՞նչպէս օգնեցին Դաշնակիցներուն եւ ի՞նչ տեսան ատոր փոխարէն: Ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ ռռուսական յեղափոխութիւնը Կովկասի մէջ: Ի՞նչ զիտէք Պրեստ-Լիտովսկիի դաշինքին մասին: Ի՞նչ ըրին Թուրքերը: Ի՞նչ պայմաններու տակ յայտարարուեցաւ Հայաստանի անկախութիւնը:

ԴԱՍ ԻԸ.

Ի՞նչ վիճակի մէջ էր նորակազմ Հայաստանը: Ի՞նչպէս ընդարձակուեցան Հայաստանի սահմանները: Խօսիլ Սէվոյի դաշինքին մասին: Ի՞նչպէս զօրացաւ Թուրքիա: Ե՞րբ եւ ինչո՞ւ տեղի ունեցաւ Փետր. 18ի յեղափոխութիւնը եւ ի՞նչ հետեւանք ունեցաւ:

ԴԱՍ ԻԹ.

Ի՞նչ զիտէք էնկիւրիի դաշինքին մասին: Ի՞նչ ըրաւ Բարիգի Խորհրդաժողովը: Ի՞նչ հետեւանք ունեցաւ Յունաց պարտութիւնը: Ի՞նչ ըրաւ Լոգանի Խորհրդաժողովը: Ի՞նչ զիտէք Խորհրդային Հայաստանի մասին:

ԴԱՍ Լ.

Ի՞նչ պատճառներով եւ դէպի ո՞ւր զաղթած են Հայերը: Ի՞նչ զիտէք Պարսկանայ, Բիւզանդանայ եւ արեւելեան երկիրներու հայ զաղութներու մասին:

ԴԱՍ ԼՅ.

Խօսեցէք Եղիպտանայ զաղութի մասին, սկիզբէն մինչեւ մեր օրերը: Ի՞նչ կարեւոր դէմքեր կ'արծանազրէ պատմութիւնը:

Դ.Ա.Ս ԼԲ.

Խօսեցէ՛ք Հնդկանայ զաղութի եւ անոր կատարած դերի մասին: Ի՞նչ զիտէ՛ք Թաթարիստանի եւ Խրիմի, Ռումանիոյ եւ Լեհաստանի հայ զաղութներու մասին:

Դ.Ա.Ս ԼԳ.

Ի՞նչ զիտէ՛ք Պուլկարիոյ, Յունաստանի, Խտալիոյ եւ Ֆրանսի հին աւ նոր զաղութներու մասին

Դ.Ա.Ս ԼԴ.

Ի՞նչ վիճակի մէջ է այսօր Թրբանայաստանը: Ե՞րբ կազմը-ւեցաւ Պելսահայ զաղութը եւ ի՞նչ դեր խաղաց: Ի՞նչ զիտէ՛ք Վրաստանի, Աղրաքնանի եւ Ռուսաստանի Հայոց մասին: Ե՞րբ կազմուեցաւ Ամերիկայի հայ զաղութը եւ ի՞նչ դեր խաղաց մեր կենանքին մէջ:

Դ.Ա.Ս ԼԵ.

Բացատրեցէ՛ք մեր եկեղեցիին դերը անտէրունչութեան շրջանին: Ինչո՞ւ եւ Ե՞րբ Հայրապետական Աթոռը փոխադրուեցաւ էջմիածին:

Դ.Ա.Ս ԼԶ.

Ի՞նչ զիտէ՛ք հայ մշակոյթի մասին Հայոց քաղաքական կեանքի անկումըն յիսոյ: Դրական ո՞ր կարեւոր դէմքերը կրնար յիշել:

Դ.Ա.Ս ԼԷ.

Խօսեցէ՛ք 18րդ դարու հայ գրականութեան, կարեւոր դէմքերու եւ անոնց զործերու մասին:

Դ.Ա.Ս ԼԸ.

Բացատրեցէ՛ք 19րդ դարու դաստիարակչական շարժումը: Ի՞նչպէս զարգացաւ հայ հասարակական միտրը եւ ի՞նչ երեւոյթներ ընծայեց ան: Ի՞նչ վիճակի մէջ էր, նոյն դարուն, գրականութիւնը: Խօսեցէ՛ք գրական սեռերու, կարեւոր դէմքերու եւ անոնց ձգած զործերու մասին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



ՄԱՍՆ Ա.

	Էջ
Դաս Ա. Հայաստանի վիճակը	3
" Բ. Լենկ-Թիմուրի արշաւանքը	7
" Գ. Թուրք եւ Պարսիկ կոյիները	11
" Դ. Զեռնարկներ՝ Պարսկահայաստանի ազատագրութեան համար	16
" Ե. Հայաստան 19րդ դարու սեմին	23
" Զ. Շարժումներ Արեւելանայոց մէջ	28
" Է. " Արեւմտանայոց մէջ	37
" Ը. Ռուսաներ Այս-Կովկասի մէջ	42
" Թ. Ա. Ռուս-Պարսկական պատերազմը	47
" Ժ. " " " (Նար.)	53
" ԺԱ. " Ռուս-Թրքական պատերազմը	58
" ԺԲ. Բ. Ռուս-Պարսկական "	62
" ԺԳ. " " " "	68
" ԺԴ. Բ. Ռուս-Թրքական "	75
" ԺԵ. " " " " (Նար.)	82
" ԺԶ. Վերանորոգութեանց օրջան	88
" ԺԷ. Արեւմտանայութիւնը միջազգային մրցակցութեան առարկայ	93
" ԺԸ. Գ. Ռուս-Թրքական պատերազմը	101
" ԺԹ. Դ. " " " "	105
" Ի. Սան-Սրբեանոյի եւ Պերլինի դաս- նագրերը եւ Հայկական Հարցը	113
" ԻԱ. Հայկական յեղափոխութիւնը	120
" ԻԲ. Ռուսանայ եկեղեցյական կալուած- ներու գրաւամբը եւ Հայ-Թարարա- կան ընդհարումները	128

Էջ

Դաս իԴ.	Օսմանեան Սահմանադրութիւնը	134
" իԴ.	Հայաստանի վիճակը, բարենորո-	
	գութեան խնդիրը	140
" իԵ.	Բնդի. Պատերազմը եւ Թրքահայու-	
	թեան բնաջնջումը	144
	Հարցումներ Ա. մասի	152

ՄԱՍՆ Բ*

Դաս իԶ.	Ռուս յեղափոխութիւնը եւ Հա-	
	յաստանի անկախութիւնը	157
" իԲ.	Հայաստանի անցելքը 1919-1921	
	տարիներուն	165
" իԲ.	Դաշնակիցներու դաւանանութիւ-	
	նը եւ Խորհ. Հայաստան	173
" Լ.	Հայ զաղքականութիւնները	181
" Լ.Ա.	" "	187
" Լ.Բ.	" "	192
" Լ.Գ.	" "	199
" Լ.Դ.	" "	203
" իԵ.	Հայոց ներքին կեանքը անտերուն-	
	ջութեան ցրջանին . Ա. Սկեղեցին	208
" Լ.Զ.	Բ. Հայ մշակոյքը	211
" Լ.Ե.	Դրական շարժումը 18րդ դարուն	214
" Լ.Բ.	Դասիարակչական շարժումը	
	19րդ դարուն	218
	Հարցումներ Բ. մասի	228
	Բոլանդակութիւն	230
	Աղբիւներ	232


Ա. Հ. Բ. Ի. Կ. Ն. Վ. Բ.

Դասագիրքերուն ջարքին պատրաստութեան համար
օգտուած եմ հետեւեալ աղբիւրներէն

1. Ս. ԹՈՐՈՍԵԱՆ Հայոց Պատմութիւն տպ. Թիֆլիս
 2. Հ. Ս. ՄՈՎՈՒՍԵԱՆ Պատմութիւն Հայոց
Ա. եւ Բ. հատոր տպ. Վենետիկ 1923
 3. Ս. ԳԱԼԱՍԱՆԵԱՆ Հայոց Պատմութիւն
տպ. Կ. Պոլիս 1911
 4. Կ. Ց. ԳԱՍՄԱՏԵԱՆ Խակական Պատմ. Հայոց
տպ. Կ. Պոլիս 1914
 5. PRO. N YORGA Brève Hist. de la Petite Arménie Բարիգ 1930
 6. ԵՂԻՇԻ Վ. ԴՈՒՐԵԱՆ Պատմ. Հայ մատնագրութ.
տպ. Կ. Պոլիս 1885
 7. ՄԱՂԱԳԻԱ ԱՐՔ. ՕՐՄԱՆԵԱՆ Հայոց Եկեղեցին
տպ. Կ. Պոլիս 1911
 8. ԳԱԳԻԿ ՕԶԱՆԵԱՆ Պատմ. Հայ լեզուի եւ բանա-
հիւսութեան տպ. Մարգուան 1913
 9. MYERS General History տպ. 1906
 10. ԲՐՈՅ. Յ. ՄԱՆԱՆԴԵԱՆ Ֆէօդալիզմը եթն Հայա-
տանում տպ. Երեւան 1934
 11. Դ. ԱՆԱՆՈՒՆ Ռուսահայերի հասարակական զար-
գացումը Բ. հատոր տպ. Վենետիկ 1926
 12. ԲՐՈՅ. ԼԻԾ Հայոց պատմութիւն, ճարագոյն շրջան.
Ա. եւ Բ. մաս. դասախոսութիւն կարդացուած Հ. Ս. Բ. Հ.
պետական համալսարանում: Ազակետիպ պետական հա-
մալսարանի Երեւան 1927
- Նաեւ նկատի ունեցած եմ թերթերու եւ պարբերական-
ներու մէջ վերջին տարիներս Երևանած նոր ուսումնասի-
րութիւնները:

Նկատուած կարեւոր վրիպակներ

Էջ	տառ	սխալ	ուղիղ
7	1	Ճնկիզ-խան	Ճենկիզ-խան
12	22	զէնքնը	զէնքնը
16	4	ստիպուեցաւ	ստիպուեցան
40	22	ոչնչացնել	ոչնչացնել
42	1	Այսր-Կովկասի	Այսր-Կովկասի
123	18	Ֆուռուզ	Ֆառուզ
126	23	1880	1890
126	Դաս Իլ պէտք է ըլլայ Իլ եւ յաջորդ գլուխները ըստ կարգի:		



ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ
ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Տարրական	գին	5
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Հին Դարեր	>	5
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Միջին Դարեր	>	10
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Նոր Դարեր և Ժամանակակից Շրջան	>	15


Գին 30 Ե. Դ.

— Ամեն ապսպրանք կանխիկ —

Դիմել նետեւեալ նասցէին՝

L. ADJEMIAN, B. P. 1060, Le Caire, Egypte.

Printed in Egypt by
SAHAG - MESROB Press
25 Sharia Tewfik, Cairo.



[1700pp.]



A II
89314

